



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

Ltn
✓ 367

1999 1

ԻՐԱՀԱՆՈՒՅԻՆ ԿԵՂՋԻՔ

ԵՒ

ԻՐԱՑ ՃԵՄԱՐՏՈՒԹԻՒՆՔ

ԻՐԱՒԱԽՈՀԻ ԿԵՂՋԻՔ

34

Եհ

ԻՐԱՑ ՃՂՄԱՐՏՈՒԹԻՒՆՔ

Ի ԲԱՆԻ

ՎԱՐԴԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԵՒ ՊԱՑՄՈՒԹԵԱՆ

ԳՐԵՑ


1439

Հ. ՅՈՎՈՒԹ Վ. ԳԵՂՄԱՐՏՈՒԹ

Մասնակ. Անոնչեան

Հայոց պատմութեան

Վ Ա Բ Ե Ա Ա



ՀԱՅՈ- ԲԱ. ՀՀ. ՀՀ. ՀՀ.

ՆԱԽԱԾԱԿԻԴ

ԱՄԵՆԱՅՆ ԲՆՀԵՆԴ արեգակամբ, ուստի
և գիրք մ'ալ, ըլլայ մեծ ըլլայ փոքր, կ'ունենայ
իր պատահարները¹:

Ասկէ ութ տարի առաջ, Քառասնորդա-
կան պահոց գրեթէ միջնկն էր, երբ որ Հիմնա-
կան տարրերութեան ծանօթ գըքցկը հրատա-
րակուեցաւ: Ըստ գյացութեան՝ նոր կամ եր-
բեք չլուած բան մը չէր պարունակեր նոյն
գրութիւնը նաեւ կաթուղիկէ Եկեղեցւոյ ծո-
ցէն գուրս թափառող եղայլնելնուս համար:
Այ էր մինակ նոր՝ որ ասոնք ցայն վայր ցրիւ
լաճնին, հոս ծայրէ ծայր՝ սեւ եւ ձերմակ քո-
վէ քով՝ աչքի տակ կ'ունենային, ազատադէմ
եւ անպատճուակ մէջտեղը դրուած, չէ թէ ի-
բրեւ անցած գացած բաներու պատմութիւն,
հազար իբրեւ ներկայ իրաց վիճակ: Եթէ Իրաւ-
ախոհին (ասանկ կ'անուանէ ինք զի՞նք նոյն շրա-

¹ Fata libelli.

4367-60

28. 370

տարակութեան դէմ գրողը) վստահիլ կրնանք, անոր համար մասնաւորապէս անակնկալ եկած է իրենց սցն գրութիւնը, վասն զի քիչ մը ժամանակէ ի վեր աս նիւթերուս վըայ մեր կողմանէ լուութիւն ըլլալուն, շատ բաղը յշսեր մնուցեր են, կարծելով թէ կաթողիկեայ կողմնալ կամաց կամաց իրենց կը մօտենայ. անհիմն գտնելով ան կէտերն՝ որոնց համար իրենցմէ զատուեր գացեր է¹: Մենք չենք գիտեր եւ չենք ալ կարծեր որ ան միջոցին՝ այսչափ եւ այսպիսի յշսերու առիթ տրուած ըլլայ: Սակայն մարդ հակեալ է շատ բաղձացածը՝ շատ մօտ երեւակայելու: Ինչպէս է նէ, ստուգիւ յանկարծական շիփոթութեան մը պէտք է գլխաւորաբար ընծայել, որ պարզ եւ սովորական կերպով ի լցոս տրուած դուզնաքեայ գրութեան մը համար, հրատարակութեան վըայ գրեթէ 10 օր շանցած, Ազգային Պատրիարքարանը փութաց Պաշտօնական ծանուցմամբ մը իմացընելու՝ թէ ասիկայ բոլորովին անտեղի, քրիստոոի Աւետարանէն եւ եկեղեցական աւանդութենէն մեծապէս խոտորած հրատարակութիւն մըն է: Աշաւասիկ բուն խօսքերը.

(Մասիս, 1865. 27 Մարտի.)

“Պաշտօնական ծանուցում:

“Այս օրերս ... ի հեղինակութեամբ “Հի-

¹ Կրտսերի. Մասս Ա. էլ. 11—12: “Բնական հետեւութիւնն էր, կ'լսէ, դէպի ի միութիւն միտում մը. եւ ինչո՞ւ համար ալ, ըլլայ՝ երբ Հայաստաննեայց եկեղեցւոյ հաւատքը՝ իրենց ընդունած Հռովմայ եկեղեցւոյն հաւատքին հետ մէկ գտան,,:

“մնական Տարբերութիւն կաթողիկէ եւ էջմիածն անական դաւանութեանց, անուամբ գիրք մը հրաւարակութեցաւ՝ լի անտեղի, նախապաշտեալ եւ մոլար կարծիքներով, որոնք ընդդէմ են գրիս տոնէական ճշմարտութեան եւ միանգամայն ընդհանուր եկեղեցւոյ Հարց ողջամիտ վարդապէտութեան:

“Արօնական ձողովը կը ծանուցանէ Հայաստաննեանութիւնն էր ու լի շեալ գիրքը Հռովմէական եկեղեցւոյ իրեւութերան չ'ընդունիր. բայց եթէ նոյն եկեղեցւոյ դաւանութեանցը իրեւութաշտունական յայտագիր հաստատուի այն, Ժողովը պաշտօնական աճշմարտութեան փաստերով հերքել նոյն գրոց մէջ տեսնուած լոկ մարդկային փառասէր ճարտարմանութեամբ շնչու խօսքերը:

“25 Մարտի 1865. ի Պատրիարքարանի Հայոց,,:

Ասանկ ան Շերակոյտը: Սակայն եթէ իրեն ծանօթ ըլլային՝ իր անուանած “Հռովմէական եկեղեցւոյ” յայսմ մասին ունեցած կանոնները¹, կրնար իմանալ որ կաթուղիկեայ եկեղեցական մը, այսպէս հաւատյ վերաբերեալ մատեան մը չէր կրնար մայրաքաղաքի մը մէջ հրատարակել, եթէ աեղւոյն հոգեւոր իշխանութիւնը բացայստ հաւանութիւն տուած չըլլար. եւ եթէ հեղինակն աս կանոնազննցութեան յանդգնած կը կարծէր, քիչ մը համբերէր վերսիշեալ

¹ Վ. Ճիռ. Տրիդ. Ախոնհ. Կաստ. Գ. և Ասմ տպագր. եւ կիրառ. Ա. Գրոց:

ժողովը, կը տեսնէր որ շատ չանցած՝ կը բարձրացընէր իրաւամբ իր ձայնն ան՝ որն որ իբրեւ չովիւ պարտական էր անմիջապէս խափանելու աս, ինչպէս կը համարին ան Ժողովեալք, այս- չափ մահառիթ ճարակը: Անոր համար գոնէ շաբաթ մաւելի միջոց թող տալով, կրնային ըստ բաւականին վասահ ըլլալ որ նոյն գրութիւնն, որչափ ալ պաշտօնական ըլլայ, կամ յառաջ կամ ետքը ի պաշտօնէ դիտուած եւ հաւանուած է: Ուստի ան Ժողովը իրեն ըստ «Ճշմարտութեան փաստերը», պէտք էր առանց ժամավաճառ ըլլալու՝ մէջտեղ հանել, եւ «Հերքել», ան ծանր ծանր «մոլորութիւնները» որոնք անկէ ետքը չէ թէ մինակ յիշեալ հեղենակին, հապա բովանդակ հայ կաթողիկեայ եւ պիսկոպոսաց, գոնէ ըստ իմիք, կը վերաբերէին, որոնց թեմերուն մէջ աս ժանտախտը կրնար քալել երթալ:

Բայց փոխանակ ան փաստերուն, ան «Ճշ- մարտութեան փաստերուն», թողուեցաւ գործքը՝ Լրագիրներուն. վասն զի բնէ ալ կայ՝ որ չգիտ- նան խմբագիրը, աստուածային կամ մարդկային: Շատ զանազան է ասոնց նարօտը: Մասիս՝ որն որ միշտ իրեն վերապահած է գիտնալը թէ ինչ կը հաւայ, ամենէն առաջ աճապարեց մեղի լուր տալու թէ շատ ուշ մնացեր ենք. որովհետեւ, ինչպէս ինք կը կարծէ, անցած են ասոր ատեն- ները, լուսաւորուած են ամենքը: Կեղ եւ սա- կաւաթիւ տողերու մէջ՝ իր աս նիւթոց համար ունեցած բառիրքը սպառած էր, շարելով

Հետզհետէ՝ «Միջին դար, մտաւոր յառաջադի- մութիւն, իննեւտասներորդ դար, սիլլապիւս, դարուս քաղաքակրթութիւն, երազացոյս պա- հանջում, վերջապէս՝ հոգեվարքի մէջ Անդրա- լեռնականութիւնն,։ Կը պարծի մեղի յարդց Խմբագիրը թէ մեր կողման մէկ գրուածին՝ միշտ հարիւր պատասխաներ են: Գիտե՞նք ան պատաս- խանները: Զեր՝ նաեւ մեր ըստ մարմնոյ՝ հարքը երկայն գարերով աս հարիւր պատասխաններն ոլորած են, որոնք իբրեւ անանկներուն ըստ մա- սին տկարամութեան եւ ըստ մասին պատմա- կան ծանօթութեանց կողմանէ ողորմելի աղքա- տութեան յիշատակարաններ՝ իրենց գիբքերն անանկ տղեղութեամբ լեցուցած են, որ ոչ ոք մոտացի չայ զանոնք առանց շառագուննելու եւ կամ օտար մը առանց զզուելու կարող է կար- դալ: «Եթէ լուէիր, սիկերոն կը լլապիր», խօսքը, կերեւայ թէ չէին սորված մերինները:

Ահաւասիկ աս «հարիւրաւոր» պատաս- խաններուն խմբըն է ան պատասխանն ալ՝ որով- նոյն գարբերականին յաջորդ թուոցն մէջ կը ջանայ մէկը ցուցընել թէ աս խնդիրներն որո- շում չեն ընդունիր, որովհետեւ գատաւոր ալ չունին, վասն զի ամէն կրօնական կուսակցու- թիւն իրմէ դուրս գատաւոր մը յանձն չ'առ- նուր. ուստի ասանկ գատաւոր չունեցող ատեա- նի մը առջեւ չայց երկու բաժանեալ մասերը վիճելու հրաւիրելն ամենեւին ուրիշ նպատակ եւ վախճան չի կրնար ունենալ, բայց եթէ իրա- րու մէջ աւելի թշնամութիւն դնել: Իրաւունք

ունի իր անունը ծածկելու աս յուսահատական դրութեան հետեւողը, որուն նայելով՝ աշխարհաքիս ամէնէն հարկաւոր ճշմարտութիւնը մարդիկ կորսընցուցած են անդիւտ կերպով. եւ անանկով իրենք Աստուծոյ արարածոց ամէնէն խեղջն եղած են, եւ իրենց Արարին ալ պարապ տեղ ի սկզբանէ հետէ նահապետաց երեւնալով, մարդարէները խաւրելով եւ վերջապէս իր Միածին Որդւով մեղի հետ խօսելով, իր կամքն եւ մեր փրկութեան ճամբաները մեզի լրութեամբ յայտնեց: Ասոնք, Եթէ ան յուսահատներուն հաւատանք, նորէն կորսուած են. վասն զի մոռոցեր է Ամենագէտն անոնց մշտնջենաւոր պահպանութեան միջոցները դնելու, եւ անոր համար ամէն մարդ սահմանուած է մահու ստուերներու մէջ ապրելու եւ մեռնելու: Ամենէն աւելի զայրութով յարձակեցաւ ժամանակակը, այն ծանօթ Հայոց Պատմութեան Դասագրգին հեղինակը, որն որ շատ դառն խօսքեր թափեց մեզի դէմ՝ որ զըպարտեր ենք զմեղ ձնող ու մնուցող մայրենի (Հայաստանեայց) եկեղեցին, այն մաքուր աղաւնին:

Բայց ի՞նչ հարկ կայ զամենքը համրել. մինչեւ որոշ ատեն մը, այլեւայլ հրատարակութեանց մէջ, հեռուանց կամ մօտանց, կրցողը խօսք մը մեզի կը հասցըներ, ան ճամբորդներուն պէս՝ որոնք Արիսողմայ շիրմին առջեւէն՝ քար մը շնետած՝ չեն կրնար անցնիլ: Զայն մը մինակ կը պալսէր բաւական ատեն, անիկայ ալ գրեթէ ամէնէն շատ կարգացուած թերթի մըն էր: Ա-

միկայ շատերուն կարկաչը մտիկ ընելին ետքը՝ վերջապէս իր հանդիսական ոճովը մեղի մինչեւ մէկ որոշ կէտ մը իրաւունք տուաւ: Իրօք, կ'ըսէր, աս է կաթողիկեսյ ըսուած եկեղեցին, եւ Ճիշդ անանկ է անոր վարդապետութիւնը, ինչպէս որ աս գիրքը կ'ըսէ. Հայոց ըսուած եկեղեցոյնն ալ դարձեալ Ճիշդ անանկ է՝ ինչպէս որ սոյն գիրքը կը նկարագրէ: Պարապ բան է ասոր գէմ ողորիլ: Կամ, կամ: Եթէ կաթողիկեայց հետ ի հաւատոյս նոյն եղած ըլլալ կ'ուղէք, չէք կրնար ասանկ մնալ՝ ինչպէս որ հիմնյ էք: Խոկ եթէ կ'ուղէք այնպէս մնալ՝ ինչպէս որ կը, պարապ տեղ անդադար կը խոռվիք եւ կը ճգնիք անոնցմէ յայսմ տարբեր չըլլալու: Կամ մէկը, կամ մէկալը: Ասանկով կը հետեւցընէր թէ վըան ինդիր եղած դրութիւնն իր նպատակին կատարելապէս յարմար գրութիւն մըն է: Այսպէս՝ Մանակութէ:

Սակայն հոս չի մնար Փանոսեան Էֆէնտին, կը շեղի ուրիշ կողմ մը, ուր մենք իրեն ետեւեկն բնականապէս չենք կրնար քալել. վասն զի իրեն համար՝ ճշմարտութիւնն ոչ հոս է եւ ոչ հոն. երկուքն ալ, ինչպէս ինք կ'ըսէ, անաչառ կամ անինայ քննութեան (+չի՞նչ+չ) տակ ճգեւլով՝ ան աստիճանի իրեն աւելորդ բռնածներէն յապաւելու եւ մաքրելու է, որ վերջապէս բողքական կրօն մը կամ մանաւանդ չկրօն մ'ելլէ: Բայց բարեբախտութեամբ աս մեծ գործքին ինք թէ զմեղ եւ թէ զանոնք անկարող կը գտնէ:

Ի վերայ այսր ամենայնի բնական էր՝ որ

այսպիսի ընդհանուր խօսքեր եւ դիտողութիւններ բաւական չհամարուեին, եւ ոչ ալ ան բացադանութիւններն՝ որոնք բեմին վրայէն (գլխաւորաբար՝ Փերա) Զարշարանաց օրերը կըլային, իբրեւ թէ ի վրէժինդրութիւն՝ մեր գլուխը կոփելու ան աղտօղի առասպելարկութիւններով՝ որոնք ատեն կը կրկնուին¹: Ուստի ուզուէր չուզուէր, կը զգացուէր հարկը՝ ծայրէ ծայր պատասխան մը տալու ամերոջ գրութեամբ:

Անշուշտ ան վերջիշեալ Փանոսեան Ֆիէնտիին մտաց եւ ճաշակին համեմատ պիտ'որ ըլլար այն երկասիրութիւնը՝ զրոն որ ժիր երիտասարդ մը կը պատրաստէր: Ասիկայ անկէ տարի մ'առաջ հրատարակութեամբ մը² ծանօթացած էր, որուն մէջ ցուցընելու ձեռնարկած էր որ քառակուսին՝ չէ թէ քառակուսի, հապա բոլոր բուլրակ է, այս ինքն թէ չոռույ Քահանայապետաց գերագոյն իշխանութիւնը բոլորովին անծանօթ բան է Կիկիյ, Կ. Պոլսի, Եփեսոսի եւ Քաղկեդոնի ժողովներուն: Մերը չէ, իր խօսքն է որ հոն կ'ըսէ³: «Աստուած մարդու մը՝ ահը սրտէն, ամօթն ալ երեսէն չտանի»: Աւլանեան յայնկայս ծովու հաւատոյ վաճառականաց աշակերան էր, մեծ յշսեր կային անշուշտ իր վրայ, վասն զի քիչ ջանքով ալ ստացուած եկամուտ մը չէր⁴: Ժիրաժիր առ այս գործ զբաղած էր

¹ Բոլորքականաց տպագրած մէկ գրքէն:

² Գ. Ասպարոս ։ Համառօտնկարագիր Պապական գրութեան, 1864:

³ Եջ 5:

⁴ Մատթ. Իգ. 15:

պատանին՝ երբ որ նոյն տարւան մաղձայշղը (Եթէ չեն ստած մեր առած լրերը) խզեց յանկարծ աս իրեններուն շատ բան խոստացող կեանքը: Եթէ չենք սխալիր՝ գրեթէ նոյն ատենները մեծ վեղարաւոր մը սովորուած էր առ այս գործ, շատ տարիներ առաջ մեզի Էջմիածնէն պարգեւ եկած Շահնազարեան վարդապետը: Բայց, ինչպէս է նէ, վերին հրաման մը զինքն աս աշխատութենէն տնօրինեց:

Թէպէտ ամենուն չէ, բայց ստուգիւ շատերուն աչքը Տէրոյենց Պատուելոյն վրայ էր: Ասիկայ՝ «Ճիմական տարբերութեան գըքին հրատարակուած ժամանակէն, 1865 էն, հարկ անպեցինք, կ'ըսէ, անոր վրայ պէտք եղած դիտողութիւնները գրի առնելու: Աշխատութիւննիս լրանալէն ետքը՝ Սրբազն վեհափառ կամութողիկոսն ամերոջ կարգալով իւր հաճութիւնը շնորհեց: Յետոյ Տ. Տ. Սարգիս սրբազն եպիսկոպոսն հասան ջալալեանց, որ իր բազմապատիկ հմտութեանց փորձը՝ իր թէ տպեալ եւ թէ տակաւին ձեռագիր մատենագրութիւններուն զովը ցուցուցած է, հաւանութիւն տալէն զատ, տպագրութեան յաջողուելուն ջանքն ալ ինք «յանձնառու ըլլալով՝ թէոդոսիայի հոչակաւոր գլորոցին հիմադիր Յարութիւն Ղալիպեան ազնուական աղքամէր իշխանը յորդորեց տպագրութեան ծախուց ձեռնառու ըլլալու»:

Ասանկ ծանուցմամբ մը՝ 1868ին Առաջին Տետրին ելաւ (ինչպէս գլուխը գրուած է) «Ճաւանութեամբ Տեառն Տեառն Գ. Եղիորդայ Դ. Սրբ.

Վեհափ. Կաթողիկոսի ամենայն Հայոց — Եւ հրամանաւ Տեառն Տեառն Պօլոսի Բ. Արք. Աքրեպիսկոպոսի ամենաապ. Պատրիարքի Կ. պոլսի¹: Տարի մ' ետքը՝ Երկրորդ Տեառն Երեւցաւ, Եւ վերջապէս 1872ին (տարւցն կէսերը) Երրորդ Եւ վերջին Տեառը Հրատարակուեցաւ:

Չենք տարակուսիր ամենայն անկեղծութեամբ ըսելու՝ որ մենք մեր բարեկամէն չենք ասիկա սպասեր. Հապա կամ լուռմիւն Եւ կամ գոնէ ասկէ լաւագոյն բան մը: Աս տրտունքը գրեթէ ինք ալ մեզի համար կընէ. բայց թէ ինչ իրաւամբք, իրեն կը յանձնենք որ նորէն դառնայ քննելու: Այլեւայլ Երկրի, այլեւայլ լեզուներու շատ ընտիր Եկեղեցական գրքերէն բաւական ճոխ մթերք մըն է՝ որուն մէջ կը նըստի աշխատելու¹: Ար վկայենք իրեն՝ որ իրմէ առաջ մեր ազգայիններէն ոչ ոք (կ'ենթագրուի՝ կաթողիկէ միութենէն դուրս ապրողներէն) ոչ ոք, կ'ըսեմ, երբեք այսչափ ծանօթութեանց տէր եղաւ կաթողիկէ Եկեղեցւոյ վարդապետութեան Եւ անոր գործոց նկատման: Սակայն միշտ մաց քողը՝ իր ժողված գրքերուն վրայ, Եւ չենք գիտեր՝ Երբ պիտ'որ վերնայ: Ի՞նչ կ'ըսենք վերանալ. օրէ օր, գիշերէ գիշեր կը թանձրանայ: Իրեւ Հայտառան, իբրեւ Զոհալ, իբրեւ Երեսակ, Եւ ուրիշ շատ կերպարանք՝ կրօնի Եւ

¹ Ճնորհակալ կ'ըսանք՝ որ Երբեմ մեզի ալ մարդասիրաբ չնորհած է՝ որ ինչ ինչ (տպագիր կամ ձեռագիր) գործածենք: Կ'ոյնը կ'ընենք նաեւ՝ շատ անդամ այլեւայլ սովորութեանց վրայ հարցումներ ընելով ընդունած պատասխաններուն համար:

կաթուղիկէ ճշմարտութեան մասնական ծառայութիւններ ըրած է, կրելով փոխարէն կտտանկք Եղուի, կտտանկք գրչի, եթէ չենք սխալիք՝ նաեւ դրամական զրկումներ: Բայց ամէն անդամ որ ճանապարհակիցները հասաւ, ուր պէտք էր “տալ փառ Աստուծոյ”, Եւ ինք զինք վերջապէս աջակողմ որոշել, հոն պակսեցաւ իրեն ամենայն արիութիւն: Երանի թէ մինակ պակսիլ ըլլար: Այն հմտութիւնները, որոնք Աստուծոյ պարգևներ են, բայց իրեւ գրամագլուխ մը տրուած՝ նախ ինք զինք Եւ ետքը, եթէ հնար է, նաեւ ուրիշները քրիստոսի արքայութեան շահելու, վասնեց ու կը վատնէ՝ կուրութիւն Եւ խստաբառութիւն տածելու: Այսպէս՝ օրինակի աղագաւ՝ գերապայծառ (հիմայ կարդինալ) Գէրըիէրիի հրեշտակութեան ատեն¹, այսպէս՝ միշտ: Քանիներոն արգեօք սիրտը ճմլեցաւ (օրինակի աղագաւ՝ Մամլոյ մէջ թիւ 25 Եւ 26, 1869ին) թէ ան տետրակներով, Պատուելին զիրենք գէպի հ չոռու կը տանի: Իրաւախոհին տետրներով՝ Եւ ոչ գծաչափ մը չկաթուղիկեայ Հայք կը մօտենան կաթուղիկեայց. կրնան ասանկները սրտերնին բոլորովին հանդարտ բռնել:

Չենք կարծեր որ զինք աս խօսքերով վըշտացընենք, վասն զի ուրիշ մէկն ալ՝ զորն որ ինք իրաւամբ կը յարգէր, ինչպէս կ'ենթագրենք, ասոր պէս խօսած էր իրեն՝ ատենին: Բայց ի՞նչ կը փնտուենք ուրիշ մէկը. վատահ ենք որ ինք

¹ Ա. Պերպէր. Պատմ. Հայոց, Էջ 330—347: — Իրաւախ. Գ. էջ 288,

իսկ իրեն ի գիշերի եւ ի տուլնջեան կը խօսի նոյները, եւ չո՞ն՝ բուն ինք չէ, հապա նոյն իսկ երկնաւոր ձայնն է: Ամենէն գէշն ան ատեն է, երբ որ աս կողմանէ լոռութիւն եւ հանդարտութիւն կը տիրէ: Ուստի ամէն բան կորսուած չէ. մանաւանդ թէ ասկէ ետքն է՝ որ ամէն բան պիտ'որ վաստրկուի: Վասն զի՞ քիչ նախանձելի կեանք մը չի ձեւանար, երբ որ Եկեղեցւյ՝ նաւեւ ըստ մասին, մատուցուած ծառայութիւններէն ետքը՝ որոնք ոչինչ չեն, (որովհետեւ եթէ Աստուծոյ արդարութեանը չէ՝ սակայն անոր ողորմութեանն առջեւն են,) իրեւ ամէնուն պսակ՝ մի միայն ճշմարիտ Եկեղեցւյ ծոցը՝ պատկառելի ծերութեան տարիները կը կնքուին: Ինք շատ իրաւամէք մեր վրայ պաշտօն մը կը ճանչնայ եւ նոյնն ստէպ մեզի կը յիշեցընէ, այս ինքն՝ “Հոգւոց Հոգը”։ Ո՞վ ալ իրաք անոր կարօտ չէ: Ահաւասիկ մեր աս խօսքերը նոյն պաշտօնին կամ պարտուց կը վերաբերին. բայց խօսքէ աւելի բանով մը, այս ինքն՝ գործքով նոյնը կատարելու պիտ'որ ձեռնարկենք: Իր վրայ “իբրեւ բեռն ծանր ծանրացած”, Հոգը մենք մեր ուսը կատուունք: Ինչ որ “յանդիսութեան կամ յանհաւանութեանն Խօսքով” կամ գրով մ. կը մերձաւորաց եւ Շեռաւորաց ի մասին վարդապետութեան վեաս տուած է, յայտնի է որ շիտկելու ծանրապէս պարտական է: Ահա մեր բարեկամին ճշմարիտ ծառայութիւն մը կը մատուցանենք՝ գոնէ զինքը սոյն Հոգեն առաջ Աստուծոյ եւ մարդկան թեթեւցընելով, երբ

առաջիկայ գրութեան մէջ մի առ մի՛ աւրուածը շինելու եւ ծուածը շիտկելու, որչափ կրնանք, պիտ'որ աշխատինք Աստուծոյ օգնութեամբ: “Ես հատուցից — ես քո՛ փոխանակ եղեց ի Տէր¹”:

143.

Իրաւախոնչը մեղի եւ իրաց Ճշմարտութեան համար ասանկ է. բայց անոնց համար՝ որոնց գլխաւորաբար գրուած է, անոր ընդունելութիւնն ի յառաջագունէ յայտնի էր: Ան Տաճկաստանեայց կողմանէ՝ որ չեն ուզեր ուստի ըլլալ կամ երեւալ կամ ուղիկէ հառմեական Եկեղեցին, ցնծութեամբ ընդունուած պիտ'որ ըլլայ, իբրեւ յարմար գործիք մը կամ իրենք զիրենք կամ վիրար խարելու: Ծանօթ է նիկոմիդացւոց Յոյց պարբերականին գրածները, որն որ մինչեւ վեր աստղները կը հանէ աս գործքը: Ասոր հակառակ՝ Բուսաստանեայք, որոնց (ընդհանրապէս խօսելով) Հռոմայ Եկեղեցւյն գէմ մասնաւոր ատելութիւն մը յատուկ է, չէն կը նար այնպէս վարդագոյն գտնել ան գրութիւնը: Աս կարգի կը վերաբերին “Երկուորեակներուն”, այս ինքն՝ Իրաւախոնչին երկու առջի Տետրներուն գէմ Պատմույ մէջ հրատարակուած հատուածները, որոնք ամենեւին հաւան չեն որ “տարբերութիւնք՝ որոնք գարերէ ի վեր կան”, վերնան, եւ գատուելոյն գէմ կը զայրանան թէ ինչո՞ւ “իր հակառակորդին առարկութիւնները փոխանակ մերժելու՝ աւելի կը հաստատէ: — Քանի մը շալակ խորի ալ ինք կը յաւելու, արտաքր չայսաւանեայց Եկեղեցւյ ըն-

¹ Առ Փիլիպոն, ԺԹ. 20:

“դունած երեք տիեզերական ժողովոց՝ պապա-
“կան ժողովներու գարձուածներ յառաջ բերե-
“լով: — Պատուելին համառօտ պատասխան
“Գրելու տեղ՝ տաղտուկ եւ տարակուսական
“պատմութեանց վէպերով իրաւախոհի հատոր-
“ները կը բազմապատկէ, առաւել իր քաօսին
“սրամտութիւնը յայտնելու, քան թէ ընթեր-
“ցողին որոշակի բան հասկընելով: — Կարճ
“ըսենք. Տ. Պատուելին իր իրաւախոհով ըստ
“ամենայնի կօծանէ իւղով (իր հակառակորդին)
“Հայը եւ փոխանակ Հայաստանեայց Եկեղեցին
“պաշտպանելու՝ պապականութեան, կուղէ ա-
“ռաջորդել: — Արդառնայ բոլգելու Հատուած-
“ներուն գրիչը “յանուն Հայաստանեայց առաքե-
“լական Եկեղեցւոյ եւ յանուն հայրենի դարաւոր
“աւանդութեանց եւ ծիսից: Կ'աղաղակէ մեծա-
“բարբառ՝ որ “Հայաստանեայց Եկեղեցին Հռով-
“մէական չէ, Հայոց Կաթողիկոսութիւնը Պապու-
“թիւն չէ, Հայոց Վարդապետութեան Եղանակ-
“ներն՝ անդրակեռնական չեն, այլ Հայաստա-
“նեայց Եկեղեցին Հռովմէականէն տարբեր է
“այսօր եւ յաւիտեան: Անանկ որ “Եթէ Տ.
“Պատուելին տարբեր ըսելու կը վախնայ..., կա-
“րող է արձակ համարձակ (նոյն Եկեղեցւոյ) փա-
“րախը մանել եւ իւր հոգին փրկել: ԱԵրջապէս
“նաեւ զալալեան եւ իր Կաթողիկոսը՝ սցն
“գրուածքին պատասխանատու բռնելէն ետքը,
“իրենց կը յիշեցընէ որ Եթէ լոեն, ասով արատ
“պիտ' որ առնու իրենց անունը, “չէ թէ մինակ
“ներկայիս մէջ, այլ եւ ապագայ պատմութեան

մէջ՝ որն որ անաչառ դատաւոր է ամէն մարդ-
կային գործոց: Այսպէս մեր նոր Սահմանական-
նին գրիգոր, ինչպէս ինք զինք կ'անուանէ վե-
“րոյիշեալ տողերը գրողը: Գրեց վերջապէս Մասեր
“վարժապետն ալ քիչ մը բան Զմիւռնից ԱՅՀԱ-
“ԼՅՈՒՅԻՆ Խաւրելով. բայց նոր բան չէր ըսեր, որ-
“չափ կը յիշենք:

Իրաւախոհին Երկրորդ Տետրակէն մին-
“չեւ Երրորդին Երեւնալը՝ շատ, խիստ շատ ալիք
“գացին Պոստորոսի Եղերքէն, անանկ որ Եթէ
“գոնէ նցյն միջոցին պատահած դէպքերն աղէկ
“կշուռեին, կրնար անոր Երրորդ՝ այս ինքն վերջի
“Տետրը՝ գրողին քոլը մնալ:

Հին հերձուածոյն քով ձեւացաւ կեցաւ
“նոյն մը՝ որուն վրայ ոչ ոք կրնայ բաւական ցաւ-
“իլ, ոչ ոք կրնայ բաւական արցունք թափել:
“Ուստի Եթէ բովածնդակ առաջիկայ գրութեանս
“մէջ խօսքերնիս մէկէն ստէպ մէկալին կ'անցնի,
“ասիկայ իրաց դժբախտ հարկն է՝ որ մեր մտա-
“ծութիւնները հոն կը տանի՝ ուր որ հատում
“մ'եղած է գեռ արիւնը վաղելով: Ո՞վ կը սպա-
“սէր՝ որ մենք գեռ Երէկ մեր Սամարիայի բեկ-
“մանը վրայ ողբալը նախընթաց գրութեամբ՝¹
“չմընցուցած, այսօր Սրբազն Քահանայապետն
“իր վերջին Շքջաբերականին մէջ Բեթելայ ապս-
“տամբութիւնը ցուցընէ:² Իրօք սեղան մը սե-
“ղանի դէմ կանգնած են անոնք՝ որոնք Երբեմն

¹ Հեթան, Տարբ. Էջ Ե — Թ:
² Շքջաբ. Պիոսի Թ. առ Հայու Ուղղ. 1873.

մեզի հետ սեղաննց Տեառն սեղանակից էին, եւ անոր տան պարարտութիւնը մեզի հետ կը վայելին: Բայց այսօր օտար հուր ձեռքերնին՝ քշած կը տանին Աստուծոյ ժողովոդեան մէկ մասն արտաքոյ երուսաղեմի, այս ինքն՝ բոնաբարուած եկեղեցական հաղորդութենէն գուրս գտոն ուտելու: Աս տեսարանիս առջեւ, որմէ տիրագոյն մը ոչ ոք կրնայ երբեք մոտածել, Քրիստոսի Տեառն մերոյ լուծը նետուած, ապստամբութիւնը լրացած, վերջապէս իրենք զերենք կորսնցընելով դաշնաւորութիւն մը կազմուած տեսմենելով, Աստուծոյ անքննելի թոյլուութիւններուն երկիւղիւ սրտերնիս խոնարհեցընելու ատեն, ով կրնայ մոռնալ որ Աստուծոյ չէ միայն բարկանալու, հապա նաեւ հաշտուելու համար իրեն զմարդ չէ: Կրնայ յական թօժափել բովանդակ իրաց կերպարանքը մեր առջեւը զուարթմանալ՝ գէշ երազէ մը արթըննալու պէս: Ծանօթ են անձինք եւ իրք եւ ասոնց զոհերը: Մենք իրենց համար ոչ այնչափ վէճի պէտք ունինք, որչափ աղօթքի: Անոր համար ալ՝ չենք յաճախեր սորվեցընելու, հապա մանաւանդ իրեն աղաւաւոր յօրդորելու, որ յիշուին հին օրերը՝ որոնց մէջ իրենք կամ իրենց հարքն այնչափ աշխատութեանց համբերեցին՝ իրենց հիմայ այսպէս թեթեւութեամբ կորանցուցած անուան համար: Խնայեն, ինայեն վերջապէս անձանց, ինայեն սիրելեաց: Մեր հարցը լւուաւը խօսելով, ստուգիւ սուգ առած են երկինք եւ տրամած տիրած է երկիր

մեր ոտքին տակ, վերէն հրեշտակը խոժոռած վարէն սրբոց նշանակիւն անհանգիստ: Բոլոր Աստուծոյ Եկեղեցին ի ծագաց մինչեւ ի ծագս երկրի գառն լուրերուն քստմնած՝ միսիթարականներուն կը սպասէ: Յաջողութիւն կարծուած ներն անհուն թշուառութիւններ են: Թագդաւորած են Ադոնիայք, սակայն առանց Աստուծոյ դաշինք դրած, բայց ոչ Տեառն կամք: Եւ չի կրնար առանց ծայրագոյն վտանգի ըլլալ՝ երբ որ Գերեայ որդուցն պէս, իրենց խաղաղութեան եւ ապաւինութեան քաղաքը թողուցած՝ կը թափառին խովովութեան մէջ: Ի վերայ այսր ամենայնի՛ շատ մօտ է խաղաղութիւնն իրենց, եթէ մէյ մը սուրբ երկիւղիւ զդածեալ, ճանչային զանիկա՝ զրոն որ չեն կրնար շատ ալ մոոցած ըլլալ, աղէկ գիտնալով որ հոս խիստ Սողոմոնը չէ, հոս քարէ տախտակներու վրայ օրինաց անթողութիւնները գրուած չեն: Քրիստոս է հոս, իր Սրբազն Փոխանորդին անձին վրայ՝ որուն չէ թէ միայն բերանը հրաւիրելէն դադրած չէ, հապա միեւնոյն ատեն ընդարձակած է իր սիրտը գթութեամբ եւ աղեօքն Քրիստոսի, նորէն իրեն եկողներուն աւելի եւս խանդալատութեամբ՝ քաղցրութիւն, միսիթարութիւն, հանգիստ եւ գարման մատակարարելու, կրկին գըտնուած հայրենի տան եւ վերստին ստացուած ժառանգութեան մէջ:

Պառնանք մեր իրաւախոհին՝ որն որ կը արտնջէ թէ մենք “ալինդ առաջ իր եկեղեցւոյն

անունը փոխելու ձեռք զարկեր ենք¹: Զի կրնար ըլլալ չարիք մը՝ որմէ Աստուած բարիք մը, նաեւ մեծագյն բարիք, չկարենայ հանել: Իրօք փոքր շահ չէ՝ որ յիշեալ վերջի եղերելիք դէպքերը՝ հերձուածոյ մէջ թմրած այլեւայլ արեւելեան ժողովրդոց զգալի ըրին կաթողիկեայ սկզբան բուն նշանակութիւնն, այս ինքն՝ իր անհաղորդականութիւնը, որն որ նոյնը դաւանող ներուն նաեւ անուան վրայ կը ցոլանայ: Ոչ առանց նախախնամութեան է՝ որ ամէն տեղ եւ ատեն, ուզուի չուզուի՝ նաեւ արտաքիններն առաքելական ժամանակներէն սկսեալ՝ մեզի սոյն “կաթուղիկեայ”, անունը կու տան, որուն վրայ սրբյն Պակիանոսի հետ կրնանք ուրախանալ թէ “Քրիստոնեայ է անուննիս, կաթողիկեայ մականուննիս”,² Ուստի եթէ մեր Իրաւախոհը մեր եւ ուրիշներուն՝ իր եկեղեցական խմբին տուած անուններուն տժդոհ կը լսյ, յանցանքը մերը չէ:

Մ'եր տուած, մանաւանդ թէ գործածած³ “Էջմիածնական”, անունը թէ սուտ եւ թէ ծաղըելի կը գտնէ, վասն զի Սիս եւ Աղթամար, ինչպէս ինք կ'ըսէ, ուրիշ կաթողիկոսներ ունենալով, երկու ուրիշ եկեղեցիներ են, որոնք ի հոգեւորս Էջմիածնէն կախում չունենալով՝ աս անուանսակոչութենէն դուրս կը մնան:

¹ Christianus mihi nomen, Catholicus cognomen, Παհ. Εպիսկ. (Փախճ. Հուրչ 370ին) Թառ-Ա. Ա. Սեւանի. Կոմարտեան:

² Որովհետեւ ինք իսկ կը խոստովանի որ մենք չենք աս անուան գտակը: Իրաւախ. Ա. Էլ. 6:

Ինըու մնան. ով քանի մը թուղթ առաջ դրած է. “Գէորգ Դ. Սրբազն վեհափառ կաթողիկոս ԱՄԵՆԱՅՆ Հայոց”: Եթէ աս “ամենայն”, սուտ չէ, ծաղըական չէ, նոյն իրաւամբք ներուի մեզի մեր սովորութիւնն ասկէ ետքն ալ: Եթէ Իրաւախոհը կը համարի որ ամօթ է, մեղք է Էջմիածնի վերաբերիլ, ըսէ մեզի, մենք ալ աս անունն իրեն չենք ի տար: Բայց ինք կ'ուզէ մեզմէ, որ իր խմբին “Գրիգորեան”, կամ աւելի փառաւոր՝ “Լուսաւորչական”, անունները տանք: Կրնայ մտածել որ մենք ասիկա մեր համոզումներուն համեմատ՝ չենք կրնար շիտկէ շետակ ընել. ինչպէս որ ինք ալ չի կրնար ընել՝ երբ որ բողքականք ուղեն որ “Աւետարանական”, անուանուին, բայց եթէ ան մտօք անոնց աս անունը պիտոր տայ՝ ինչ մտօք Սկիպիոնի “Ավրիկեցի”, անունը տուին, վասն զի ան էր որ Ավրիկէ ըսուած գաւառը տակն ու վրայ բերաւ:⁴ Բայց աս ալ հարկաւ իրեն հաճոյ չէ:

Կը յաւելու թէ “Ոսւսաստանի ինուստրուն եւ խոհեմ եկեղեցականք, նոյն կառավարութեան պաշտօնական գրուածոց մէջ գործածուած Գրիգորիան անունը վերցընելով, առանց ուրիշ ածականի մը Հայ ըսել տալ կը խորհինս”: Անոնք կը խորհինս: Բայց Տաճկաստան՝ աս մեծ իմաստութիւնը գեռ շատ յաճախ է, սակայն

¹ Ասանկ առթից մէջ Եւրոպացիք սա Խօսքը կը յաւելուն. Lucas a non lucendo, որն որ ըսել է թէ կրնայ լուս (անտառ) անունը լուս (լոյս) բառէն ելած բառիլ, չէ թէ անոր համար՝ որ անտառը լոյս ունի, հապա վասն զի լոյսը հոն խափանուած է:

աւելի ռամպին մէջ։ Եթէ մեղի խորհուրդ հարցուէր, կ'ըսէինք թէ այսչափ աղմկով անուն մը փնտուելը՝ մեր Խրաւախոհին պաշտպանած դատին ամենեւին նպաստաւոր չէ, վասն զի սա յայտնի կ'ընէ՝ թէ բոլոր աշխարհի վկայութեամբ անկարելի է միեւնդն անուան տակ ժողվել զիրենք եւ զանոնք՝ որոնցմէ չեն ուղեր իշտ տարբեր եղած ըլլալ կամ ըմբռնուիլ։

Ուստի թողունք անուանց խնդիրը՝ ցորչափ իրաց խնդիրները կը ստիպեն։


Միայն թէ սա մի անդամ մ'ալ աւելի ըսուած ըլլայ։ “Իրաւախոհ”, ըլլալ ուղղին՝ “ոսոխ”, չենք ճիշդ նշանակութեամբ բառին. վասն զի “չէ թէ իմ աղդիս դէմ” չարախօսելու բան մ’ունիմ”, (Գ.Կ. 19), հապա մինակ անոր “յուսցն համար”, է՛ որ հաշտութեան պաշտօն ունեցողներուն մերովսանն օդնելու կը չանանք, համոզւած միշտ՝ որ ինչպէս սուտ է սէրը՝ որն որ արտաքը հաւատոյ կանոնին շնորհել կ'ուղէ, այսպէս ալ քիչ, շատ քիչ կ'օդտէ ճշմարտութեան քարոզութիւնը, երբ որ սիրոյն օրէնքները կ'ար համարհուին։ Կոյնը Սուրբ Աթոռոյն մասնաւոր կերպով մեղի յանձնածն է, այս ինքն որ աս երկու ժայռերէն զգուշանալով՝ երբէք “պարտուպատշաճ ակնածութիւնը”, պակաս ընթենք անոնց որոնք գեռ մեղի չետ չեն։

Ասով միեւնդն ատեն հետեւած կ'ըլլանք այն շատ նշանաւոր խօսքերուն՝ զորոնք մեր Հիւ-

մաղիլոր մեղի աւանդ թողուցած է։ — Յիշեւ-լով Առաքելց խօսքը թէ կամէի իւքնին նզով լինել ի Քրիստոսէ վասն եղբարց եւ աղդականաց, “ըսել չէ, կ'ըսէ Միկիթար Աբբահայր, թէ իր աղդը Քրիստոսէ աւելի կը սիրէր, որուն սէրէն ոչ կրնար զինք բաժնել։ Հապա իր աղդին օդտին համար ունեցած սիրոյն մեծութիւնը կը ցուցընէր, որուն համար՝ չափազանց անոնցմէ նախատուելով ալ՝ ինք հոգւով չափ աշխատելէն չէր ձանձրանար։ Ըստ այսմ ես ալ՝ ջանալով Առաքելցն հետոցը հետեւիլ, որչափ կրնամ, ցորչափ կենդանի եմ, կը ջանամ աղդիս հոգեւոր օդտին եւ աղէկութեան աշխատիլ, թէեւ հաւատոյ ճշմարտութեան համար անոնց մէկ քանիէն երբեմն նախատուիմեւ կամ միշտ նախատուիմ։ Անոր համար՝ զիս մտածողները կամ իրենց մէջ իմ խօսքս ընողներն ուրոնք կ'ուղեն ըլլան, սա մէկ բանս իրենց ծանօթ ըլլայ՝ թէ որչափ ալ իմ աղդս եւ անոր օդտին համար աշխատիլ սիրեմ, անով սիրտս Արբոյ Եկեղեցւոյն Հռոմայ հաւատոյն՝ ուղղափառ դաւանութենէն երբէք չի մեղկանար։ Կոյնպէս հակադարձարար՝ ես զիս ըստ ամենայն մասին ստորարկած եմ եւ կը ստորարկեմ միշտ ի ներբոյ հնագանդութեան գահին Հռոմայ, ինչպէս որ նաեւ մեր Հայրը Սուրբն Գրիգոր Լուսաւորիչ ինծի օրինակ կեցած է։ Բայց ասով՝ իմ աղդիս օդտին աշխատելու սէրս եւ ջանքս (թէեւ զիս աղդս՝ այսպիսի հնագանդութեանս համար քամահէ) երբէք չէ

Թղյնար: Եւ եթէ իմ պյսպիսի խօսքերուս համար՝ աս աշխարհքիս մէջ ամէն մարդիկ եւ կամ ոմանք զիս պիտ'որ նախատեն եւ իբրեւ ոչինչ՝ պիտ'որ արհամարհեն, ան ալ յօժարութեամբ կ'ընդգրկեմ, աս նախատինքն եւ արհամարհութիւնն ըլլայ ներկայ, ըլլայ ապագայ”

Ասանկ մեր մեծարեալ Հայոր 1735ին Նյումքեր ամսոյն մէջ կ'աւարտէր իր Աստուածաշունչ Գրոց տպագրութիւնը, աս խօսքերս գողցես իբրեւ կտակ, իրյատուկ ստորագրութեամբը, պյուշափ յաճախ գործածութիւն ունեցող մատենի մը մէջ աւանդելով ի լուր բռվանդակ Հայ լեզուի:



Գ Լ Ո Ւ Ա Ը

Երկու կողման սկզբանց եւ վարդապետութեան վրայ ընդհանուր տեսութիւն:

ՅԱՐՄԱՐ թէ անյարմար՝ ան մնայ մէկոի, մեզի մեր իրաւախոչն Ագաթօնի ճշնաւորի առակով սկիզբ կ'ընէ խօսելու, որն որ իր երեսէն վեր զուցուած ամէն թշնամնք եւ զբարտութիւն հաւանութեամբ կամ՝ լուութեամբ յանձն առնելէն ետքը, երբ որ ըստելը է թէ “Ագաթօն հերձուածող է, հսն ծերունին (գաւազանը վեր վերցուցած) ”Զէ, կ'ըսէ, Ագաթօն կրնայ ամէն բան եղած ըլլալ բայց հերձուածող չէ եւ չ'ուղեր ըլլալ. վասն զի հերձուածը կամ հերետիկոսութիւնը մարդն Աստուծմէ բոլորովին կը կտրէ. ես չ'մ ուզեր իմ Աստուծմէս զատուիլ”:

Հայոց համար ալ ճիշդ ասանէ է, կ'ըսէ Իրաւախոչը: Ամէն անհաճյ խօսք համբերութեամբ կը լսէ աս ազգը. բայց երբ որ իր հաւատքին դրպշն, հնա իր հանդարտութիւնը կը կորսընցընէ եւ դպշովն իրեն թշնամի կը բռնէ: Անոր համար մեր Ծերունին ալ խոժուած՝ կը դառնայ մեզի դէմ տրանջելու: Ո՞վ կը սպասէր կամ որո՞ն մտքէն կ'անցնէր, կ'ըսէ, որ մեր թէ դաւանութեան եւ թէ բնաւորութեան տեղեակ մէկը՝ դայ զմեզ աշխարհալուր իբրեւ հերետիկոս համբաւէ¹: “Եթէ թշնամնոյն նախատեալ եր զիս, համբերէի արդեօք. այլ դու մարդ հաւասար իմ եւ ծանօթ իմ”:

Զէր կրնար մեր իրաւախոչը մեզի ասկէ աւելի մեծագին խօստովանութիւն մ'ընել: Բոլոր

մեր շէնքը ուրեմն, նախընթաց զբութիւններնուս մէջ, թէ իրական եւ թէ յարմար նէնան մը վրայ դրուեր է: Մեզի ալ քաջածանօթ է, թէ որ որչափ ալ տարւէ տարի թիւր նուաղի, գեռ կայ մեծ զանդուած մը մեր՝ կաթուղիկէ միութենէն զըրկուած եղացարց մէջ, որն որ չ'ուղեր Աստուծմէ զատուիլ, եւ կամ՝ որ նոյն է, անոր Եկեղեցիէն զատուած ըլլալ եւ կամ զատուած համարուիլ: Աս վիճակի մէջ, տարակոյս չկայ՝ որ եթէ հազիւ տերեւ շարժի, անանիւները քիչ շատ պիտ'որ երերան, պակսելով իրենց այն վատահութիւնն՝ որն որ բանաւորապէս հաւատալու համար հարկաւոր է:

Իրաւ է ամէնքնիս ալ “ահով գողով մեր հուգոց փրկութիւնը պիտի գործենք,, վասն զի նաեւ երբ որ մեր նիդը զմեղ չստոդանէ, չենք զիտեր դրականապէս թէ արդեօք մէզմէ աւելի մեր սրտին խորչելը զիտացոյ Աստուծոյ՝ սիրելիք թէ ատելի ենք: Սակայն ասիկա մըր գործքերուն ու խօսքերուն եւ մտածութեանց նկատմամբ է: Աստուծոյ գործքերուն ու խօսքերուն նկատմամբ՝ հարկ է “դիտնանք թէ որնւն կը հաւատանք,, եւ թէ ինչնու կը հաւատանք. այս ինքն պիտ'որ ունենանք մեր կրօնին ձմարտութեան վրայ բացարձակ ստուգութիւն մը, առանց աշի ու գողի: Ցորչափ որ աս վատահութեան խարիսխը չկայ, հապա անոր տեղ՝ պարզապէս ախորժակի ընտրութիւն եւ հաւատութիւն մը, գեռ հոս ձմարիտ աստուծային յայտնութեանց հաւատքն եկած չէ, կամ գալէն ետքը՝ մենք զանիկայ կորսընցուցած ենք: Վասն՝ զի Աստուծած Քրիստոսի Եկեղեցւոյ մէջամէն մէկերնուս իր կամքը, նորի ուրիշներն ու ճամբաները կը ցուցընէ. ով որ գեռ չէ դատած որոշակի, կամ գանելէն ետքը կորսընցուցած է այն ստուգութեան միջնորդն երեւելի Եկեղեցւոյ մէջ, չի կրնար ալ իր հաւատքը՝ “անկեղծաւոր հաւատք,, (Ա. Տիմ. Ա. 5.) եւ “բանաւոր պաշտօն,, (Հառում. Ժ.Բ. 1.) լսուիլ:

Ուստի սպիտակութեան եւ երերման վիճակը, որուն մէջ մեր բարեմիտ կըմիածնական եղացարը կը գտնուին, վիճակ մը՝ որն որ շատերուն ունեցած արհամարհուս եւ յանդուզն վատահութենէն անհամեմատ ալէկ է, պատահական կամ անցողական բան չէ, հապա նոյն իսկ իրաց բնութենէն է: Այսօր չնչին գրբոյկ մը զիրենք կը խոռվէ, երէկ Քահանայապետական Կոնդակ մը զիրենք շփմած էր, վազը ոչ գիտէ՝ ինչ: “Վասն զի հիմը վիմի վրայ հաստատուած չէ,, (Ղ.Ա. Զ. 48). վասն զի չէ հասնուած ան ներքին ապահովութեան եւ անխոռվ ստուգութեամ՝ զորն որ կաթուղիկէ կրօնը միայն կու տայ իր բանաւոր հաւատոյ սկրզբամբը, որուն հետա երկնաւոր շնորհն անանի հասագագութեան եւ ծշմարտութեան յարում կը Ծակցէ, զըրն որ բոլոր երկրաւոր գիտութիւնք եւ տրամաբանութիւնք չեն կինար յառաջ բերել, եւ աս է այն հաւատքը՝ որն որ զմեղ հաւատացեալ կ'ընէ, որուն մէջ ամենէւին երկիւղի մաս չկայ:

Հոս է ահաւասիկ մեր Խրաւախոհէն այսչափ պնդիւ ժխտուած տարբերութեանց մեծագոյնը, մանաւանդ թէ այն տարբերութիւնը՝ որսւն վրայ բոլոր մէկաները վերջապէս կը ժողովին: Իր ստորագրածէն բոլորովին տարբեր է հաւատացեալ կաթողիկեայն: Չէ թէ գիրք, մէկ կամ երկու, հապա բովանդակ աշխարհքիս գիրքերը զինքը չեն սասանեցներ: Եթէ ճարտարախօսոք, եթէ փիլիսոփայք, եթէ բնագետք, նոյն իսկ սաստածաբանք, ըլլան բարձրացեալ՝ որչափ կ'ուղեն, ըլլան մէյ մէկ Պօրաբարացեալ՝ գալաքիս կը լուսաւ զու, երբ որ վատահութիւննի անհիմն ցուցնելոս, լու ելլեն կամ անոր վրայ տարակոյս իսկ հանեն, զմեղ եւ ոչ փորու իսկ կը խռովին, բայց եթէ իրենց վրայ ցաւելու համար: Եթէ մեզմէ մէկն անոյն հետեւի, (անշուշտ գադրելով մեզմէ ըլլալէն,) չէ թէ անոր համար կը հետեւի՝ վասն զի ապահովացոյն բան մը դատաւ, հապա անոր համար՝ որ պ-

Նամնկ ուղեց: Բայց ի՞նչ կըսենք՝ փիլսոփայք կամ աստուածախօսք. եթէ հրեշտակներ դան մեր ընդունած քարոզութեան դէմ, նոյն իսկ եթէ վեցթեւեան սերովեկք օտար բան մը շնչեն եւ քերովեկք իրենց բիւր աշուրներով տարբեր տեսնեն, մեր համոզման մէջ ամենեւին գորդում մը, եթէ զմեղ նորհնքը չենողուր, չենք զբար. վասն զի հրեշտակաց եւ մարդկան Տէրը մեզի ի ծագաց մինչեւ ի ծագս երկրի կը խօսի, որն որ “չէ թէ հրեշտակաց հնազանդեցուց իր նոր աշխարհնքը” (Եթէ. Բ. 5), իր Եկեղեցին, հապա “զլաւիկէն Աբրահամու բուռն եհար,, (Անդ. 16), եւ յերեւելիս գերադայն պաշտօն մը դրած է մեզի անընդհատ սորվեցնելու, այնպէս որ ամենեւին պէտք չունենանք տատամսելու թէ “Ո՛վ պիտո՞ր երկինք ելէ, այս ինքն՝ զքրիստոս իջեցընելու, կամ ովլ պիտո՞ր անդունդ իջնայ, այս ինքն՝ զքրիստոս ի մեռելց հանելու. վասն զի շատ մօտ է մեզի քարոզութեան խօսքը,, (Հայու. Ճ. 7):

Ուստի ամենեւին չենք դանդաղիր լիուլի իրաւոնք տալու ան ժողովրդեան, որուն դիւրագգիր բնաւորութիւնը յայսմ մասին՝ կը ստորագրէ մեր իրաւախոհը. վասն զի ի՞նչպէս կրնան անզգայ ըլլալ, երբ որ ամէն վստահութենէ զուրկ զերենք գտնեն անանկ վկայութեան մը դիմացը, որն որ արտաքյա կարդի զերենք կը ճմէ: Մեծ հոգ մը չէ իրենց (որն որ շատ մատրութեան արժանի է,), մեծ հոգ մը չէ իրենց, կըսեմ, երբ որ բոլոքականք իրենց հաւատքին ու կարգադրութեանց վրայ ծաղքելվ խօսին. երբ որ Ասորի մը, նաստուրի մը, նոյն իսկ եթէ Յոյնք բասրեն, գրեթէ ոչ ինչ է զգացածնին. բայց երբ որ Կաթողիկեայք խօսին, հոյն կը բրդի բուռ աղմու կը, հոյն նեղարտութիւն եւ մըրիկ:

“Նոյն իսկ երկինք բաժանում խոթող ապատամբն՝ ամենեւին հոգ ըրած չէ որ Աստուծոյ ժո-

ղովեալ որդիքը միշտ միեւնոյն ճամբով ցրուէ: Արդէն չէինք տարակուսած ըսելու¹, որ Արեւելքի մէջ արդի Յունաց եւ արդի Հայոց կրօնական հասարակութիւնները, երկու անկախութեան քոյրեր, որոնք միաբանած են իրենք զիրենք ամէն եւ կեղեցեաց մօրմէն եւ ուսուցչէն բաժնելու, իրարմէ բոլորովին տարբեր բնաւորութեան տէր են: Երբ որ առաջնորդ կը խրստայ կաթուղիկէ հռոմէական վարդապետութեան եւ հաւատոյ գատախաղ հանդիսանալով, անդին Եջմիածնական հասարակութիւնը, գոնէ իր մէկ մեծ մասը, անոր հնազանդութիւն զանալու ատեն՝ յարդութիւն եւ պատկառանք մը կը պահէ եւ անոր գատաստանները զինք բոլորովին անսարբեր չեն գտներ: Ասոր համար է որ երբ որ յունական կղերը ժողովուրդն ասով իրեն կը պահէ որ զանիկայ համոզած է եւ կը շարունակէ համոզելու թէ հոռմեական Եկեղեցւոյ վարդապետութիւնն իրենէն առբէնէ է եւ բազմաթիւ մօրութիւններով խանգարած, ասոր հակառակ՝ Եջմիածնական կղերը միայն անով ժողովուրդը կամ անոր յիշեալ մասն իրեն հետ կը պահէ, որովհետեւ անդադար անոր կը թելադրէ որ հանդիստ ըլլայ, չտայ զինքը վասիի, վասն զի կաթուղիկէ հռոմէական Եկեղեցւոյ վարդապետութիւնն եւ իրենը բոլորովին նոյն են, եւ ինքն ալ Քրիստոսի Եկեղեցւոյն մէջն է անստարակոյս: Ինչպէս ծանօթ է այն պատիր ենթաղրութիւնն է որուն գլխաւորաբար պարտական է իր փոքր գոյութիւնը նաեւ նոր հայ հերձուածը:

Աս բազմահոչակ պատրանաց գէմ էր մեր նախընթաց գրութեան մէջ մեր բոլոր ճիգը, որով կը ջանայինք, եւ պիտո՞ր ջանանք ցորչափ մեր վրայ շունչ կայ, ան կայծն արծարծելու՝ որն որ ցուրտ մօխրայն մէջ դեռ կը փալփլայ, առանց միտ դնելու անյաջողութեան կամ յաջողութեան, առ-

¹ Հիմն. Տարբ. էջ ԺԱ.

որ ուրիշ զօրութիւն մ'ալ հարկաւոր է, որուն չենք կրնար հրամայել, վասն զի “ուր կամի՞ հոն կը շնչէ”:

Մեր ան գրութեան մէջ յառաջ բերած եղացացութիւնները սուսնք եին: Կջմիածնական հասարակութիւնը հաւատոյ եւ վարդապետութեան կողմանէ կաթուղիկէ հռովմէական Եկեղեցոյ հետ մեծ ասարաձայնութեանց մէջ է, ասոր եւ անոր մէջ վիհեր կան. երկուքն ալ ճշմարիտ, երկուքն ալ միանդամայն փրկութեան տանող եկեղեցի չեն կրնար ըլլալ: Դարձեալ նոյն Եջմիածնական հասարակութիւնն իր վարդապետութեան շատ մասանց մէջ ինք իրեն ալ հակառակ է, ինք զինք սուտ կը հանէ. նոյն իսկ վերջին գրեթէ 50 տարւան միջոցին մէջ՝ ոչ ամէն ատեն միեւնոյնը վարդապետած է կամ կը վարդապետէ, ոչ ամէն տեղ միեւնոյնը կը հաւատոյ, եւ ոչ ալ միեւնոյն տեղ եւ ատեն միեւնոյնը կ'ըսէ, վերջապէս իր վարդապետութեան կամ հաւատքին ամէն մասերն իրար չեն բռներ, որով ինք իրեն համար ապացուցած կ'ըլլայ թէ ճշմարիտ կամ փրկագործ Եկեղեցոյ անվլուկ սեպհական եղած անսխալականութեան պարգևեւէն շշափելի կերպով զուրկ է, եւ Միմիթարիկ Հոգին սուրբ, ճշմարտութեան մեծ վիպայն, իրեն չ'առաջնորդեր, ինք չէ եւ ոչ ալ կը վերաբերի մի միայն ճշմարիտ եւ փրկարար Եկեղեցոյն:

Աւելի մասնաւորելով՝ երկուպագելի Մարդեղութեան վարդապետութեան մասին՝ վերցյիշեալ միջոցին մէջ կաղ ի կաղ, դայթ ի դայթ գացած է, եւ գեռ ցայսօր հին խմորը վերցած չէ: Ամենասուրբ Երրորդութեան վարդապետութեան մէջ Հոգւպայն սրբյա վրայ, կամ աւելի ճշդիւ՝ երեք անձանց իրարու յաւիտենական յարաբերութեանցը վրայ ունեցած վարդապետութիւնը՝ կիմաներու համեմատ կը զանազանի: Մարդկային հոգւոյ՝ մա-

հուընէ ետեւ ունենալու վիճակին վրայ ալ՝ նոյնապէս: Եօթը խորհուրդներէն մէկը, այսչափ մարդուս կարեւորն ու միսիթարականը, եւ Քրիստոնի Տեառն մերոյ գթութեան ու գորովյ մէծ յիշատակարանը, այս ինքն Վելչին օծման սրբազնն Խորհուրդը՝ (ալ կրնայ չապշիլ) նիւթովին ու կերպովը միանդամայն փշացուցած է: Ի Քրիստոսէ եւ յառաքելոց անընդհատ եկած աւանդութեան եւ բովանդակ քրիստոնեայ տիեզերաց վարդապետութեան եւ օրինաց դէմա սրբազնն պատարագի բաժակն առանց ջրոյ կը նուրիէ, եւ նոյնն օրինաւոր կը համարի: Իր բարձրագոյն Եկեղեցական հեղենակութիւններովին այնպիսի քրիստոնէական վարդապետութեան գրուածներ ժողովրդեան համար կը քննէ ու կը հաստատէ, որոնք սուրբ Գրոց կանոնին, մեղաց, Խոստովանութեան ու Կարգի խորհուրդներուն վրայ թէրութիւններ ու մոլորութիւններ կը պարունակէն:

Ասոնք եւ ուրիշ իրենց նշանաւոր գրուածներն Եկեղեցւոյ կութեան վրայ տիեզերական ժողովոց հակառակ վարդապետութիւններ ունին կառավարութեամբ իրարմէ անկախ Եկեղեցիներ գնելով. Գրութիւն մը՝ որն որ ինչպէս ցուցուցած ենք, չէ թէ միայն կաթուղիկէ ու զղափառ վարդապետութեան արամաշափափէս հակառակ է, որմէ (խօսքով) չեն ուղեր տարբերիլ, հապա նաեւ Եջմիածնական հասարակութեան եւ անոր քրիստոնէականներուն ընդունած ուրիշ վարդապետութիւնները կ'աւրէ, Ս. Գիլքն եւ աւանդութիւնը, նաեւ իր ազգային ուղիղ աւանդութիւնը կը բբռնաբարէ: Մեկնած ենք ասոր զարհութելի հետեւութիւնները. այս ինքն թէ աս սուտ գրութեան մէջ՝ որչափ եպիսկոպոս՝ այնչափ ալ իրարմէ անկախ քրիստոնի Եկեղեցիներ կրնան բազմանալ (յայտնի է թէ սուտ Եկեղեցիներ), ինչպէս իրաք ալ կը բազմանան հետղետէ այսպիսիներ. այս

Գրութեամբ՝ Եկեղեցւոյ շարունակութիւնն անոր սկզբանն աննման կ'ըլլայ, վասն զի նոյնը՝ զինուուռեալ եւ երեւելի Եկեղեցին առանց զինուորեալ եւ երեւելի գլայ մը կը թողու, աստուածային հաւատոյ ստուգութեան ջիլլ կը կորէ, նորոց կտակարանաց վիճակը՝ հնոյն վիճակէն շատ աւելի անկատար կը ցացընէ, հաւատոյ անտարբերութեան առջեւ ամէն դուռ կը բանայ, այս ինքն՝ ամէն բան ասանկ ալ, անանի ալ հաւատուալու ազատութիւն կու տայ՝ երբ որ մէյ մը Եկեղեցւոյ անսմալ հեղինակութիւնը յայսմ կը փշացընէ, վերջապէս Քրիստոսի Եկեղեցին աստուածային կանխատեսութեան եւ իմաստութեան համաձայն չկազմուած տապան մը կ'երեւցընէ՝ որն որ մարդկային կրից հողմերէն արդէն քայլայուած ըլլայ:

Նոյն դրութիւնը կասավարութեան մէջէն ընդհանուր Հովուի մը էքառ-անգը մէկ կողմանէ, մէկալ կողմանէ ալ՝ ընդհանուր, կամ ամէնուն կողմանէ, առանց բացառութեան, անոր մատուցուելու հնազանդութեան պարտէս, վերցընելով, վերցուցած է բարեկարդութիւնը պահէնելու, անկարգութիւնը շիտկելու մեծ զոպանակը, եւ հին օրէնսդրութիւնը կամ սովորութիւնը՝ նոր յարաբերութեանց կամ ապագայից առջեւ իր զրութիւնը կրոսրնցուցած ատէն նոր օրէնսդրութիւն մը արժեցընելու հեղինակութիւնը Ծնչած է: Նոյն դրութիւնն է՝ որն որ Վկեղը ինքնագլուխ բրած ատեն՝ զանիկայ ժողովրդեան սորուկ եւ միանդամայն անտանելի բեռ մ'ըրած է: Էջմիածնական կղերին եւ ժողովրդեան անդարմաննելի կրօնական մանաւանդ թէ չկրօնական վիճակն աս եւ սոյն ապատութեան ծառին պտուղն է, որուն համն այսօր ուրիշ կրսերագոյն հասարակութիւն մ'ալ կը զգայ գտանապէս:

Այսու ամենայնիւ՝ եթէ մը իրաւախոհին հարցընենք, մենք բոլորին զրաջան ու մնավաստակ եւեր ենք, ինչպէս մը հիներն ըսեր են, գղելով:

մեր բուրդը գէպ ի հուր, աղալով մեր ցորենը գէպ ի ջուր: Ինք իր վերայիշեալ երեք տետրակիներովը մեր ըսածներուն ըստ ամենայնի ներհակը գտնելով մի առ մի ցուցուցեր է՝ որ կաթուղիկէ հռոմէական Եկեղեցւոյ եւ Էջմիածնական հասարակութեան մէջ ամենեւին ի կարեւորս հիմնական տարբերութիւն չկայ, եղածը մինակ առերեւոյթ է եւ իրաց էութեան ամենեւին չի վերաբերի:

Կը թօղունք որ ինք արձանագրէ իր յաղթանակները: «Մէր գրքին բոլոր բնթայքըն մէջ, կ'ըսէ, տեսանք որ այդ Տարբերութիւն ըստածին մէջ մէկ հատ մ'ալ չկայ որ իրենց (կաթողիկէայ «Հայոց) մեզմէ բաժնուելուն օրինաւոր պատճառ մ'ալ զած ըլլայ:

«Դաւանանութեանց մէջ տարբերութիւն ըստածները չէ թէ մարի, հապա զբուցուածքի «տարբերութիւն գտանք, անսնկ տարբերութիւնները զբունք Հռոմէական օտարազգի իմաստունք «ալ արդարացուցած են՝ մեր զբուցուածքներուն մէջ մոլորաթիւն շտեսնելով. ինչպէս որ իւրաքանչիւրն իր տեղը նշանակած ենք:

«Ճատ մը ուրիշ տարբերութիւններ ալ զտած աէ վ. Հեղինակը, որնք չէ թէ դաւանութեան, «Հապա ծիսից եւ արարողութեանց տարբերութիւն «ըլլալով, անսնկ զըքի մը մէջ՝ որն որ Հռոմայ եւ «Հայոց եկեղեցւոյ դաւանութեան հիմնական տարբերութիւններու վրայ գրելու սահմանուեր է, «չէին վայլեր:

«Քանի մ'ալ բժամինդրութեան պէս բաներ «գտանք նոյն գիրքին մէջ՝ Ապաշարութեան եւ «Զեռնադրութեան խորհրդոց վրայ, ինչպէս նաեւ «ուրիշ տեղեր, որպէս զի Հայաստաննեայց սուրբ «Եկեղեցւոյ վրայ աւելի մոլորութիւն ցուցընելով՝ «իր (կաթողիկէայ) ժողովուրդը՝ նոյն սուրբ եկեղեց «ցւոյ ժողովընենէն առաւել եւս հեռացընէն ու «պաղեցընէ: Աս փափաքէն է՝ որ շատ բանի մէջ Յ

“Անյոն իսկ Հռոմայ եկեղեցւոյն՝ որուն պաշտպանութեմինը ձեռք առած է, հայրապետաց եւ ժողովոց “վճիռներուն եւ աստուածաբանից վարդապետութեան ընդդիմախօս կը գտնուի (Վ. Հեղինակը): “Ա ամէնը մի ըստ միոնէ տեսանկը ահա առաջիկայ դրոյս մէջ”:

Հատմեծակշիռ եզրակացութիւնք: Բայց ի՞նչ պէս կը հասնի մեր Իրաւախոհն ասոնց: Ասոնց կը հասնի իր տրամաբանութեամբն եւ իր աստուածաբանութեամբը:

Իր խորհելու, խօսելու եւ տրամաբանելու կերպերը՝ մեր եւ ամէն մարդու գիտցածները չեն: Իր բոլոր նրբութիւնները կրնակը հետեւեալ կանոններու ժողվել՝ որոնք շատ պարզ են. այս ինքն 1. ինչ որ իրարմէ զատելու է, ան իրարու կապէ. ինչ որ իրարու կապելու է, ան իրարմէ բաժնէ: 2. Միեւնոյն բանն ըսէ եւ մ'ըսեր, մ'ըսեր եւ ըսէ. դիր եւ վերցուր, վերցուր դարձեալ դիր. որպէս զի ըստ պիտոյից՝ թէ՛ ըսած եւ թէ չըսած ըլլաս: 3. Իրաց անունները փոխէ. վարդապետութիւնները՝ “բառեր”, անուանէ, խօրհուրդները՝ “ծէս, յորջօրջէ”: 4. Երբ որ բառն ու անոր նշանակածը կ'ամբաստանուի, բառից կարեւորութիւնն մի տար. բայց երբ որ բառ մը կամ ձեւ մը կը պահանջուի որ ընդունիս, ընդունելու համար անոնց մեծ կարեւորութիւն եւ նշանակութիւն տուր: 5. Երբ որ կը պահանջուի որ ընդունիս ճշմարտութիւնն մը, ձեւացնուր սուտ զարհուրանք մը՝ ուրիշ մէկ ճշմարտութեան դէմ չընելու. չվախնալով՝ ուր պէտք է, եւ վախ կեղծելով՝ ուր ոչինչ կայ վախնալու: 6. Վերջապէս երբ որ կը տեսնես որ պաշտպաննելու նիւթե ամեննեին բոնուելու տեղ չունի, նիւթը կամ խնդիրը կամաց կամաց փոխէ, անանի նիւթը մ'առջեւդ առ, որուն վրայ կարող ըլլաս խօսիլ՝

1 Իրաւախ. Գ. էջ 282.

որչափ կ'ուղես, թէպէտ ամենեւին ինդրոյն վերաբերութիւն չունենայ. վասն զի բաւական է որ ձեռնարկութիւն մը եւ երկայն ձեռնարկութիւն մ'ըրած ըլլաս, որուն վերջը յաղթական կերպարանք մ'ունենայ:

Ասիկայնոր լեզու մը չէ. ի սկզբանէ ինք զինք պահել կամ տարածել ուղող մոլորութիւնն ասով կը խօսի եւ միշտ պիտօր խօսի, վասն զի իր մի միայն լեզուն է: Անոր համար չենք զարմանար երբ որ կը տեսնենք որ նաեւ նոր հերձուածցյն մարդիկը, նոյն անկանոն կանոններով կը վարուին, եւ պիտօր վարուին անսոնցմով՝ ցորչափ չեն լուեր:

Սակայն ով որ՝ ոչ այնչափ բարեբախտ հարին ունեցած է՝ մեր իրաւախոհն երեք տետրակիները կարդալու, եթէ ունի խօսուած իրերուն ըստ օրինի տեղեկութիւնն, կը ստիպուի ստուգիւ ըսելու թէ աս արուեստին մէջ, ինչպէս չի գիտուիր, անսովոր յաջողակութիւն մը ստացած է մեր ծերունին որուն ոչ պէտք ունի նախանձելու: Ճշմարիտ եւ հաւասարիմ քարոզութեան առաջնին կիրին անկեղծութիւնն է: “Մեր ձեզի ըրած խօսքը, կ'ըսէ Առաքեալը կորընթացւոց, այս եւ ոչ չէ, վասն զի նաեւ մեղմով ձեր մէջ քարոզուած Աստուծոյ Որդին Յիսուս Քրիստոս չէ այս եւ ոչ,” (Բ. Կոնց. Ա. 18, 19): Անոր համար մենք իրեն ուրիշ բան չենք աղածեր, բայց եթէ որ անցրնէ մեղմէ ան Մարդարկեական վայրը, եւ անգամ մը ձեռքը կուրծքը գրած՝ միասուէ որնք են “կարող ու կարկատողներն,, որնք են սթափել երեցողներուն նորին թմբրագեղ տուողներն, որնք են որ ճշմարդանմաններով՝ կը կողովածեն ճշմարդանմանները, եւ անոնց կարդայ այն ահեղ բնագիրը¹:

1 Իրաւախ. Գ. էջ 287. “Վայ այնոցիկ՝ որ կարեն կարկատողներուն զբարձնեարդ ի ներբայ ամենայն արման ձեռին, եւ առնեն գլխադիրս գլխոյ ամենայն հասակաց թիւրել զանձինս, զի թիւրեցան ան-

Բայց լսենք անոր աստուածաբանական սկզբ
բուհները:

Ասմաք ահա բովանդակ անոր գրութեան յա-
տակագիծը, շենքն ու բովը յարզը մէկն կ'երեւ-
ցընեն, վասն զի բոլորին ալ ծուծն ու համառօ-
տութիւնն են:

“Քննողական մասը չոկած՝ իբրեւ մեր ըսե-
“լիքներուն նախապատրաստութիւն՝ խօսելու բա-
“ներ ունինք, կ'ըսէ իրաւախոհը, որոնք բաւական
“մեծ կարեւորութիւն ունին թէ Հիմնական տար-
“բերութեան գիբը եւ թէ մեր իրաւախոհութիւնը
“համարալու համար, եւ աս բաներուն մէկն է
“սա քննել թէ եկեղեցւոյ մը հաւատքն ուսկից
“կընանք սորվել”:

(Ներեն մզկի մեր ուղղափառ ընթերցողները.
հա հարկ է որ ծաւալենք մեր հակառակորդին
գաղափարները՝ որոնց վրայ ինք այսչափ վստահու-
թեամբ կը խօսի, բայց ըստ մեզ, ինչպէս նաեւ ըստ
իրին՝ ուրիշ բան չեն անսնք, բայց եթէ խոտոր-
մանք եւ մեծամեծ խոտորմոնք: Ուստի)

“Եկեղեցի ըսելը՝ հաւատացելոց միութիւն
“բուել է, կ'ըսէ, որոնց ամէնքը միեւնոյն հաւատքը
“կը գաւանին: Եւ ի՞նչ է ան հաւատքը: Որ բանին
“որ ամէնքը կը միաբանին, եւ հաւատոյ հիմնակրին
“Յիսուսի քրիստոսի եւ սրբոց Առաքելոց ատենէն
“մինչեւ հիմնյ անընդհատ կը շարունակէ, անի-
“կայ է,,: Անոր համար՝ “որ ազգին կամ ընդհան-
“րական եկեղեցին բաղկացրնող մասնաւոր եկե-
“ղեցոյ մը հաւատքը քննութեան առնուլ ու-
“զինք՝ անոր վարդապետական, բայց մանաւանդ
“եկեղեցական պաշտամանց հին գիբքերը նայելու

ձինք (հոգիք) ժողովրդեան իմյ, եւ ապշեցու-
ցանեին զանձինս, եւ բարձրաւէին զիս առաջի ժո-
“զովրդեան իմյ վասն ափոյ միոյ գարւոյ եւ կոտո-
“րոյ միոյ հացի՝ սպանանել զանձին (զոգիք) ու
ոչ էին մահապարտու: Եփի: Ժ. 18, 19:

“է, ետքի եւ նոր ժամանակներու մատենագրաց
“ըսածն ոչ անսոնցմէ աւելի արժանաս հաւատ եւ ոչ
“նոյն եկեղեցւոյն դաւանութեանը թարգման սե-
“պելու է: Եկեղեցին յաջորդութիւն մըն է, որուն
“օրինաւորութիւնը գտնելու համար միշտ նախոր-
“դը կը փնտուսի մինչեւ որ անոր առաջին հիմնա-
“դրին Յիսուսի քրիստոսի համանիք՝ որն որ իրեն
“նախորդ չի կրնար ունենալ: — Բայց թէ որ այն-
“պէս նախորդ եւ վարպետ վարպետ
“երթալով՝ ան հաւատաքին իբրեւ առաջին ուսու-
“ցիշ Տարբ մը գտնենք, զոր օրինակ՝ զԱրիս կամ
“զԱրբէլ եւ անիկից վեր անցնելու ճամբաները դոց
“գտնենք, եւ կամ նաեւ մինչեւ Առաքելոց ժա-
“մանակը համնելով՝ ան վարդապետութիւնն սոր-
“վեցլուն առաքելական գասէն գուրս մէկը գըտ-
“նենք, զոր օրինակ՝ Ակմն մոդը, Հիմնոսը եւ
“Փիլետասը, կը հասկենանք որ անոր դաւանածը՝
“եկեղեցւոյ հաւատքը չէ՝ որն որ առաքելական
“պէտք է ըլլալ, չէ թէ միայն ժամանակի յաջոր-
“դութեամբ, հապա ուսմանը ալ. այսպիսի դաւա-
“նութիւն մունեցող անձանց միութիւնն ու գու-
“մարումը ընդհանրական եկեղեցւոյ մասն չի կա-
“ցուցաներ,,:

Ուստի “թէ որ յաջորդութիւնը մինչեւ Ա-
“ռաքելոց ժամանակն հասած գտնուեցա (զորն
“որ նաեւ մեր Լուսաւորչին համար պիտ'որ ենթա-
“դուենք, վասն զի իրեն քարոզած հաւատքն իր
“փելքին ծնունդը չէր, հապա ուրիշներէն սորված
“էր, այս ինքն ան ազգէն եւ եկեղեցիէն՝ որուն
“մէջ որ կրծական հրահանդ առած էր, ուստի եւ
“Լուսաւորչին նախորդներն ալ նոյն տեղը փնտու-
“լով՝ անընդհատ յաջորդութիւնը մինչեւ Տեառն
“մերց Յիսուսի քրիստոսի եւ Առաքելոց ժամա-
“նակը կը համանի) եւ նոր ժամանակի մատենա-
“դրաց մէջն ալ՝ անոր դաւանութեան համաձայն
“կը գտնանք նէ, եկեղեցական ծիսից եւ արարու-

“զութեանց տարբերութեան չնայելով, կրնակը
“բաել թէ ան աղջն ուղղափառ է: Անոր ուղղա-
“փառութեանն երեք աղջ չի երեր ուրիշ մա-
“տենագրաց հակառակ խօսքը. հապա մինակ առ
“կը ցուցնէ որ ան հակառակ խօսող մատենագիր-
“ները, որչափ շատուոր ալ ըլլան, թէեւ նոյն ե-
“կեղեցւոյ մէջ գերագոյն պաշտօն եւ աստիճան
“ունեցած ըլլան, եկեղեցւոյ վարդապետութենէն
“խոսորած են”:

Կը շարունակէ Տետրակիներուն հեղինակն ու-
րիշ ասոր պէս կամ ասկէ աւելի կարեւոր (՝)՝
սկիզբ մը մեր առջեւը դնելու: “Կրնայ ըլլալ, կը-
սէ, որ գտնուի տարբերութիւն մը միեւնոյն ընդ-
“հանրական եկեղեցւոյ անդամ եղող օտար աղ-
“գայ եւ Հայոց եկեղեցւոյն գաւանութեան մէջ,
“բայց ան տարբերութիւնն ալ բառի մը կամ քե-
“րականական զրոցուածքի մը վրայ կայացած ըլլ-
“լայ, ըստ որում իւրաքանչիւր ազգ իր լեզուին յա-
“սուկ եւ սեպհական ոճովը բացատրելով՝ ուրիշ
“ազգաց լեզուովը բացատրածէն տարբեր երեւնայ:
“Աս է իրբեւ պատրաստութիւն խօսելիքներնուու
“ուրիշ մէկ կետը:

“Աս դէպքիս մէջ՝ տարբեր երեւցած գաւա-
“նութիւնն ունեցող ազգին՝ դաւանութեան ի-
“մասար գտնելու համար՝ հետազոտելու է նոյն
“ազգին ընդարձակ բացատրութեամբ գրուած
“վարդապետական գիրքերը. բայց անոր ալ նայե-
“լու չէ՝ որ նոյն ազգն այսպիսի տարբերութիւնը
“հիմն բանելով՝ ուրիշ կերպ բացատրազներն եւ
“իրեն չհամաձայնողները օտարահաւատ եւ հե-
“րետիկոս կանուանէ: Վասն զի իրարու միտք
“չհասկինալով, բայց դաւանութիւնն միեւնոյն
“ըլլալ, երկու այլալեզու ազգաց իրար հերետիկոս
“անուանելը ըստուած բան չէ, եւ եկեղեցական
“պատմութիւնն ասոր օրինակերն ալ կը ցուցնէ,,
“Կը բերուի օրինակ չորրորդ դարէն նոյնուած

բառը զօրն որ ոմանկը պէտք եւ ոմանկը էութեան
տեղ կ'անուուին սրբոյ Երրորդութեան վրայ խօսե-
լու ատեննին: Բայց “թէ որ (վերոյիշեալ կեր-
“պով) հետազոտելէն ետքը (չէ թէ մինակ բառի,
“հապա) նաեւ մտաց տարաձայնութիւն ալ տես-
“նուի, պէտք չէ նոյն հետայն վճռել՝ թէ այն
“ատարաձայնութիւնը հերետիկոսութիւն է. հապա
“երկու բան կայ ընելու այսպիսի վճիռ մը տալէն
“առաջ:

“Կամ ան քննել պէտք է թէ նոյն բառին
“կամ զըուցուածքին՝ Ընդհանրական եկեղեցւոյ
“գաւանութենէն տարբեր իմաստառող մարդը խօ-
“սած նիւթոյն հմտութիւն է արդեք, եւ հանդարա
“ոգով եւ առանց կրից կը խօսի թէ չէ:

“Երկրորդ եւ առաւելապէս (քննել պէտք է
“թէ) ան ազգը՝ որուն այնպէս տարբեր խօսող
“մարդն անդամ գտնուած է, ժողով՝ մը բած եւ
“վճիռ մը առւած է ան տարաձայն վարդապետու-
“թեան չհամաձայնող նախնի հայրերը սիալած
“սեպելով, եւ եկեղեցական պաշտամանց գիրքերը
“փոխելով եւ վարդապետական գիրքերը՝ որոնք
“ան բացատրութեան հակառակ կ'ելլեն, մոլորեալ
“սեպելով:

“Քանի որ աս երկրորդս եղած չըլլայ, ան տա-
“րածայն բացատրութիւն տուող մարդն եւ անոր
“հետեւողներն, որքան բազմաթիւ ըլլան ալ նէ,
“զանոնք բովանդակ ազգին ներկայացուցիչ սեպե-
“լով՝ ան ազգը, ըստ որում ընդհանուր եկեղեցւոյ
“մանն, մոլորեալ սեպել չըլլար: — Աւելի ող-
“ջամփա եւ արդարութեան համաձայն է ըսել՝ թէ
“ան ծուռ բացատրութիւն տուողն եւ անոր հե-
“տեւողները մոլորեալ են, եւ իրենց եկեղեցւոյն
“վարդապետութեան անհամաձայն կը գտնուին:
“Ասանկները կաթողիկոս անդամ ըլլան, իրենց
“բասծը բոլը ազգին եկեղեցւոյն վրայ չէ կրնար
“ածգուիլ. ինչպէս որ չորրորդ դարուն մէջ Ամկե-

“գոնի, եւ հինդերորդ դարուն մէջ Կեստողի մոլու
“րութիւնները յունական ուղղափառ եկեղեցւոյն
“վրայ չձգուեցան, թէեւ ասոնք երկուքն ալ յու-
“նական եկեղեցւոյ գլուխ էին,,,: Հաղիւ կրնանք
աշուըներնուս հաւատալ թէ իրք մեր Ծերու-
նւոյն գլքէն է՝ որ սոյն տողերը կընդօրինակենք:

“Միտ գիր, կըսէ մեր Իրաւախոհը. (բալըր
“մտադրութիւննիս իրեն դարձուցած էնք, միայն
“թէ արժանաւոր բան մը լսէինք.) միտ գիր,
“կըսէ, որ չափ թէ ան տարածայն վարդապետու-
“թիւնը ժողովով հաստատեն, այլ թէ անոր ան-
“համաձայն բայց առաջուց ի վեր ազգին մէջ ըն-
“գունուած եկեղեցական եւ վարդապետական դիր-
“քերը ժողովական վճռով փոխեն կամ հեղքեն:
“Մոլար վարդապետութիւն մը կրնայ ժողովքէ մը
“առժամանակեայ կերպով հաստատուիլ՝ հզօր
“ազգեցութեան մը տակ իյնալով, կամ ժողովա-
“կաններուն մէջ ան նիւթոյն հմուտ մարդիկ
“չգտնուելով եւ կամ այսպիսիներն սակաւաթիւ
“ըլլալով: Կրնան ուրիշ պատճառներ ալ ըլլալ.
“իրօք ալ եղած են այսպիսի բաներ: Բւստի ասանկ
“վճռուներն ազգային եկեղեցւոյ գաւանութիւնը՝
“կաթողիկէ եկեղեցւոյ դաւանութենէն տարբեր
“ըլլալով՝ նշան չեն:

“Այս պարագայիս՝ որն որ ասանկ բաներու
“դատողութեան մէջ մեծ կարեւորութիւն ունի,
“աղէր մտադիր եղած չէ մեր Ա. Հեղինակը, որն
“որ իր Յառաջարանին մէջ (եր. ԺԱ.) կըսէ թէ
“հջմանական եկեղեցին այսօրուան օրս Հռոմէն
“հեռացած է: Բայց հեռացողն եկեղեցին չէ.
“վասն զի եկեղեցին ոչ հաւատոյ հանգանակին,
“ոչ աղօթից եւ ոչ արարողութեանց մէջ, նոր
“փոխիվութիւն մը ընդունած չէ, հիներէն բան մը
“փոխած կամ մերժած չէ: Թէ որ հեռացողք կան,
“անոնք նրբան բարձրաստիճան եւ նրբան բազմա-
“թիւ մարդիկ ըլլան, եկեղեցի չըլլալէն զատ՝ իրենց

“եկեղեցին հեռացած կըլլան ուղղակի, եւ անոնլ՝
“կը հեռանան Յունականէն ալ, Հռոմէականէն
“ալ, Ասորականէն ալ, Եղիպտականէն ալ. . . .
“Ա. Հեղինակին հակասութիւնն յայնմ է:
“Ա. Հեղինակին հակասութիւնն յայնմ է:
“որ Հայաստանէայց Եղմիածնական անուանած
“եկեղեցին իբրեւ մէկ անհատ մը բռնելով՝ նոյն
“մէկ անհատին վրայ կը ձգէ այսպիսի բաները:
“Մասնաւոր մարդոց կարծիքն ու մոլորութիւնն
“ատեն ատեն գորանալուն օրինակներն եկեղեցա-
“կան պատմութեան մէջ շտեսնուած բաներ չեն,
“բայց ասոնցմով ան եկեղեցին՝ որուն մէջ աս զօ-
“րաւոր մարդիկ մոլորութիւն քարոզեցին, չ'ըլ-
“լար մոլորեալ: Երբ Եւտիկէսի կուսակիցները զօ-
“րանալով Եփեսոսի մէջ, եւ Արիանոսք մեծին կոս-
“տանդիանոսի անարժան յաջորդին Կոստանդոս
“կայսեր օրը Տիրոս եւ Անտիոք եւ Սիրմիոն եւ
“ուրիշ տեղեր ժողովներ ըրին, եւ առաջինք դիւ-
“տիքէս, իսկ ետքինները զԱրփոս ուղղափառ հրա-
“տարակեցին, ով կըցաւ, եւ մինչեւ հիմայ մէլ կըր-
“հայ բանել թէ Յունաց կամ Արեւելքան եկեղեցին
“մոլորեցաւ, Եւտիկական կամ Արիոսեան եղաւ,:
Ասոր ուրիշ հիանալի օրինակ մը կ'աւելցընէ

Պատուելին սա խօսքերով. “Անկիկան եկեղեցին
“Հենրիկոս Ութերորդ թագաւորին օրովը բողո-
“քական եւ հերետիկոս չեղաւ, թէեւ թագաւ-
“օրն եւ ազգին մէջ ըստ կրնականին ամենէն գե-
“րագոյն պատիւ ունեցող նախագահ Արքեպիսկո-
“պոսն եւ շատ եպիսկոպոսնք եւ քահանայք եւ
“շատ աշխարհական անձինք նոյն աղանդն ընդու-
“նեցան: Ասիկայ հերետիկոսութեան մէջ իյնալու
“սկզբնաւորութիւն մըն էր: Սակայն եթէ իրերն
“աս վիճակիս մէջ մնային, չէր կրնար ըսուիլ թէ
“Անկիկան եկեղեցին իրօք մոլորութեան մէջ ին-
“կաւ: Բայց երբ Հենրիկոսի յաջորդ Եպուարդ
“թագաւորն ազգային եկեղեցւոյն մինչեւ ան ա-
“տեն ընդունած աստուածային պաշտամանց գիր-

“Քերը Բողոքականաց մոլար վարդապետութեան
“Համեմատ փոփոխեց, հինը վերցուց նորն ընդունել
“տուաւ, միայն ան առեն Անկիքան Եկեղեցին եւ
“զաւ բողոքական,, : (Կըրեւ թէ գրքերուն փոփո-
խութենէն մալրութիւնն յառաջ եկած ըլլայ,
չէ թէ գրքերուն փոփոխութիւնը՝ արդէն տիրած
մոլորութենէն :)

Անսցյմէ նոււաղ ծանրակշիռ չէ մեր Պա-
տուելոյն երրորդ հիմնական ոկիզը, որով կը
լրանայ իր Սկզբանց վարդապետութիւնը:

“Դիրեւ եաքի բանեկիներնուս պատրանսու-
“թիւն երրորդ ըսելիքնիս ալ սս է որ մէկ ազգի
կամ մանաւոր եկեղեցւոյ մը ուղղափառ կամ
“Հերետիկոս ըլլալ՝ հերետիկոսաց դէմ գումա-
“րեալ ժողովքներէն մէկը կամ մէկ քանին ըն-
“դունելէն կամ չնդունելէն կախում չունի: Կըր-
“ռայ ըլլալ՝ որ ազգի մը մէջ ուղղափառական ժո-
“ղովքի մը վրայօք սուտ համբաւեներ տարածուած
“ըլլան, իրեւ թէ ան ժողովքը հերետիկոսու-
“թիւն մը հաստատեր է, եւ նոյն հերետիկոսու-
“թեան հետեւողներն ալ՝ նոյն ժողովոյն համար
“ան համբաւը հաստատեն. ուղղափառ մը չի կըր-
“ռար այն ժողովն ընդունիլ՝ քանի որ ուղղափա-
“ռական ըլլալն ստուգած չէ: Ուրիշ պատճառներ
“ալ կըրլան ընդունելու: Մեր ազգին՝ Քաղկեդո-
“նի ժողովքը չընդունիլն աս կարդէս է: (Հայ. Ա.
“Գլ. Զ.)

Համոզուած ենք որ մեր իրաւախոնին խօս-
քերն այսպէս իրենց ընդարձակութեամբը մեզմէ
յառաջ բերուած տեսնելով, ոչ ոք ասիկայ աւե-
լորդ գործք մը համարած ըլլայ: Եթէ Ար խօսքե-
րովք՝ անո՞ն խօսքերուն իմաստը համառօտած ըլլայ-
ինք, ստուգիւ մեր վրայ կասկածելու առիթ կու
տայինք՝ թէ դոցէ անոնց շատ խիստ գոյն տուած
ըլլանք: Ինք շատ կը զգուշանայ մեր խօսքերը՝ մեր
խօսքերով յառաջ բերելէն. բայց մենք յայսմ աւ-

մենեւին վախնալու բան չունինք, նաեւ եթէ իր
բոլոր գրուածքը յառաջ բերել պէտք ըլլայ: Ուս-
տի կը ինդրէինք որ երկու րոպէ ալ շարունակենք
աս կարեւոր ընթերցուածը, տեսնելու թէ վերո-
յիշեալ երեք զարմանալի սկզբունք, երբ որ կը
մերձեցուին, ինչ գեղեցիկ արգասիք կու տան:

Ուզելով որոշել՝ ինչ է եկեղեցական միու-
թեան՝ էական, եւ ինչ ոչ էական, ինչ՝ հար-
կաւոր հաւատք եւ ինչ՝ ազատ ծէս, առաջ կ'եր-
թայ մեր իրաւախոնը (Հ. Ա., Գլ. Է.): “Եկեղեցւոյ
“միութիւն, կ'ըսէ, Առաքելական հանդանակէն,
“Նիկիսյ եւ Կ. պալոսյ եւ յատկապէս մեր Սուրբ
“Լուսաւորչին մեզի աւանդած Հաւատաքէն գի-
“տենք՝ որ հաւատալէաց մէկ յօդուածն է: Աս
“միութիւնը հաւատաքի միութեան կապուած է:

“Ասոր առանձին (Յ. Ա.՝ մասնաւոր կերպով)
“Վիպատճին (յառաջ բերել) չ'ուզեր, որովհե-
“տեւ ամէն աստուածաբան յայսմ կը միաբանի:
“Այսու ամենայնիւ՝ մենք կարեւոր կը սեպենք մէկ
“հոռմէական աստուածաբանի մը խօսքը մէջ բերել:
“Գէլլէր՝ իմաստափրական հրահանդ քրիստո-
“նէական հաւատոյ՝ գիրքին մէջ (Համար 431)
“կ'ըսէ. Եպիսկոպոս մը ուղղափառ եկեղեցւոյ մէջ
“օրինաւոր եպիսկոպոս չի ճանչցուիր, եթէ Պե-
“տրոսի աթոռայն հետ հաղորդութիւն չունենայ
“եւ անոր հետ միացած չըլլայ, ինչպէս որ կ'ըսէ
“Սուրբն Յերոնիմոս, եւ աս կ'ըլլայ՝ Առաքելցմէ
“մեւնոյն իսկ Առաքելապետէն աւանդուած վար-
“դապէտութիւնն եւ հաւատաքը գաւանելով, :

1 Ի՞նչ աշխարհածանօթ հեղինակութիւն: — Առ-
ջի անգամ հոսկէ սորվեցանք աս մասնագիին ա-
նունը, որն որ ինչպէս իր հոս յառաջ բերուած խօս-
քին կ'երեւայ, ուղղափառ եւ ողջամիտ ուղղափառ
ըլլալով, ամենեւին մասն չունի ան բոնարարու-
թեան մէջ՝ որով իր շխակ գրածը ծուռ կարդալ
կ'ուզուի:

2 Catechisme philosophique.

“Արբոյն Պետրոսի աթոռոյն հաղորդակցութիւն ունենալը (կ'աճապարէ աւելցնելու Պատուելին) Երկու կերպով կ'իմացուի՝ թէ որ քովը բացատրութիւն չըլլայ: Մէկն է՛ ժամանակ ժամանակ անոր նամակ խրկելով եւ անկէց նամակ բնդունելով, եւ միւսը՝ հաւատոյ դաւանութեան մէջ՝ անոր ձայնակից ըլլալով: Գէլէր միայն աս Երկրորդս նշանակած է՛ հոս, ըսել է՛ որ բնդհանարապէս կարեւորութիւնն ասոր վայ կը ճանչնայ: Եւ յիրաւիք: Վասն զի հաղորդակցութեան առաջն տեսակը կամ թղթակցութիւնը խափանող շատ պատճաններ կընան ըլլալ. եւ մէյ մը հաւատոյ միութիւնը, (այս ինքն երկու եկեղեցեաց հաւատքը միեւնոյն ըլլալն) “Հասկրցուելէն եաքը՝ յաճախ թղթակցելու պէտք միայն անոնք կ'ունենան որնք ըստ եկեղեցական վարչութեան ալ՝ “Ճռոմայ եկեղեցոյն իշխանութեան ներըց են, եւ ան ատեն չռոմայ Հայրապետը չէ թէ կը մատածուի իրբեւ գերագոյն դլուխ եկեղեցւոյ, ինչպէս կ'ըսեն չռովմէականք, հապա միայն իրբեւ ծայրագոյն Պատրիարքը եւ Կաթողիկոս լատին եկեղեցւոյ, ուստի որնք որ ի մասին եկեղեցական կառավարութեան անոր (իշխանութեան) ներքեւ չեն, անոր հետ յաճախ թղթակցելու եւ անոր խորհուրդ հարցնելու պարտականութիւն չըւնին: Ուստի կը մնայ, (իրբեւ հարկաւոր) անոյն լատին եկեղեցւոյ հետ ի հաւատոս միութիւնը. մեր ներկայ գործութեան նպատակն ալ ան է՛ որ ցացրանք, բնդգէմ չիմական տարբերութեան չեղինակին, թէ արդէն աս միութիւնը կայ, :

Եթէ գիպուածով մը մենք մեր բարեկամին քովը գտննաւած ըլլայինք՝ իրբոր աս վերջի տողերը կը գրէր, չենք կընար ուրիշ պատշաճագոյն բան մընել, բայց եթէ իրեն ալաշէլ՝ որ ալ ինայէ իրեն, շառնու աւելի աշխատութիւն. այսչափ գրածը բաւականէն շատ աւելի է՛ իրենց եւ մեր հաւ-

ատոյ միութիւնը, ցուցնելու: Ինչ որ աս յաջուած բերածներնէս անդին գրելու ձեռնարկիէ, եղածին վայ կաթիլ մը լսոյ չ'աւելցներ, եւ անանկ աւելորդ է՛ ինչպէս արեւ ելելէն եալը ճրագը: Երդէն ցայս վայր կարդացուածին ամէն մէկ պարբերութիւնը մէյմէկ ինք իրեն բաւական ապացցներ են թէ կ'ջմածնական հասարակութիւնը, ինչպէս նաեւ իր իրաւախոհը, անանկ հաւատոյ միութիւն մ'ունի Պետրոսի աթոռոյն, հետ եւ առաջքելու վարդապէտութեան հարդապէտութեան, հետ, որ մարդկային միտք երբեք պիտ'որ շառնու, ցորչափ մարդկիկ իրենց բնութեան սահմանը կը պահէն, ունենալով բանաւոր հողի մը եւ մարմին հինգ գդայութիւններով՝ որոնց գննէ երկուքն ողջ մնացած ըլլայ, ամէնէն կարեւորները: Եթէ իրօք այն ասութեանց եւ կաթուղիկէ հոռմանական վարդապէտութեան մէջ կընայ կոր պահութիւն նոյնութիւն, ան ատեն ոչ եղած է եւ ոչ ալ պիտ'որ ըլլայ երբեք աղանդոց եւ ընտանեաց հաւատոյ մէջ տարբերութիւն, որն որ ուրիշ բան ըսել չէ բայց եթէ նոյն իսկ առաջբնական ընդհանուր ի կընականն. եւ իրօք ալ գէպի սոյն փառը կը ժողվի հետզետէ կաթողիկէ միութենէն գուրսո գտնուող բոլոր հայ լեզուն: Մեր իրաւախոհն ուրիշ բան չ'ըներ՝ բայց եթէ իրեններէն զանոնք որնք սամբուռ մէջ գեռ բարեկամութեամբ քիչ մը ետ մնացած են, յառաջմել:

Նախընթացներուն ամբողջութեան համար լսենք քանի մը տող ալ. սակայն երանի անոր որն որ զասոնք կարդալու ատեն՝ գլխայ պատոյտ չի զար: “Ճռոմայ եկեղեցին թէ գաւանութեամբ, թէ ծէսով ընդհանուր եկեղեցի է, կ'ըսէ, եւ ասոյն մէկովն անկէց զատուողն ընդհանուր եկեղեց “ցիկն զատուած է ըսել՝ նոյն իսկ բառերուն մէջ ցիկն զատուած է իրենց նամակ կը պարունակէ, մէկ տեղական

“սահմանի մէջ ամփոփելով ճառանորդէլէն ետքը՝
“գարձեալ ընդհանուր անուանել կ'ըլլայ: Հռովլ
“մայ եկեղեցին ընդհանուր եկեղեցւոյ մէկ գլխաւ-
“որ եւ մեծագոյն մասն է, եւ ի հաւասա եւ ի գաւ-
“անովթեան որ ազգաց համաձայն գտնուի նէ, ա-
“նոնց հետ մէկաել առնելով բոլոր մէկ կը կազ-
“մուի, եւ անիկայ կ'ըլլայ ընդհանուր եւ կաթու-
“ղիկ եկեղեցի: Այս մոքով Հայոց եկեղեցին ալ,
“Յունացն ալ, ուրիշ քրիստոնեայ ազգացն ալ
“որոնց գաւանութիւնն ասոնց համաձայն է¹, կրնան
“ըսուիլ ամէնը մէկէն ընդհանուր եկեղեցն, բառն
“իրեն յատուկ նշանակութեամբն առնելով: Եւ
“գարձեալ՝ ամէն մէկն ալ զատ զատ՝ ընդհանուր
“կ'ըսուի, մէկ մասին անունը բոլորին վրայ դնելով²:
“Այսու մոքով Գայն ճշմարիտ է ան խօսքը՝ թէ
“Արտաքրոյ Հռոմայ եկեղեցւոյ ոչ գոյ փրկու-
“թիւն. նոյն մոքով գարձեալ ճշմարիտ կ'ըլլայ ը-
“սելը Արտաքրոյ Հայոց կամ Յունաց եկեղեցւոյ
“ոչ գոյ փրկութիւն: Վասն զի փրկութիւնը հաւ-
“ատով պիտ'որ ըլլայ, եւ հաւատքը մէկ ըլլալով³,
“այս զրցուածքն ըսել կ'ըլլայ. Արտաքրոյ եկեղե-
“ցւոյ ոչ գոյ փրկութիւն, որն որ անուրանալի ճըշ-
“մարտութիւն մըն է: Եւ որովհետեւ Հռովլայ եւ
“Հայոց եւ Յունաց եկեղեցիները զատաքար յի-
“շելն այլ եւ այլ ծէսեր եւ արարողութիւններ
“ունենալէն է, եւ ասոնց⁴ մէջ միակերպութիւն
“չի փնտուիր՝ իբրեւ փրկութեան միջոց (իմա՝
“զայման), ուստի Արտաքրոյ Հռոմայ եկեղեցւոյ ոչ
“գոյ փրկութիւն ըսելն՝ այսպէս զատական նշանա-

- Ան եր'քինն իրարու համաձայն ըլլալէն ետքը՝ ալ որոնց գաւանութիւնն՝ ասոնց համաձայն չըլլար, իբր որ ասանկ ուզուի:
- Ստոգիւ, եթէ բոյթ ինսդիր՝ մինակ անուն գնե-
րու եւ անուն վերցներս ննդիր ըլլար:
- Այս ինքն առ երեւնի (Հայոց, Յունաց եւ Հռոմանա
եկեղեցւոն) համարութիւն չէ ըլլալով (⁵):
- Իման հիսկ եւ որո՞ո՞ւթեանց:

“կութեամբ առնելով՝ սուտ խօսք է (⁶), բաղարջ
“հացով չպատարագողն եւ ուրիշ ծէսերու կոյլ
“մանէ Հռովլայ հետ չհամաձայնողը փրկութեան
“չի համակը ըսել կ'ըլլայ (⁷), զորն որ երբեք
“Հռովլմ բասծ չունի: (Ըսելիք ալ չունի, վասն
զի թէ ըսածն եւ թէ ըսելիքը միշտ ոան է՝ որ Ար-
տաքրոյ հռովլեական եկեղեցւոյ — այս ինքն Հռովլ
եպիսկոպոսին, ըլլայ ի հաւատոյս, ըլլայ եկեղեցա-
կան կառավարութեան մասին, հնազանդութիւն
զլացողն — չեք փրկութիւն:)

“Լատին աստուածաբանները՝ հաւատոյ միու-
“թեան հետ ծիսից զանազանութիւնը, Յովուէի
“գեղցեցիլին ծաղկեայ պատմուծանին կը նմանցընեն,
“որուն վրայ գոյներուն եւ ծաղկիներուն զանազա-
“ութիւնը՝ պատմուծանին մէկ հատիկ ըլլալուն
“վնաս չ'ըներ: (Ս. Բէւնարդոս առ Ուորդշլի, Ե-
“լիւ, Պու. Հառ. Ժե. էլ 213:) Արդեաք մենք ալ
“(կ'ըսէ մեր Իրաւախոհը) զանոնք՝ որոնք մեր ծէ-
“սերուն հռովլեական ծէսէն ունեցած տարբերու-
“թիւնը պատմառ բոնելով՝ զեզ իբրեւ է հնա-
“կան բաւանութեան հաւատոյ պակսած կը բամբա-
“սեն եւ դժոխոց կը գատապարտեն, չենք կրնար
“Յովուէփայ եղբայրներուն նմանցընել, որոնք տես-
“սելով թէ իբրենց հագածն՝ անոր պատմուծանին
“նման չէ, զանիկայ առ ին գուրլ նետեցին:,: (Ի՞նչ
“գոյն, ինչ ծաղկի. մեր հօգը պատմութիւն հա-
“մար է, այն կար չունեցող տէրունական զգեստուն
պատառուածքին համար:)

Ո՞վ չետեսներ ցայս վայր յառաջ բերուած-
ներէն թէ Կջմածնական հաւատքը՝ կաթուղիկէ
հաւատքին մէկ կատարեալ ծաղրապատկերը (Քա-
րեւինիւրը) կը ձեւանայ մեր Իրաւախոհին գրչին
տակ: Յա խօսքը կը մնայ մի միայն ստոյդ՝ զորն որ
իբր առ նախապարասուական խորհրդածութեանց
համար կ'ըսէ, այս ինքն թէ ստոնք մեծ կարեւորու-

թիւն ունին իր իրաւախսոհութիւնն աղէկ հասկը-նալու համար:

Այս, այս. շատ աղէկ հասկըցած էինք. հաս-կըցանք նոյնը նորէն, վերը բացատրուած առաջին, երկրորդ եւ երրորդ կանոններէն կամ սկիզբնե-րէն, որոնք անոր համար դրուած են, որպէս զի էջմիածնական անուաննեալ եկեղեցին արդարացը-նեն. ասկայն այս եւ այն սկիզբներն արդարացը-նելու համար ի՞նչունիք:

Առ այս մեծասատ արգելք մը եւ զարմանալի կանոն մ'առջեւիս կը դրուի, այս ինքն՝ որ ամբողջ հասարակութեան մը դաւանութիւնը չըլայ որ անկէ որոշենք զորն որ կը սորվեցնէ ու կը սորվի, զորն որ կը քարոզէ ու կը հաւատայ, զորն որ կ'ըն-դունի եւ կը մերժէ ներկայական, իր զլաւան եւ ան-դամներովը, զրեթէ բոլոր բովանդակ. հապա՞ ինչ որ ատենօք, այս ինքն՝ շատ դարերով ասկէ առաջ, ապրողներն իմացած ու քարոզած են, եւ կամ դարձեալ ատենօք (լաւագոյն պարագաներ հանդի-պելով) կրնայ ըլլալ որ իրենց յաջորդները սորվեցնեն եւ սորվին, անկէ մինակ որոշենք:

Այս. այսու մտօք՝ ուղղափառ է, կամ կաթո-ղիկէ Եկեղեցոյ ոչ աննշան մէկ մասն է այսօրուան էջմիածնական Եկեղեցին, այս ինքն՝ ինք չէ, հապա իր անցեալը, եւ կը բաղձանք յուսալ՝ որ ըլլայ նոյնպէս իր ապագան: Անտարակոյս, «Եկեղեցին յաջորդութիւն մըն է», բայց ասիկայ անընդհատ եւ անընդոստ չունեցան ամէն Եկեղեցիք: Միայն չուոմէական Եկեղեցին է, այս ինքն՝ ան Եկեղեցին՝ որն որ Հռոմայ եպիսկոպոսին մասնաւոր կառավա-րութեան ներբքոյ է, որուն ներկան երբեք իր ան-ցեալը չէ աւրացած: Աւրիշ ամէնքը քիչ շատ չեն կրցած աս անընդհատութիւննին պահել, Աստու-ծոյ այսպէս թոյլ տալով՝ որ ամէնքն իրենց զօրու-թեան փորձն ընեն, որպէս զի անոր մինակ յարին՝ որուն միայն տրուած են մշտնջենաւոր տեւողու-

թեան խոստումները, ուստի եւ անոր ձեռօք միայն՝ կրնան անընդհատ հատ միայարութիւն և մինչեւ Եկեղեց-ցոյ Հիմնադիրը, յուցընել: Կրնայ իմանալ մեր իրաւախսոհն՝ որ շատերէն աւելի մենք պիտ'որ վախնանք անընդհատութեան, անունը բերան առնելու, անանկ երկրի մը վերաբերելով՝ որուն պատմութիւնը բոլոր լոգիատութիւնը են: Եթէ անախորդէ նախորդ, վարպետէ վարպետ, երթանք, ինչպէս ինք կ'ուղղէ, ինչերուն չենք հանդիպիր: Արիս եւ Սարէլ, Հիմնանոս եւ Փիղետոս չեն գոյցեր գեպ ի վեր ճամբաները: Սակայն ովկ կրնայ մեր պատերը համրել: Էջմիածնականք, այսպէս՝ ինչ-պէս հիմայ են, կրնան երկայն երկայն գեպ ի վեր քալել. բայց վերջապէս տեղ մը պիտ'որ կենան, պիտ'որ հանդիպին (թողունք շատերը) Աբրահա-մու, Վրթանիս Տեղապահի, Յովհան-նու, Ներօսիս յԱշտարակաց, Բաբգենի եւ անոնց ժողովներուն, եւ հոս է իրենց աղբերակունքը: Անկէ վեր գտնուողներուն հետ ի՞նչ բաժին կրնան ունենալ:

Կենդանիքս հարկաւ կենդանեաց Եկեղեցւոյն պիտ'որ վերաբերինք կամ չվերաբերինք, եւ ասոր վերաբերելով կամ չվերաբերելով է՝ որ պիտի ու-րոշուի թէ որպիսի նախորդաց հետ ենք: Ի՞նչ կը վերաբերի մէկուն ասւըք Գրիգոր մը, Աթանաս մը, Պողոս, մանաւանդ Պետրոս, երբ որ անոնց կենդա-նի օրինաւոր յաջորդաց հետ չէ, (որոնց վրայ միայն կը շարունակուի անոնց իշխանութիւնը) կամ որ նոյն է՝ ասոնց հետ չըլլազներուն հետ է, Այսպէս ատեն մը Խորայելի լըեալ թողեալ թագաւորն՝ Աստուծոյ կենդանի մարգարէներուն խօսքը թո-ղուցած, մեռեալներն եւած էր անհանդիսա ընե-լով՝ անդիէն ասդին կանչելով: Անյօս գարձուց զանկա տեսիլքը. պիղծ եղած էին իրեն Կարմէլու մատուցած ողջակէզները Ամալեկայ աւարէն, որուն հաղբուն-իննան աստուածուատ արդելուած էր:

“Ասու է առնկնդրութիւն, կ’լսուէր թագաւորաց օրէնքը տուող մարդարէն, քան զզոհ ընտիր, եւ հնազանդութիւն՝ քան զծարպ խոյց: Զի հմայք մեղք են եւ ցաւու եւ աշխատութիւնս ածէ թերափի ի վերայց:” (Ա. Թադէ. Ժե. 22, 23.) Հի կինար ասկէ աւելի ընդունայն ճիգ մտածուիլ՝ աս Եկեղեցւոյ երեւելի Գլխայն վերեւէն դէպ ի երջանիկ Առաքեաներն եւ անսոց աստուածային Վարդապետին ձեռք երկնցընել: Ասիկայ չէ թէ Աստուծոյ մեր առջեւը բացած ճամբաներուն անկեղծութեամբ հետեւիլ է, հապա ուրիշ գողանի շաւիկներ հըմայել: “Այսպէս Քրիստոս ինչ մեղ ոչ օգնէ:” Ուրոշ են իր եւ իր աշակերտաց խօսքերը: Ի՞նչ զձեզ այն բարեհամբաւ աւղակիառ նախորդներուն կը կապէ, երբ դուք անանկներուն հնազանդած էք՝ որոնք “անսոց վարդապետութենէն միլրած են”, եւ կը քարոզէն ինչ որ անսոնք չքարոզեցին, կը պատուիրեն՝ զորն որ անսոնք արգելեցին գոնէ իրենց օրինակով, “ժողովներով ալ մոլորութիւն կը հաստատեն”, եւ կը խափանէն զձեզ այն հաղորդութենէն՝ որուն մեջ անսոնք ապրեցան եւ մեռան:

“Ասոնց զիբքերը”, կան ձեր ձեռքը: Ասո՞նք նախորդաց եւ ներկայ Եկեղեցւոյն նյոնութիւնը պիտ’ որ երաշխաւորեն: Ի՞նչ կ’սրոշեն, ի՞նչ կը զօրեն հոս Խորհրդատեար, Պաշոս, Ժամագիրը եւ ուրիշ նոյնպիսիք, երբ որ բերանները կը կարդան զրուածը, բայց միտքերը կ’իմանան չզրուածը եւ ասիկայ կը քարոզէն: Ո՞ր աւետարան աս կանոնը դրեց, ո՞ր Առաքեալ աւանդեց, ո՞ր սուրբ ասիկայ սորվեցուց: Մբրոց Հարց թողուցած մադաղաթն ու թանաքը չեն՝ որ զմեղ Աստուծոյ առջեւ պիտ’ որ կեցընեն: Նոյն իսկ սուրբ եւ ի Հոգւոյն սորբոց նշշեալ Գիբքերը, նաեւ Եջմիածնականաց համովան համեմատ, չեն կինար ապրեցընել ան Քրիստոնէից բաղմութիւնն, որոնք նոյն գրքերուն

ամիսփած են իրենց վատահութիւնը, եւ միայն աննոյնով կը կարծեն Առաքելց եւ առաքելական ժամանակի Եկեղեցեաց հետ հաղորդութեան եւ շարունակութեան մեջ ըլլալ, “Համարելով նորօք ունել կեանսու:” Յայտնի է որ Քրիստոս մեղի գիրքեր չխաւորեց, հապա կենդանի խօսուն մարդիկ՝ որոնք մեղի ան գիբքերը տուին, աւանց ասոնցմավ որոնք մեղի ան գիբքերը տուին, աւանց ասոնցմավ որոնք մեղի ան գիբքերը ուներկայութեան եւ դարդելու՝ անսոց մշանցենաւոր ներկայութեան եւ վարդապետութեան պէտքը: Զանոնք մեղի խաւրած է մեր Տէրը, որպէս զի ամէն մէկերնուս հետ անձամբ կամ միջնորդաւ խօսին կենդանի բանիւ վարդապետութեան, բայտ պիտոյից եւ բայտ իւրաքանչիւր գիպաց վճռ են, ուղին, փուտոն ողջէն զատեն:

Ահաւասիկ կը տեսնենք զիսրայէլ՝ որ Քրիստոսի եւ Առաքելց ատենէն մինչեւ ցայսօր զՄովսէսի կը լութեռնուն, մարդարէները պինդ կը բռնեն, Սաղմոնները կը մրմիջեն. բայց ասիկայ արգելք չէ իրենց՝ որ չկենայ առագաստն իրենց սրտերուն վասայ, որն որ ան ատեն միայն կը վերնայ, երբ որ Տէր գառնան (Բ. Կորճէն. Գ. 15): Ովկէ աս առ Տէր զառնան (Բ. Կորճէն. Գ. 15): Ովկէ աս Տէրը, բայց եթէ Հոգին, “Տէր Հոգին է” . վասն Տէրը, բայց եթէ Հոգին, “Տէր Հոգին է կենդանարար, մարդի “Գիրն ապանանէ. Հոգին է կենդանարար, մարդին ինչ ոչ օգնէ:” այն աւետեաց Հոգին՝ որն որ միսուցաւ չէ թէ միայն յօրէնս, ի մարդարէս, եւ “միսուցաւ չէ թէ միայն յօրէնս, ի մարդարէս, եւ աւետարանս, եւ քարոզեց յառաքեալուն, հապա յաւետարանս, եւ քարոզեց յառաքեալուն բերնով: Երբ որ աս տիեզերական քարոզութեան հոսանքը կարուած է Եջմիածնական հասարակութեանէն, որովհետեւ իրեն առջեւ, ան վերը “ուրիշ” բառուած պատճառներուն համար, չնորհաց թուարանին 431էն եաբք ոչ ժողովոց վճիռները բան մը կ’արժեն, անկէ 20 տարի եաբք եւ ոչ ալ սուրբ չարք, ոչ գպրոցաց ընդունելի վարդապետք, եւ չարք, ոչ գպրոցաց ընդունելի վարդապետք, եւ ոչ գպրոցաց յաջորդաց եւ անոր հետ հաղորդութեան մեջ գանուող եպիսկոպոսաց դարուց ի

գարս տուած եւ ըստ պիտոյից տալի որոշումներն իրենց համար հեղինակութիւն ունին։ Ուրիշ բան չի մնար իրենց, բայց եթէ մեռեալ գիրքեր՝ ուրոնք ըլլան հնագոյն Հարց պատկառելի հատորները, ըլլան մեր եւ իրենց եկեղեցական պաշտամանց մատեանները, եւ ասոնք՝ ըլլան այնչափ մաքուր՝ որչափ կ'ուզւի, սակայն մեր խնդիրներուն, մեր վէճերուն կամ տարակյաններուն համրեն, անոր համար ալ ամբաւ ազատութիւն կոտան զիրենք գործածողներուն։ Ան ազատութիւնն իրօք գործածուելով՝ կ'ըլլան ըստ հաճոյ առաջդատական, բայց իրենք կը մնան միշտ համբերող՝ երբեք իրենց իմաստը բռնաբարողաց դէմ շարուզելով։ Անոր համար հաւասարապէս մեր Պատուելին ալ նոյները ձեռքն ունի եւ կը պաշտէ, ինչպէս նոյն իսկ անոնք՝ որոնց համար կ'ըսէ թէ «բազմաթիւ կրնան ըլլալ եւ բարձրաստիւան անձինք, բայց մոլորեալ»։

Բայց ի՞նչ կը վիճենք եկեղեցական կամ պաշտամանց զբքերուն զօրութեան վրայ։ Կոյն իսկ Եկեղեցոյ հանդանակները չեն կրնար ամէն անդամ ուղղափառն որոշել ոչ ուղղափառէն։ Եկեղեցոյ վարդապետութենէն խոտորոշներն անոնց բաները կը պահեն, միտքը կը փոխեն։ Արիս սովորական ձեւով հանգանակ մը ծոյն ունէր, երբ որ իր հայհոյութիւնները կը խօսէր։ Նեստոր Նիկոյ հանդանակի հաստատուն կը բռնէր, անոր բարեկամներն Անտիոքյ թէ մին մէջ նոյնպէս, եւ այնպէս կ'ընդդիմանային կիրդի։ Ամէնքն ալ 318 բուն Հանդանակի ձեռքերնին կը խօսէին։ Սա բացայստ խօսքը՝ թէ «Հաւատամք եւ ի գ Տէր Յիսուս Քրիստոս, ամեննեւին արգելք մը չեղաւ՝ որ Նեստոր՝ Նեստոր չըլլայ, եւ իրենները՝ Նեստորական։ Կոյնը նաեւ առաջին տիեզերական ժամանութիւնները մինչեւ վերջին՝ Վատիկանեան ժողով՝ ելած վճռոց համար կրնանք ըսել. մարդկային մտաց այլեւ-

այլ բռնաբարութեանց դէմ, հարկ է որ կը նույտանէ հեղինակութիւնը հետզետէ միջամտւտ ըլլայ՝ հարազատն անհարազատէն զատելու։ Ուստի եւ ոչ ասանք (երբ որ ան մտօք չեն իմացուիք՝ որով տրուած են ան վճիռները) կրնան ուղղափառ համարել տալ՝ նոյները կ'ընդունինք ըստոնները։ Ի՞նչ աւելի որոշ վճիռ կրնայ մտածուիլ, օրինակի աղաղազ գան զայոյ՝ թէ «Արտաքոյ Հռոմէական Եկեղեցոյ չկայ փրկութիւն», սակայն, ինչպէս տեսանք, մէջէն ձշմարիտ իմաստը հանելով՝ աս ձեւին մէջ ուրիշ սուտ նշանակութիւններ մը ձուլած է Պատուելին։

Կոյն կերպով նորերս, իր աշքին եւ ականջին տակ, Հռոմայ եպիսկոպոսին ընդհանրական կամ համախարհական եպիսկոպոսութեան նկատմամբ Վատիկանեան սրբազնն Սինհոգուին տուած վճիռն ըստ հաճոյ մեկնութիւններ առաւ։

Անոր համար զիլսաւորելով խօսքերնիս կրգառնանք՝ ըստածնիս (Ճիճ. Պատք. Էջ ԻԳ) կրինելու. «Թէ բորգականք եւ թէ կաթուղիկեայ ուղղափառ սուրբ Գիրքն իրենց հաւատոյ աղքիւր կ'անուանեն. բայց չենք կրնար ասոր համար ըսել թէ ուրեմն բողոքականք եւ կաթուղիկեայք նոյն հաւատքն ունին. վամն զի անոնց հաւատացածք կամ Հաւատացածք՝ սուրբ Գրքէն չէ որ կ'որոշենք, հապա անոնց սուրբ Գրքին տուած իմաստէն կամ մեկնութենէն։ Ասանկ ալ Եջմիածնական հասարակութիւնը՝ կաթուղիկեայ ուղղափառաց հետ չէ թէ մինակ սուրբ Գիրք, հապա նաեւ Ըստանութիւն (կամ Ս. Հարք) կ'ընդունի, բայց թէ կաթուղիկեայք եւ Եջմիածնականք իրաք ի՞նչ կը հաւատան եւ ի՞նչ չեն հաւատար, մինակ սուրբ Գիրք եւ սուրբ Հարք առջենիս բանալով՝ չ'որոշուիր, հապա սա վնատելով՝ թէ ի՞նչ կերպով կաթուղիկէ հռոմէական Եկեղեցին սուրբ Գիրքն առ սուրբ Հարքը (աւելցուր՝ նաեւ աստուածային

պաշտամանց գիրքերը) կ'իմանայ եւ կը մեխէ, եւ
ի՞նչ կերպով էջմածնական կղերն ու հասարա-
կոթիւնը։

Ի՞նչ վկաս ունի Հայոց Եկեղեցւոյն Եթէ ա-
նոր մէջ մոլորութիւն ունեցողներ գտնուին, թէ-
պէտ աս մոլորութիւն ունեցողները բազմաթիւ
ըլլան, թէպէտ նշն իսկ Եկեղեցականք ըլլան, ե-
պիսկոպոսնք ըլլան, նոյն իսկ ոյն Եկեղեցւոյն
դլուին ըլլայ։ Աս կամ ան մարդն է մոլորեալը,
Հայոց Եկեղեցին չէ, որն որ գարձեալ Քրիստոսի
Եկեղեցւոյն մասը կը մնայ, ան մոլորութիւն ունե-
ցողներէն՝ չունեցողներուն փրկութեան վկաս մը
չի կրնար հանոիլ։ Ասանկ է մեր իրաւասուհին եր-
կրորդ սկզբան բովանդակութիւնը, որն որ արդէն
առաջնէն այնչափ յստակ կերպով չի զանազա-
նուիր։ Ասիկայ ահաւասիկ սերկայ վիճակին իրն-
դիրն է, որովհետեւ, ինչպէս ըսինք, անցեալն
իրենց չ'օգներ, ապագան բոլորսին Աստուծոյ
ձեռքն է։

Բայց իրօք այսպէս մաքուր է Հայոց (իմա
րսու մեզ՝ էջմածնական) Եկեղեցին կամ կրօնական
հասարակոթիւնը։

Տէ՛ր Աստուծած, որչափ գժուարին գործք է
ի ծնէ հերձուածի մէջ մնած եւ հոն երկայն ապ-
րած մարդիկներուն հասկրցընել թէ վարդապե-
տութեան կատարեալ մաքրութեան եւ թէ ան-
խառն Եկեղեցական հաղորդակցութեան բացականի
հարէն։ Բնական ալ է՝ որ այսչափ գժուարին ըլլայ
աս գործքը, որովհետեւ աս հարկն ըմբռնելէն
եաքը՝ (մարդկօրէն խօսելով) ալ ուրիշ քայլ մը
չի մնար բանաւորապէս մտածող մարդու մ'առջէւ՝
բայց Եթէ իրօք, չէ թէ կեզծեօք, կաթուղիկէ
Եկեղեցւոյ գատիթը կտիւլու, ուր միայն կրնայ
գտնուիլ ան թէ հաւատոյ եւ թէ Եկեղեցւոյն կոշտ զան-

հաղորդակցութեան մաքրութիւնը, եւ անոր
պատողները։

Կը պնդէ մեր իրաւասուհիը՝ թէ աս մոլորեալ-
ներն, “որչափ բարձրաստիճան, որչափ բազմաթիւ
րլան, առ ժամանակ մի կը զօրին, բայց Ետքէն
կ'անցնի իրենց իշխանութիւնն ու զօրութիւնը,
հինը (ուղիղը) կը դառնայ, Երբ։ Մէնք գեռ ա-
սիկա շտեանք։ Այն, կը դիմանք էջմածնական
հասարակոթեան մէջ երբեմն ուղիղ ըմբռնում
մը մասնաւոր կէտի մը մէջ մէկ կամ երկու մաս-
նաւորաց վրայ. բայց ասոնք ոչ իրենք կը մնան եւ
ոչ հաստատոն հետեւութիւն մը կը ձգեն, իրենք
կ'երթան, իրենց հետ ուղիղն ալ, եւ կը դառնայ
ծուռը՝ որն որ մշտնչենաւոր “Երթաս գասա”, մըն-
է։ Ան բարձրաստիճաններէն մէկը քիչ մը կաթու-
ղիկեայ գաղափարաց հակում Եթէ ցուցինէ, շատ
չ'անցնիք՝ կը ստիպուի կամ իր բարձրութենէն վար
իջնալ, կամ կեզծաւորիլ, կամ բոլրովին հրաժա-
րիլ անսնցմէ։ Կու դայ Տերսցենց մը՝ որն որ շատ
մը վարդապետութեանց մէջ ուղղափառ ճշմար-
տութիւնը կը մբռնէ։ բայց չի կրնար իր խօսքն ան-
ցընել, անկէ եաքն ինք ստն առն անսնց կ'անցնի,
եւ ասանկօվ կը մնայ միշտ հերձուածոյն կոշտ զան-
գուածն ուր որ է։

Բայց կ'ենթադրէ մեր զատուելին թէ ինք
եւ իրեն պէս շատերը կ'ապրին էջմածնական հա-
սարակոթեան մէջ, որոնք բատ ամենայնի ուղղա-
փառ հաւատըն ունին եւ նոյնը կ'ուղին պահել։
Ենթադրենք մենք ալ նոյնը՝ քանի մը բոպէի հա-
մար, եւ ենթադրենք միանգամայն թէ աս ուղղա-
փառ ըսուած վարդապետութիւնն ասոնք աւելի
մաքուր կերպով ունեցած ըլլան՝ քան զոր մեր
Պատուելին ունի, իբրև թէ ամենայն ի՞նչ ընդու-

Ibis, redibis.

Նին եւ հաւատան ինչ որ կաթուղիկէ հռոմէական Եկեղեցին կը սորվեցրնէ:

Կրնա՞ն արգեօք այսպիսիք արդարանալ: Ոչ երբեք, ցորչափ Եկեղեցական հաղորդակցութեան մէջ են անոնց Հետ՝ որոնք իրօք աս վարդապետութեան մաքրութիւնը չունին, մալորութիւններ ունին եւ զանոնք կը քարոզեն, եւ կամ ճշմարտութիւններ կամ զրոնք չեն ընդունիր եւ կամ անոնց վրայ յամառութեամբ կը լուեն: Ի՞նոյն կը յանդի մոլորութիւն ունենալ, եւ մոլորութիւն ունեցողին հաւանիլ: Ի՞նչ կըսենք՝ հաւանիլ. անոր ետեւէն երթալ, անոր օգնել, անոր արօտին խանը ըլլալ. զուգընթանալ կազմելու այն կրօնական կամ Եկեղեցական մարմինը՝ որուն մէջ շատ բազմաթիւ են մոլորեալները. այս ինքնն տիրած է ծուռ վարդապետութիւնը եւ մոլոր նախապաշարումը, նոյն իսկ ան մարմնոյն գլուխն եւ առաջնորդական մասը նոյներով վարակած է:

Ամենայն մտադրութեան արժանին սա է՝ որ մոլորութիւնն եւ ապստամբութիւնն ի բնութենէ իւրմէ՝ փոխադրական նկարագիր ունի. այս ինքնն չէ թէ միայն անոր ներքուաս համոզուողն ները, հապա համոզուողներուն արտաքուստ Եկեղեցականապէս յարողները՝ պիղծ են: Վ'աղաչենք, քիչ մը մտածէ Պատուելին, ինչպէս նաեւ իր արդարացուցած անձնուքը, որպիսիներուն հետ են, զորնք իրենց իշխանն եւ հրամանատար ընտրած են, որպիսիներուն ձեռքէն կը սպասեն որ իրենց քաւութիւն եւ թողութիւն հաղորդուի, որո՞նց հետ Սեղանին հաղորդ են, ինչ աթոռներ պէտք են բառիլ անոնք՝ որոնց նիւթապէս եւ բարյաւպէս, ուղղակի եւ անուղղակի նեցուկ են, թէպէտ անոնք իրօք ուրիշ բան չեն, բայց եթէ կատարեալ նշանակութեամբ՝ Եկեղեցական ապստամբաց աթոռք, “աթոռք, որո՞նց վրայ արդարք չեն նստիր, (Սալ. Ա.), եւ ոչ ալ կրնան անոնց մերձենալ”

առանց բաժանորդ ըլլալու՝ “Քաղաքին Աստուծոյ, դէմ կաղմուած ապստամբաց քաղքին՝ որուն մէջ իրօք սուրբերը կը հայ հային, եւ անանցմով՝ անոնց Տէրը:

Մեր աշքը խիելով՝ իրերը մեր ուզածին համեմատ չեն փոխուիր: Ճշմարտապէտս եւ իրապէս Էջմիածնական հասարակութեան մէջ ցացսօր շարունակութեամբ կը տեւէ այն պատառուածքը՝ որով ինք զինք պատուեց Քրիստոսի Եկեղեցին՝ անոր սորվեցուցած հաւատորին գոհ չըլլալով: Առջի ատեններէն հիմակուանին էական տարբերութիւնը ուն է՝ որ առջններն իրենց մոլորած ըլլալն այն յատակութեամբ չէին ըմբռներ, որով այսօրուան օրս իրենց հիմակուան յաջորդները կըմբռնեն կամ կինան ըմբռնել՝ եթէ ուղեն. ուստի յանցաւոր յամառութիւնը՝ որն որ ժամանակին հետ երթալով ծանրացած է, այսօրուան օրս իր ծայրըն ո ծազքը հասած կ'երեւայ:

Որո՞նց քահանաներն են անոնք՝ որ իրենց կանոնական աղօթքը չակածնախի ան բազմագրաբան մոլորութիւնը կը դաւանին՝ լու ի լու ժողովրդեան: Ո՞վ է ան հաղարաւոր, բիւրտաւոր քահանաներէն մէկը կամ Երկուքը, որ գոնէ անգամ մը կեանքին մէջ, քատմնելով կըսենք, զուրբն Լեւոն Հռոմայ քահանայապետը նզոված չըլլայ, անոր վարդապետական թուղթը, “ուղղափառութեան արձանը,, ինչպէս տիեզերական ժողովք զանիկայ կ'անուանեն, գատապարտած չըլլայ, եւ չառաստանայ հետեւիլ սրբնի Գիտուկորոսի, այս ինքնն անոր հետ կորսուիլ ուղեղ վարդապետութեան ձամբէն: Էջմիածնական Եպիսկոպոսներունք չե՞ն՝ որոնք աս ամէն զարհուելի խոստախանութիւնները ձեռնազքելեաց բերնէն բազմամբին ժողովրդոց առջեւ կ'առնուն մինչեւ ցայսօր: Արասուռ կ'առնու զմել՝ երբ որ կը յիշենք մեր ականջովնիսկ լսածնիս, այս ինքնն Տեառն մերոյ անօրէնութեան եւ անոր անարատ

տուած զօրութեանց, ո նման է քեզ. հզօր ես
դու Տէր եւ ձշմարտոթիւն քո շուրջ է զքեւ.
շնորհցեբ սրբոյն Գրիգորի Տաթեւացւոյն եւ
Մովիսի Տաթեւացւոյն եւ Յովհաննու Որոսնե-
ցւոյն յաղթող զնահատակութիւն, հալածել
զխտարին եւ լրտառերել զանձինս մեր, ուրիշ ա-
սոր նմաններով՝ ըստ աւուրն պաշտամի. եւ վեր-
ջապէս, ոչ առանց մեծի անարգութեան աստուա-
ծային մեծվայելութեան, սարկաւագն եւ քահա-
նայն նոյն անուններով կնքեն Առաւոտեան ժա-
մանն պաշտամը, երբ կըսէ վերջինը. “Որ ընտրե-
ցեր եւ ընկալար զերանելի զվայ” քո (Գ. Մ. Յ.)
Քրիստո Աստուած մեր եւ հաղորդս արարեր զնո-
սա կամառը չարչարանաց քոյ, — շնորհեա մեղ,
Տէր, ըստ օրինակի նոցա կեալ եւ զվախճանն մեր
կնքեա ուղղափառ խօստովանութեամբ ի յոյս
կենացն յաւիտենից, : Ասոնք մեր գիտցածներն են.
որոնցմէ աւելին կրնան իրենց գիտնալ:

Ասդին մեր Պատուելին գրելու եւ տպելու
վրայ ըլլայ՝ թէ Հայոց Եկեղեցին, Էջմիածին, նոյն
իսկ Գէորգ Դ. (որն որ իր գրութիւնը կը կար-
գայ եւ կը հաւանի) ընդունած են, կընդունին Քաղ-
կեդոնի սրբազնն Սիւնհոդոսը. անդին “Սրբոյ Ե-
րաւագլեմի առաքելական Աթուղյն Պատրիարքի
եւ Սրբազնն Արքեպիսկոպոսի, հրամանաւ 1867էն
սկսաւ՝ հոն “Ճառանդաւորաց Վարժարանին,”
մէջ Հայոց Եկեղեցւոյն պատմութիւնը կաւան-
դուի՛ զմայլելով աս տիեզերական ժողովին գէմ
գրուածներուն եւ խօսուածներուն վրայ, եւ պար-
ծելով թէ Հայք զանիկա “մերժելով կը մերժէին,
ինչպէս որ մինչեւ ցայսօր եւս կը մերժեն,” (Էջ 113):
Հոն գտնուած գժբախտ պատմանիք՝ որոնք այլեւայլ
հայքնակ գեղերէ եւ քաղաքներէ ժողված են,
թիւր սկիզբներով եւ այլայլոծ պատմութիւննե-
րով կը դառնան իրենց տեղերը՝ հոգւով Եղիայի
Արձիշեցւոյ, կամ ինչպէս իրենց Գասատուն կը

Սորը սրբազնն տեղերը, Պատարագի մէջ՝ Աստու-
ծայ Սրբոց կարզը Տաթեւացեաց եւ Որոսնե-
ցւոյն անուններուն հանդիսական յիշատակու-
թիւնները, անանի պիղծ² անձանց որոնց կեանքը
կիրք եւ գժնեայ ատելութիւն էր Քրիստոսի ճշ-
մարիտ Եկեղեցւոյն եւ անոր անդամնցը գէմ, եւ
գրուածներնին՝ ուղիղ վարդապետութեան գէմ
ուղղակի պատերազմը եւ խօլական մոլորութեանց
առատ մթերք: Աս սրբապղծութիւնը, որուն եր-
կինք եւ երկիր կը դուսյ, պյուղէս օրբստորական է
գրեթէ բալոր էջմիածնական հասարակութեանց:

Ասոնց մասնաւոր տօնախմբութիւն մը ալ պա-
կաս էր, ան ալ վերջի տարիններս աւելցաւ ի պար-
ծանս “անարատ ուղղափառութեան Հայաստա-
նեայց Եկեղեցւոյն”³: Կրնայ երեւակայութիւն ի՞նչ
տիսուր շքելութիւն է, երբ որ գեղդեղուի վերո-
յիշեալ սրբազնն կամարներուն տակ. “Տէր Աս-

1 Այս ինքն “Յովհաննու Որոսնեցւոյն եւ Գրիգո-
րի եւ Մովիսսի Տաթեւացեայն,,:

2 Գ. Տաթեւացի մեր հարցը համար եւ մեզի հա-
մար է որ կըսէ առանց պատկաներու. (Գէր+
Հ-ըրէ. Էջ 34): “Բաս այսմ օրինակի եւ նոր հեր-
ձուածողը, Քաղկեդոնիկը, Կեռնին կարապնոր,
հետեւողք, Եւստորի անփերց եւ Լւսոնի գէտու,,:

3 Մահաց. Գ. Տարի, թիւ 840.
.... Բարեկամ,

Ա. Երաւաղէմի օրացոյցներուն եւ Պօլիմններուն
վկայ անցեալ օր դիտողութիւն մը հրատարա-
կած էիք: Տաթեւացի եւ Որոսնեցի հոյ Երաւա-
նակ հայրադիտները Պօլոց օրացոյցներուն եւ մէկ
քանին Եկեղեցւոց մէջ Ա. պատարագի յիշատա-
կութենէն դադրած են թէպէտ, բայց ժամանէի
ու Հայութանէաց բայց Եւլութաց ժէն թէ Ս. Էջ-
պէտին եւ թէ Ս. Երաւաղէմի եւ Բայր բայց ու-
նչուածներն ուն Երևանն Ա. ՀԱՅՐԱ-
ՊԵՏԵՆԾԵՐԸ. ուստի Ա. Երաւաղէմի պատարանին
մէջ ի լրս ընծայուած օրացոյցին մէջ ալ ի հար-
կէ ուծախիբութեան օրերնին պիտի յիշատակութիւն,,:

24 Գրետ. 1868 կալամա.

Համրէ՝ “Մովսիսի կաղկանտուացւոյ, Ստեփանոսի Սիւնեցւոյ, Յովհաննոս Պատմաբան Կաթողիկոսի, Ասողիան, Մատթէոսի Ուռհայեցւոյ, Ուխտանիսի եւ այլոց, (Էջ 111). որոնց մէջն, եթէ կը հաճի, զՊէւնոնդ երեց մէկդի հանէ, որն որ ամենեւին, որչափ զիբբը կը ցուցընէ, աս փառաւորութեան մէջ մաս շունի:

«ոս նորէն եկեղեցական գլքերուն մաքրութեանը նայելու կը հրաւիրէ զմեղ Պատուելին. ալ ասիկայ իրեն սեւեւեալ դաղափար մ'եղածէ: Բայց իրք աս գիբբերը, ինչպէս որ իրեններուն ձեռքը կը զտնուին, ամենեւին իր վստահութեանը շեն պատասխաներ: Եկեղեցական պաշտամանց գիբբերը կարելի եղածին չափ ան կերպարանքն առած են այսօր, որ կերպարանքն առած է Էջմիածնական վարդապետութիւնն ու պաշտօնը: Արանին ինդիր եղած կէս կամ ամբողջ դլաւոր մնութիւնները կամ գրականապէս կամ բացասաբար նոյն գրբերուն մէջ մուծուած են՝ ամենեւին չակնածելով: Այսպէս հին հանգանակին քով՝ նոր հանգանակ մ'ելած է, ի բանի մարդեղութեան, բացասաբար՝ նաեւ Երրորդութեան, Տաթեւացեաց մոլորութեան համեմատ, որն որ իրք ալ գործածութեան մէջ է. Ճամագիբը եւ Մաշտոցը զանիկա զանց չեն առնուր գաւանել տալու եւ յանձնելու որ սաէպ գործածուի: Եկեղեցական երդոց եւ

1. “Հաւատամք ի . . . մի անձն, մի գէմ եւ Գուրգենւ գ բնութէն:”

“Հաւատամք զԱռուրը Հոգին անեղ, անժամակ, ոչ ծնեալ պլ բղիւեալ ի Հօրէ, էակից Հօր եւ փառակից Որդուոյ:” Տե՛ Ժամհր. եւ Մուշ. 2807ի բառ. 262:

“Այս է հրցոյ հաւատոյ ուղղափառ գաւառութիւն, զոր պարտ է ամենայն քրիստոնէից յամնայն ժամ ի սրտի ունել եւ ի լեզուի պահել:” — Եւ ահա պարտ է մեծի քառականի:

օր հնութեանց մէջն է՝ որ կը կարդանք “Երկարնակաց”, այս ինքնն երկու բնութիւնն ի մի դէմս խոսապահներուն դատապարտութիւնը, չորրորդ տիեզերական սուրբ ժողովյն վրայ այլանդակ թշշնամանքը, Հռոմայ մեծ քահանայապետին եւ անոր զարմանալի տումարին վրայ նզովքը, եւ վերջապէս “աւազակային ժողովյն,, գահերիցուն ծաղկապակ գովեստոր!՝ Սրբազն պատարագի սպասուորութեան զբքին մէջն են բացայայտ տպագրութեամբ հրատարակեալ վերոյիշեալ երեք երանաշնորհներուն յիշատակութիւնը, ինչպէս նաեւ ան փառաւոր կամ բրաւոր ճգնաւորին “Պարամայ”:

Էջմիածնական խմբին մեծ մոլորութիւններէն մէկն է եօթն խորհրդոց մէկը խափանելը, եւ առ այն ինք զինք կարող համարիլը: Առ այս բոլորովին համեմատ է այսօրուան օրս իրենց ձեռքի Մաշտոցները, այս ինքնն խորհրդոց մատակարարութեան գիբբը, որուն մէջէն շատ գարերէ ի վեր անհետ եղած է աս մեծ խորհրդեան հնուցմէ ունեցած կա-

նայապետին (եպիսկոպոսին) յամենայն քահանայացուցման իւրում ասել տալ զայս դաւանութիւնն եւ պահանջել ի նմանէ՝ զոր ձեռնադիլելն կամի:” Ըստէ. Կան. Հայրակած. Վէ. — “Տեսի ես յանմատենի յոզնախումը ժողովին. Երկարնակն եկէլ զերկ աշխատող, զառաքելց սրբոց եւ զմարդարէլց ջրեցան դաշնիքն որ արեամբն Քրիստոսի եղան եւ բարձան տառք կանոնականք համանգամյան ազանց:

“Աստանօր անտանելի սուզ հասեալ սուրբ ուխտին հաւատոյ, հուր, եռանդն անշէջ տեղեալ ի յերկիր, հրդեհեալ փլոյց զհաւատոյ շինուածս եւ խրամատեաց զառաքելական կանան. որք միանգամ ուրացան զէտէն ի Քաղկեդոնի:

“Գեղեցիկ շառաւիդ յարմատոց սրբոց Հարցն վերաբուսեալ ծաղիկ հաւատոյ մեծ վկայն Քրիստոսի սուրբն Դէկոսկորոս, ոչ հաւանեալ անօրէն ժողովյն նզովեաց վլեւոն եւ զումարն իւր պիղծ:”

նոնը: Ակլիկեցւոց ատեն մեր ու զղափառ Հարբ նուրէն Յըներէն առին եւ զետեղեցին իրենց Մաշտոցին մէջ, վասն զի մեր հիմնը կրառուած էր: Սակայն չկրցաւ ասոր ալ հետեւիլ էջմիածնական խումբը: Աս Ակլիկեցւոց ատեն ընդունուածն ալ՝ հիմայ իր (Փաքը) Մաշտոցին մէջ Գիշերաժամ անուամբ իր մոլոր սովորութեան համեմատ խանդարած եւ փոփոխած է, ոչ միայն օծման գործուալութիւնը մէկդի թող տարով, հապա նաև առայն վերաբերեալ խօսքերը փոխելով: Խոկ Մեծ Մաշտոցը (1807էն հետէ) արդէն Քրիստոնէականներուն մէջ բացատրուած այլանդակաց այլանդակ մալորութեան համեմատ՝ Դրոշմի եւ Վերջն օծման խորհուրդը մէկ խորհուրդ ընելով ի գործադրութեան՝ հրահանչ կու տայ քահանայից Երկուքը մէկէն դիտելու¹:

Չեռնադրութեան գիրըն է որն որ իրօք Տաթեւայիներուն ժամանակէն մինչեւ հիմայ կր պարունակէ Երկայն Երկայն թէ ինչպէս եպիսկոպոս պիտոր պահանջէ որ ձեռնադրելին տայ դաւանութիւն խոստովանութեան ուղղափառ հաւատոյ ի սուրբ Երրորդութիւնն եւ ի մարդեղութիւնն Քրիստոսի հրաժարելով ի հերձուածողաց, «յատուկ յանուանէ,, որոնք են ամենայն դասք Երկարնակաց,, եւ ըստ այսմ ձեռնադրելին կը հրաժարի ու կը նզովէ Արիստի, Մակեդոնի, Կեստորի, Սաբելի, Մանիի հետ ողեւոն հերձուածողն,, յոյնուիցունք բոլոր ներկայ ժողովրդեան, եւ կը խոստանայ հետեւիլ — «Յովհաննու Որոսնեցւոյն եւ անոր աշակերտին սրբոյն Գրիգորի Տաթեւացւոյն,, եւ աշակերտ ըլլալ — «սրբոյն Ստեփանոսի Սիւնեւրէ»:

¹ Աստ կատարի Մկրտութեան խորհուրդ, եւ սկսանին Երկրորդ, Երրորդ եւ չորրորդ խորհուրդն, այս ինքն Դրոշմին, Վերջն օծմանն եւ Հաղորդութեանն նոր մլրտելցու: Տե՛ս անդ, էջ 15. սիւնեւրէ:

յւոյն եւ Պօղոսի Տարօնացւոյն,, (՝), ինչպէսնաեւ սրբոյն Պարսամայ ճնաւորին,, : Վարդապետութեան աստիճանաց դիբըն աս ամենը կրինել կու տայ, որպէս զի գիտնան Հայոց վարդապետք թէ որոնցմէ պիտի հրաժարին եւ որոնց վարդապետութեան հետեւին երբ որ ի ափեւոս Հայոց կը քարոզեն¹:

1 Մաշտոց Մեծ, էջ 259 եւ Գիրք ձեռնադր.

“Հարցունէ եղունողուն,, (ցձեռնադրելին).

“Ունին զգաւանութիւն խոստափանութեան ուղղափառ հաւատոյ — եւ հրաժարին յամենայն հերձուածողաց:

“Պարտականէ առելու:

“Այս, Հայոց սուրբը . . . խոստովանիմ — զմարդեղութիւնն Քրիստոսի Աստուծոյ մերց ընդսուրբ հայրապետոսն եւ նզովիմ զամենայն հերձուածողն՝ Արիստ, Պակեդոնն եւ զնեսաոր եւ պահանջն Երիբանոց դասու:

“Ասո հրաժարին մէջ Հարդադեպութն:

“Պարտ է քեզ, որպէսակ, հրաժարել յամենայն աղանդոյ 159 հերձուածողացն, եւ նզովիլ յատուկ յանուանէ զամենայն հերձուածիոսաց դասն . . . եւ ընդունել զուղղափառ սուրբ հայրապետոս:

“Ես պաշտօնեայուն առեւ:

“Անաթեմայ, նզովիւալ եղիցի:

“Հարցունէ եղունողուն առելու:

“Նզովիս զլեւոն հերձուածողն եւ զպիղդտուանին իւր, զոր գրեաց՝ զմին յերկուու բաժանեալ:

(Ես հրաժարեալ շնորուի վերաբեր առեւ)

“Հրաժարիմ եւ նզովիմ:

“Ես առա ինն եղունողուն առեւ:

“Նզովիւալ եւ անիթեալ եղիցին ամենայն դասք հերձուածողաց ի Հօրէ եւ յՈրդուոյ եւ ի Հոգուոյն օրբոյ. Ամենու (Ի այ զեղեցիկ մէջ նզովից):

(Ես ծովալութիւն առեւ)

“Եղիցի եղիցի, (Ասանկ անեւծուց հաստատելով):

“Ես դարձաւ առեւ կը ուղղադիր:

“Որովհեաւ հրաժարեցար, որդեակ, յամենայն չար հերձուածողաց, պարտ է քեզ այսուհետեւ հետեւիլ աշակերտիլ ամենայն ուղղափառ եւ աստուածաբան հայրապետացն:

(Ես պաշտօնեայուն առեւ)

“Յափանական յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի,, :

Ասոնք Հայոց (Խջմածնականաց), չէ թէ Ասորաց կամ՝ Քաղղէացաւոց արդի պաշտաման գիրքերն են։ Այսպէս ուրեմն կը դաւանի, կ'ընդունի, կը հերքէ, կ'աղօժէ, կ'երգէ, կը պատարագէ ու կը ձեռնադրէ Հայ եպիսկոպոսութիւնն ու քահանայութիւնը, որնց հետ մի հօտ, մի ընկերութիւն, մի բարյական մարմնն է ժողովուրդը՝ ցորչափ անցն կը յարի։

Ահաւասիկ ասանկ Եկեղեցական հաղորդակցութեան մը մէջ են անոնք՝ զորոնք մեր Խրաւախոհը, իրեն հետ մէկտեղ, մալորութեան եւ ապատամբութեան արատէն մաքուր կը համարի։ Սակայն ասիկայ ասութիւն «Արքոց հաղորդութիւն», չէ

(Տեսնենք որոնք կան աս օրհնութեան արժանի յիշասակաց մէջ։)

«Հարցանք Եպիսկոպուն . . .

«Աշակերտին Յովիչանու Որոտնեցւոյն եւ աշակերտին նորին սրբոյն Գրիգորի Տաթեւացւոյն։
«Աշակերտին սրբոյն Ստեփանոսի Միւնեցւոյն եւ Պոյսոսի Տարօնացւոյն։

«Աշակերտին սրբոյն Պարսամայ ճգնաւորին։
«Ես ուստի ի՞նչ կորուպուն ո՞ւ։

«Յաւիտենական յիշասական արդարոց օրհնութեամբ եղիցի։»

Մեր Բարեկամի Կը սէ (Իրաւակ. Ա. Էջ 10) որ չիմ։ տարրեր Եկեղենակը՝ «Հայաստանեայց սուրբ Եկեղեցւոյ հաւատը հասկրնալու համար պէտք էր Եկեղեցական զգերեն եւ նոյն Եկեղեցւոյ ընդունած եւ մինչեւ այս օր իբրեւ ուղղափառութեան վարդապետ եւ սուրբ յարգած եւ տոնած անձանց մատենագործիւնները հետաղօտել։ Երբեմն ալ Եկեղեցական արարողութիւնները բուն իսկ կատարուած տեղը տեսնելու հետաքրքրութեամբ։ Լուսաւորչականաց Եկեղեցին ալ երթալ եւ փնտուած տարրերութիւններէն անոնց մէջ սրբան բան գլունէր նէ, միայն անոնք նշանակել։ Առանձ ընելու ըլլու ներ յեւ+ը անէր եւ մուտու նուղին էլ հուր։ Վրան ունելու բան էր իսկ ինուր բունէւ։» — Փորձը՝ ներհակը ցուցուց։ Հրաւէրներուն ալ շնորհակալ ենք։

ոչ ի կենդանիս եւ ոչ ի մեռեալս, հապա յանցաւոր մասնակցութիւն մըն է մնորելոց հետ։ Քրիստոսի ծամարիտ Եկեղեցիէն դուրս։ Ա՛րսէնք «ի մեռեալս», ըստ առաքելական ըմբոնման սուրբերուն յիշասական ընելը, անոնց հետ հաղորդութիւն ընել է. այնպէս ալ պղծոց յիշասակը կրօնական կերպով յարգելը՝ անոնց հետ մասնակցութիւն ունենալ է։¹ Կոյնակէս է «ի կենդանիս», եկեղեցական մեծերուն նկատմամբ։ Առնց ունեցած ուղիղ կամ ծուռ վարդապետութիւնը, Քրիստոսի Եկեղեցիէն բաժնուած կամ չքաժնուած ըլլալը՝ մեզի անտարբեր բան չէ։ Որչափ սիրելի ըլլան ասոնք մեզի, պէտք չէ որ քան դՔրիստոս սիրելի ըլլան։ Ելէք ի միջնոցաւ եւ մեկնեցարուք, ասէ Տէր։ Տեառն մերոյ բացայայտ պատգամն է՝ որ Եկեղեցւոյն շանսացոլէն իրեւ ի հեթանոսէ զատուելու է։ Կոյնն Առաքեալք զանազան կերպով կրնած են։

Եկեղեցին իր խանձարուըքէն իր վարդապետութեան մէկ յովտին յամառութեամբ դպչողն եւ Եկեղեցական հնազանդութեան կապը նոյնպէս յամառութեամբ խղղն՝ իր մարմնէն դուրս համարած է, զանոնք ալ մէկտեղ՝ որ իբրենց բաժինն անոնց հետ կը զնեն։ Ի՞նչ ալ ասկէ աւելի աստուածային, բնական եւ դրական օրինաց կինայ համաձայն ըլլալ, որ գործողք եւ հաւանողք նոյն պատժոյ եւ գատապարատութեան տակ իշնան²։ Ի՞նչ կայ ասկէ յաճախ թէ ընդհանուր եւ թէ մեր իսկ կանոնական իրաւանց մատեաններուն մէջ։ Ո՞ւլ

¹ Մեր հիմներորդ գարու վաւերական վիպարանութեանց մէկուն սկիզբը կ'ըսէ. «Յիշասակաց սրբոց հաւասարել (Հաղորդը)» առաքեան Պաւլոս իրաստայ գիտեալ եթէ յիշել զայնոսիկ՝ որ ողմանութեամբ եւ ամենայն սրբիւ ի հաւաստ պանդեցան, հաստատ զայնոսիկ՝ որբ լաւացն նմաննել կամփիցն։ Բայց ի՞նչ կ'ըսէ արգեօք Դիոսկորոսի, Պարսամայ եւ Տաթեւացեաց յիշասակաց հաղորդուիր։

² Facientem et consentientem par poena constringat.

Հասած կըլլար Աստուծոյ Եկեղեցին, ևթէ գործքով (ինչպէս Հիմայ Էջմիածնական հասարակութեան մէջ կըլլայ) հաւասար իրաւունք եւ ազատութիւն վայելը մոլորութիւն եւ ճշմարտութիւն: Մանաւանդ թէ, ճգդագոյն խօսելով, առջնը վերջենին վրայ տիրապետէր, ինչպէս այն հասարակութեան համար՝ անուղղակի կը խոստովանի նոյն իսկ մեր Պատուելին, որուն խոստովանութիւնը մեղի համար հարկաւոր ալ չէր, ցորչափաչք եւ ականջ ունիք:

Եկեղեցականաց վարեն՝ ըստ ինքեան խօսելով՝ մեղի արատ չեր բերեր. բայց իրենց վարդապետութիւնը՝ զորն որ բանիւ, գրով եւ գործքով կը յայտնեն, եւ ոչ մէկ ժողովրդականի մը համար կրնայ անտարեր ըլլալ: Շատ ազէկ կըսէ մեր ճշմարիտ հին Հայրերէն մէկը, որուն բովանդակ վարդապետութիւնը զարմանալի մաքրութիւն ունի. “Եթէ զննիեր չառեր հրաման գատել եւ քննել, որչափ եւս առաւել զքահանայս եւ զվարդապետոս: Զքս վարսդ քննեա եւ դատեա, եւ մի զառաջնորդաց: Բայց եթէ ի հաւատոս ինչ անպիտան իցէ եւ թիւրս ինչ ուսուցանիցէ, փախսիր ի նմանէ, մի մերձենար, եւ մի հուզրութիւն նու, եւ մի հուպ լինիր: Զի որ ի նմահաւատոս թերին է եւ թիւրս ինչ ուսուցանիցէ, եթէ Պաւլոս իսկ իցէ կամ հրեշտակի, մի հասորդէցն: Զի չէ առաջնոց պարտոց անիտիր հասորդէն: Զի զառն հաւատոց՝ ո՞ւ է նննել, եւ զառն վարուց՝ Աստուծոյ է դպարել, (Յով. Մանդակ. Ժ.) Քննութեան համառոտութիւնն է նայիլ թէ աս առաջնորդը կաթողիկէ Եկեղեցւոյ միութեան մէջ են թէ չէ: Ըստ ամենայնի ասորներհակը կը քարոզէ Պատուելին: Թաղ թիւրեալ ըլլայ ի հաւատոս քահանայն, եպիկոպոսը, կաթողիկոսը, ծուռ գաւանութիւն ունենան, ինչպէս որ այսօրուան օրս իրօք ունին. զուն մերացիր ուր որ ես, չոլլայ որ անոնցմէ բաժ-

նուիս. մանաւանդ թէ երբ աս մոլորեաներէն՝ որ իրբեւ մոլորեալ Քրիստոսի Նկեղեցիէն բաժնուած են, կը բաժնուիս, ան ատեն հերձուածող կըլլաս:

Կրնայ արգեօք ասկէ աւելի բանաւորութեան հակառակ գործք եւ խօսք ըլլալ: Պարապ տեղ մեզի կը մեղաղը թէ մենք իր Հայաստանեայց ըստած եկեղեցին Կիրբեւ մէկ անհատ մը, կ'աւնոնք, եւ անոր մէջ գտնուած եւ չմերժուած մոլորութիւննը բովանդակ մէկէն կու տանք: Այսպէս ալ պէտք է ըլլալ. վասն զի իրօք ընկերութիւն մըն է անիկայ, ուստի եւ բարյական անհատ մը:

Ճշմարիտ Եկեղեցւոյ մէջ չկայ եւ չի կրնար ըլլալ այնչափ նուաստ մէկը՝ որն որ իր կարգին եւ սահմանին մէջ չզուգընթանայ կազմելու աս գերբնական ընկերութիւնը, իր հաւատովն ու գործքովը իրբեւ վեմ մը շնուածոյն մէջ մանելով: “Իբրեւ զվէմ կենդանիս շնիկը տաճար (առուն) հոգեւոր”, նոյն կերպով՝ ան ընկերութեան մէջ ուր տիրող եղած է մոլորութիւնը կամ ապստամբութիւնը անստանեալ սուածնորդաց ձեռօք, իւրաքանչիւր ի մեծէ մինչեւ փաքր, անկից ինք զննիք չզատովը՝ զանիկայ կը շնիկ իր կարգին ու չափուն մէջ, իւրաքանչիւր ոք քար կըլլայ ան քարերէն՝ որոնք այն ամբարտաւանութեան աշտարակը կը կազմեն: Ուստի ամէն մէկուն վրայ, աւելի եւս մեր Պատուելովն եւ անոր ողջամիտ անսուանածներուն վրայ, վտանգաւ յաւիտնական փրկութեան աստուծային պատուերը կը ծանրանայ ամէն րոպէ՛ չըլլալ՝ մասն աս ամբարտակին, մէկդի ելլել աս խոլորատիւնէն, վասն զի անոնց հետ մնան իսկ անոնց գործոց եւ վարդապետութեան մասնակցութիւն է: Անոնք Աստուծոյ Նկեղեցին կը բաժնեն, ցորչափ որ բաժնեալ կը մնան. ինքն ալ անոնց հետ կը բաժնէ, այս ինքն ինք զննիք եւ ուրիշներն անկէ կը ցրուե՛ ցորչափ ան օտար հօվիններուն մոլորեալ ոչխար կըլլայ: Ոչինչ նախագրութիւն

կրնայ ասոր դէմ մարդն արդարացընել . ոչ ծնունդ ,
ոչ մնունդ , ոչ սովորութիւն , “ոչ որ կանս եւ ոչ
հանդերձեալքն” :

Մեր Իրաւախոհին սկզբանց երրորդն ան էր՝
որ տիեզերական ժողով մը , նաեւ ժողովներ , ընդ-
ունելէն չընդունելէն՝ ժողովրդեան մը ուղղափառ-
կամ չուղղափառ ըլլալը չ’որոշուիր : Մանաւանդ
թէ երբեմն դէպք կ’ըլլայ որ պէտք է շնորհունիլ ,
որպէս զի ուղղափառ մնայ , այս ինքն “քանի որ
ան ժողովըն ուղղափառական ըլլալն ստուգած
չէ” : Աւելցուր՝ քանի որ չ’ուղեր ստուգել , կամ
մանաւանդ թէ ստուգածը չ’ուղեր ստուգած հա-
մարիլ : Այսպէս Նեստորականք մինչեւ ցայսօր
Կիեսոսի սրբազնն ժողովն Ապողինարիտներուն
համաձայն վարդապետութիւն սորվեցուցած կ’ըլ-
լունեն եւ գեռ “չեն ստուգած որ ան ժողովն ուղ-
ղափառական է , եւ իրաւամբը զնեստոր դատա-
պարտած եւ զիկրեղ ընդունած է : Կ’աւելցընէ
անմիջապէս մեր Պատուելին . “Ուրիշ պատճառներ
ալ կ’ըլլայ չընդունելու” : (Անտարակոյս . յանդըլ-
նութիւն , յանցաւոր տղիութիւն , յամառու-
թիւն , ամէն բան ճանչնալէն ետքն ալ խեռնել
մնալ) : “Մեր աղիկն ալ , կ’ըսէ , Քաղկեդոնի ժո-
ղովըը չընդունելն այս կարգէս է : Եւ որովհետեւ
Հիմնական տարբերութեան Ա : Հեղինակն ասոր
վրայ ալ խօսած է , մենք ալ անոր պատասխաննելու
կարգն եկած ատեն քիչ մ’ընդարձակ կը խօսինք” :
(Իրաւախ . Ա . Գլ . Զ . էջ 119:) Քիչ մը ետքը կը
տեսնենք աս ընդարձակը : Հիմնայ սաշափ կը կան-
խենք ըստելու՝ թէ մեր Պատուելին պատճառնե-
րու մանաւոր սէր կը ցուցընէ : Իրաւոննք ալ ունի
առ այն . վասն զի ի՞նչ կայ՝ որուն վկայ եւ ուսու-
ցիչ չըլլայ պատճութիւնը : Սակայն գերախոս ենք՝
պարտաւորած ըլլալով աւելցընելու թէ ինչպէս որ
իր տրամաբանելու եւ աստուածաբանելու կերպերն

անանկ մասնաւոր կերպեր են՝ որ իրեն բոլըրովին
յատուկ կը մնան , ասանկ է իր պարագանելնելն ալ :
Աս երեք բաներէ հիւսուած է բովանդակ երից
տետրակաց դրութիւնը՝ որն որ մեր Էջմիածնական
ըսած կրօնական հասարակութեան անպատճապա-
րելի գոյութիւնը յուսահաստաբար պաշտպանելու
սահմանուած է :

Մոլար դրութեանց պատմութեան մէջ ամե-
նեւին նոր չէ մեր Պատուելոյն բովանդակ դրու-
թիւնը : Իր գաղղափարը յայս կը յանդի՞ որ հար-
կաւոր չէ վրան հակառակութիւն եղած ինդիկները
յուղել , օրինակի աղադաւ Քաղկեդոնի տիեզերա-
կան ժողովը կամ անոր հետեւեալները կամ ասոր
նման ծշմարտութիւններ՝ որոնք հիմակուան Հայոց
հասարակութեան մէջ հակառակութիւն կը կրեն ,
պահանջնել որ բացայաց ընդունուին . հապա թող
տալու է որ գիտցողն ընդունի , չփացողն ալ առ-
այս կամաց կամաց տրամադրուի : Առ այժմ ընդ-
հանուր եւ անորոշ , ոչ դատապարտող եւ ոչ չտա-
տապարտող խօսքերով գոհ ըլլալու է : Եթէ ո-
մանք , նաեւ առաջնորդք , բացայաց ալ հակա-
ռակին աս ծշմարտութեանց , համերելու է : Ա-
պագան ամէն բան կը շիտիկէ : Անոր համար գէշ ը-
րած են ան Հայք՝ որոնք ծգած ելած են աս բազ-
մաթիւ Հայոց հասարակութենէն՝ որն որ մէջը մո-
լորեալներ ունենալուն համար դաբրած չէ ծշմա-
րիտ եկեղեցի ըլլալէն¹ : Կոյն իսկ Հռոմէական ե-

¹ Աւելի հետաքրքրական քան թէ լրջական ըլլալու
համար պիտօր ըլլայ Իրաւախոհին (Ա . Տերք .
էջ . 113—4) զրածները . ուր կը հաստատէ թէ
“Հռոմէական Հայք” որոնք ուրիշ ուղղափառ-
ացից հետեւելով՝ մորութիւն մը չպարունակող
փոփոխութիւն խօթած ան իրենց աստուածային
պաշտամնց հինք զբքերուն մէջ , “ասով աղզային
եկեղեցին առանց կրօնական ծանր պատճառի մը
պարուած կըլլան” . եւ “այսնպիսիներն իրենց զա-
տուած եկեղեցւոյն նկատմամբ հերձու կամ հեր-

կեղեցին, աւելի ողջամիտ մասին նայելով, որն որ
աս հասարակութեան մեջ կայ, պէտք չէ զմեզ իր
հաղորդութեանէն զրկել, դունէ լաւագոյն ապագայի
մը յուսով: Գուցէ գուցէ այսպէս ալ կը վարուէր
մեզի հետ Լատին եկեղեցին ի ծագաց ի ծագո
երկրի, եթէ մեր մարմնակիցը եւ արենակիցը տա
րաժամ եռանդով՝ մեր դաստիարակները չըլլային:

Քիչ մը վար, քիչ մը վեր, ասիկայ ան դրու
թիւնն եւ որուն գլխաւոր ասպարեզն եղաւ հնա ուր
մենք հիմայ կը պարանիք: Բիւզանդեան կայսերը
Արեւելից պատրիարքներու հետ միաբանած՝ ա-
սանկ ըլլալու միաւրութեան մը ցնորդով յօդնե-
ցուցին Առաքելական Աթոռը: Ասնք Քաղկեդոնի
ժողովն ետքը տեսնելով որ զանազան տեղեր Ա-
րեւելք աս եւ սոյն ժողովոյն վարդապետութեան
վրայ ծուռ նախապաշտումները ցրել եւ ան-
սասա մարդիկը զսպել զրեթէ անկարելի կ'ըլլայ,
պատիր զիջողութեան ճամբայ մ'ուզեցին բոնել,
անանկ ընդլայնելով եկեղեցական հաղորդութիւնը,
որ ուզգափառն ու չւզգափառը, Քաղկեդոնի ժո-
ղովն ընդունողն ու չընդունողը, զորբազան Քա-
հանայապետն Լեւոն յարդոցն ու նզովով միատեղ
իրար տանին: Աս էր Հենոպէնոնին (Միաւրութեան
գրոյն) դրութիւնը, զո՞ն որ Ակակայ Կ.պոլայ ե-
պիսկոպոսին հաւանութեամբ՝ Զենոն (482ին)
հանեց, եւ ինչպէս ինք նոյնպէս իր յաջորդները՝
Արեւելից բազմաթիւ եպիսկոպոսներու ստիպմանը
ընդունել կու տային: Չէր կընար սուրբ եւ Առա-
քելական Աթոռը, «Քրիստոսի մաքուր առագաւ-
որ», աս այլանդակ խառնուրդին հետ հաղորդու-
թիւն ունենալ. ուստի կտրեցին սրբազն Քահա-
նայապետը ասոնցմէ իրենց հաղորդութիւնը (484):

Հաւատո՞ւ կըսուին... վասն զի աշերձուած բայլը՝
հաւատոյ չմերաբերած բաները պատճառելով եւ
անոնց կարեւորութիւն տալով զատուողները կը
նշանակէն: Շատ բան:

Ի՞նչպէս ալ կրնային պահել, երբ ասոնք՝ որ-
շափ ալ Քրիստոսի ձշմարիտ աստուածութիւնը եւ
ձշմարիտ մարդկութիւնը կընդունէին նոյն Միաւու-
թութեան զրայն մէջ, թէ զնեսատոր եւ թէ զեւ-
տիքէս կը նզովէին, եւ Ս. Կիւրղի 12 նզովքները
կ'ընդունէին. բայց Նիկիական կամ Կ.պոլոսյ հան-
գանականերէն ետքինները չըիշելով, մէ կամ Երէս-
բնութեան վրայ դիտմամբ կը լուէին եւ նոյն իսկ
Քաղկեդոնի ժողովըն վրայ երկրիմի խօսքով մը
կ'անցնէին, որով իրաք սատար եղան նոյն ժո-
ղովն իբրեւ մոլորեալ չընդունողներուն, եւ ասոնք
հետպհատէ ամէնէն մեծ աթոռները բռնեցին, ինչ-
պէս Տիմոթէս Կուղ (Եղուրոս) եւ Պետրոս Մոն-
դոս (Թօմոթով) Աղեքսանդրիա, Պետրոս Գնափեւս
(Թափիչ) Անտիոք: Հերձուածը, Ակակեան հեր-
ձուածը, ոչ Ակակիոսի (489ին), ոչ Պետրոսի
Մոնդոսի (490ին), ոչ Պետրոսի Թափիչ (488ին),
եւ ոչ Զենոն կայսեր (491ին) մահուամբը վեր-
ջացաւ:

Ակակայ յաջորդները, որչափ ալ ըստ գաւա-
նութեան ուղղափառ էին եւ հաշտութիւն կը
խնդրէին Հռոմայ Քահանայապետներէն, ի կեն-
դանիս եւ ի մեռեալս չուղղափառներէն (սուրբ ժո-
ղովոյն հակառակ եղաներէն) հաղորդութիւննին
չկարեւնուն համար, եւ պէտինէներէն Ակակայ, Պե-
տրոսի Թափիչ, Զենոնի եւ անոնց նմաններուն
անունները չհանենուն համար, ոչ Հռոմայ Աթոռ-
ուը եւ ոչ Արեւելից ողջամիտ եպիսկոպոսներ եւ
ժողովուրդը անոնց հետ հաղորդութիւն ըրին: Աս
պատճառաւ քանի մը հըեւտակութիւններ՝ որ
խաւրուեցան Հռոմէն Կ.պոլիս, յաջող եւք չունե-
ցան. վասն զի չկար անկեղծութիւն՝ մոտց ու գոր-
ծողութեանց մէջ:

¹ Այս ինքն սա խօսքով՝ թէ Ով որ պյառզգ կը
մտածէ կամ մտածած է, ըլլայ ի Քաղկեդոն, ըլ-
լայ ուրիշ սիւնհոդոսի մէջ, նզովէալ ըլլայ ...:

Կեցած է պատմութիւնը, թող վկայէ . ով որ
ուղարկի կամ անուղղակի ասոնց հետ եկեղեցա-
կան հաղորդութեան մէջ էր, պիղծ էր ուղղափա-
ռաց առջեւ, որնք այսպիսի հայրապետաց (Ա-
ղքասանդրիա եւ յԱնտիոք), եպիսկոպոսաց, (նաեւ
Կ.պոլոյ Եպիսկոպոսին) եւ քահանայից հետ հա-
ղորդութիւննին կտրած էին: Ասանկ ըրին Կ.պոլիս
օրինակի աղագու՝ Ակեմիտեանց վահքերը՝ որնք
Հռոմայ Եկեղեցւոյն հաւատարիմ մացին բաղմա-
թիւ ժողովրդեան հետ: Մեծ արտօնւնջն էր Ակա-
կայ, ինչպէս նաեւ յաջորդներէն մէկ քանիին եւ
անոնց հետ եղողներուն, թէ ինչու զմեզ Հռոմայ
Եկեղեցին չ'ընդունիր, չի ճանշնար, երբ որ մենք
ի հաւատոյս թերութիւն չունինք:

Փելքս Գ. Քահանայապետը զԱկակ հաղոր-
դութենէն կտրած գրոյն մէջ յայտնի հերետիկոս
եպիսկոպոսները յիշելով՝ որոնց հետ Ակակ կը
հաղորդէր, կ'ըսէ. «Քո թղթիւ մէջ դուն կը
վկայես՝ որ ասոնց հետ հաղորդութեան մէջ ես,
որնք յայտնի է թէ հերետիկոս են: Վասն զի ու-
րիշ բնչ են՝ որնք բարեխշատակ (Աղքասանդրիոյ
ուղղափառ եպիսկոպոսապետէն) Տիմոթէոսէն ետ-
քը՝ Պետրոսի ատեն ան Եկեղեցւոյն յարեցան, եւ
կամ ուղղափառաց թիւէն իրենք զիրենք ան (Հե-
րետիկոս) Պետրոսին յանձնեցին, բայց եթէ ան
են՝ ինչ որ Պետրոս յընդհանրական Եկեղեցւոյն կը
համարուի, (այսինքն հերետիկոս): «Ընդունէ ու-
րեմն դուն ալ անոնց հետ զորնք միրով ընդգրր-
կած ես, քու բաժինո, առաջիկայ վճռովն՝ զորն
որ Տուտոսի Եկեղեցւոյ փաստաբանին ձեռօք քեզի
կը խաւըրենք: Գիտցիր որ քահանայական պատուէն,
կաթողիկէ հաղորդակցութենէն եւ հաւատացելոց
համբանքէն անջատուած, վեցուած է քեզմէ քա-
հանայական սպասաւորութեան անունն ու պաշ-
տօնը, Հոգւոյն որբց դատաստանաւ եւ մեր ձեռօք
առաքելական իշխանութեամբ դատապարտուած,

չկրնալով երբեք բանագրութեան կապերէն լու-
ծուիլ¹: Կեղիսս Փելքս, եպիսկոպոս որբց կա-
թուղիկէ Եկեղեցւոյն Հռոմայ սուորագրեցի»:

Գեղագիտոս Ակակայ մահուընէն ետքը կը գրէ
անոնց որոնց իխտա կու դար աս վերջի խօսքը, բաե-
լով իրենց որ Առաքելական Աթոռը չէ՝ որ ի մըշ-
տրնջնաւորու անլուծանելի բանագրանքը կու տայ.
վասն զի ցորչափ աս կեանքին մէջն է մէկը, Եկե-
ղեցին, այս ինքն Ա. Աթոռը, որ եւ իցէ կապէն
կինայ արձակել եւ կ'արձակէ զգաստացովլը: Ակակ
ինք ըրաւ անլուծանելի նոյն կապը. իր ձեռքն էր
լուծանելի ընելը, ինչպէս որ ի սկզբանէ հետէ
այնշաբները նոյն կապանքէն կ'արձակին ի հերե-
տիկոսաց եւ ի հերձուածողաց: Աղքասանդրիոյ ա-
թոռը բռնող չուղղափառ եպիսկոպոսին գալով՝
պարապ բան է, կ'ըսէ, զուցելը՝ որ կայսրն եպիս-
կոպոսաց ձեռօք զանիկայ արձակեց: «Եպիսկոպո-
սունք, կ'ըսէ, տեսնելով որ կայսրն անոր արձակու-
մը կ'ուզէ, պէտք էին իրեն յորդոր տալ՝ որ եթէ
զանիկայ օրինաւորապէս արձակել տալ կ'ուզէ, օ-
րինաւոր եւ ըստ Եկեղեցական կարգի արձակում
պէտք է հոգացուիլ . . . մանաւանդ՝ որ Երկրորդ
աթոռոյն (Աղքասանդրիոյ աթոռոյն) եպիսկոպոսին
համար ըլլալով ինդիրը, ստորին աթոռէ մը չէր
կրնար վաւերաբար արձակուիլ, հապա առաջին Ա-
թոռէն (Հռոմայ Աթոռէն): — Ուստի ստորադաս
եպիսկոպոսունք՝ որնք գիտէին թէ իրենցմէ վե-
րինն առանց Առաքելական Աթոռոյն չեն կրնար
արձակել, մանաւանդ այնպիսի անձ մը՝ զորն որ աս
Աթոռոյն վճռովը կապուած գիտէին, իրենց բըս-
նաբարական արձակմամբը չէ թէ զանիկայ արձա-
կած են, հապա մանաւանդ իրենք զիրենք կապած
են յանցանքով: Ուստի Պետրոսի (Մոնղովի) ար-
ձակումն երկու կողմանէ ալ ոչինչ է, վասն զի

¹ Nunquam anathematis vineulis exeundus.

ոչ այն յանցաւոր արձակմամբ յանցաւորք զյանցաւորը կրնային արձակել, եւ ոչ ալ՝ ուղղափառ եպիսկոպոսներն ամէն տեղ մէկդի ընելով եւ անհնգ տեղ հերետիկոսներ գնելով եւ կամ այնպիսիներ՝ որոնք հերետիկոսաց հետ հաղորդակցութեամբ աղտեղած են, կրնային այսպէս իրենց հաղորդակիցն արձակել՝ երլ որ իրենք իսկ արձակուած չէին: Ուստի աս թէ եկեղեցական կանոնը բոնաբարուներն եւ թէ առլը եւ նուիրական հազարդակցութեան մաքրութիւնը՝ հաւատադրուժներուն մասնակցութեամբն արատողները, ինչ գատաստան կրնային ընել այն յանցաւորին վրայ՝ որն որ բարորպին իրենց նման էր: Վասն զի բարոր Արեւելքի մէջ ուղղափառ եպիսկոպոսներէն՝ անհնգ որ հաստատուն մնային, մերժուեցան իրենց աթոռներէն, եւ անիկայ մնայ՝ որն որ մնլորութեան հաւանեցաւ եւ մոլորզներուն հետ շփում ունենալին շխորեցաւ: Արդ ասօնք ամէն մէկուն ունեցած մոլորութեան վրայ ի՞նչ տեսակ գատաստան կրնային ընել, որոնց համար երեկք չի կրնար ցուցուիլ որ մոլորած չըլսան, այլ ասոր հակառակ՝ իւ ցուցուի որ եկեղեցիկոսաց եւ մտանդամն ուղղուաց դաստիանենեցն իրարու խառնած, ծշմբէր եւ անիշնդ կը ճէ իւ բարու բարու և լուսած, եւ իւնուղին սահած լուսած իւ իւնուղին մաքրութիւնը իւ իւնուղին մաքրութիւնը են: — Ենիւ սոսուի հանուղին:

¹ Tam ecclesiasticae regulae praevaricatores, quam sacrosanctae communionis integritatem maculantes consortio perfidorum, quod de reo simillimo potuerunt ferre iudicium? De catholicis enim Pontificibus per totum Orientem aut quicunque perstitit est electus, aut ille restitut, qui consensit errori et se ab errantium contagio non retraxit. Quod igitur eorum potuit de cuiusquam errore esse iudicium, qui nusquam non errasse monstrantur, et haereticorum simul catholicorum confessione permixta, cuncta religionis verae et sincerae se turbasse, catholicamque apostolicamque confusisse puritatem?

Հաւատութեւ կանոնակիցներ հաղորդակցութեամբ իւ պահուելու, ինչու կանոնակիցներ առաջնորդութեամբ առաջնորդութեամբ առաջնորդութեամբ հանուեցան: Ենիւ կանոնակիցներ առաջնորդութեամբ հանուեցան, ինչու կանոնակիցներ կուլտուրութեամբ որ միայն հերետիկոս առաջնորդութեամբ պահուած էւլլուն:

Զենոնի յաջորդ Անաստաս կայսրն եւ անոր հետ մէկաւել Եւփեմիոս, Ակակիյ յաջորդներէն, կրծանային որ իրենց գաղափարներուն զիջում ըւլայ չ ուսմայ Քահանայապետին կողմանէ: Գեղասիոս Քահանայապետը շատ վստահութիւն չունէր իրենց ցուցուցած յարգանայ եւ խստամիներուն, ի վերայ այսր ամենայնի դֆաւատոս մագիստրոս նուիրակութեան պաշտօնով Կ.պոլիս իրկեց, որուն ձեռքը Յիշելաց գիր մը տուաւ, որն որ կարծես թէ մեր օրերուն համար գրուած է:

Ասոր մէջ կըսէ Քահանայապետը. “Ի՞նչ կը նշանակէ որ կայսրը կըսէ թէ մենք զինքն ի բանի կրծնի դատապարտեր ենք: — Իմ նախորդներս, Քահանայապետը, զանոնք որ նոյն իսկ իրենք խոստովանեցան թէ յանցաւորաց եւ բռնալերուղաց հետ եկեղեցական հաղորդակցութիւն ըրած են, առաքելական հաղորդութենէն կարեցին: Եթէ կայսրն ալ կը հածի աս դատապարտերց հետ խառնուիլ, ասիկայ մեզի յանցանք չի համարուիր: Իսկ եթէ կուզէ անոնցմէ հեռանսալ, ան ատեն մեզմէ չի կրնար դատապարտուիլ, հապա մանաւանդ թէ կընդունուի ի շնորհս մաքուր եւ անկեղծ հաղորդութեան: Հռոմէկան ծերակոյտն ալ (այս ինքն իշխանք) պէտք է որ չմոռնան ան հաւատորը՝ զորն որ իրենց հայրերէն ընդունեցան, եւ զանիկայ յիշելով՝ խորշին ան արտաքին (անսուրբ) հաղորդակցութեան տարափախիկ ախտէն, որպէս զի չըլլայ թէ Առաքելական Աթոռույն հաղորդութենէն, Ասուած պահէ, դուրս իյնան:

“Կը պնդեն թէ պէտք է իրենց թողութիւն արուի: Նային կարգան, յօրմէ հետէ քրիստոնէական կրօնը կեցած է, կայ օրինակ մը, եղած է ասանի բան մը՝ Աստուծոյ Եկեղեցւոյն մէջ, որ եւ իցէ Քահանայապետներէ կամ եպիսկոպոններէ, նոյն իսկ Առաքեալներէն, նոյն իսկ մեր Փրկչէն, որ թողութիւն արուած ըլլայ անոնց՝ որոնք չեն ուղղեր իրենք զիրենք: Չէ կարդացուած եւ չէ ըսուած ամեննեւին՝ որ երկինքի տակ ասանկ բան մը լուսած ըլլայ՝ ինչպէս որ ասոնք իսուգով կարտաքերեն: Ներեցէք, թողութիւն տուէք մեզի. բայց մենք մեր մոլորժեան մէջ մնանք: Ասիկայ նուազն է: Մեր առջեւը կանոնները քայլները թող ցուցինեն, որ կանոններէ, որ կարգէ, որ ընթերցուածէ, որ յիշատակարանէ, կամ մեր նախնիներէն կամ նոյն իսկ Առաքեալներէն՝ որոնք տարակցս չկայ որ լաւագոյնք էին, կամ նոյն իսկ ի Տեառնէ Փրկչէ մերմէ որն որ զիենդանիս եւ զմուեալս պիտ' որ դատէ, ինչպէս կը հաւատանք, եղած ըլլայ ասանկ բան մը կամ հրամայուի որ ըլլայ: Թէ մեռեալներ յարոյց Քիստոս, աս կարդացած ենք. մոլորժեան մէջ մեռնողներն արձակած ըլլայ՝ չենք կարդացած: Ան՝ որն որ միայն ասիկայ ընելու իշխանութիւնն ունեցած է, գլխաւորաբար երանելոյն Պետրոսի առաքելոյ կը հրամայէ. “Ինչ որ երկրի վրայ կապելու ըլլաս, կապուած ըլլայ նաեւ երկինքը, եւ ինչ որ երկրի վրայ արձակելու ըլլաս, արձակուած ըլլայ նաեւ երկինքը,,,: Երկրի վրայ կըսէ. վամն զի աս կապով կապուողը, կըսէ, ուրիշուել մը չ'արձակուիր: Ուստի ան բանն՝ որ երբեք եղած չէ, նոյնը մոքէ իսկ անցրնելու կը վախնանք, դիմութով որ աստուածային դատաստանին մէջ չի կրնար ասիկայ բոլորովին անբասիր ըլլուիլ¹,,:

¹ Quid sibi vult autem quod dixerit Imperator, a nobis se in religione damnatum. — Decessores mei sacerdotes qui praevaricatoribus se communicasse

Կը շարունակէ քահանայապետը յանձնելու իր նուիրակին. “Եթէ զմեզ, կըսէ, ասով սափակել կ'ուղեն՝ որ զիրենք ընդունիք, այս ինքն՝ վախցրնելով որ իրենք զիրենք Հռոմէական Եկեղեցիէն կը բաժնեն. յայտնի է՝ որ ասիկայ արդէն ըրած են: Վասն զի նաեւ Եւփեմիոսի (Կ.պոլսոյ պա-

propria voce confessi sunt, a communione apostolica submoverunt. Si isti placet se miscere damnatis, nobis non potest imputari. Si ab eis velit abscedere, tanto magis a nobis non potest esse damnatus, sed potius ad gratiam sincerae communionis admis-sus. Ad Senatum vero pertinet Romanum, ut memor fidei, quam a parentibus suscepisse se meminit, contagia vitet communionis externae: ne a communione Sedis Apostolicae, quod absit, reddatur externus. Veniam, dicunt, sibi dari debere. Legatur, ex quo est religio christiana, vel certe detur exemplum in Ecclesia Dei a quibuslibet Pontificibus, ab ipsis Apostolis, ab ipso denique Salvatore, veniam, nisi corrigentibus, fuisse concessam. Auditum autem sub isto coelo non legitur omnino, nec dicitur, quod eorum voce depromit: date nobis veniam, ut tamen nos in errore duremus. Id quoque parum est. Osten-dant qui nobis canones nituntur opponere, quibus hoc canonibus, quibus regulis, qua lectione, quo ve documento, sive a maioribus nostris, sive ab ipsis Apostolis, quos potiores merito fuisse non dubium est, sive ab ipso Domino Salvatore, qui iudicaturus creditur vivos et mortuos, sive factum est unquam, vel faciendum esse mandatur. Mortuos suscitasse legimus Christum; in errore mortuos absolvisse, non legimus. Et qui hoc certe faciendi solus habuit po-testatem, beato Petro principaliter mandat Apostolo: “Quae ligaveris super terram, erunt ligata et in coelo: et quae solveris super terram, soluta erunt et in coelo.” “Super terram,, inquit; nam in hac ligatione defunctum nunquam dixit absolviri. Quod ergo nunquam factum est, vel mente concipere for-midamus: scientes in divino iudicio non posse peni-tus excusari.

¹ Si autem quod nunc praetendunt a Romana se Ecclesia divisuros, quod iamdudum fecisse monstrantur.

տրիալը իւն) կը զարմանամ, կ'ըսէ քահանայապետը, որ աղիսաբար կ'ըսէ թէ Ակակ միայն մէկէ մը (այս ինքն՝ Հռոմայ Քահանայապետէն առանց սիւհուդոսի) չէր կրնար դատապարտութէ: Ասիկայ յայտնի սիալ Ենթադրութիւն մըն է: Սակայն մեր գիւղուածոյն մէջ, չի տեսներ, կ'ըսէ Գեղասինա, որ Ակակ նոյն իսկ Քաղկեդոնի ժողովոյն վճռովը դատապարտուած է: Քրիստոնէութեան սկիզբէն առ եղած է իրաց եւ իրաւանց կարգը, որ մոլորութիւն մը դատապարտուած առեն՝ ամէն ներկայ եւ առաջաց անոր հետեւողք նոյն վճռով դատապարտուած են, եւ չէ թէ մինակ առաքելական եպիսկոպոսը (Հռոմայ սրբազնն Քահանայապետը), հապա ո՞ր եւ իցէ եպիսկոպոս, զ՞ո եւ իցէ, ինչ եւ իցէ տեղ, արդէն դատապարտուած հերձուածոյն կամ հերետիկոսութեան վճռոյն համեմատ՝ կաթուղիկեայ հաղորդութենէն կանչատէ: Ակակ նոր կամ յատուկ մոլորութեան մը հեղինակ չեղաւ, որ անոր գէմ նոր վժիւներ արուին. հապա ուրիշին յանցանքին ինք իր հաղորդակցութեամբ մասնակից եղաւ: Անոր համար հարկ էր որ ինքն ալ (ինչպէս նաեւ իր յաջորդներն ալ) ան վճռոյն կամ դատապարտութեան առակ իյնար՝ զորն որ մոլորութեան հեղինակը (Եւտիկէս, Դիոսկորոս, Պալոսամ) իր յաջորդներով մէկտեղ (Քաղկեդոնի) սուրբ ժողովն ժառանգեցին:

“Կանոնները մեր առջեւը կը դնեն, եւ չեն դիտեր թէ ինչ է խօսածնին: Ասով իսկ կը ցուցընեն թէ կանոնաց գէմ ելլորներն իրենք են, որովհետեւ առաջին Աթոռոյն (այս ինքն Պետրոսի Հռոմ հաստատած Աթոռոյն¹), որ զիրենք առ առողջն եւ ուղիղն կը յորդորէ, չհնազանդելով կը խուսափին: Նոյն իսկ կանոններն են, որոնք կ'ուղեն որ բոլանդակ Եկեղեցւոյ բոլըներն աս Աթոռոյն

¹ Պետրոսի Երերորդ եւ Երրորդ աթոռները՝ Աղեքանդրիոս եւ Անտիոքիայ աթոռներն են:

քննութեան բերութին, բայց թէ աս Աթոռէն բողբել մէկը կարող ըլլայ՝ ամենեւին տեղ մը սահմանած չէն: Ասով կ'օրոշեն որ աս Աթոռը բայր Եկեղեցւոյ վրայ դատաստան կ'ընէ, իսկ ինք ամենեւին մէկուն դատաստանին տակ չ'կինար, եւ չեն թոյլ տար (կանոնք) որ երբեք անոր դատաստանին վրայ դատաստան մ'ըլլայ, հապա սահմանած են որ անոր տուած վճիռը պիտ'որ չկարենայ լուծուիլ, հապա մանաւանդ թէ անոր որոշումներուն պէտք է հետեւիլ¹: . . .

“Աս մեծամիշտ եւ կատարեալ մարդկի Առաքելական Աթոռոյն ըստ կանոնաց ունեցած իշխանութիւնը յափշտակել կը ջանան, եւ կ'աշխատին նոյն իշխանութիւնը հակառակ կանոնաց՝ իրենք գործածելու: Ի՞նչ զերկեցիկ կանոնաց վարդապետք եւ պահապանք: Մեզի օրէն չէ օտարութի հաղորդութեան մէջ գտնուողներուն հետ մրցիլ, աստուածայինք գրոյն ըսածին համեմատ: “Յաւնէ հերձուածոյէ յետ մի անդամ եւ երկիցս խրատելոյ (յանդիմանելոյ) խորշեածիր. գիտասնչը զի թիւբեալ է այնպիսին, անձամբ յանձնէ դատապարտեալ”, (Տիր. Գ. 10): Ահաւասիկ իմանան՝ որ չէ թէ միայն ուրիշէն, հապա ինք իրմէ ալ դատապարտուած է հերձուածողը,,:

Քահանայապետն անոնց համար որոնք կը տրանցին թէ խիստ կը վարուի, կը յանձնէ իր

¹ Nobis opponunt canones, dum nesciunt quid loquantur. Contra quos hoc ipso venire se produnt, quod primae Sedi sana rectaque suadenti parere refugiunt. Ipsi sunt canones, qui appellations totius Ecclesiae ad huius Sedis volvere examen deferri; ab ipsa vero prorsus nusquam appellari debere sanxerunt: ac per hoc illam de tota Ecclesia iudicare; ipsam ad nullius commeare iudicium, nec de ipsis unquam praeceperunt iudicio iudicari; sententiamque illius constituerunt non oportere dissolvi, cuius potius sequenda decreta mandarunt.

նուիրակին հետեւեալները: “Հաստ անպատկառութեամբ շինուած կեղծիք մըն է, կ'ըսէ, որ Ակակ թողութիւն խնդրած ըլլայ, եւ մենք անողոք գրունուած ըլլանք: Թող վկայէ ձեր եզրայը, մեր որդեակն Անդրունաքոս՝ երեւելի անձը, որուն շատ բան խօսեցանք եւ յանձնեցինք, որպէս զի յօրդուրէ զԵկակ, որ յամառութիւնը թող տալով՝ մէջ մը արթըննայ եւ Առաքելական Ամոռոյն հաղորդութեանը վերադառնայ. սակայն ինչպէս երդմամբ վկայեց, մեծամեծ ջանքերով ալ չէ կրցած զինքն ուղղութեան բերել, ինչպէս իրաց ելքն ալ ցուցուցած է: Թող ցուցուի երբ մարդ իրկեց, երբ թողութիւն խնդրեց, եւ ինք զինք ուղղելու մէզի խոսուում տուաւ: Բայց եթէ ան բանն իր մոքին մէջ ունեցած ըլլայ՝ զորն որ իր յաջորդնելը կը տեսնենք որ ունին, այս ինքն որ մէկ կողմանէ ներումն խնդրելը խնդրէ, սակայն մոլար ճամբուն մէջ յարատեւէ, անանկ որ չէ թէ այնչափ ինք մեզմէ ընդունուած համարուի, որչափ՝ զմեղ մանաւանդ իր թիւրութեանը քաշէ տանի: . . . Ա՛ըսէր որ եթէ պէտք ըլլայ՝ թողութիւն կը ինդրէ, մասածելով որ ան ատեն պէտք պիտ' որ ըլլայ մեղաց թողութիւն խնդրել, երբ որ չնորհնք իրեն՝ որ չդադրի մեղանչելէն, մանաւանդ թէ, Աստուած պահէ, մենք ալ իրեն հետ միաբանիք մեղանչելու: Չեմ զիտեր աշխարհքիս որ հրաշալեաց կարգը զնելու է աս խօսքը: Անցելոյն համար յանցանք կը ներուի, անտարակից ուղղութիւնը հետեւելով: Բայց եթէ անկէ ետքն ալ թոյլ արուի որ թիւրութիւնը մնայ, ան ատեն չէ թէ զթութիւն կընէ ներողը, հապա հաճութիւն եւ հաւանութիւն տուած կ'ըլլայ¹: . . .

¹ Nisi forte hunc animum (Acacius) gessit, quem successores eius habere perspicimus, ut tamen veniam etsi postularet, sic sibi vellet impendi, ut nihilominus in errore persisteret: ubi utique non tam a nobis

“Կ'ուղեն որ դատաստան ըլլայ, բայց ո՞ր պիտ' որ ըլլայ ասիկայ. արդեօք իրենց քովը, կամ իրենք պիտ' որ ընեն, անանկ որ իրենք դատախաղ, վկայ եւ դատաւոր ըլլան: Սակայն ասանկ դատաստանի մը՝ եւ ոչ մարդկային իրողութիւնք կրնան յանձնուել, թող թէ աստուածային անարատ օրէնքները: Ինչ բան որ կրօնի կը հայի, ըստ կանոնաց՝ միայն Առաքելական Աթոռ ոյն կը վերաբերի բոլանդակ դատին որոշումը, եւ աշխարհական իշխանութիւնը՝ եափսկոպոսներէն, գլխաւորաբար երանելոյն Պետրոսի տեղը նստողէն, պիտ' որ իմանայ ինչ որ աստուածային իրողութիւն է, չէ թէ ինք ան բաներուն վկայ դատաստան պիտ' որ ընէ:, :

Բայց արտօնչ մ'ունէին Ակակեանք Սուրբ Ամոռոյն գէմ: Արեւելքէն առած տեղեկութիւններն ալէկ չեն, ճիշդ չեն. լուր տուողներն իրեւը կ'այլայլեն: Ինչ ընենք, կ'ըսէր Քահանայապետը, “առ Արեւելքայս, գրած թղթին մէջ. որո՞ն կրնայինք հաւատալ: “Զէինք կլնար անոնց տուած մկայութիւններուն վկայ, իբրեւ ճշմարտութիւն բոնելով՝ յենուլ, որոնք չեն վախնար ստութիւններով ճշմարտութեան հետ կուրիլ: Ուստի ուրիշ բան չի մնար, բայց եթէ որ պարտաւորինք անոնց հաւատալու՝ որոնք ամէն արատաւոր հաղորդութեանէ աղատ են¹, :

recipi videretur, quam in suam potius nos traducere pravitatem. . . . Ait: si necesse fuerit veniam postulare: existimans nimirum tunc se necessario veniam peccati postulare, si ei concedamus ne pecare desistat, immo etiam, quod absit, cum eodem consentiamus nos quoque peccare. Nescio inter quae prodigia mundi haec vox possit admitti. Remitti culpa de praeterito potest, correctione sine dubio subsequente. Nam si deinceps sinitur mansura perversitas, non est benignitas remittentis, sed consentientis assentatio.

Nec eorum testimoniis niti pro veritate poterimus,

Ակակեանք սուտ խաղաղութեան սէր մը կը կեղծէին, ժողովուրդը Սուրբ Աթոռոցն առջեւ ի- բրեւ իրոտուիլակ կը ցուցընէին. մայբաքաղաքին ժո- ղովուրդը կը գայթակղի, կըսէին, խռովութիւն կ'ելէ, եթէ Ակակ չիշուի աստուածային պաշ- տամանց մէջ, եթէ անոր հետեւողք դատապար- տուին:

Առ այս՝ “չըլայ որ մէկը քու բարեպաշտու- թիւնդ խարէ, կ'ըսէ Քահանայապէտը Անաստաս կայսէր գրելով: Ճշմարիտ է մարզարէին ձեռօք ա- ռակաւ ըսուածը. Մի է առանձին իշխանութէ: Մի է քրիստոնէական հաւատքը՝ որն որ կաթուղիկեայ է: Բայց ճշմարտապէս կաթուղիկեայ ան հաւատքն է, որն որ բոլոր հաւատադրութներուն եւ աննոց յաջորդաց բաժանորդ. Եղողներէն մաքուր, անկեղծ- եւ անարատ (եկեղեցական) հաղորդակցութեամբ բաժնուած է: Ապա թէ ոչ՝ չըլար աստուածուստ պատուիրուած ընտրութիւն կամ որշում, հապա ողբելի խառնակութիւն մը¹: Եթէ աս ասանկ չըլայ, ալ պատճառ չի մնար ուրիշ որ եւ իցէ տա- րափոխութեան նկատմամբ նոյնպէս չվարուելու. որով ամէն տեսակ հերձուածոյ առջեւ դռները կը բացուին. վասն զի ով որ միով կը գթէ բոլորին պարտաւոր է:

“Առ է՝ որմէ Առաքելական Աթոռը մեծապէս կը զգուշանայ, այս ինքն՝ որ Առաքելոյն² դաւա-

qui inpugnare non verentur falsitatibus veritatem.
Restat ut nonnisi illis credere debeamus, qui ab omni contagione sunt liberi.

¹ Nemo pietatem tuam fallat. Verum est quod figuraliter per prophetam Scriptura testatur: Una est columba mea, perfecta mea. Una est christiana fides, quae est catholica. Catholica autem veraciter illa est, quae ab omnium perfidorum, atque ab eorum successoribus consortibus sincera, pura, immaculata communione divisa est. Alioquin non erit divinitus mandata discretio, sed miseranda confusio.

² Պետրոսի:

նութիւնը բոլոր աշխարհքի համար արմատ ըլլա- լով, չըլայ որ ասիկայ թիւրութեան խորշոմով մը, փոխադրական ախտով մ'արատ առնու: Վասն զի, որմէ Աստուած պահէ, եւ որն որ, ինչպէս վլս- տահ ենք, անհնար ու է ո՛ր ըլլայ, եթէ ասանկ բան մը պատահէլու ըլլայ, ալ անկէ եաքը ո՞ր մոլորու- թեան կրնանք առջեւն առնուլ եւ կամ ուսկից մոլորեաներուն ուղղութիւն պիտ'որ վնասունք:

Արդ քու բարեպաշտութիւնդ միայն մէկ քաղքի¹

ժողովուրդը կարելի չէ հանդարտեցընել կամ հա-

մողել, կ'ըսէ: Մենք ինչ կրնանք ընել բոլոր աիե-

զերական ընդհանուր բազմութեան նկատմամբ,

եթէ, Աստուած պահէ, մեր յանցանքովն եւ օրի-

նաց բոնաբարութեամբ ի պատրանս իյնայ: Եթէ

կրցաւ բոլոր աշխարհք բժշկուիլ՝ իր հարցը հե-

թանսուական աւանդութենէն հրաժարելով ինչո՞ւ

քաղքի: մը ժողովուրդը պիտ'որ չուղղուի, եթէ

հաւատարիմ քարոզութիւն մը քարոզուի:

“Փառաւոր ինքնակալ, անփայթ չեմ եկեղե-

ցեաց խաղաղութեան նկատմամբ, զորն որ ան ա-

տեն ալ ինդգրիկէմ, երբ իմ արեանս հեղմամբ

պիտ'որ ըլլայ: Բայց աս կ'աղաքէմ՝ որ աղեկ մտա-

ծենք՝ թէ ինչ տեսակ պիտ'որ ըլլայ խաղաղու-

թիւնը, այս ինքն չէ թէ որպիսի եւ իցէ, հապա

ճշմարտապէս քրիստոնէական խաղաղութիւն:

Վասն զի ինչպէս կրնայ ճշմարիտ խաղաղութիւն

կամ զի ինչպէս կրնայ ճշմարիտ խաղաղութիւն:

Արդ իսպան սէրին անոր հետ չէ: Բայց

ըլլալ, երբ որ անբիծ սէրին անոր հետ չէ: Բայց

թէ սէրին որպիսի պէտք է ըլլալ, մեզի Առաքելոյն

ձեռօք յայսնապէս քարոզուած է, որն որ կ'ըսէ.

“Սէր ի սուրբ սրտէ եւ ի մտաց բարեաց եւ յան-

կեղծաւոր հաւատաց:” Արդ ինչպէս կրնայ ի սուրբ

սրտէ ըլլալ, երբ որ զգածեալ է արտաքին հրպ-

մամբ, ինչպէս ի բարուն ինձէ, երբ որ թիւրելոց

եւ վատթարելոց հետ խառնուրդ ըրած է, ինչ-

պէս յանէլուստոր հաւատոց է, երբ որ հաւատա-
դրուժներուն ընկեր եւ կցորդ եղած է....:

“Եթէ Եւահքական վարդապետութիւնը կա-
րելի է առանց կաթողիկեայ հաւատքին վեաս մը
հայցընելու՝ ընդունուիլ, զըուցեցէք, քարողեցէք
յայտնապէս, ի՞նչ կը վախնաք: Իսկ եթէ իբրև
մոլորութիւն մերժուած է, ինչո՞ւ անոնց հետ հա-
ղորդութեան մէջ կը գտնուիք՝ որոնք աս վարդա-
պետութեամբ պղծուած են: Վասն զի ինչպէս Ա-
ռաքեալը կ'ըսէ. (Հայու. Ա. 32) 2է թէ միայն ա-
նոնք՝ որոնք չըլալու բաները կ'ընեն, պարտաւոր
են, հազար նաեւ անոնք՝ որոնք բնողներուն հաւա-
նութիւն կու տան: Չեր օրէնքներուն ալ համե-
մատ եղեռնադորդութեանց խորհրդակիցք ու գո-
ղերուն ասպնջականները միեւնոյն դատաստանով
ու պատժով կը պատուհասին, եւ ոչ ալ ոճոցն
անմասն կը համարուի անիկայ՝ որն որ թէպէտ ինք
չգործէ, բայց գործովներուն գաշնակից եւ ընտա-
նեկից ըլլայ¹: Ուստի Քաղկեդոնական սիւնհոդո-

1 Առ թղթերէն գրեթէ տարի յառաջ է՛ որ կը
գրէր մեր Հարցմէ մէկը, Յովիչան Մանդակունի.
(Ճառ 1.) “Զհրամանն եւ զպատուիրանն Աստուծոյ
կոխան արարաք, նա ընդ ապահի եւ ընդ արքեցողի
Հքամայեաց առնել բարեկամութիւն, եւ մեր ընդ
հերձուածող առնեմը բարեկամութիւն: . . . Աչա
եւ մարդարէն ասէ, եթէ Զատելիս քո, Տէր, ա-
տեցի եւ վասն թշնամեաց քոց տրամեցայ. ատե-
լութիւն կասամայ ատեցից զնոսա, եւ եղէ նոյա
թշնամի, զի զօրէնս քո ոչ պահէցին: . . . Այլ եւ
միւս մարդարէն ասէ եթէ եւ վասն այսորիկ խոր-
տակեաց զնաւո քո, զի թշնամեաց Աստուծոյ բա-
րեկամ եղեր: . . . Ընդէր օտար չարեօքդ
չարչարիցիմք եւ ընդ այլաց մեղացն դատաստան-
ցիմք: Տես որ զշաներձն մաքուրո որ ունիցն, եւ
առաւել շփիցի ընդ այնոսիկ՝ որ աղմովն իցեն շա-
զախեալք, ոչ պապէն եւ նա ընդ նոսա շազա-
խեալ ապականիցի, նոյնակը եւ որ սրբութիւն
իցէ սուացեալ: . . . ի պղծոյն պղծութենէ զարու-
թիւնն ապականէ: Ապա եթէ ոք նեխեալ եւ

որ՝ որն որ կաթողիկէ եւ առաքելական հաւատոյ
ձմարտութեան համար գումարեցաւ, զվատիկէս,
գարշելի մոլորութեան հեղինակը, գատապարտելը
բաւական չհամարելով, անոր հաղորդակիցն ալ
զրիսուկոս եւ ուրիշները դատապարտեց, այս կեր-
պով անոնց յաջորդներն ալ զԾիմթէսոս, զկետրոս
եւ մէկալ Անտիպացին Պետրոս. չէ թէ հետզիւ-
տէ ամէն մէկուն համար ժողովքներ ըլլալով, հա-
պա նոյն մէկ անդամ եղած Սիւնհոդոսին կանոնն
ըստ հետեւորդի ամէնուն վրայ կ'երթայ: Անոր

փաթեալ եւ չարհասոս վիրօք զոք տեսանիցէ, չամի
եւ ոչ ի մահիմն յարիւ, իսկ մեք . . . հասանակիմք
եւ ընդ հերձուածողն որ եւս չար քան զնեխու-
թեան եւ փաթութեան ի նոյանէ բարէ մեղացն
ծանրութիւն: . . . Մեծ առաքինութիւն է որք
նահատակին եւ մերձին յարհամարհողացն Աստու-
ծոյ եւ ինինն թշնամիք թշնամանողաց նորա. ընդ
որց կան հատուցմանք մեծամեծք եւ պարզեւք
զնապանք եւ պատիւք ընդ մերձաւորս Աստուծոյ:
Ազէ հաց ընդ թագաւորս աշխարհիս, եթէ զք ի
ծառայիցն տեսանիցէ՝ որ թշնամիք թշնամեաց նորա
լինիցի, տես քանի վայելութեամբ պատուուք փա-
ռաւորդ զնա առաջի մեծամեծաց իւրցի: Կակ եթէ
լու եթէ ծառայ որ թագաւորին սէր ընդ թշնա-
միս նորա առնիցէ եւ բարեկամութիւնն ընդ նոսա
գնիցէ, ի միտ առ թէ քանի զնիւք եւ բանդիւք
եւ զանազան տանջանօք մաշսցէ եւ չար մա-
հուարի յաշխարհէս բառնայցէ: . . . Տես զի եւ գա-
տաւորք աշխարհիս զոք եւ ընդ զողս եւ ընդ
սպանող գտանեն, ընդ նոսին եւ դատին, մանաւ-
անդ զքարեկամն եւ զվանատուրս նոյցի: . . . Զայս
ամենայն իմացեալ՝ ի բաց եղիցուք ի բարեկամու-
թիւնէ, . . . հերձուածողաց . . . զի չէ մարտանութիւն
արդարոյն ընդ անօրինն: Զի՞նչ մարտանութիւն
է լուսոյ ընդ խաւարի: . . . Աչա այս են բաժէնք
եւ առհմանք եւ որոշմանք՝ որ զատուցանն զմեզ
յանօրինաց սիրոց: Ուր է զի աղաւնիք ընդ աղ-
ռաւս ընակիցին եւ գառնիք ընդ զայս մակա-
զեցին, եւ կամ խաւանութիւն մաքանութիւն գիւ-
աց պղծոց եւ լուսեղին հրեշտակաց լինիցին: Այլ
սուրբք զուուրս ինդիքն եւ անօրէնք յանօրինս յա-
րին. զի Ամենայն հաւ, ասէ, յերամ իւր իջանէ: :

Համար՝ ի՞նչ կայ այնչափ ասկէ յայտնի՝ որ ասոնց հաղորդակիցներն ալ ամէնքն իրաւամբը կաթուզիկէ եւ առաքելական հաղորդութենէն մէկդէ հանուած ըլլան:

... “Իսկ եթէ ինձի Կ.պոլսոյ ժողովրդեան դիմակն առջեւ կը հանուի¹, իբրեւ թէ նոյն ժողովրդեան պատճուաւ՝ գայթակլութեան անունը, այս ինքն Ակակյա անունը (յիշատակը), չի կրնար մէկդի ձգուիլ. թող տանը՝ որ ատեն մը երբ որ Մակեդոն հերետիկոսը մէրժուեցաւ, եւ Կեսոսոր շատ ատեն չէ՝ ամուսէն ձգուեցաւ, Կ.պոլսոյ ժողովուրդն աւելի ընտրեց կաթուզիկեայ ուղղափառ մնալ. քան թէ իր գատառապարտեալ առաջնորդներուն ապատահութեանը հետեւիլ²:

... Եթէ պատշաճ կը համարուի՝ որ միայն մէկ քաղքի ժողովրդեան անհանգստութիւն չըլլայ, թող արուի, ըստ հաճոյս, որ աստուածային իրողութիւնք այլային, որչափ եւս առաւել՝ որպէս զի սոյն աստուածային իրողութիւնք չայլային, պէտք չենք եւ պիտ'որ չկարենանք ընդհանրական կաթուզիկեայ հաւատոյ բարեպաշտութեան միաս բերել: Մանաւանդ որ նոյն իսկ իրենք են՝ որ կ'ուզեն մեզմէ բժշկութիւն: Անոր համար թող տան որ պատշաճ գեղերով գարմանուին: Եթէ աս ասանկ չընենք, ան ատեն, Աստուած պահէ, մենք ալ անոնց կործանման կողմն անցնելով, կրնանք անոնց հետ կորսուիլ: Ուստի աս բանիս մէջ որ ճամբուն պէտք է չետեւի՝ աստուածային գատառտանին առջեւը ձեր խոզին կը յանձնեմ, այս ինքն թէ արդեօք, ինչպէս մենք կը բաղձանք, ա-

¹ Mihi persona populi Constantinopolitani proponitur.

² Անշուշտ աս եւ այս խօսքերուն մտադիր է մեր իրաւանոնք: Միայն ասանկով է որ Յօնանց եկեղեցին ան ատեն հերետիկոսական չեղար, այս ինքն չհետեւելով Մակեդոնի եւ Կեսոսորի, եւ անոնցմէ բաժնուելով, չէ թէ անոնց հաղորդութեան մէջ քարատեւելով, մաց ուղղափառ:

մէնքնիս մէկտեղ դառնանք դէպ ի սոսյդ կեանքը, չէ նէ, ինչպէս անոնք կ'ուզեն, յայտնի մահուան դիմենք:

“Սակայն ի վերայ այսր ամենայնի իրենց դեղեր մատուցող Առաքելական Աթոռը հպարտ եւ ամբարտաւան կանչելէն չեն դադրիր: Ասիկայ շատ անգամ հիւանդաց սովորութիւնն է՝ որ աւելի տրանշեն՝ իրենց առողջարար գիտողութիւններ ընող բժիշկներուն գէմ, քան թէ համազուին իրենց վնասակար ախորդակներէն հրաժարիլ կամ զանոնք մերժել: Եթէ մենք հպարտ ենք՝ որովհչետեւ հոգեց պատշաճական գեղեր կը մատակարարենք, ի՞նչ պիտ'որ կանչուին անոնք որոնք կ'զմբուստանան: Եթէ մենք հպարտ ենք՝ վասն զի հայրենի սահմանաց պէտք է հնապանդիլ, կ'ըսենք. գէմ գնողներուն ի՞նչ անուն պիտ'որ տրուի: . . . Թաղ ձմարտութիւնը դատէ՝ թէ բուն ո՞ւր է կոռասիրութիւնն եւ ո՞ւր կը դանուի հպարտութեան հոգին:”

Վերջապէս Եւփեմիանոսի, Կ.պոլսոյ եպիսկոպոսին զբերով՝ սանկ խօսքը կը վերջացնէր. “Պիտ'որ գանք, եղայր Եւփեմիանէ, անտարակյաս պիտ'որ գանք ան Քրիստոսի սարսափելի տաեանը, (լուեմ վրէժինդրութիւնը, որն որ անիկ կը վախցուի:) — Հնաստուգիւ յայտնի պիտ'որ ըլլայ՝ թէ արդեօք ես (ինչպէս կը կարծէք) գաժան, իիստ, շատ անողոք եւ դժուարահաւան եմ ձեզի¹, որ բանաւոր կերպով ձեր վրկութիւնը կ'երկնեմ, որ կ'աղաղակեմ. Եթէ իիստ ալ երեւայ գեղմափր, ընդունեցէք, կ'աղաչեմ, իմեցէք, առպեցէք, չեմ ուղեր որ մեռնիք. — չէ նէ դուք՝ որ վնասակար բաները ձեզի արգելուելուն համար, գարշելի եւ խորշելի կը համարիք բժիշկները, մասսաւանդ թէ կ'ուղեր որ ձեզի հետ բժիշկներն ալ

¹ Acerbus, asper et nimis durus, difficilisque sim nobis.

Հիւանդանան, քան թէ դուք նորէն առողջութիւննիդ գտնէք¹:

Աս է Հռոմեական կամ կաթողիկէ Եկեղեցին՝ իր աստուածային դրութեանը համեմատ ունեցած խորհելու եւ դորձելու սկզբներավը, որոնցմէ ի ակրանէ մինչեւ ցայսօր եւ ցորչափ երկիրս կը կենայ եւ Աստութոյ խոստումներն անոր հետ, եւ ոչ մազի թանձրութեամբ խոտորած է կամ կրնայ խոտորիլ: Պարապ տեղ մեր իրաւախոհը համ մուտք եւ տեղ կը փնտուէ իրեն եւ իր Հայաստանեայց բած խմբն համար, որն որ (որչափ ուղենք վրան բարեմյն մտածել) ուրիշ բան մը չէ, բայց եթէ քիչ մոլորելոց եւ շատ մոլորելոց խառնուրդ մը:

Կը վերաբերին այն, միշտ պիտ'որ վերաբերին անոնք ամենքը կաթողիկէ Հռոմեական Եկեղեցւոյ, բայց այնպէս ինչպէս ամեն ապստամբ չի դադրի իր վեհապետին վերաբերելէն: Վասն զի դրուած է իւրենց վրայ աւերունական կնիքն՝ որն որ անջնջելի է, որով ստացուած եղած են Քրիստոնի. անոր համար ալ ասոր Փօխանորդին հովուական պարտուց սահմանին մէջ են եւ անոր իրաւանց ներքոյ կը մնան միշտ նաեւ երբ որ, Քրիստոնի բացայացտ հրամանին համեմատ, թէպէտ չեն գտանար հեթանոս ըլլալու, սակայն “կըլլան իբրէւ զիեթանսս,, Եկեղեցւոյ առջեւը, այս ինքն՝ երբ որ ասոր դատասատներուն ունինդիր ըլլալով՝ ալ “ընտանեաց հաւատոյ,, մէջէն ելած են:

Ուստի աս ապստամբութեան զանդուածին մէջ՝ առանձնականք, որչափ մաքրեն, զտեն, ամբառնան իրենց մտածութիւններն եթերական նրբութեան մը, դարձեալ նոյն անսուրբ հաղորդակցութեան մէջ են: Կամ Քաղկեդոնեան որբազան միւնհոգուր, կամ անոր մէջ մի անդամ ընդ դշու

¹ Թուղթ Ա. առ Եւփեմ.

դատապարտեալները, այս ինքն՝ որ եւ իշէ արտեն զանիկա մերժանները կամ չընդունազները: Ոչ ոք կինայ միանդամայն Պիսոի Խններորդի եւ Գէորգայ Զորբորդի ըլլալ, որոնք ամենեւին իրարու չեն վերաբերիր: Ըստուէ, կըսէին չումայ Քահանայապեալ՝ Ակակիայ, թէ զով կուզես. “Կամ Պէտրոս Մոնղոս, կամ Պէտրոս Առաքեալ, : Ինչպիսի ոչ խար կըլլայ աս երկուց հովուաց ոչխարը, որպիսի աշակերտ՝ Երկուց այսպիսի վարդապետաց աշակերտը: Կամ Սուրբն Լււսն նախորդներուն եւ յաջորդներով, կամ Տաթեւացիք իրենց սարերով: Ասանց հետ, ըլլայ մեռերվք, ըլլայ կենդաննեօք, ուղղակի կամ անուղղակի կամ շրջանով մը, ինչպէս կըսէր Գեղասիս Քահանայապետ, Հաղորդութեան մէջ գտնուողներն Առաքելական Եկեղեցւոյն եւ Առաքելական Եպիսկոպոսին հետ բաժին չւնին:

Առանց ուրիշներուն վկայութեան սպասելու, վասն զի անցած են ան ատենները, կը ճանչնայ ասիկայ զձեղ ձեր գործքերէն, եթէ խօսքերն ալ մէջտեղ չըլլային, թէ նախամեծար լնտրած էք մնալ արտաքնոց հետ՝ քան թէ երանելոյն Պէտրոսի հետ ըլլալ՝ անոր սուրբ ընկերութեան մէջ: Պարտեցէք, յէր չիւեւեն ալ ձեր հետն առնելով՝ եթէ կուղեք, Հարբւրաւոր միլիսններուն եկեղեցիքը, ցուցուցէք ձեր լնծայութեան թղթերը, Հարցուցէք գոնէ անոնց նուրիապետութեան դրւխաւոր տեղերը, ինչ անուն կու տան ձեզի, ինչ կը համարին զձեղ: Մտէք Հունգարիա, անցէք Աւստրիա, Եկէք Գերմանիայ գիտուն եպիսկոպոսներուն. զանց ըրէք Խալիս եպիսկոպոսարանները, անոնք շատ մօտ են Սուրբ Աթոռոյն, մտիկ ըրէք Սպանիայ հաւատարիմ առաջնորդարանները, գործնական սիրով եռացող Գաղղիս կղերը՝ խոհեմ Բեղդիացիներով մէկտեղ, անկէ անդին այն ողջ եւ առոյգ հիւթով լեցուն նորատունկ Եկեղեցին Անդղիս մէջ, եւ հալածանք զըրացած հին Կ-

լանտիա: Եթէ ասոնք չեն բաւեր, անցէք ծովերը: Բայց պէտք ալ չէր եւ չէ այսշափ յոդնիլ: Արդէն աշխարհքիս հինգ մասէն, երբէք չտեսնուած բազմութեամբ, մէկ ճայնով մը միայն, ժողված էին ասոնք, եւ օր մը՝ ուշ շուտ, նորէն պիտ' որ ժողվին. ձեզմէ եւ ոչ մէկն երանելոյն Պետրոսի գերեզմանին քով դասն: Հարցուցէք աս Առաքելոց յաջորդներուն թէ ի՞րլազ անանկ Առաքելոց յաջորդ՝ որ Պետրոսէն անկախ ըլլայ, եղած է անսնկ Առաքեալ՝ որ Պետրոսի հնազանդած չըլլայ, եւ ասոնց յարած ժողովուրդն՝ Աստուծոյ ժողովուրդ համարուած ըլլայ, ուղղափառ համարուած ըլլայ. ասանկ հասարակութիւն մը կրնայ եկեղեցի անուանիւ, կրնայ մինչեւ ասոր Հիմնադրին երթալ կապուիլ: Յայտնի է ամէնտն պատասխանը, որն որ անդամ մը Հետոտիկեանց տրուած է եւ այսօր դարձեալ նոյն դրութեան հետեւողներուն կ'արժէ ամենայն լուսթեամբը¹: “Մի խաբէք դուք զձեզ 1. ձեր ըսելով՝ թէ ուղղափառ հաւատքն ունիք, եւ 2. վասն զի Եւտիքէսի անունը վերցուած էք, եւ կամ 3. վասն զի կ'երեւայ ձեզի թէ անքարողելու ունիք էք զորն որ ուղղափառ հնութիւնը

¹ Nec vobis blandiamini, quia fidem catholicam profitemini vos tenere, quia Eutychetis nomen ademistis, quia veluti praedicare videamini, quae orthodoxa praedicavit antiquitas. Clamat enim nobis illa evangelica sententia: “Aut facite arborem bonum et fructum eius bonum, aut facite arborem malum et fructum eius malum, quia ex fructu arbor cognoscitur; id est si voce, si fide, si professione catholica et apostolica fideliter veraciterque gloriamini, huius et communionem recipite. Si vero haereticorum, scilicet damnaforum, vel his, aut successoribus eorum communicantium, communio vobis placet, quid statis, quid circumspicitis? simul et eorum aperte manifesteque, remotis obstaculis, dogma defendite. Quid enim iuvat? imo et satis gravat, dictis polliceri, quod factis negatur. Պեղաս. առ Եւփեմ. եպ. Ապոլու:

Քարոզեց: Կ'աղաղակե մեղի աւետարանական վճիռը. կամ ըրէք որ ծառն ալ, պտուղն ալ բարի ըլլայ, եւ կամ ըրէք որ ծառն ալ, պտուղն ալ գէշ ըլլայ. վասն զի պտղէն է՛ որ ծառը կը ճանչցուի (Մատթ. ԺԲ. 33): Այս ինքն՝ եթէ բանիւ, եթէ հաւատով, եթէ հաւատարմաբար եւ ճշմարտագէս կը պարծիք թէ ունիք կաթուղիկէ եւ առաքելական վարդապետութիւն, հաւատք, դաւանութիւն, ընդունեցէք անոր հաղորդութիւննեան ալ: Սակայն եթէ հերետիկոսաց, այս ինքն՝ դաւատպարտելոց կամ ասոնց հետ եւ կամ ասոնց յաջորդաց հետ հաղորդուողներուն հաղորդութիւնը ձեզի ախործելի է, ան ատեն ի՞նչ կը կենաք, ի՞նչ կը նայիք այսր անդր, միանդամայն անսնց վարդապետութիւնն ալ բայցայտ, ամէն արդեւք եւ իսական մէկդիք ընելով, պաշտպանեցէք: Վասն զի ի՞նչ օգուտ ունի, մանաւանդ թէ յանցանքը բաւական կը ծանրացընէ, խօսով ան խոստանալ՝ որն որ գործքով կը ժիստուի::

Պատգայցութեան ամենեւին ասկէ տարեք չէ նոր հայկական հերձուածոյն մէջ՝ իրայ վիճակը: Հոս կը տարբերի այն գլորման վէմը, բայց զյոյդ եւ հաւատար մնալով գլորումը: Իրաւ է՝ սրբյն Լեւանի տումարին վրայ խնդիր չկայ, ոչ ոք զանիկայ կը մերժէ. բայց Պիոսի կանդակին վրայ կը վիճուի, թէպէտ ոչ Պիոս՝ նուազ իշխանութիւն ունի, եւ ոչ իր կոնդակին՝ անոր տումարէն տկար է, կամ Վատիկանեան Սահմանադրութեանց դէմ բռնաբարութիւնը նուազ աններելի է՝ քան դՔաղկեդնի որոշմանց դէմ եղածները: Երկուքին ալ, ան տումարին եւ աս կրնակին, նոյն է աղբւրը: Որչափ անիկայ յաւիտենական անփոփոխ ճշմարտութեանց, իսկ ասիկայ ժամանակաւոր եւ ոչ բացարձակապէս անշարժներուն վերաբերի, ի վերայ այսր ամենայնի չկայ երկիր վրայ զօրութիւն մը՝ որն որ

զասիկայ տապալե, այս ինքն՝ անոր արժէքը դա-
դրեցնէ, զանիկայ տուողին եւ անոր յաջորդնե-
րուն կամքին եւ գատման հակառակ: Աշխարհքիս
սիւնչոտոսները, եղած եւ ըլլալու եպիսկոպոսունք
միանդամյն, ազգք եւ աղենք, բոլոր երկրիս թա-
գաւորութիւնք, ամենայն հսկայք յաւիտենից ոչ-
ինչ եւ առ այս եւ ոչինչ կը համարուին: Սրբոյ
Աթոռոյն կանոնական օրէնսդրութիւնը, նորէն կը
դառնանք ըսելու, անոր վարդապետական դատաս-
տանը չէ. սակայն երկուքն ալ հաւասարապէս ի-
բրեւ գերադանի աստուածուստ դրուած իշխանու-
թեան գործքեր, չեն կրնար, որպէս զի վաւեր ըւ-
լան, ուրիշներուն հաւատութեան սպասել կամ ա-
նոնց անհաւատութեամբ դադրիլ: թէ առաջնոյն եւ
թէ վերջնոյն վճռուելուն հետ՝ առ այն հաւանու-
թիւնը մէկտեղ վճռուած է: “Ազդ կու դայ եւ
ազդ կ'երթայ, իսկ Աստուծոյ խօսքը յաւիտեան կը
մնայ,, , այս ինքն՝ նաեւ ան խօսքը՝ որով Տէր
զՄիմն Պետրոս խաւրեց՝ որ իբրեւ հովիւ արածէ
անոր խաշինքը, չէ թէ որ խաշինքն ալ դառնան
զանիկայ արածելու՝ իրեն օրէնք եւ սահման դնե-
լով որ մինչեւ հան հովուէ եւ ոչ ասկէ անդին,
այսպէս կառավարէ եւ ոչ այլազդ: Ո՞վ տեսաւ,
ով լսեց ի յաւիտեանց եւ յազգաց ասանի բան մը՝
որ Առաքելական Աթոռոյն ամենայն լուութեամբ
իշխանութեան տուած այնչափ հանդիսական մէկ
վճիռը խումբ մը մարդիկ յետո ընկլիւլ ուղեն
ապստամբօրէն, եւ իրն ալ ըստ հաճցոյ յաջողի:

Արդէն այն տրամադրութեան գէմ եղած
քաղձանքներն ու աղաչանքները շատ առողջ
ճաշակի ցոյցեր չեին. սակայն աղաչանքն ոմանց
քով թախանձանք եղաւ, թախանձանքը զար-
գանալով՝ ըմբոստ մերժում մը ձեւացաւ, եւ վեր-
ջապէս կանոնաց զարմանալի ուստիցիչք հասան
զանալու Սրբոյ Գահին՝ այս եւ այսպիսի օրէնս-
դրութիւն մ'ընելու նաեւ կարողութիւնը, այս

ինքն Նկեղեցւոյ մէկ որոշ մասին մէջ բարեկար-
գութեան վերաբերեալ նորոգութիւն մ'ընելու
եշխանութիւնն, իրաւունքն ու պարտքը:

Աս բարեկարգութեան հրամաններն՝ որոնց
գլխաւորաբար՝ Հնալանդութիւն զլանալու համար
այնչափ կուրծքքեր յոդնեցան, եւ ուրիշներունը
յոգնեցուցին, ուրիշ ինչ էին բայց եթէ Առաքե-
լական Աթոռոյն մեր աս ազգին վրայ Ճ. Քարէն,
կամ անկէ ալ քիչ մ'առաջ սկսելով, միշտ զմեզ
լաւագոյն ընելու անընդհատ ջանից մէկ պատկը:

Մէկ կողմանէ աս խոչեմ եւ միանդամյն
շատ երկայնամիտ ջանքերուն, բայց մէկալ կող-
մանէ ալ՝ ոչ սակաւ նաեւ հայ ցեղին բանաւոր եւ
իմացական իրաց մանաւոր բերման եւ աղնիւ
բնաւորութեան պտուղն եղած է, որ ան ժամանա-
կէն գլխաւորաբար սկսելով՝ հին զանգուածին մէ-
ջէն երեւցան ելան ‘մասցորդք ըստ ընտրութեան
նարհաց,, , որոնք նոյն իսկ իրենց եղբայրներուն
իրենց կրել տուած փորձութիւններէն անցնելով,
այնչափ ներքուստ եկան ի զօրութենէ ի զօրու-
թիւն, որ բոլոր Արեւելքի այդրէնածիններուն մէջ
գժուարաւ կրնար եւ գժուարաւ դեռ կրնայ, ժո-
ղովուրդ մը ցուցուիլ՝ որպէս մէջ կաթուղիկեայ
սկիզբն ու կեանքը թէ յրմբուման եւ թէ ի գոր-
ծնական հետեւութեան միանգամյն այնչափ
ընդմտած եւ զարդացած ըլլայ, որչափ ասոր մէջ:
Անոր համար պարզ պատահմոնք մը չէր, երբ որ
Սուրբ Աթոռը, այսպիս զարերով՝ սա գանգազա-
մած Արեւելքի վրայ հեծելէ եւ երկնելէ ետքը,
հոն արդէն ճշմարիտ կաթուղիկէ հաւատքին մէջ
ըստ բաւականին հաստատուած եւ հերետիկոսա-
կան արատէ որբուած փոքր եկեղեցեաց մէջ՝ ու զե-
լով վերջապէս մեր օրերը նաեւ բարեկարգութեան
քանի մը գլխաւոր կեսերը նշեւ, մեզմէ սոյն նո-
րոգութիւնն սկսաւ: Ուստի աս գործողութեան
մէջ, մեր բավանդակ անցելոյն նայելով, չէ թէ մի-

այն իր իրաւանց, հապա նաեւ խոչեմութեան պարտուց սահմանին մէջն էր Սուրբ Աթոռը:

Ո՞վ կրնար կամ պէտք էր սպասել մէջ ճշ աս աստիճանի խեղճ սխալմունք. այս ինքն՝ մոռալ յանկարծ մեր բոլոր պատմութեան եւ գոյութեան նշանակութիւնն ու ընթացքը: Աղեկ կ'երթայինք, ով կամ Բ'նչ կեցուց (Գալլա. Ե. 7). ոչ այլ ինչ՝ բայց եթէ փոքր խմոր մը, բոլորովին անականկալ կերպով տիրապետելու մկան քանի մ'անկատար ըմբռնումներով՝ որոնք լրյա կը կարծուին եւ ուրիշ բան չեն՝ բայց եթէ խաւար, արտօնութիւնք ըստուած բաներու վրայ՝ որոնք ապօրինաւորութիւնք կամ տարօրինութիւնք են եթէ աղէկ գիտուին. պատմական իրաւունք, որոնք իրական անիրաւութիւններ կը հիմնեն: Ո՞չ, որչափ չարչարեցին աս գաղափարները զըրեւելք, որոնք հերձուածէն ի մեզ ալ մնացած, յարմար առթին դարձեալ առ այն կը տանին: Եթէ 1867ին Յուլիսի 12ին քահանայապետական Սահմանադրութենէն առաջ ասոնց քիչ շատ նպաստաւոր բաղանքներ տածուեցան, ասիկայ շատ հիանալի սխալմունք մը չէր. վամն զի ան լցուը մենք չունիք, զորն որ մեզմէ վեր Եկեղեցւոյ գիտանոցը կեցողներն ունին: Սակայն զմել իրենց լուսոյն մէջ գնելին եւ անցեալն ու ապագան առջենին նկարելին Ետք՝ գեռ ան՝ «արեւելեան», ըստուած գաղափարաց հաւատարիմ մնալ, ասիկայ եւ ոչ մեկուն, թողունք բարեպաշտութեանը, գիտութեանն ալ պատիւ կրնար ընել:

Հաւատարապէս մնջրական է հաւատոյ+ը շարժական հրատարակելը, եւ բարեկարգութիւնները՝ նաեւ օրինաւոր իշխանութեան համար՝ անշարժական համարիլը: Երկուքին մէջն ալ անսասան եւ անշարժ բոնելու բան ան է որ ոչ երբեք հարկաւոր չարիք համարուի Առաքելական Աթոռոյն պարտաւոր հապատակութիւնք. սրտի մտոք, յետ քրիստո-

սի, անոր յարուի՝ որուն գործն է ամէն ատեն Տեառն զօրութեանց այգին երբեմն մաքրել՝ նաեւ ի բարեկարգութեան մասին աւելորդը կորելով, որպէս զի թէ առողջ պահուի, եւ թէ աւելի պըտղաբեր ըլլայ, որովհետեւ նոյն խիկ հաւատոյքը պահպանող ցանկը՝ բարեկարգութիւնն է:

Աս սկզբան գէմ ոգորողներէն շատ ատղտկացած էր, երբ ասիէ 700 տարի առաջ մեր Ա. Հարց մէկը՝ սա բեղմանար խօսքելն իրենց կը գրէր: «Այգեգործ մշակը, կ'ըսէր Տարոսնի Արքեպիսկոպոսը, ուռ մը որթին վրայ՝ այնչափ ատեն կը թողու, որչափ պէտք է. ոչ անկէ աւելի եւ ոչ անկէ պակաս: Վասն զի կը տեսնէ որ սա ուռը՝ որն որ անցեալ տարի պատով բերաւ, սա տարի օգոստ մը չունի, մանաւանդ թէ ուրիշ ուռերուն արգելք է. անոր համար ալ կը կորէ զանիկայ, եւ նոր բուռնելու ուռերուն՝ տեղ կը պատրաստէ: Աս կարուածքով ուրիշ բան ըստած չ'ըլլար՝ բայց եթէ որթը ինամած, եւ ոչ ոք զմշակը կը նախատէ կորելուն համար, վասն զի տեսնողները վասահացած են անոր իմաստութեանը՝ համոզուած ըլլալ որ զիտէ իր արհեստը: Այսպէս ալ աշխարհքին մէջ ծառ եւ որթ անկուած է հաւատոյ խօսքը, եւ սաղարթք (եւ միւղեր) անկէ յառաջ եկած են զանազան բարեկարգութիւնք. անոր գործողներն ու մշակողները՝ Եկեղեցւոյ առաջնորդքն են: Ինչպէս որ ան այդեգործը՝ որպէս զի որթը զօրաւոր եւ առոյդ ըլլայ, հինգած բարունակներէն մէկ քանին կը բանէ կը կորէ, որոնք թէպէտ առաջ պիտանի եւ պատուական էին, բայց հիմայ անպիտան են. այսպէս ալ տանք, որպէս զի հաւատոյք զօրութիւն առնու, հին կարգադրութիւններէն մէկ քանին, երբ որ ասանկ պատշաճ կը դատին, կը վերցյանեն, եւ տեղ կը պատրաստէն ուրիշ անսոնցմէ աւելի զօրաւոր կարգադրութեան՝ որ բառնի: Ուստի պէտք չէ՝ որ ասոր համար անսոնց գէմ արգ-

գոհութեան նետեր նետուէն, գիտնալով աս ընող անձին թէ հմութիւնն եւ թէ խոհականութիւնը, որն որ աս բանն իր երկիւղէն յառաջ կը բերէ եւ իմաստութեամբը կը գործադրէ, սա երկիւղէն՝ որ չըլլայ թէ ուռը զորթը խանդարէ իր հնութեամբը, այս ինքնն (հին) կարգադրութիւնը՝ հաւատոյն զօրութիւնը տիկարացընէ. հապա այլ եւայլ կարգադրութեանց նորաբոյս բարունակներով՝ որթին, այս ինքնն հաւատոյն, արմատն աւելի եւս խորունկը թափանցէ, եւ բարի գործոց պատուղն երկնից արքայութեան հնձաններուն մէջ գեղու¹:

Իրօք ոչինչ պատուական, ոչինչ պիտանացու կը կտրէ կը նետէ մեր մեծ այդեգործը, ասոր ապահով ըլլալու ենք. այլ անոր հակառակ՝ Առաքելական Աթոռոյն բոլցրովին յատուկ է ասանկ իրուութեանց մէջ միշտ հնոյն պահպանող ըլլալ, արժող կարգաւորութեանց՝ որոնք արատ մը չունին կամ առ այն չեն տանիր, խնայել, պատսպարել զանոնք, աւելի անոնց վրայ շինել՝ քան թէ քաշկել: Յանկարծական ընդհատութիւններէ եւ նորաձեւութիւններէ ամէնէն աւելի խորշում իր քովնէ. անանկ որ եթէ մենք ուղենք, ինչպէս շատ անգամ պատահած է, անխորհուրդ գործողութիւններն ինքնն է՝ որ ի մեջ կը խափանէ:

Նոյն իսկ սա իրուութեան մէջ՝ որուն համար այսափ աղմուկ կը լլայ, ակն յայտնի կ'երեւայ աս խնայութեան հողին: Մեր (կամ նոյն իսկ բոլոր Արեւելքին) բարեկարգութեան վիճակը, զօրն որ սրբազն Քահանայապետը ստէպ “տարտամ” եւ ոչ այնչափ յարմարապէս կերպաւորուած², “կ'անուանէ, պէտք ունի ճշգուելու. ո՞լ կրնայ ասիկայ ժիտել: Կան ընդհանուր Եկեղեցւոյ համար արժող

¹ Կ. Լամբը. Մեկն. Պատար. էջ 183—4:

² Incerta et minus apte constituta ecclesiastica disciplina.

իրուանց կամ բարեկարգութեան ձիւղեր՝ որոնցմէ երբեք աղատ հրատարակուած չենք: Սակայն անոնցմէ զատ՝ կան շատ կէտեր, զիլսաւորաբար ծիսի հետ կապակցութիւն ունեցողներ: Բայց այսչափ դաշեր անցնելին ետքն ալ՝ հիմայ որ կ'ուգէ Ս. Աթոռն կ գործ մատչիլ, չի վաղվաղեր, չ'ուզեր որ աղէկ պահուածներուն փշընքն իսկ, եթէ ասկէ ետքն ալ օգտակարութեամբ կրնայ պահուիլ, կորուիի: Անոր համար բոլոր իր իշխանութեամբը մէնէն չի կորեր գործողութիւնը. հապա անցեալ ատեններ ցրիւ առնուած ծանօթութիւնները բաւական չհամարելով, դարձեալ (1867էն վեր) մեր օգնութիւնն ու սիւնհօգոսական խորհուրդն ուղած եւ հրամայած է, եւ գեռ կը սպասուի: Մէկ, միայն մէկ կէտ մըն է Արեւելից նուիրապետական կարգադրութեան մասին, զարն որ Քահանայապետը կանիսեց որոշեց՝ ամէն երերման եւ տատանման վերջ ընելով, ոչ այնչափ մարդկան որչափ անոնցմէ վեր ձայնի մ'ականջ դնելով:

Ասիկա էր բոլոր Արեւելքի համար՝ “եպիսկոպոսաց զգուշաւոր ընտրութեան”, խոդիրը: “Վկայ է Աստուած, կ'ըսէ սրբազն Հայրը, որ նաև երկայն ժամանակ թէ հին եւ թէ նորագոյն գէպերուն վրայ մասիս ըլլալով՝ ոչ առանց պատճառաց, ան ալ՝ խիստ ծանր պատճառաց՝ զորնոր կատարելապէս նկատած եւ կը ած ենք, ստիպուեցանք վերջապէս սոյն արամագրութեան գալու, չեթէ ուրիշէ մը դրդուելով, հապա ինքնաշարժ եւ սոսոյգ ծանօթութեամբ¹: Ոչ միայն աս խօսքերով, հապա ասկէց շատ առաջ՝ աս նկատմամբ իր ներքին յուղմոնքը մեղի յայտնած էր². “Մէծապէս կը նեղէ զիս, կը խուճապէ, կը խայթէ սիրոս, կ'ըսէր, ամէն օր մատճելով որ Քրիստոսի խաշանց արիւնը, որոնք հովուաց գէշ կառավարութենէն

¹ Ծրջաբ. 1873. Թիւ 30:

² Թէ Ատենաբ. եւ թէ Կոնդ. մէջ:

պիտ'որ կորսուին, իմ ձեռքէս պիտ'որ պահանջէ
Յիսուս Քրիստոս մեր Տէրը,,:

Իրաք ԲՇՆՀ այնչափ իրեն կը վերաբերի, ինչ-
պէս Եպիսկոպոսաց նկատմամբ հոգը, վասն զի թէ-
պէս բավանդակ Նկեղեցին իրեն յանձնուած է,
ասկայն իր Եղբարցը հաստատութիւնը, գօրու-
թիւնը, պատիւը՝ յայտնի է որ անոր հսկողու-
թեանը բոլըսպին մասնաւոր կերպով մը կը վերա-
բերի: Ի վերայ այսօր ամենայնի՝ այնչափ ծանրա-
կիու եւ փափուկիրողութեան մէջ ալ՝ չափաւորու-
թիւն մը բոնուած է որն որ որչափ ստոյգ, այնչափ
զարմանալի է: Խճք մեղի իւ մտածութեանց ըն-
թացքը կը յայտնէ¹: “Իւրաքանչիւր ոք կրնայ դիւ-
րաւ ընդունել, կ'ըսէ, թէ զիմաստորաբար տեղեաց եւ
ժամանակաց պարագաներուն նայելով, եպիսկոպո-
սաց աղէկ ընտրութեան մասին պէտք էր անանկ
կերպով մը կարգադրութիւն ընել, որ եպիսկոպոս
դնելու իշխանութիւնն ամբողջ վերասին Առաքե-
լական Գահին դառնայ, որմէ որ յառաջ եկած է:²
Ո՞վ չ'ուղեր եւ ո՞վ պէտք չէ ուղել որ աս “դիւ-
րաւ իմացողներէն” ըլլայ: “Այսպէսալ ըլլալով,
կ'աւելցրնէ Սրբազն Քահանայապետը, ուղեցինք²
մեր իշխանութեան գործողութիւնը չափաւորել,
թող տարով եպիսկոպոսաց Սիւնհոգոսին՝ որ իրենց
Հայրապետն ընտրելու իշխանութիւնն ունենայ ...
(ուստի ամբողջ ընտրութեան իշխանութիւն), եւ “կա-
րենայ միանգ ամայն գատարիկացեալ աթուոց Հա-
մար երեք յարմարանձինք Մեղի առաջարկելու”, որով
նաեւ աս ընտրութեան մեծ կէսը դարձեալ Սիւնհո-
գոսին կը մնայ՝ իր Հայրապետին հետ մէկտեղ:

Բայց աս մամական զեղչումն ալ սոյն տրամա-
դրութեան մէջ իր փոխարինութիւնն ունի. վասն
զի սոյն տրամադրութեամբ մեծապին բան մը նորէն
կը ստանայ Արեւելքի նուիրապետութիւնը կամ
Եպիսկոպոսութիւնը, զորն որ շատոնց կորսընցու-

¹ Ըրջար. անդ.

² Visum est.

ցած էր: Ի՞նչ կար հօն տօկէ աւելի հին եւ յար-
գելի կարդագրութիւն, բայց եթէ որ Եպիսկոպոսն
Եպիսկոպոսներէ ընարսուի, Եպիսկոպոսներու բաղ-
մութենէ. մէկ հոգւոյ գատման կամ հաճցից գործ
չըլլայ: Սակայն կէս մը անդգուշաւոր ձեռներիցու-
թեամբ, կէս մը քիչերուն իշխանասիրութեամբը,
ևուշ ըլլալով Առաքելական Աթոռոյն բողոքնե-
րուն, կողոպտուեցան կամ իրենք զիրենք կողոպ-
տեցին ստրկաբար՝ աս իրաւունքէն Արեւելից ե-
պիսկոպոսունք, եւ ամենայն ինչ մէկու մը վրայ
ամփոփուելով՝ ան մէկուն հետ շատ դիւրաւ
ամէնքն ալ մեծ հերձուածոյն վիհը գլորեցան ին-
կան: Ուր հասած է հիմայ անոնց վիճակը կաթու-
զիկէ միութենէն գուրս, մեղմէ որո՞ն ծանօթ չէ:
Ուստի սուրբ Հայրն իր աս Սահմանագրութեամբը՝
որուն վրայ է խօսքենիս, յայտնի է որ զլաւորա-
բար կը դիտէ ինչպէս մեր, նոյնպէս բոլըր Արեւե-
լից Եպիսկոպոսաց գասը բարձրացընել եւ զօրացը-
նել՝ զգալ տալով անոնց իրենց սահմանին մէջ
ունեցած իշխանութեան նշանակութիւնը:

Մեղի կը լուկ սրբազն Հայրն, իր չ'ափաւ-
որել ուղելուն, պատմառը կամ պատճառները,
զորոնք առանց դիտնալու ալ՝ պէտք ենք յարդել
եւ սրտի մոտք ան բանին հետեւիլ՝ որն որ իրաք
սահմանագրուած է: Բայց ասոր տարակաց չի կըր-
նար ըլլալ՝ որ աս մեր իրերուն անիւը, նաեւ աս
կարգաւորութենէն ետքն ալ, այնչափ պարզ եւ
դիւրին չէ դարձնելը: Մինակ ձիշը կանոնաց
կեանք մը կրնայ ընել՝ որ յաջողի եւ զարգանայ
աս բազմամասնեայ գործարանաւորութիւնը, ուր
Առաքելական Աթոռոյն մեծվայելութեան մէկ
կողմանէ, եւ մէկալ կողմանէ՝ Եպիսկոպոսակցաց
սուրբ եւ պատկառելի իշխանութեան եւ արժա-
նապատութեան, ուստի երկու յաստուածային
իրաւանց գործողներուն մէջ, երրորդ մը կանոնա-
կան դրութեամբ՝ վերջններէն “կանոնական հնա-

զանդութիւն եւ յարդութիւն,, պիտ'օր ընդունի:
Առ բալձր գրից եւ շատ փափուկ յարաբերութեանց
դիմացը՝ չենք գիտե՞ր ինչպէս գեռ կ'աղաղակուի
թէ մեր Հայրապետական աթուույն՝ “եւ ոչ ժողո-
վրդապետի մը շափ իրաւոնք մնաց”,: Արդէն
ան վերսիշեալ քիչ բառերն ամբողջ օրինաց մա-
տեան մը կը պարունակեն կամ կը նշանակեն, քիչ
մ'իրաց խորերը տեսնողներուն համար, եւ ասոնց
պահպանութեան՝ բրկու կողմանէ ալ քիչ առա-
քինութիւն եւ փորձառութիւն հարկաւոր չէ:

Բայց մեր “պատմական իրաւունց”, պաշտպանք
չեն տեսներ այսչափ հարկաւորութիւններ, եւ
պէտք ալ չունին զանմնք տեսնելու. վասն զի ա-
նանկ Հայրապետ մըն է իրենց գրութեան կամ
բաղձանաց Հայրապետը, որ գոնէ կէս մը Հռո-
մայ Քահանայապետէն անկախ ըլլայ եւ իրենք
ալ անոր հետ, գրեթէ փոքր Հռոմայ Քահա-
նայապետ մ'ըլլայ (զօրն որ անշուշտ ժամանակը
տարւէ տարի կը մեծցընէ¹), եւ անոր անկախու-
թիւնն եպիսկոպոսներէն, կուրէն, երբեմն նաեւ
ժողովրդականներէն՝ այլեւայլ օտար գիտաւորու-
թեանց, եւս եւ անձնական հաճոյից գործածուի:
Վիճակ մը՝ որն որ շատ հեռու չէ հինգած հէր-
ձուածոց մէջ տե մնուած պատրիարքական գրութե-
նէն, ուր բանակալութեան կամ բոլորական ան-
հոգութեան մէջ անդադար կը ծփան իրերը, եւ
Տէրուողիանոսի ըսածին պէս՝ այսօր մէկն եպիս-
կոպոս, վաղը՝ մէկալը, բայց միշտ վերին իշխան եւ
հրամանատար մնալով բոլորին վրայ՝ ժողովուրդը,
շատ անդամ անոր սինլընըրը: Աստաւած տար որ
գեռ առ “տան ծառայութեան”, եւ անոր սովու-
րուն յիշատակ ու ծաշակ պահողները մէյ մը սկսէին
այն աղատութեան յարզն իմանալ եւ կըսէլ՝

¹ Ասանկ Հերակլիոյ մետրապոլիտն եպիսկոպոսա-
կիցը (առ-Քրտիանէ) եղաւ կամաց կամաց Տիեզ-
րական Հայրապետ (օնկոսւրեւէս պարուզչիդ, ²

օրուն հոսանքը՝ մինակ Առ աքելական Աթուուէն եւ-
լելով, օրինաց հետ մէկտեղ կ'ընթանայ բոլոր եւ
ամէն մէկ եկեղեցական - ընկերական ասահճաննե-
րուն եւ շարակարգութիւններուն եւ կը հասնի
մինչեւ ան հասներու իսկ:

Բայց եթէ տժգոհները կը յալատեւեն տար-
բեր ըմբռնելու իրերը, ուրիշ բան իմանալով՝ երբ
որ “օգուտ եւ երջանկութիւն արեւելեան եկեղե-
ցեաց”, կը լսէն, եւ աս իմացման ու ըմբռնման
վրայ զիջում կ'ուզեն, հաշտութիւն կը սպասէն, մվ
ինչ ճար ասոր կրնայ ընել: Աս կերպ զիջում ու-
ղողներուն կ'ըսէր վերը ստէպ յիշուած Քահանայ-
ապետը. “Որպէս զի ինկողն ստք հանուի, պատ-
շաճ է որ ողօրմողը ծոփ, բայց չէ թէ այնչափ” որ
անոր հետ փոսին մէջ իյնայ: Կաթողիկէ եւ առա-
քելական Եկեղեցւոց շատ աղէկ կարգադրութիւնն
է որ զիջումը գէպ ի լաւագոյնն երթալով ըլլայ:
Կը հրաւիրէք, կ'ըսէ, որ ձեզի հետ՝ բարձունքէն
գէպ ի վարերն իջնանք. մենք կ'աղաշենք որ դոք
մեզի հետ վարերէն գէպ ի վերերն ելլէք: Ուստի
այն բարձր արդարութեան առջեւ՝ թէ ող գատաս-
տան ընէ մարգկային աղդը, թէ ով որոն պէտք
է հնազանդի: — Ոչ ապաքէն ինք (մեր Տէրը)
զգուշացուց որ չըլլայ թէ տանեաց վրայ կեցող-
ները վար իջնան եւ ոչ իսկ ան բաներն աղատելու
համար՝ որոնք մէջ առն մէջ (ուստի իբրեւ աղգային
բան մը) կը կարծուին թէ եղած ըլլան,,¹:

Սակայն ինչ օգուտ ունի որ չեզաւ ան՝ որն
որ պէտք էր ըլլալ ամէնուն կողմանէ, եւ եղաւ ան՝

¹ Condescendere nos vobiscum invitatis ad ima de summis, nos coascendere vos nobiscum rogamus ad summa de imis. Nunc igitur sub conspectu illius excelsae iustitiae iudicet genus humanum, quis nostrum debeat alteri obedire. — Nonne ipse (Dominus) praemonuit, ut qui in tecto consistenter, non descenderent, nec ad ea, quae in domo videntur esse, tollenda?

որն որ եւ ոչ մէկուն կողմանէ պէտք էր ըլլալ, այս
ինքն՝ չէ թէ միայն հայրական խնամքն ու բարիքն
իբրեւ խնամք ու բարիք չճանչցուեցաւ, հապա առ-
տիճանէ աստիճան՝ ինկան իրերը մինչեւ ան վիճը՝
որ որ հիմայ են: Սահմանադրուածներն ատելի ե-
րեցած ատեն, գեռ զանոնք առողջին առ այս էլ-
իանութեալ կը ճանչցուէր, երբ կ'ուզուէր՝ որ գնոլը
գառնայ վերցընէ. երբ որ ափկայ զայցաւ, ան ա-
տեն իրենք տժգոհները ձեռնարկեցին նոյներն
արհարով մէկանեղ վերցընելու, գոնէ իրենց համար:

Ասանկով նորէն ստուգուեցաւ մէն ատեն
արդարացած առածք՝ թէ “Զ'րլար հերձուած՝ ա-
ռանց հերեսիութեան”,¹ (որով արդէն միշտ յղի
կը գտնուի). այս ինքն՝ չի կրնար երկայն ատեն ի-
բրեւ պարզ հերձուած մնալ՝ առանց մէկ կամ շատ
մոլորութեան անոր գոյութեան ի նպաստ կանչե-
լու, անանկ՝ ինչպէս որ մէկը չի կրնար ընդերկար
տեւել՝ մինակ մէկ ոտքի վրայ կենալով:

Սակայն նաեւ ան մէկ ոտքը, այս ինքն՝ զուտ
հերձուածը, “ոտն ամբարտաւանութեան”, քիչ մա-
հացու գիբը չէր, եւ նոյնն արդէն իր կողմանէ լսա-
ցած էր երբ որ իրօք Նեկեղեցւոյ օրինաւոր առա-
ջնորդաց, մանաւանդ ամենուն ծայրագոյն Հո-
վուին, յամառութեամբ դիմադրութիւնն եղած եւ
անոնց հրամաններուն կատարումը վացուած էր,
եւ անոնց աստիճանը չճանչցուած: — “Կեկեղեցին,
ինչպէս Հարք (Ավոք. Բն. 66) կը սորվեցրնեն,
ուրիշ բան չէ, բայց եթէ ժողովարդ էր Առաջնոր-
դին հետ կապուած, եւ հօտ՝ իր Հովուին յարած.
անոր համար ալ եպիսկոպոսը՝ յեկեղեցւով եւ Ե-
կեղեցին ալ՝ յեպիսկոպոսն է. ուստի իր եպիսկո-
պոսին հետ չեղողը՝ Եկեղեցւոյ մէջ ալ չէ”,² սոյն
սուրբ Ակային խօսքն է դարձեալ՝ որ “Ուրիշ ե-
պիսկոպոս մը դնել, ուրիշ բան չէ” բայց եթէ ու-

րիշ եկեղեցի մը դնել¹, առ ուրիշ եկեղեցին ալ
հարկաւ գրիստոսինը չէ:

Բայց մենք ասոնց պէս չենք մտածեր, կ'ըսեն
վերցիշեալ խմբէն շատերը, մենք ասոնց պէս քա-
հանայապետական կոնդակին ընդդէմ չենք. թող
կենայ անիկայ: Այսպէս նաեւ Վատիկանեան սիւն-
հոգոսին որոշաւմները մենք չենք մերժեր: — Ի վե-
րայ այսր ամենայնին ասոնք ան կոնդակին դէմ մի-
աբանողներուն հետ են, անոնց հետ են, որոնք
Յունավ. 25ին իրենց Հենորիէնն մը դրին, այս ինքն
ձեւ մը՝ որուն մէջ լուսով կը մերժուի ինչ որ շու-
զովիր գաւանիլ²: Անոնց հետ են, որոնք ան աս-
տիճանի յառաջ գացին՝ որ իբրեւ կապանք անօ-
րէնութեան երգում ըրած են առաքելական Սահ-
մանադրութեանց մէկ որոշ տեսակը թէ հիմայ եւ
թէ առ յապա չընդունելու. որոնք որբազան Քա-
հանայապետին՝ իր մոռցած կանոնները կը յի-
շեցընեն, երանելոյն Պետրոսի յաջորդին տուած
Ըզարերականին մէջ՝ բազմաթիւ աստուածաբանա-
կան սիսալներ կը գտնեն, եւ Քրիստոսի Փոխանոր-
դին՝ հաւատոյ գաս կու տան. վերջապէս 1870ին
Հոկտեմբեր 26ին սա մեծ գիւտը կը գտնեն՝ որ
Վատիկանեան սիւն հոգոսին վարդապետական Սահ-
մանադրութիւնը (Հոռոմայ Քահանայապետաց իշ-
խանութեան վրայ) հակառակ մէջ ըլլայ Փլո-
րենտեան ժողովլին առ նկատմամբ տուած վճռոյն
հետ. գաշինքներ կը ստեղծեն առ վճռոյն մէջ,
եւ նոյն իսկ Վատիկանեան սիւն հոգոսին ինչ ար-
ժեք ունենալը գեռ չեն կրցած որոշ գիտնալ կամ
ըսել: Ասոնք այսպէս Առաքելական Աթոռէն եւ
կաթուղիկէ Եկեղեցիէն բարորիլին որոշ կերպով թէ
իրենք զիրինք բաժնած են եւ թէ նոյն Աթոռը զի-
րենք բաժնած է: Իրենց բաժինն ասոնց հետ դնող-

¹ Alium episcopum constituere, aliam Ecciesiam con-
stituere est.

² Ըզար. Պիստի Թ. առ Հայս. 1873:

1 Non datur schisma absque haeresi.

2 Ըզար. Պիստի Թ. առ Հայս. 1873:

Ները, թող ընդունին ինչ կ'ուզե՞ն, գուրս ինկած են իրենք ալ թշուառ աբար սի շնորհաց անկեղծ, մաքուր, անբիծ հաղորդութեան,¹ Առաքելական Աթուոյն, իրենք զիրենք՝ դատապարտուածներուն մէջ խառնելով:

Ճիշդ անանկ' ինչպէս որ վերը զըուցուածներուն համեմատ, հին հերձուածոյն մէջ անոնք՝ որոնք թէպէտ սրբոյն Լեւոնի տումարին ճշմարտութիւնը ճանչչած, թէպէտ Դ. Ծիեզերական սիւնհոգոսին օրինաւորութիւնն ընդունած են, բայց եթէ ուրիշ թերութիւն ալ ունեցած չըլլային, սա մինակ բաւական էր իրենց դատապարտութեանը՝ որ դատապարտելոց հետ են, այս ինքն անոնց հետ որոնք վերսիշեալ գիրը կը մերժեն, զՔահանայապետը կը նզալին, զարբազան սիւնհոգոսը չեն ընդունիր: Ճշմարտապէս կաթուղիկեայ հաւատքն ան է, (ինչպէս վերը լսեցինք,) որ ըուլը հաւատագրութեներուն հաղորդութենէն բաժնուած՝ մաքուր հաղորդութեան մէջ է: Ուստի ամենեւին տեղի չունի վերսիշեալ վատահութիւնը, մանաւանդ թէ յոսեգոյն վիճակ մըն է թէ ճշմարտութեան անդէտ չըլլալ եւ թէ միեւնոյն ատեն անոր թշնամեաց հետ հաղորդակից դանուիլ:

Իրաց աս վիճակին մէջն է որ նոր հերձուածոյն մարդիկը կը արտնջէն՝ թէ շատ խիստ է իրենց նկատմամբ Սուրբ Աթոռը: Վուզեն, կը ստիպեն, իրենց եւ ուրիշներուն հոգւոց կորսաւան սպառնալո՞ք՝ կը կարծեն զանիկայ համոցել որ ընդունի զիրենք անանկ' ինչպէս որ են եւ ինչպէս որ կը մտածեն: Ասոնք ալ զրեթէ Ակակեանց պէտ կ'ըսեն. Թող ներէ մեզի Առաքելական Եպիսկոպոսը, ներէ՝ որ մենք մնանք անանկ, շարունակենք յամառելու մեր ինեղամթիւր եւ մոլար սկիզբներուն մէջ, այս ինքն՝ Սուրբ Աթոռն ալ մեզի հետ մոլորի, մեղանէ մեզի հետ, ուրամայինք զինք. իր ընդ-

² Gratia sincerae, purae, immaculatae communionis.

ունած Եպիսկոպոսը կամ Հայրապետը մենք չընդունինք, անոր չընդունածը, մերժածը մենք ընդունինք: “Չենք գիտեր աշխարհքիս որ հրաշալացաց կարգը գնելու է ասիկայ. (Կրկնելու ենք վերսիշեալ Քահանայապետին հետ.) անցածին համար յանցանք կը ներսուի, անտարակիցս ուղարկութիւնը հետևը հետեւելով. իսկ եթէ անկէ ետքն ալ թողարտուի որ անկարգութիւնը մնայ, ան ատեն ներովին կողմանէ գթութիւն չէ, հապա հաճութիւն եւ հաւանութիւն,,:

Աւազ, իրերը շատոնց առողջ մտածութեան բոլոր սահմաններն անցած զանցած են: Գատ ունին մեր ինքնակուչ կաթուղիկեայք: Որո՞ւն դէմ եւ ինչ բանի համար: Ո՞վ կրնայ առանց ապշելու լսել. գատ ունին Սըրոյ Աթոռոյն դէմ իրենց, ինչպէս կ'ըսեն, բունաբարուած իրաւանց համար. անոր դէմ որն որ ամենայն եւ կրաքանչւեր եկեղեւ. գատին ատենը, ուր կը գտնուի ասոր Ո՞րն է աս գատին ատենը, ուր կը գատին ատենը, որ արարած զիրենք պիտ' որ արդարադատուրը, մարդիկին կամ սպասուի: Կանոնք յընէ, կամ որո՞ւն վերջապէս կը սպասուի: Կանոնք են եւ արեւելեան կանոնք՝ թէ ան աթոռը զամենքը կը գատէ, եւ ինք մէկէ մը չփ գատուիր. անոր գատաստանին վրայ ոչ ոք կրնայ գատաստան ընել. կանոն մը՝ որ մարդիկներու խօսքէն առնուած չէ, եւ մարդիկներու կամօք պիտի չգագրի արժելէն:

Բայց մենք պարապ տեղ հարցուցինք թէ որո՞ւն կը սպասուի վերջապէս: Զէ, չիսպասուիր. առ սպասուի վերջապէս: Իրենք իսկ կ'ըլլան գատաւի չգոյէ գատաւորի՝ իրենք իսկ կ'ըլլան գատաւորի: Վթէպէտ ասանկ գատաւորի մը եւ ոչ մարդկային իրողութիւնք կրնան յանձնուիլ, թող թէ աստուածացին անսարատ օյնացները¹, ի վերայ այսր ամենայնի յապշաթիւն, բէնքները¹, ի վերայ այսր ամենայնի յապշաթիւն, ամեն օի սասանութիւն եւ ի մեծ ցաւ բոլոր լաւաց, ամեն օրէնք, արգելը, կախում, բանադրութիւն մաս-

¹ Գեղ. առ Անսատ. կայսր:

Նալով, մեղսակիցք՝ մեղսակիցները, նմանք՝ իրենց նմանները, այս ինքն՝ իրենք զիրենք՝ արդար, անմեղ եւ իրաւացի կը հրատարակեն, եւ “բռնաբարողական արձակմամբ յանցաւորք զյանցաւորս կ'արձակեն”, այս ինքն՝ աւելի եւս կը հաստատեն թէ զիրենք եւ թէ ուրիշներն ան կապերուն մէջ՝ որոնք եւ ոչ երկինք կը լուծուին, եթէ յերէի չեն լուծուիր անկէ որուն ըստած է. “Զորն որ կը կապես երկրի վրայ, ըլայ կապուած երկինքը, եւ զորն որ կ'արձակես երկրի վրայ, ըլայ արձակուած երկինքը, : Ե՞րբ արդեօք սկսաւ դադրելու աս աստածային վճռոյն զօրութիւնը: Կանոնաց եւ իրաւանց վարդապետք չէին կրնար անգիտանալ՝ որ նաեւ հասարակ առաջնորդի կամ եպիսկոպոսի մը ըստ իրին բնութեան դատասատանն ու կապանքն անլուծանելի են՝ ցորչափ վերնագունէն դատը տեսնուած եւ որոշուած չէ. ուստի դատուածն ու կապուածն իբրեւ դատուած եւ կապուած պիտոր բանէ ինք զինք մինչեւ վերնագոյն ատենին որոշումը յայնին ըլլայ: Ի՞նչ պէտք է մատածել՝ երբ որ նոյն իսկ գերագոյն ատենին, որմէ ալ ուրիշն չի բողոքուիր, որուն դատասատանին վրայ ալ դատաստան չ'ըլլար, անոր որոշմամբն իրերը վերջ առած են, եւ անկէ անդին ուրիշ բան չի սպասուիր, բայց եթէ հնազանդութիւն¹:

¹ Մեր ամենէն հին կանոններէն մէկն է՝ որ կ'ըսէ. “Կարգեցին առաքեալքն եւ եղին հաստատութեամբ թէ որպէս Տէր հրաման ետ եւ պարզեւեաց մեղ թէ զըր արձակիցք յերկրի, արձակեալ լիցի յերկինքն, նոյնակէս եւ հրաման առուեալ քահանայութեան եւ երիցաց կարգի զարժանիս օրհնութեան միաբան օրհնէլ եւ զանարժանան միաբան կապել եւ ըմբերանել. եւ զոր կապէնն, իշխան իշխան գնաց հաւաքնուոցի առաջորդին: Ապա եթէ տարապարոտց եւ յանարժանս զըր կապեւցէն, պատիմ պատու հասի ընկալցին ըստանի որ կապեցինն: Բայց որ իշխանուոցի ընկալցին առաջին ըստանին, որպէս ներ իշխան ըստանին:

Ի վերայ այսր ամենայնի՝ աս “անլուծանելի”, կապերը, ուրիշ կողմանէ “լուծանելի”, ընել, իրենց ձեւոքն է՝ “ցորչափ աւուր կայ”: Ասուուած պահէ, “գայ գիշեր՝ յորումու ոք կարէ գործել”, . եւ ան ատեն՝ “իրենք նոյներն անլուծանելի ըրած կը լլան,, ինչպէս թշուառ Ակալայ համար կ'ըսէր վերը շատ անդամ յիշուած Քահանայապետը:

Ուստի ի՞նչ այնչափ պատշաճօրէն կրնանք մեր ձանօթներուն, մեր հարազատներուն, զորոնք միշտնջենաւորս եղայր կ'ուղենք ի քրիստոս, յիշեցրնել՝ բայց եթէ ան խօսքերը՝ զորոնք Արեւելից ամէնէն մեծ աթոռոյն վրայ նստոր սուրբ Հայրապետ մը, Դիտնիսիս Աղեքսանդրացի (շուրջ 252 ին) զովատոսի կը գրէր. “Եթէ ստուգիւ ակամայ, ինչպէս կ'ըսէն, հոս ինկար. տուր մեզի ասոր ապացոյցը՝ կամաւ դառնալով: Վասն զի աւելի աղեկ է՝ որ դուն ամենայն ի՞նչ կրես, քան թէ Աստուծոյ Եկեղեցին հերձեալ ըլլայ: Նաեւ սա երկու բան իրարու հաւասար էր, այս ինքն՝ կամ Եկեղեցին չափառելու համար եւ կամ կոորդ զորհելու համար՝ մարտիրոս եղած ըլլայիր: Մանաւանդ թէ աւելի փառաւոր կ'ըլլար առաջնորդ: Վասն զի մէկը կոորդ չղոհելու համար մարտիրոս ըլլալու ատեն՝ մարտիրոսութիւնն իրեն համար կը կրէ. իսկ զի-

Ասիկայ Հայոց, Ասորուոց, Քաղդէացւոց եւ ուրիշ մանաւոր կերպով “Արեւելեանք”, բարուած քրիստոնաց կիրապով “Արեւելեանք”, բան կանոններէն մէկն է: տոնեայ աղգաց ամենէն հին կանոններէն յանական յաւելուած է, որն որ ուրիշ բան չի կրնար նշանակելուած է, բայց եթէ “իսոնարհ” հոմիթեամբ, համբերուկել, բայց եթէ յանարհ յանարհ կամ առաջնորդ եւ առանց աղմուկ հանելուու: Յայտնիէ որ թէամբ եւ առանց աղմուկ հանելուու: Յայտնիէ որ հոս տարապարոտց կապողներն Եկեղեցւոց գերազ զոյն իշխանը չեն. վասն զի աս գերազոյն իշխանած (այս ինքն՝ Աթոռոյն) գրած կամ ընդունած կապանքներուն համար՝ կամ առաջնորդ վերից վրայ ինդիքի ըլլար, ինչպէս շատ անդամ ըստինք, ոչ յերկրի եւ ոչ յերկինս: Ովկ պիտի անլուը ըստինք զոր Սուրբ Աթոռը վաւեր կը համարի:

կեղեցին չբաժնելու համար մարտիրոս ըլլալու ա-
տեն՝ նոյնը բավանդակ Եկեղեցւոյ համար կրած
կըլլայ: Բայց նաեւ հիմայ Եթէ հայովլով Եղայր-
ները՝ առիջես զանոնք որ դառնան միաբանին,,
(Հնագանդելու՝ Նովատոսի ատեն՝ կուռնելիսսի
Հռոմայ Քահանայապետին, իսկ հիմայ անոր կեն-
դանի յաջորդին եւ անկէ ձանցուած օրինաւոր
Հովուաց), “քու արդիւնքդ ու վարձքդ աւելի կ'ըլ-
լայ, քան թէ յանցանքդ: Յանցանքդ ալ քեզի
չի համարուիր, իսկ արդիւնքդ կ'ըլլայ գովեստ-
ներու արժանի: Իսկ Եթէ ասկիայ չկարենաս յա-
ջողցնել, վասն զի դիմադարձ կ'ըլլան քեզի եղ-
բարձ եւ յանձն չեն առնուը, դուն ինչ կ'ընես
ըրէ՝ քու հոգիդ փրկէն:,¹ Ասանկ սուրբ Հայրը:

Մենք մեր պատմածներուն ամբողջութեան
համար կ'ըսենք թէ որչափ ալ աս մեր իրայ ներ-
կայ տեսքն արտաքոյ կարզի տխուր է, վասն զի
մեծապէս անախործ եղերերգութիւն մըն է բոլո-
րը, ասկայն ոչ այնչափ ընդարձակ, ոչ այնչափ
սպառնալից, որչափ ցայս վայր յիշուած Յունական
Արեւելքինը. բայց այնպէս ալ՝ առաքելական
յորդորներն եւ հրահանդները չեղան ընդունայն:

¹ Dionysius Novato fratri salutem. Si quidem invitus, ut asseris, eo adductus es, id nobis ostendes tua sponte redeundo. Satius quidem fuerat quidvis patine ecclesia Dei discinderetur. Nec minus gloriosum fuisset idecirco subire martyrium ne ecclesiam scinderes, quam ut ne idolis sacrificares. Imo illud, meo quidem iudicio, illustrius fuisset. Hie enim pro sua unius anima: illic pro omni ecclesia martyrium quis sustinet. Si tamen vel nunc persuasionibus fratres coegeris ut ad concordiam redeant, maius tibi meritum erit quam culpa. Et haec quidem non imputabitur: illud vero praedicabitur. Quodsi fratribus parere recusantibus id efficere non potes, tuam ipse animam serva (σώζων σώζε τὴν σεαντοῦ φυγὴν). Opto te paci studentem in Domino bene valere.

Ե. պատմ. Զ. 44.

Գեղասիսսի երրորդ յաջորդին որբոյն Որմղասաց
օրովլը Հերձուածոյն մասնակից եպիսկոպոսունք
ստորագրեցին վերջապէս Հռոմեան խաւուած դաւ-
անութեան: Ճեւոյն՝ որուն մէջ խոստացան չստորեւ
“Առաքելական Աթոռէն՝ որուն վրայ Քրիստոսի
ըսած խօսքը՝ Գու ես վեմ եւայլն, ի գործոց ա-
պացուցուած է, հնու միշտ անարատ մնալով կրօնը:
Աս եւ սոյն յօյսէն եւ հաւատքէն չուղելով բաժ-
նուիլ... յամենայնի Առաքելական Աթոռոյն հե-
տեւելով եւ քարոզելով անոր ԱՄԷն սահմանա-
գրութիւնները, կը յուսամ, (կ'ըսէր իւրաքանչիւր
եպիսկոպոս իր ստորագրութեամբը,) որ կ'ըլլամ
արժանի Քեզի (սրբոյն Որմղասայ Քահանայա-
պետի) հետ այն հաղորդութեան մէջ գտնուիլ,
պոյն որ կը քարոզե Առաքելական Աթոռն՝ որուն
վրայ կեցած է բավանդակ ձշմարիս քրիստոնէական
կրօնին ամրութիւնը: . . . Խոստանալով միանգա-
մայն որ կաթուղիկէ Եկեղեցւոյ հաղորդութենէն
տարագիր եղածներուն, այս ինքն՝ Առաքելական
Աթոռոյն հետ չհամաճայնողներուն, անունները
սրբազն խորհրդոց մէջ պիտօր չտրուին: Աս իմ
խոստովանութիւնս իմ յատուկ ձեռամբս ստորա-
գրեցի եւ Քեզի Որմղասայ սուրբ եւ մեծարեալ
Քահանայապետի Հռոմեայ մասուցին:

Ասանկ 519ին, Յուստինոսի եւ Յուստինիա-
նոսի, Քիւղանդեան կայսերութեան ամէնէն շքեղ
ատենները, Յունայ պատրիարքունք եւ եպիսկոպո-
սունք դարձան ի շնորհս Առաքելական Աթոռոյն:

Դառնանք մեր Խրաւախոհին՝ որն որ անշուշտ
նախընթաց վարագուրին ատեն, մտադիր էր փեղ-
կերուն ետեւէն՝ վերջի խօսուածներուն ալ: Աշ-
խարհքիս բարեբախտ, շատ բարեբախտ մարդիկ-
ներէն մէկը կը համարինք մենք զմեզ, Եթէ իրօք
կրցանք իրեն, ինչպէս որ պէտք է, ըլրունել ապ-
անհաղորդականութեան, սկիզբն իր բարձր հա-

Քրութեան մէջ, եւ անոր բացարյակ հարկը, չէ թէ միայն ի մասին վարդապետութեան, հազար նաեւ ի մասին եկեղեցական կառավարութեան. բայց այս մեր յաջողութեան վրայ շատ կը տարակուամինք: Գժուար ըան է ասիկայ հասկընալն ալ, հասկընելն ալ, ամենազգուար. վասն զի նոյն իսկ “կաթուղիկէ միութիւնը”, հասկընելն ու հասկընալն է, որն որ, եթէ յաջողի, անմիջապէս հործ+ կը պահանջէ, չէ թէ իօս+ ինչպէս ըսինք:

Բայց ի՞նչպէս կ'ըլլայ որ մեր Պատուելին չկարենայ ասիկայ ըմբռնել, ան որն որ աս եւ ոյն նիւթոց եւ իրողութեանց մէջ իր տարիները մաշած է, երբեմն աւելի բարակ խնդիրներու մէջ ցուցած է իր սրամութիւնը. կարելի՞ է ուրեմն որ ասիկայ չըմբռնէ, այսչափ պարզ, այսչափ բանաւոր մէկ վարդապետութիւնը: Մեր մեծ գժբախտութեամբ չէ թէ մինակ իրեն, հազար շատերուն ալ կարելի եղած է միեւնյան ատեն թէ հասկընալ եւ թէ չհասկընալ, տեսնել եւ միանդամայն չտեսնել. կամ ատեն մը տեսածը՝ ետքէն մշտչի մէջ տեսնել եւ վերջապէս բոլորսին աշքէ կորունցընել: Ասոնք փորձառութեան վրայ հիմնուած ճշմարտութիւններ են:

Ասիկ հարիւր յիսուն մինչեւ երկու հարիւր տարի առաջ՝ մեծ հանճար մը տեսաւ աշխարհ, եթէ կարելի է ամէն պարագայից մէկտեղնայելով՝ մեծ ըսուիլ, բայց ստուգիւ ընդհանրական հանճար մըն էր: “Դեռ աղայ էի, կ'ըսէ ինք իրեն համար, երբ որ զԱրխատուածէ կը սորվէի, նոյն իսկ Դավորացականներէն ծանօթութիւն կ'առնէի: Սուարէզն այնպէս սահելով կը կարդայի ինչպէս մէկը Միւլեւեան առակները կը կարդայ:” Ետքէն մեծ հաճութեամբ զՊղաստոն եւ զՊղոտինոս կը սորվէր, եւ երբ որ ստորին դասատուններէն ելաւ՝ նորագոյն վիլխովայութիւնը ձեռք առաւ: Գլխաւորաբար եռանդեամբ կը կարդար երկու դաւանութեանց

(այս ինքն՝ կաթուղիկեայ եւ բողոքական դաւանութեանց) ասուուածարական գրուածները: Տանու հինգ տարւան՝ արդէն իբրեւ բաղրահմուտ գիտուն մը՝ Վկիսիա համալսարան մտաւ, եւ 17 տարւան՝ անսովոր բազմինթերցանութեամբ՝ նշանաւոր գրութիւն մը հանելով, վիլխովայութեան պահպահ եղաւ: Անկէ ետքը իրաւունք սորվելու տուաւ ինք զինք, եւ կրկն իրաւանց (այս ինքն՝ քաղաքային եւ եկեղեցական իրաւանց) վարդապետ եղաւ մեծ փառաւորութեամբ: Մնայուն ըրաւ իր անունը վիլխովայութեան պատմութեան մէջ Տէքարթին դրութեան թերութիւններուն գէմ, եւ յարդի է ի մասին տեսական ասուուածաբանութեան, գլխաւորաբար իր “Թէտիկէ”, անուանած մատենին երկասիրութիւնը, ինչպէս նաեւ բարձրագոյն մաթեմատիկայի, Պատմութեան, իրաւագիտութեան եւ ուրիշ ճիւղերու վերպակեալ գրութիւնները: Աս ամէն ձրից եւ յատկութեանց աէրը՝ (ցէրը յապացենք անուաննելու) է համբաւաւոր Լայպից, որն որ իր ժամանակին (Ճն. 21 Յունիս 1646, † 14 Նոյ. 1716) բոլոր բնիկերական, քաղաքային եւ եկեղեցական իրողութեանց մասնակցութիւն ունեցաւ, եւ առիթ՝ չէ թէ միայն գերմանիայի այլեւայլ կողմերը, հազար նաեւ Փարիզ եւ Հռոմ գտնուելու. Հոս, ինչպէս ինք կ'ըսէ, զինք համբաւատենչ Վատիկանեան Մատենադարանին Պահպապն (custos) ընելու առաջնորդութիւններ եւ:

Կոթֆրիտ գուլիկլմոս Լայպից, թէեւ ինք բաղրացական, ամէնէն եռանդուն կամ գիտուն ուղղագիտաց հետ յարաբերութեան կամ թղթակցութեան մէջ էր: Չատ չանցաւ, անանի որոշ կերպով բողոքականութեան տժգոհ եղաւ՝ որ կ'ըսէ թէ աս բաժանումը բոլոր մեր արցունկներով ընէք կրնար բաւական լալ, եւ գեռ 23 տարւան էր աս սրամիտ մարդը՝ երբ սոյն խօսքերը կը գրէր.

“Կաթուղիկեայ (քաթոլիկը) անիկայ է՝ որն որ ընդհանրական միութեան մէջ եւ ի հաղորդութեան Առաքելական Աթոռոյն բլազմվ՝ մասն է քրիստոնէական Եկեղեցւոյ։ Հերետիկոսը կաթուղիկէ Եկեղեցին, ուստի եւ Քրիստոսէ դուրս է, անոր համար հերետիկոսի մը փրկութիւն չկայ։ Կաթուղիկեայ (քաթոլիկը) ըլլալն ամէնէն մեծ բարիքն է։”

Կը ճանչնար Լայպնից՝ որ բովանդակի Քրիստոսի Եկեղեցին մէկ թագաւորութիւն մըն է սրբազան Քահանայապետին “Աստուծոյ տեղապահին,, իշխանութեան տակ, եւ թէ հասարակ աստուծային իրաւանց կը վերաբերի՝ որ Հռոմի եպիկոպոսը, իրիւ գերագոյն եպիսկոպոս՝ Եպիսկոպոսաց եւ քահանայից ուղղիչ եւ կառավար ըւլայ, եւ զեպիսկոպոսները ճանչնայ եւ հասատէ։ “որովհետեւ Աստուծած՝ կարգաւորութեան Աստուծած է, եւ յաստուծածային իրաւանց է՝ որ միոյ միայնոյ կաթուղիկէ եւ առաքելական Եկեղեցւոյ մարմինը մի միայն կառավարութեամբ եւ ընդհանրական նուիրապետութեամբ մը ամփոփ պիտի բունուի, Հարկաւ կը հետեւի որ նոյն մարմայն մէջ հօգեւոր զլուխը նոյն աստուծային իրաւունքէն ըլլայ եւ իր պաշտօնը կատարելու հարկաւոր բաներն ի գործ գնելու զօրութիւն ունենայ։” Իր բժբխումները բոլորովին անգործունեայ չէին։ Կ'ուղէր որ միաբանութիւն ըլլայ. ունէր քանի մը ինդիրներ. Մէկուն պէ՛ նիքն ալ իրաւախոհ ելած էր. Պատիւէի հետ աս նիւթերու վրայ բաւական ընդարձակ թղթակցութիւն ըրաւ. բայց ըլեցուց զինքը վերջապէս գաղղիայի եպիսկոպոսը։

Մտադրութեան արժանի է՝ որ Լայպնից կ'ըւնէր՝ թէ Տրիգենտեան ժողովյն վրայ պէտք չէ խօսիլ, անիկայ զանց առնելու է, անիկայ աւելի

իտալական սիւնհոգոս էր, հաղեւ զօյդ մը գերմանացի եպիսկոպոս ներկայ էր. ուստի էսկան չէ՝ որ անիկայ ընդունուի։ Այսպէս գերմանացի իրաւախոհը, որուն մեծն Պապիւէ էր պատասխանէր թէ “Կրօնի իրողութիւնները չենք կրնար մէջերնիս անանկ գնել վերցնել՝ ինչպէս աշխարհային իրողութիւնները կ'ընենք, որոնց վրայ շատ անդամ իրաւախոհ կ'ըլլանք, երկու կողմանէ բան մը շնորհէրլով։ Եկեղեցին ուրիշ ճամբով միաբանութիւն մը չի ներեր, բայց եթէ բացատրական եւ մեխողական ճամբով,,։ Իսկ Տրիգենտեան ժողովյն խօսքը զանց առնելու առաջարկութեան գէմ՝ Ի՞նչ օգուտ ունի ասիկայ, կ'ըսէ իրեն Մեղսաց եպիսկոպոսը. վէճի նիւթե եղող գլուխները՝ նաև անկենախցնաց ժողովոց մէջն ալ որոշուած են, ուստի աննոնք ալ պէտք կ'ըլլայ մէկդի ձգել։ (Եթէ Պոստիւէ մեր իրաւախոհին հետ գործ ունենար, Հարկաւ իրեն պիտ'որ ըսէր՝ թէ չորրորդ տիեզերական սիւնհոգուին վրայ ըլելով՝ չի լիննար, վասն զի չէ թէ միայն նախրնթայններն անոր հետ անխզելի կապակցութիւն ունին, Հապա բոլը հետեւորդ ժողովները, որոնք միշտ զանիկայ ենթադրած եւ հասատած են, եւ ասկէ ետքը գալիքներն ալ նոյնն անվիճէլ պիտ'որ ընեն։)

Որչափի ալ սոյն մտադրութեան արժանի թղթակցութիւնը կտրեցաւ, սակայն աս ձիբերով լեցուն մարդը յուսահատած չէր միաբանութենէն։ Առայս վախճան իրեւեւ երկու կողման ընդունելութիւնը գտնելու յարմար գատած զրութեան մը աշխատեցաւ, որուն իրմէ ետքը “Դրութիւն աստուծածաբանութեան”, անոնց արուեցաւ. գործ մը՝ որն որ մեծ հանձարով եւ կատարելապէս համեմատ կաթուղիկեայ ուղղափառ վարդապետութեան գիտէ ուղղիչ պիտէ մեր

¹ Katholisch zu sein ist das grösste Gut.

Պատուելին, ուղղափառ աստուածաբաններէն ստեղ յառաջ կը բերուի: Երբ որ 1819ին Փարիզ առջի անդամ իր յատուկ ձեռագրին տպուեցաւ, շատերը տպագրութեան ճշգութեանը վրայ տարափյուներ հանելուուն համար, չո՞ն 1845ին նորէն ինքնագիր օրինակէն քննական կերպով հրատարակեց Լաքրուա՝ իրեւ “Կաթուղիկեայ հաւատոց շքեղ վկայութիւնն¹:”

Ասանկ իր գրութիւնը. բայց ինք Լայպից ինչ էր. ինչ էր ան մարդը՝ որն որ ճանչցած եւ խոստովանած էր՝ որ “Աւագելական անուոյն հետ հաղորդութեան մէջ՝ կանոններով ըլլալով՝ մէծադոյն բարբէ չկայ², : “Իրաւոնդ ունիք, կը գրէր Լայպից (1691ին) առ Տը Պրինսն Տիկին, երբ որ կը կարծէր թէ ես սրաիւ քաթոլիկ եմ: Քաթոլիկ եմ նաև հրապարակաւ:” Աւագ՝ որ Քաթոլիկ էր Լայպից, բայց — ի՞ ո՞նք: Հէսէն-Ռայն-Ֆելի Էլուսթ աշխարհակոմը՝ (որն որ բողոքական աղանդը թող տուած՝ ճշմարտութեամբ կաթողիկէ Եկեղեցւոյ ծոցը դարձած էր), տարիներով անոր հետ կը թղթակցէր, ցաւադին թախանձանօք շատ անդամ զանիկայ յորդորելով՝ որ տայ Աստուծոյ փառք, ինքն ալ կաթուղիկէ Եկեղեցւոյ դիմուլ փրկէ ինք զնիք: Ովկ պէտք չէ զարհուրիլ: Լայպից կը պատասխանէր թէ կարող է մէկը կաթողիկէ Եկեղեցւոյ Ներէն հաղորդութեան մէջ ըլլալ, առանց արտաքին հաղորդութեան մէջ զանուելու, եւ թէ ինք վստահ է որ Եկեղեցւոյ ներքին հաղորդութեան մէջն է ան կերպով՝ որով յանիրաւի բանադրեալ մը նոյն ներքին հաղորդութեան մէջ կը գտնուի, որովչետեւ իր ձեռքին չէ դար արտաքին հաղորդութիւնն ալ վայելով: Այս ինքն՝ կան քանի մը փիլիսոփայական կարծիքներ՝ որոնց ինք ապացոյցներ կը կարծէր ունենալ, ուստի եւ անոնցմէ անկարելի էր իրեն հրաժարիլ,

¹ Praeclarum catholicae fidei testimonium.

կարծիքներ՝ որոնք ոչ սուբբ Գրոց, ոչ աւանդութեան եւ ոչ ժողովը մը որոշման հակառակ էն, (կըսէր,), մինակ քանի մը աստուածաբաններ անոնց համար կըսէն որ հաւատոյ մասանց գէմ են: Աս ասանկ ըլլալով՝ կամ պէտք է ինծի, կըսէր, իմ մտածութիւններս գաղտնի պահէլ, եւ կամ թուզուլ՝ որ արդարանայ իմ վրաս ան առածը՝ թէ “Աւելի տգեղ է՝ որ գուրս վանտուի, քան թէ չընդունուի հիւր մը³,: Առ աշխարհակոմն գրածը՝ կը գրէ նաեւ Տը Պրինսն Տիկինը: “Քաթողիկութեան էութիւնը յայնմ չէ կայանար՝ որ մէկն արտաքրուստ Հոռոմայ հետ հաղորդուի, ապա թէ ոչ՝ յանիրաւի բանադրուսղներն ակամայ եւ առանց իրենց յանցանքին դադրած պիտոր ըլլային քաթողիկ ըլլալէն: Ճշմարդութիւնն որով կընանք Յիսուսի քրիստոսի մարմարոյն (Եկեղեցւոյ) վերաբերիլ, սէրն է,::

Ո՞ւր է հսա փիլիսոփան, կըկին իրաւանց իրաւագէտը, աստուածաբանը, որն որ մի եւ նոյն գրչով նոյն աշխարհակոմն գրած էր՝ թէ “տեսանելի կաթուղիկէ Եկեղեցին մէկն հաւատոյ մասանց մէջ անխար եւ անսխալ է՝ մասնաւոր օդնութեամբ Հոգեւոյն սրբյ, որն որ իրեն խոստացուած է,:: Հսա նոյն իսկ իր առողջ մարովը վարուող մարդն իրեն վարպետ կըլլայ: Երբ որ գիտէ Լայպից՝ որ կայ առ մասնաւոր օդնութիւնը այս իրովութեանց մէջ կաթուղիկէ Եկեղեցւոյ եւ անոր գլխոյն, ան ատեն ինչպէս կընայ տակաւին “յանիրաւի բանադրելոց”, վրայ խօսիլ կամ փիլիսոփայական կարծիքներու վրայ՝ որոնք, թէպէս ինք կարծէ թէ ապացուցած է, ասկայն իր ճշմարիտ ճանչցած Եկեղեցւոյ գատասատանէն կարող ըլլան իրօք դատապարտուիլ. եւ ասանէ “անիրաւ,, բանադրութեան եւ դատապարտութեան գյուղութիւնն Ենթադրելով՝ հաստատել որ Եկեղեցւոյ Ներէն

¹ Turpius eiicitur, quam non admittitur hospes.

տաքին, հաւա նաեւ ներքին հաղորդութենէն ալ զուրկ է, վասն զի չի կրնար մէկն երկրի վրայ Եկեղեցոյ կամ անոր Գլուխն գատաստանաւը կապուիլ, առանց երկինքն ալ կապուելու¹:

Քան լիդի մեզի որ առ գերմանական փիլիսոփային եւ մեր իրաւախոհին մէջ զուգահեռական ներ կաղմնաք ըստ ածնայն երկայնութեան: Անիկայ շատ եղերելի երկ ունեցաւ: Իր կենաց վերջի 20 տարիները ոչ “աւետարանական”, ըստած Ազօթարան մը սուք կոփեց եւ ոչ “Ընթրիք”, ըստածին մօտեցաւ: Ասիկայ իր համզմանը պարտական էր, սակայն անկից անդին ալ քայլ չկրցաւ առնուլ: Ակերպին չներքուն վրայ՝ իր սպասաւորներն իրեն յիշեցուցին թէ կ'ուզէ՞ արքեօք “Սուրբ Ընթրիք”, (պարզ հացի կոտրն) ընդունիլ: Պատասխանեց՝ որ զինք հանդիսաւ թողուն. մէկու մը չարքած չէ, խստովանելու բան չունի: Այսպէս անիկայ ինք զինք մոլորութենէ զերծ դատելով, հասաւ վերջապէս ինք զինք նաեւ անմեղ դանելու²:

Բայց եթէ չենք սխալի՛ ուրիշ՝ կողմանէ ալ անոր եւ մեր իրաւախոհին մէջ համեմատութիւնը կը կազայ: Անիկայ որ ցանցաւ աշխարհէ եկած համարներէն մէկն էր, շատ աւելի մաքուր եւ

¹ Դանիօթ է Արքազան Քահանացապետին Պիոսի Թ. 1869, Հոկտ. ամսոյն “առեւեալ վճռոյ”, ըստած բանագրութիւնները չափաւորելով տաւած Առաքելական Սահմանադրութիւնը (սկիզբ՝ Apostoliceae Sedis moderationi), որուն մէջ՝ “համառուր իբրահիմանական Քահանացապետին վերապահութեամբ” է. Schismaticos et eos qui a Romani Pontificeis pro tempore existentes obedientia pertinaciter se subtrahunt vel recedunt. Ասիկայ նոր չէ, հին Սահմանադրութիւններէն աս նորոյն մէջ առնուած է:

² Յայս վայր Միւնիթ զերմ. մատենագրին մէկ յօդուածէն հաւաքուած:

հաղորդութեան մէջն է առանց արտաքին հաղորդութեան մէջ ըլլալու: Ըստ աղեկ գիտեր Լայպնից՝ որ Եկեղեցին իրօք կը պահանջէ արդարին հաղորդութիւնը, եւ կրնայ պահանջէլ, եւ ի դրութենէ Քրիստոսի պիտոր պահանջէ, եւ թէ ասանկ էական նիւթոյ մը մէջ, ինչպէս է բանադրութիւնն ալ, չի կրնար մոլորիւ, վասն զի, ինչպէս ինք ըսած էր, ունենալով լիուլի իշխանութիւն թէ հաւատայ, թէ աստուածային պաշտաման եւ թէ բարեկարգութեան ամէն հարկաւորը սահմանելու՝ կրնայ առնոցմէ խստարողները կապանաց եւ բանադրութեան տակ ձգել, եւ այս ամենայն ըրած ատենը՝ Հոգւոյն սրբոյ մասնաւոր օգնութեամբը կը վարուի. ան ատեն հարկաւ Լայպնից, չէ թէ միայն Եկեղեցւոյ հետ արտաքին հաղորդութեան մէջ չէր, հապա նաեւ ներքինէն զուրկ էր: Ուստի թէ որ Լայպնից շատ հաւատոյ մասնաց մէջ, նաեւ ամէն հաւատոյ մասնաց մէջ, կաթուղիկէ Եկեղեցւոյ հետ միաբան ըլլար, աս մի միայն բաւական էր ցուցընելու՝ որ գերմանացի փիլիսոփան՝ կաթուղիկեայ (Քաթողիկէ) չէր, եւ չէր կրնար ըլլալ, վասն զի Եկեղեցւոյ իշխանութեան ինք զինք վէրտպահութեամբ մը ենթարկել կ'ուզէր:

Արեւուն լուսոյն պէս յայտնի է՝ որ Եկեղեցին կամ անոր Գլուխը չի կրնար սխալիւ անիրաւ բան մը լունելով՝ երբ որ կամ իր վարդապետութենէն եւ կամ իր կառավարութենէն (կամ որ եւ իցէ Եկեղեցական հրամանէն), ըլլայ ըստ մասին, ըլլայ ըստ բոլորին, իրօք եւ յամառութեամբ ապստամբողն (իր կերպական դատաստանէն ետքը՝ որուն վրայ ուրիշ դատաստան չի կրնար ըլլալ) իբրեւ այսպիսի կը հրատարակէ. կամ զանոնք արդէն կապանաց եւ բանադրութեան տակ իր ձանչնայ, ըլլայ Լայպնից, ըլլայ արեւմուեան, ըլլայ արեւելեան, ո եւ իցէ մլրտեալ, որն որ ցորչափ չի հոգար իր հաշտութիւնն Եկեղեցւոյ հետ, անոր չէ թէ միայն ար-

վճիտ կը տեսնէր կաթուղիկեայ միութեան սկիզբը, եւ անոնլը ճշգութեամբ ըմբռնած էր՝ ինչ կը նշանակէ “աստուածային դրսունիւնը”, կամ “աստուածային իրաւունք”, անոր համար ալ, որչափ մարդկային դատաստանով կրնանք ենթադրել, աւելի էր վերսիշեալ “անմեղին”, պատասխանատութիւնը, որն որ այսափ գժբախտ եղաւ որ ճշմարտութիւնն անիրաւութեամբ պահեց եւ իրեւ ճշմարտութիւն չփառաւորեց (Հայութ. Ա. 21): Ասոր հակառակ՝ մեր իրաւախոն հը, որչափ իր գրածներէն կը հասկրնանք, ան խորունկութեամբ չէ թափանցած “աստուածային իրաւանց”, նշանակութեան, հապա գեռ շատ ծանծալ է բըրնենումը:

“Հիմնական տարբերութեան”, դրբին երեք մասին մէկէն աւելին Հռոմայ Քահանայապետին գլխաւորութիւնը գրաւած էր: Ինչպէս իրին՝ նոյն պէս մեր բոլոր խօսածին կեղծն ըրած էինք “աստուածային դրսութեան”, գաղափարը, անանկ որ Եօթներորդ գլխայն եւ անոր յաւելուածներուն խորագիրն ուրիշ բան չէր, բայց եթէ ասիկայ. “Հռոմայ եպիսկոպոսին գլխաւորութեան դրութիւնն աստուածային” է թէ մարդկայինն. Աս խորագիրն ալ անմիջապէս հոն ասանկ ընդլացնած էինք. “Արդեօք Հռոմայ եպիսկոպոսը բոլոր եկեղեցւոյ վրայ, չէ թէ ի մարդկանէ, հապա Քրիստոնէ սահմանուած, չէ թէ պատուոյ միայն, հապա իշխանութեան միանդամայն Գլխաւորութիւն՝ կառավարելու եւ վարդապետելու՝ ունի՞ թէ չունի. ուստի ամէն քրիստոնեայ, կղերական եւ աշխարհական, կրօնական նիւթոյ մէջ¹, անոր չէ թէ միայն յարդութիւն, հապա հնապանդութիւն ծանչ պարտական է թէ չէ², գրբին, ինչպէս բոխնք, երեքին մէկէն շատ աւելին, գրեթէ կէոր, աս նախադասութեան նուիրելէն ետքը, մեր գրժ-

¹ Ուստի՝ հաւատք, բարք, բարեկարգութիւն, ծէս:

բախառութեամբը կամ մեր մեղքովը, չենք կրցած ընել՝ որ համարցուի թէ ինչ ըսել է “աստուածային գրութիւն”, եւ կամ չէ ուզուած համկըցուիլաս ամենայն իրաց կատարը կամ գերագոյնը:

Ասոր ապացոյցը շատ գիւրին է. քիչ մը իսուսել ասանք մեր իրաւախոնհը: Ասիկայ ըստ ամենայնի մեր ըրածին ներհակ՝ գրեթէ ուրիշ ամէն նիւթերէն նուազ ասոր կշիռ կամ նշանակութիւն տուած է:

“Մեր Քրիստոնէականներուն մէջ ասոր (այս պնդն՝ “Հռոմայ հայրապետին եւ Աթուղն,) Կրպայօք խօսր չկայ³. եւ որովհետեւ Վերապ. Հետ-“Ղինակը քննելի ինդիրները մեր Քրիստոնէական-“ներէն² առնելու սովորութիւն ըրած էր, ինդրոց “Բնաւ գպչելու չէր: — Կրնար խօսիլ, բայց ուրիշ “Կերպով: — Հռոմայ վրայ խօսելիքներն իբրեւ նա-“խաշաւեկ՝ գրբին սկիզբ գնել, եւ ասոր վրայօք “Հայ մատենազրաց եւ վարդապետաց մէջ գրտ-“նուած ասաբեր կարծիքները քննել, եւ նոյն “կարգին՝ իրեն իրաւացի եւ շիտակ երեւցածն ալ “խօսիլ:

“Բայց այս ինդիրս երկու եկեղեցեաց դաւա-“նութեան մէջ իբրեւ հիմնական բարբէրունիւն նշա-“նակելը բոլորովին անտեղի է՝ իր գրութեամբն ալ, (Զարմանալի բան): — — “Արդ՝ մեր Վերապ. Հետ-“Ղինակը կ'ըսէ թէ հիմնակուան ժամանակի, այս “ինքն՝ միեւնոյն ժամանակի մէջ, Հայաստաննեայց “Լուսաւորչական եկեղեցին՝ զորն որ ինք է ջնշածնաց “Եկեղեցի կ'անուաննէ³, երեք տեսակ շմբարաննելու

¹ Որն որ հշմարիտ չէ: Էջմանձնական Քրիստոնէա-“կաններէն յառաջ բերուած խօսքերը՝ տես Հիմն. Տարբ. էջ 368էն պինը 373:

² Աւելցուը ինչպէս նաեւ 1820ին ժողովէն՝ ուր ա-“սոր վրայ խօսուած է:

³ Մենք է Ավանայ եւ չենք չենք անուաններ. Խնդաշնուան-“կ'անուաննէք:

“կարծիք ունի եղեք: Ուրեմն ինքն ալ կը ճանչնայ
որ ասնց երեքն ալ՝ չէ թէ եկեղեցւոյ դաւանուն-
նիւն, հապա մասնաւոր մարդոց կարձիւ են: Եւ
որովհետեւ ասնք կրօնական նիւթոց վրայ են,
կրնան քննութեան նիւթ ըլլալ սակայն ասաւուա-
ծաբանական գիտութիւն սորվեցնող գըբերու-
մէջ, չէ թէ հաւատալեաց վրայ խօսելու սահմա-
նուած գրքի մը մէջ, : (Ասյ վայ, ինչեր ըբեր
ենք:) “Բայց ի՞նչ որ է նէ եղածն եղած է (կը
յաւելու մեր խաղաղասէր իրաւախոհը, ըսելով
միանդամայն թէ) մենք խօսածները նայինք,,:

“Նայելով,, տեսածները շատ զարմանալի բա-
ներ են:

Հիմնական տարբերութեան հեղինակին “ըսած
երեք կարծիքներուն մէկը՝ որո՞ն իը հաւանի ըստ
փիմիք, բայց մէջը աւեստ ստանչերն ու նիւթունիւն-
ները շերտել ալ հարի սեպան է, փաքրիկ մէկ խում-
բի մըն է, կըսէ, որոնք Հռոմայ եպիսկոպոսին գրւ-
իխաւորութիւնը ծայրէ ծայր աստուածային, այս
ինքն՝ ի քրիստոսէ սահմանուած, կը ճանչնան
(Հիմ. առք. էր. 340): Միւս երկու կարծիքնե-
րուն վրայ չենք խօսիր, որովհետեւ ինք ալ լոկ
նշանակելով անցեր է, : Ասանկ մեր բարեկամը:

Մենք գանդաղեցնակը աչքերնուս հաւատա-
լու, երբ որ վերի մանրագիր տողերը կարդացինք.
բայց աս ալ ստոյգ է որ անոնք մեր աչքերուն հա-
մար գրուած չեն. ուրիշ են ան աչքերը՝ որոնց
համար գրուած են:

Մենք մեր վերը յառաջ բերած Հռոմայ ե-
պիսկոպոսին Գլխաւորութեան սահմանը զնելուն
ետքը՝ անմիջապէս սա խօսերը յարած էինք.

“Անհաւատալի է թէ որչափ ծանր եւ գըմ-
պչի կը հնչէ մեր եղաղացը՝ սա մեր լեզուն: Այս,
հինյած ունակութեամբ մը ամենուը դաշնաւոր են
սա վարդապետութեան գէմ, երբ որ ինդիրը դրա-
կան գործողութեան մը վրայ է, բայց որչափ կարծիք-

ները՝ հմութեան եւ երկիւղածութեան աստի-
ճաններուն համեմատ կը բաժնուուին կջմիածնական
հասարակութեան մէջ, երբ որ ինդիրը պարզապէս
իւստի սահմանին մէջ է:

“Ահաւասիկ ասոնց գլխաւորները:

“1. Ոմանք շուտով ինդիրը կը լուծեն կամ
կը խղեն՝ երբ որ վերոյիշեալ վարդապետութեան
մէջ ուրիշ բան չեն գտներ, բայց եթէ զւտ ճարդ-
կային գրութիւն եւ զւտ ճարդիային նպաստիկ:

“2. Ուրիշ խումբ մը որն որ կրնայ տիրող ը-
սուիլ, վերոյիշեալ վարդապետութեան մէկ կէսին
տեղի կու տայ, կընդունի որ Պետրոս՝ մէկալ Ա-
ռաքելոցմէ վեր, եւ Հռոմայ եպիսկոպոսը՝ մէկալ
եպիսկոպոսներէն վեր պարուոյ գլխաւորութիւն
ունի, ըստ մասին սապուտածային եւ ըստ մասին ե-
կեղեցական օրինօք. եւ ինչ որ անկէ աւելի է,
ճարդիային կը համարի, կարծելով թէ այսչափուլու-
թէ Ս. Գրոց պատգամներն եւ թէ աւանդութեան
խօսքերը կը մեկնէ:

“3. Մեր օրեղը ուրիշ փոքր խումբ մը¹ աւե-
լի հմութիւն եւ վախ ունեցող, առաջ անցնե-
լով՝ բովանդակ վերոյիշեալ կաթուղիկէ վարդա-
պետութիւնը իրբեւ ծայրէ ծայր սապուտածային
(այս ինքն՝ ի քրիստոսէ սահմանուած) դրութիւն
մը կընդունի: Բայց էորդարբութեան մասին՝ դար-
ձեալ ամեն գոները գոց են: Վասն զի, ինչպէս
կըսեն, Առաքելական Գահը Հայաստանեայց եկե-
ղեցւոյ անկախութիւն տուած է՝ նոյն իրմէ ազատ
հանելով. արտօնութիւն մը զորն որ նոյն Գահը,
թէ որ հիմնայ ետ առնուլ ուզէ, ալ կարող չէ: Այսպէս
իսից սիրածերը (յայտնի է աս իրենց ենթա-
դրութեամբը) կը հանդարտին, ըստ որում թէ
վերոյիշեալ Գլխաւորութեան վարդապետութիւնը

¹ Այս ինքն Տէրոյենց Պատուելի եւ իրեն հե-
տեւողը:

ծայրէ ծայր¹ կ'ընդունին եւ թէ գործնական
գժուարութենէն² զերծ կ'ըլլան։ Ահաւասիկ կար-
ծէք մը՝ որուն որդի իր մէջն է, այս ինքն՝ սա
հակառակ ինձնէ՞ որ կարելի կը ուեպէ թէ մարդկացն
հաճողավ փոխուի վաւերաբար ան գրութիւնը՝
զարն որ ինքն իսկ իբրեւ աստուածացն կ'ընդունի,,:

Արդ՝ մէնք աս գրութեան համեր ենք. մէնք
ասիկայ պատահական սիամներէն բժշկեր ենք.
մէնք հող եւ մոխիր, որդ եւ երր: Առ այս Աս-
տուած մը պէտք է ըլլալ, ոչ աւելի եւ ոչ պակաս:

Կ'աշխատի, կը ճգնի մը իրաւախոհը զը զեզ
համոզելու՝ որ ասիկայ ընդհանուր կ'ջմիածնական
(ինչպէս կ'ըսէ) եկեղեցւոյն ըմբռնումն է. “Այս
“սիւթյուն վրայօք՝ մը Զոհալ եւ Երեւակ Պարբերա-
“կաններուն մէջ ընդարձակ խօսուած է, լըսէ:
“Մեր ան ժամանակուան խօսածներուն՝ գտնուե-
“ցան քանի մը հակառակորդներ, բայց ժամանա-
“կին Պատրիարքը, հոգեւոր ժողովյն հետ խոր-
“հրդակցութեամբ, 1856 Մայիսի 17ին հրատա-
“րակուած կոնդակով (՝) այս խոստովանութիւնս
“ուղղափառական գտաւ, եւ իմացուեցաւ որ հա-
“կառակ կեցողները, բանը չհասկընալով, կարծած
“էին՝ որ ասով Հայաստանեայց սուրբ Լուսաւորչա-
“կան եկեղեցւոյ իրաւունքը կ'ոչնչանայ, եւ անոր
“համար նյոն իրաւանց պաշտպան կենալ ուզեցին՝
“որուն մէնք ալ պաշտպան ենք: Ըստ այսմ Վե-
“րազ. Հեղինակին հաւանութիւն տուած կար-
“ծիքը³, զորն որ մէկ փոքր մասի մը յատկացընել
“կ'ու զէ, Հայոց Լուսաւորչական սուրբ եկեղեցին
“ալ կ'ընդունի՝ Ա.պոլսի Պատրիարքին եւ անոր
“Իրօնական ժողովյն վճռական կոնդակով։ Օ-
“գուտ չ'ըներ ըսելը՝ թէ ադիկայ Լուսաւորչական
“եկեղեցւոյ ընդհանրապէս ընդունելուն նշան մը

¹ Ինչպէս կը կարծէն:

² Ճանչցած իշխանութեան հնաղանդելու պարտքէն:

³ Աստուած չընէ:

“չէ. վասն զի նախ մեր Վերապ. Հեղինակը Կ.
“պոլսի Իրօնական ժողովյն հաւանութեամբ տը-
“պուած Քրիստոնէականներուն վարդապէտու-
“թիւնը՝ իր կ'ջմիածնական անուանած եկեղեցւոյն
“դաւանութիւնը վկը սեպէ: Երկրորդ ալ՝ որ այն
“կոնդակին դէմ բողը մը չըլլալէն դառ՝ ոչ Զո-
“հալին եւ ոչ Երեւակն դէմ սուրբ կ'ջմիածնի
“աթուուցն կողմանէ գատախազութիւն մ'եղաւ,,:
(Ամսար մեր Իրաւախոհն երրորդ մ'ալ աւելցնել,
այս ինքն թէ կ'ջմիածնի արդի կաթողիկոսն ալ աս
իր գրած տողերը կարդացած եւ իր հաւանու-
թիւնը տուած է¹:) “Ուրեմն չէ թէ փոքր խումբի
“մը, հապա Հայաստանեայց եկեղեցւոյ գաւանու-
“թիւնն է՝ թէ Հովհաննայց Հայրապէտին հայրապէ-
“տական իրաւունքն աստուածային է,,:

“Աստուածային,, բայց նոր տեսակ, “աս-
տուածային,, մը՝ որն որ մեր զիտցած Աստուծոցն
չի վերաբերիր. վասն զի կամ ալ աստուածք բա-
զումը եւ տեաբը բազումը: Ինչպէս՝ ունինք հիմոյ
սոկի՝ որ ոսկի չէ, եւ արծաթ՝ որ արծաթ չէ: Եթէ
սոսոգիւ, ինչպէս կ'ուզէ ապա հովհաննել զմեղ մը
Իրաւախոհը, իրօք ընդհանուր կ'ջմիածնական հա-
սարակութիւնն անոր աս նոր զիւտն իրեն սեահա-
կանած է, չէ թէ միայն բան շահած չէ, հապա
յոսիէն յուսեղպյնը դացած է, առանց որ եւ
իցէ տարակուսի:

Ուրիշ բան չէ, բայց եթէ ոչինչ մը՝ որն որ
աս “աստուածային իրաւանց,, կոչմամբ կ'երեւա-

¹ Իրօք ալ նոյնը կ'ըսէն Պատուելիէն շատ կանուխ
Գրիգոր Տաթեւացի (Պէտ առ Իրաւանց, Գ. Ել 249). “Ի Հռովմ զնաց (Գր. Լուս.) եւ Եղեւ
Հայրապէտ եւ պատպան (Հայոց, Բ. 9.) ինչպէս նաև
Յակոբ Կալեան Ա.պոլսի Պատրիարքը. “Ինքնա-
զուխ մնայ միոյ տուեալ իշխանութիւնն ի սրբյն
Սեղբեստրոսէ՝ մերօյն Լուսաւորչի, եւ անմիջոցաբար ը-
ածանցեալ ի յաջորդս նորին,,: (ՈՒԻն. Եպ., Եր. 914.)

կայուի: Վասն զի եթէ մէկ կողմանէ նայինք, չու հաղանց, շատ չափազանց է, որովհետեւ անով իշխանութիւն մը կը տրուի Հռոմայ Քահանայապետաց, զորն որ ոչ ունին եւ ոչ կրնան ունենալ: Ասնք իրենց յանձնուած Եկեղեցւոյ տեալքը չեն, հապա պաշտօնեայք են, թէպէտ գերագոյն պաշտօնեայք, սակայն միշտ պաշտօնեայք. վասն զի չունին աւելի բան մը՝ քան զոր Առաքեալք, Պետրոս եւ Պոլոս ունեցան, որոնք իրենց համար բացայաց խսոսովանած են թէ ուրիշ բան չեն, բայց եթէ իրենց յանձնուած պաշտօնին գործադիքը, մատակարարք՝ չէ թէ տեարք: “Այսպէս գիտնան զմեզ մարդիկ՝ որ մենք Քրիստոսի պաշտօնեայց եւ Աստուծոյ խորհուրդներուն հաղպատակութ (մատակարարք) ենք”, (Ա. Կոբնե, Պ. 1): Անանկ գլուխ կորսընդընելու բարձրութեան մը վերացած կը լին Հռոմայ եպիսկոպոսնք, մեր իրաւախոհին զրութեան մէջ, որով ալ հայհոյութեան սահմանները կը շօշափուին: Զէ, այս չեւ Պետրոս մեր “աստուածային իրաւանց”, վարդապետութեան մէջ, հապա մինակ անանկ ինչպէս էր “Մովսէս հաւատարիմ անոր (Քրիստոսի Հօրը) բոլոք տանը մէջ իբրև ծառայ առ ի վկայութիւն բանից ասացելոց իսկ Քրիստոս (ունի իշխանութիւն) իբրև Որդի իր տանը վրայ, որուն տունը մենք ենք (Եթ. Գ. 5), Եկեղեցի Աստծոյ կենդանւոյ, սիւն եւ հաստատութիւն ճշմարտութեան, (Ա. Տիմ. Գ. 15):

Ուստի չի կրնար որ եւ իցէ քրիստոնէի համար՝ ասկէ աւելի խելքի դէմ բան մտածուի՛ որ Քրիստոսի Փոխանորդները կարող եղած ըլլան կամ ասկէ ետքը կարենան երկիր մը կամ ցեղ մը իրենցմէ առլուր հանել. ինչ կ'ըսենք՝ երկիր մը, կարող ըլլան գեղ մը, ագարակ մը, խուղ մը, եւ անսայ մէջ՝ դիեցիկ մանուկ մը կամ քանի մ'օր կամ ժամ կեանք ունեցող ծեր մը: Ասիկայ ը-

նել՝ մինակ անոր կարողութեան կը մնայ, որուն չէ թէ ան տան բալլիքները տրուած են, այլ ինք իսկ ստանն առնելին, (Եթ. Գ. 3) (տունը շնորհն) է:

Բայց չէ թէ միայն չափաղանց բան տրուելուն համար՝ ոչինչ է մեր իրաւախոհին Հռոմայ Քահանայապետաց տուած “աստուածատուր իրաւունքը”. հապա նաեւ ան կողմանէ որ միեւնցն ատեն խիստ քիչ նշանակութիւն կ'ընծայուի այն իրաւանց՝ քան զոր իրօք կը նշանակէ: Վասն զի իրօք ալ առ այս կը հայի չափաղանց բան տալը, որպէս զի ի գործնականին դադրի Առաքելական Աթոռը բան մ'ունենալէն, որն որ այնպէս իրեն բացաւապէս սեպհական եղած ըլլայ՝ որ ուրիշ մէկը կամ շատերը չունենան: Անոր համար մեր Բարեկամին Հռոմայ Քահանայապետաց ընծայած առ պետուկ “յաստուածային իրաւանց”, իշխանութեան նշանակութիւնը բոլորովին կը նոյնանայ ուրիշ Հայրապետաց ունեցածին հետ: Այս ինքն՝ այնպէ՝ “յաստուածային իրաւանց”, կ'ըլլայ՝ “բանցի ասանցը: Ուստի ըստ պիտայից՝ կանոնաց կամ սովորութեան օրէնքով, կրնան բազմանալ ասոնք, այս ինքն՝ իրարմէ անկախ Հայրապետք. եւ իրօք (ինչպէս ինք կը գտնէ) ի հնումն եւ ի նորումն ասնկ ընթացք ունեցած են իրերն Եկեղեցւոյ մէջ: “Մենք ամենքս ալ, կ'ըսէ մեր իրաւախոհը, որ Եկեղեցւոյ կարգաւորութիւնն ու նուիրապետութիւնը կը ճանշանք, կը խոստովանինք որ չէ թէ միայն Հռոմայ Հայրապետին, հապա նաեւ ուրիշ ամէն պատրիարքներուն եւ եպիսկոպոսներուն եւ քահանայից աստիճանը, եւ ամէն մէկուն իր ձեռնադրութեամբն ստացած պաշտօնն ամիսուի որ ասով վերցիշելոց կարգին մէջ տարածերութիւն շընդունողներէն ենք. ասիկայ Այեւադիսութիւնն է: — Մենք զիսենք որ եւ

“կեղեցական իւրաքանչեւր աստիճանաւոր յիւրում
“կարգի իր պաշտօնն ու արտօնութիւնն յաս-
“տուածային իրաւանց ունիք: Եւ այսպէս եպիսկո-
“պոսին իր վիճակի քահանաներուն վրայ, արդե-
“ողիսիոյնին իր վիճակն (իմա՞ նահանդին) և ափոյո-
“դրուներուն վրայ, եւ ամեն մէկ պատրիարքուներուն
“իրեւն սորուաշարիւթեալ սրբեպիսկոպոսուներուն վրայ
“իրաւաբանութիւն ունենալը է յԱստուածային ի-
“րաւանց:” Ի՞նչպէս ան բարձունքէն աս խորեն
իջանք: Պետքուի եւ անոր յաջորդաց համար՝
խեղճ, շատ խեղճ “աստուածային իրաւունք, մըն
է մեր բարեկամին ըմբռնածք, ան տեսակ աս-
տուածային իրաւունք մը, ուսկից Պատրիարքունք
կամ Հայրապետք եւ արքեպիսկոպոսունք ալ ի-
րենց սորուակարգեալ եպիսկոպոսաց վրայ կ'ունե-
նան, որոնց ունեցածը՝ ոչ երբեք “յաստուածային
իրաւանց”, է, հապա իրուեւ եկեղեցական կարգա-
գրութիւն միշտ կը մնայ “ի մարդկային իրաւանց”,
այս ինքնն ի կանոնաց, չէ թէ Քրիստոսի անփոփոխելէ
դրութենէն:

Ուստի Քրիստոսի Տեառն մերոյ սահմանած
մի միայն Փոխանորդի մը գրութիւնը՝ վերը յի-
շուած լոժալունց աստուածայնութենէն յանկարծ
այսպէս յարդիչյն ընելէն ետքը, ալ չենք զար-
մանար թէ ինչպէս մարդ կրցած է ի դիր առնուլ
ան Գ. Տեառին էջ 221էն մինչեւ 258 գտնուած
(եթէ կը ներուի ըսենք) հաւելանին, ուր սուրբ
Գիրք, Հարք, եկեղեցական իրաւունք, պատմու-
թիւն, չար եւ բարի, ամէն բան խառնաման մէկ
կոյս մ՛եղած է անմիայար:

Ճիշդ ան խօսութ Աստիկանեան Ամանադրու-
թիւնն իրեւեւ հիմ կը դնէ Պետրոսի եւ անոր յա-
ջորդաց բարորպին յատուի եղած կառավարական
եւ վարդապետական իշխանութիւնը սահմանելու,
զորն որ մեր բարեկամը ձեռք կ'առնու սոյն իշխա-
նութիւնը շատերուն հաւասարութեամբ բաժնե-

լու, իր վերոյիշեալ դրութիւնը հաստատելով:
“Ըստ որում եկեղեցին մէկ է, կըսէ, անիկա կա-
ռավալող իշխանութիւնն ալ մէկ ըլլալու է:
“Բայց համ միտ դնելու բան մը կայ՝ որ եւեանու-
միւնը մէկ ըլլալու է բսի, իշխանը մէկ ըլլալու է
“ըստի: Քրիստոնէութիւնը բոլոր աշխարհ տարա-
“ծուելու սահմանեալ, եւ արդէն ալ խիստ շատ
“առեղեր տարածեալ կրօնը մըն է, ասոնք ամէնը
“միայն մէկ մարդ մը չէ կրնար կառավարել, ուս-
“տիթէակետ կառավարելու իշխանութիւնը մէկ բայց
“ույոյն մէկը շատ իշխաններու հաղորդուած է, անոր
“համար սուրբն Կիպրիանոս կ'ըսէ. Լուս որում Քրիս-
“տոս աշխարհին մէջ շատ անդամներու բայց ուստի եւ-
“մէկուց ու հաղթեց, ըստ այնու մէկ հաստիկ եպիսկոպոսու-
“միւնն իրարու համայնքն եղիսիոպոսաց բայց ունիւն
“ուստի անուած է: (Նամակ Հ. Զ. առ Մէկուէրի յղ.
“միւլթ, եկեղ. եր. 209, ծան. 2. ըստ գալլ. տպ.):

Ի՞նչ ասիկ անյաջող բան կրնայ ըլլալ, որ մէկը
բալիք ձեռքը՝ բանալու տեղ՝ անով գոյէ մանելու
սունք: Կրնանք առանց չափազանցութեան բայլ
որ ոչ զը ի Հարց այնպէս սուր եւ սպառող կերպով
բացատրած է եպիսկոպոսաց բայց ունիւն եւ անսոնց
միւննեան եւոթիւնը, ինչպէս աս սուրբ Վկայն: Եր
խօսը հակիմ ձեւ մըն է, սակայն աս համառօ-
տութիւնը կինդանի սերման մը փոքրկութեան կը
նմանի, որն որ գաշտի մը վրայ հովանի ընելու ծա-
ռին բավարակ խօսութիւնը, բարձրութիւնը, բոլոր
հարստութիւնը պարունակած է: Ի՞նչ պէտք է
ուրիշին դիմել: Հարցընենք աս փառաւոր Վկային,
թէ ան կիմանայ վերցիշեալ խօսքով, զորն որ մեր
իրաւախոյն ու բարեկամը կ'ուզէ: Աչ այսպէս, կը-
սէ ինքը Ափարիանու: “Ճշմարտանմանները սուռ-
թեամբ զուցելով՝ նրբութեամբ ճշմարտութիւնը
կը խարդախուի: Անոր համար ասիկա կ'ըլլայ, եղ-
բարը սիրելիք, վասն զի ճշմարտութեան սիրզը չեն

երթար, եւ ոչ ալ ակնազիւրը կը փնտռեն։ — Եթէ մէկն ասոնց միտ դնէ եւ քննէ, երկայն ճառերու եւ փաստերու պէտք չ'ունենար։ Տէրն մէր Պետրոսին կը խօսի. Ես քեզի՞ կըսեմ, կըսէ, որ դուն ես վէմ. . . . Մէկու վրայ շինեց Եկեղեցին. Եւ որպէս զի միութիւնը ցուցընէ, իր իշխանութեամբը տրամադրեց որ նոյն միութեան ծագումը մէկ է մը սկսի. Աս միութիւնը հաստատուն բռնելու եւ պաշտպանելու պարտական ենք գլխաւորաբար Եպիսկոպոսնէնք՝ որ Եկեղեցւոյ մէջ առաջնորդը ենք, որպէս զի ցուցընենք՝ որ նոյն էսկ Եպիսկոպոսնէն աւ մէկ էս ամքաժանելի է։ Հըլլայ՝ որ մէկն Եղբայրները ստութեամբ խարէ, չըլլայ որ մէկն ուխտադրուժ պատուիրանազանցութեամբ ճշմարտութեան անհաւատարիմ ըլլայ։ Եպիսկոպոսնէն մէկ է, որուն մզյ մէկ մատը, ամբողջն մէջ հաւալվ, է-րուտան լէ-ր (Լուսէնոպո) ունի։ Եկեղեցին՝ որն որ բեղմնաւոր ամմամբ բազմութեան ընդարձակուելով կը ծաւալի, այնպէս մի է ինչպէս որ արեգակը շատ ճառագայթներ ունենալով՝ մէկ է լցոյալ. Ճառոյն ալ ճիւղերը շատ են՝ բայց հաջը արեգակն մէջ մէկ հաւատած զըրունիւնը մէկ է, եւ թէպէտ մէկ աղքիւրէ շատ վտակներ վաղելով՝ առատ բխած ջուրը բազմաթիւ տարածում մը կը ցուցընէ, սակայն միութիւնն ի ծագման կը պահուի։ Խլէ արեգական ճառագայթն՝ անոր մարմնէն, լուսոյ միութիւնը չ'ընդունիր բաժանում։ Կոտրէ ճառէն ճիւղ մը, պատող բուսցնել չի կրնար։ Աղքիւրէն կարէ վտակը, կորուածը կը ցամքի։ Այսպէս ալ Եկեղեցին՝ Քրիստոսի լուսովը լեցուն՝ բուր աշխարհք իր ճառագայթները կ'երկնցընէ, սակայն մէկ է լցոյն որ ամէն կողմը կը սփոք՝ առանց մարմնոյն միութիւնը բաժնուելու։ Իր սա-

¹ Episcopatum quoque ipsum unum atque indivisum probemus. — Episcopatus unus est, cuius a singulis in solidum pars tenetur.

տերը բոլոր երկրիս վրայ բեղմնաւոր առատութեամբ կը տարածէ, կը խաւրէ հեռու իր առատաբուխ վտակները. սակայն մէկ է ակնազիւրը, մէկ է բուն սկիզբն ու ծագումը, մէկ է բազմածին ամմանց մայորը, անոր երկամբը կը ծնանինք, կաթովը կը սնանինք, հոգեւովը կը հոգեւորինք։

Հիմա գառնանք մէր բարեկամին, որն որ ըսած էր թէ «Հոս միտ դնելը բան մը կայ որ իշխանութիւնը մէկ ըլլալու է ըսի. Լշեանը մէկ ըլլալու է չըսի»; Բայց ինչ հարկաւոր է ասոր նորէն միտ դնելը չ'որ ասիկա նոյն իսկ ինգիրնիս է, այս ինքն «Քրիստոսի միոյ Եկեղեցւոյն մէջ իշխանը մէկ ըլլալու է ւշուելու։ Առանց մէկ գերադայն իշխանի շառ իշխաններուն իշխանութիւնը, «մէկ է լշեանութիւն», չի ձուլուիր, բայց եթէ երեւակայութեան մէջ։ Ո՞վ լսեց ցայսօր որ Անդղեյ թագուհուցն, Գաղղիոյ հասարակապետութեան Մաք-մասն Գահերիցուն, Գերմանիոյ եւ Աւստրիոյ եւ Ռուսիոյ վեհապետաց իշխանութիւնը՝ մէկ իշխանութիւն է։ Սուրբ Հայրն էլշեանութիւն միութիւնը՝ էլշեաններուն միութեան մէջ կը գտնէ. «Եպիսկոպոսութիւնը», կըսէ, այս ինքն եպիսկոպոսունք, մէկ պիտօր ըլլան, եւ իրենց բուն ծագման, արմատին ու ակնազիւր հետ մէկ ըլլալով՝ անընդհատ լցոյս եւ կեանք պիտօր առուուն. այլազդ՝ այնպէս ոչինչ են ինչպէս արեւուն մարմնէն, ծառէն, աղբերէն բացնուած՝ ճառագայթ, ճիւղ եւ վտակ։ Բազմաթիւ Ամոռուներ անոր համար մինակ մէկ են, վասն զի «Վկիմին վրայ հիմնուած մէկ Ամոռուն, Պետրոսի Ամոռուն», յարակից կամ ընդմտեալ են գործարանաւոր կերպով մը՝ որն որ դիւրաւ չի բացատրուիր, վասն զի սոյն յարաբերութեան միշտ նմանը մարդկային դրութեանց մէջ չկայ։

Աւ չէմ զիտեր թէ ինչ իրաւամբը մէր բարեկամին եպիսկոպոսունքը, (որոնք եպիսկոպոսական

կարգ ունին, բայց հովուական պաշտօն չունին, վասն զի ոչ ոք իրենց տուած է,) կրնան աս մի միայն եպիսկոպոսական գնդին վերաբերիլ, կամ ան “կառավարելու իշխանութիւնը” մէկ է¹, բառածին մէջ՝ տեղ ունենալ, երբ որ ինք իսկ “ինքնօրէնութիւն եւ անկախ կառավարութիւն”, կը ճանչնայ անոնց վայ, եւ մենք ալ կը տեսնենք՝ որ աս առման ունեցածի պէս կը վարուին: Հոգին սուրբ զիրենք դրած է հովուելու (Գործոց Ի. 28), անիկա զանոնք կը խաւրէ, կ'ըսէ մեր իրաւախոհ²: Հոգին սուրբ ասանկ հովիւներ չի զներ, ասանկ եպիսկոպոսներ չի խաւրեր, այս ինքն քրիստոսի գրութենէն գուրս. ուստի եւ այն առաջնորդք՝ որ ասոր գրած քնդհանուր եպիսկոպոսական իշխանութենէն անկախ կառավարութիւն ունենալ կը կարծեն, ուրիշ բան չեն՝ բայց եթէ իրենք իրենցմէ խաւրուծ, զուրկ ամեն առաքելութենէ՝ ըլլայ երեւելի, ըլլայ աներեւոյթ: Յորչափ աս կենաց մէջ ենք, չենք իրնար անդամք յանդամոց քրիստոսի ըլլալ՝ բայց եթէ անոր խորհրդական մարմոյն մէջ անդամոց կարգը պահելով, այս ինքն՝ աս մարմոյն տեսանելի Գլույն ստորակարգելով միայն կրնանք զանիկայ կենդանացընող Հոգւոյն հաղորդիլ: Ասիկայ Քրիստոփի խորհրդական մարմոյն միութեան խորհուրդն է, զոյն որ ոչ Իրաւախոհի երազական գանձաւորութիւնը Սեղբեստրոսի հետ, եւ ոչ Եւգինէսի Զորոսրդի եւ Արեւելան ազգաց մէջ նորագոյն հնարուած երկողմեան դաշնոց կեղծիքը իրնան քակել: Բոլոր Քրիստոսի Եկեղեցին մի միայն գերբնական գերգաստան մըն է: Ո՞վ լսեց, կամ ո՞ր օրէնք տեսաւ կարել՛ որ հայրական իշխանութիւնը, բնական գերգաստանին միութիւնն ու խարիսխը, վաւեր եւ օրինաւոր դաշնագրութեամբ՝ աղքաք իրենց հօրը, կամ հայրն

¹ Իրաւախ. Գ. էջ 222. առող 1:

² Անդ. 219:

իր աղջ հետ բաժնեն կամ կիսեն: Ասոնք երկիրութեան չեն, հապա բոլորովին “միակողմանի, են, առանց կամաց Տեւան մասածուած են, անոր համար ալ ոչինչ են:

Բայց կ'երեւաց թէ մեր իրաւախոհն աս դաշնաց գրութեան անեցած վատահութենէն գտնէ քիչ մը բան կորսընցուցած պիտ'որ ըլլայ, վասն զի ուրիշ անսեղի զրութիւններու կը թափառի միաբը: Սա անհեղեղ եղանացութենէն ետքը՝ թէ Հայոց եկեղեցին Առաքելական Աթոռէն՝ ըստ կառավարութեան անկախ ինքնօրէնութիւն ունի, ունեցած է, եւ այսպէս ճանչցած եւ ընդունած են զանիկայ թէ Հասոմայ Քահանայապետք եւ թէ ամենայն Հայրապետք, մեզի գառնալով՝ կ'աւելշընէ աս նշանաւոր խօսքերը՝ որ եթէ աս անկախ ինքնօրէնութեան ծագութնն իրեւ Առաքելական Աթոռոյն հետ գրուած դաշնիք մը յառաջ եկած չ'ընդունիր Հիմնական տարբերութեան (անհաւան) հեղինակը, ան ատեն հարկ է որ ըսէ թէ ասիկայ ան Աթոռուէն բարձրագոյն տեղէ մը եկած է¹:

Հապա. Երկինքն իջած է: Այսպէս առանց ի քուն ըլլալը՝ բանդագուցած է հանձարեղ Ծահնապարեան, որն որ գրով իսկ ապացուցանելու եւ լաւ՝ թէ սուրբն Գրիգոր իր պաշտօնը յաստուածային յայտնութենէ եւ մասնաւոր առաքմամբ ի վերուատ ընդունեցաւ Հայոց համար: Աս պատճառաւ է անշուշտ որ ալ մեղի կը ձգէ մեր Բարեկամը՝ “զուշակել թէ ովէր այն (անկախ ինքնօրէնութեան) արտօնութիւնը տուողը. եւ թէ Պապն՝ իրմէ գերազայն իշխանութիւնէ, մը տրուած անկախութիւնը, զոյն որ իրեն նախորդները իրենք չեն տուեր, բայց ճանչցեր եւ ընդուներ են, կընաց ետ առնուլ²”: Անտարակոյս, ով կընայ ետ առնուլ

¹ Իրաւախ. Գ. էջ 258, նաեւ 249 վերջի եւ 250ին առջի առղերը:

² Իրաւախ. Գ. 257—8:

Աստուծոյ տուածը, ենիւ տուած է, այս ինքն՝ եթէ
Սիմոնի որդւոյ Յովաննու յերկրի տուածը՝ 270 տա-
րի ետքը զղալավ ետ կ'առնու երկինքէն՝ Աստուծոյ
Միածին Որդին, գոնէ ըստ մասին ուրիշ կեփաս մը
շխնելու, նոր Աւետարան, նոր բալկիներ տալով,
որպէս զի գրունք գժուխոց չկրնան յաղթահարելաս
“117 մոլորութիւններէ”, ազատ երկրը:

Մէնք աս անուանեալ պատմութիւններուն
եւ իրաւագիտութիւններուն պիտ'որ գառնանք
մեր գրութեան կարգին մէջ, արդէլնին նորէն
տեսնելու: Կը կարծէինք որ մեր նախընթաց գրու-
թեան մէջ Հոռոմայ Քահանայապետին իշխանու-
թեան որպիսութեան եւ նշանակութեան համար,
ըստ վարդապետական մասին՝ այնչափ խօսելէն
ետքը, գոնէ աս օրինաւոր եւ վաւեր կարծուած
ինքնօրէն անկախութեան շնորհնուն+ը նորէն մեր
առջեւը չի հանուիր: Բայց խաբեր ենք զմեզ, վասն
զի բաւական ըմբռնելի չեն եղած մեր բարեկամին
մեր խօսքերը: Կրնանք մնաք ալ յանցանք ու-
նենալ: Բայց իրաւախոհին Գ. Տետրակ 1872ին
կեսերը հրատարակուած է, ուստի ապահովապէս
կարդացած է Պատուելին Վատիկանեան սիւն-
հողոսին Զորրորդ նստին մէջ տրուած վճիռ-
ները, ի մասնաւորի Գ. Գլուխը “վասն նշանակու-
թեան եւ որպիսութեան գլխաւորութեան Քահա-
նայապետին Հոռոմայ::: Ասկից ետքն ալ՝ սոյն Գ.
Տետրակին մէջ կրիին կրիին դառնալ հայրընել
մեզի թէ “ինչո՞ւ համար Հոռոմայ Հայրապետ մը
“այդպէս եկեղեցի մը կազմելու իշխանութիւն պի-
տի չունենայ. Եւ ինչո՞ւ համար կառավարութեան
“կողմէն կախում չունենալու գլուխ մը պիտի շտայ
“անոնց¹», ասիկիայ շատ կը ցաւեցընէ զմեզ: Ի վե-
րայ այսր ամենայնի յցսերնիս կտրած չենք: Եթէ
կը համի մեր իրաւախոհը, մէկտեղ մտախոհ ըլ-
լանք աս վճիռներուն վրայ, գլխաւորաբար՝ Պէտրոսի

յաջորդաց գերադոյն ընդհանրական իշխանու-
թեան վերաբերեալ գլխոյն: Ասոնք՝ ինչպէս ինք
աղէկ զիտէ, ամէնքն ալ “Հոգւոյն որբոյ”, եւ
700էն աւելի Առաքելց յաջորդներուն վարդա-
պետութիւնն ու վճիռներն են:

Վարդէկանեան Տէլէրական ժողովոյն Դ. Նէրը:

Եշրկու բան գլխաւորաբար՝ Քրիստոսի Տետան
մերյ Փոխանորդին համար՝ Զորրորդ Նստին մէջ
սահմանեց Վատիկանեան սիւնհողոսով¹. անոր գե-
րադոյն եւ միանգամայն անդիշուիան ընդհանուր ե-
պիսկոպոսական իշխանութիւնն, եւ անկէ անբա-
ժին՝ անմոլար վարդապետական պաշտօնը:

Ասոնց ոչ առաջինն եւ ոչ վերջինն առջի ան-
գամ կը լսենք կամ կը հաւատանք, բայց ստուգիւ
առաջին անգամն է՝ որ գալուց բազմայլոց խնդիր-
ները վերջացընելով՝ սոյն գլխաւոր ճշմարտու-
թիւնն այսափ հանդիսական կերպով առջեւնիս
կը գնէ բովանդակ ուսուցանող Եկեղեցին, անանկ
ատեն մը՝ որ մոլորութիւնն ալ ամէն թումբ պատ-
ռած կ'երեւայ: Ո՞վ դիտած չէ արգեօք ժամա-
նակիս սա համար՝ որ որչափ բազմաբեղուն մոլորու-
թիւնը, մեր օլերը, նոր եւ շատ գործնական մի-
ջոցներով իր ժանտ սերմերն ամէն կողմը կը թըռ-
ցընէ եւ դիւրիմաց կերպով մարդկային ընկերու-
թեան ամէն շարքերուն մէջ կը թափանցէ, սոյն
համեմատութեամբ Առաքելական Աթոռն իր պաշ-
տօնական վարդապետութեան զարմանալի հոսանք
մը կը թողը, եւ “գաղտնեաց խաւարի”, ամէն
խորչըր ցուցընող համասփիւռ լոյս մը իրմէ կը
տարածէ: Սոյն զործունէութիւնը մեզի աւելի
պտղաբեր ընելու համար՝ ի՞նչ այնչափ պատշաճա-
կան կրնար մտածուիլ՝ բայց եթէ աս փրկութեան

¹ Ա. Սահմանադր. վրդպտ. վասն Եկեղ. Քրիստոսի:
(Const. dogm. I. de Eccel. Christi.)

չուրը վազըրնող աղբեր, այս ինքն՝ Առաքելական
Գլխաւորութեան աստուածային դրութեանը,
մշնչենաւորութեանը, անոր էութեանն ու մաս-
նաւոր ձրիցը նկատմամբ՝ մեր հաւատքն աւելի խորը
տնկելով, նյոնն ամէն երերմանէ եւ տատան-
մանէ ազատել, անանկ չեղնակութեամբ մը՝ որն
որ ամէն բացառութենէ վեր բլայ: Աս է՛ զրն որ
իրօք կը գիտէ սրբազն Սինհոգուն առաջիկայ
Սահմանադրութեամբը, ինչպէս ասոր ներածու-
թենէն յայտնի է:

Աս՝ Քրիստոսի Եկեղեցւոյն մէջ երբեք չընդ-
հատուած հաւատքին քովլինդիրներ, տարակիցո-
ներ, նաեւ ընդդիմութիւններ պակաս եղած չեն.
ասոնք ալ բաւական հին են, եւ շատ հին, Եկե-
ղեցւոյ հիմնարկութեան, Պետրոսի խոստացուած-
առաւելութեանց հետ կը սկսին, եւ ասոտուածային
թպլստութեամբ մը՝ կը կրինաւին. բայց կը ծա-
ռայեն անշուշտ մէկ կողմանէ իշխանութեան մե-
ծութիւնն եւ մէկալ կողմանէ մարդկային տիարու-
թեան անհուն անդունդը, եթէ կարելի է, շափե-
լու: Աշխարհքիս թէպէտ ամէնէն կարեւոր, բայց
ամէնէն գժուարին գործքին վրայ է ինդիրը, հնա-
զանդութեան որն որ նաեւ երկինք դիւրին չեղաւ:
Ուստի զարմանք չէ, եթէ նյոն իսկ Եկեղեցւոյ ծո-
ցը, տուեն տաեն խորհուրդներ ու փորձեր եղած
ըլլան, Քրիստոսի Տեառն մերոյ Փոխանորդին հո-
գուական իշխանութիւնը նրելու, անոր գործու-
նէութեան չափ եւ սահման որոշելու, անոր
վարդպատութեան առջեւ, գոնէ քիչ մատե-
նուան համար, անլստահութեամբ լար քաշելու:
Կոստանդիոյ եւ Բասիլիոյ ժողովոց մէջ գործուած-
ները դժբախտ փորձեր էին, որնք հետեւութիւն-
ներ ունեցան իրենց ետեւէն և երկայն պարանաւ,,,
հոս Գաղղիական ազատութեանց անուամբ, հոն
իբրեւ Փերբոնեան, ուրիշ տեղ իբրեւ Յովուէֆեան
սկզբունք, կամ վերջապէս Հռոմայ Քահանայա-

պետին նկատմամբ՝ էական եւ ոչ էական իրաւանց
զանազանութիւն: Աս Հանքերուն ձեռք տուին
այլեւայլ արբունիք, որոնք՝ Հերովդի պէտ աս իշ-
խանութեան մեծութենէն խուզած, իրենց խոր-
հրսդականներով մէկտեղ Տեառն եւ անոր Օծե-
լոյն համար ինորհցեցան ի սնութիս:

Անսպառ էր աս ալիքներուն դէմ Առաքելա-
կան Աթոռույն մէկ կողմանէ համբերող հեղու-
թիւնը, մէկալ կողմանէ անշարժ հաստատու-
թիւնը՝ կամաց կիրքերը մարելու եւ միտ-
քերը լուսաւորելու: Հարիւր, Հարիւր յիսուն
տարւան չափ Գաղղիս Եկեղեցական մատենագրու-
թեան վերաբերեալ գրուածներ հետզհետէ ե-
րեւան եղն: Ասոնք մեծ գրաւոր արդիւնքներ
էին, իրենց օգուտն ունեցան եւ պիտոր ունենան.
ասկայն աննոնցմէ շատերը վերցիշեալ սկզբամբ
քիչ շատ տոգորուած ըլլալուն, ասոնք միշտ մտա-
դիր եղաւ. Առոք Աթոռն՝ որ ան մոլար եւ կողման-
կան րմբունումները չէ թէ մինակ շատ մը ողջամիտ
պատմական եւ քննական գրութեամբը, որոնք
զլլաւարար Խոտալիոյ մէջ հետզհետէ հրատա-
րակուած են, քայլ առ քայլ իրենց պատասխանը
գտնեն, հապա միանգամայն չըլլայ որ երբեք մէկը
տեսական սահմանէն զործնականին անցնի, այս
ինքն՝ Աթոռույն դատաստանէն ուրիշ որ եւ
իցէ գատաստանի բոլցուի ի մասին կառավարու-
թեան, եւ կամ անոր վարդպակետական վճռէն
ետքը՝ մէկն իրեն ազատութիւն առնու տատամե-
լու իսկ՝ թէ արդեօք բոլըրապէս եւ անկեղծաբար
ինք զննք անոր ենթարկէ թէ չէ: Անցեալ գարուն
վերջերն եւ աս գարուս սկիզբները պատահած ըն-
կերական համակործան փոփոխութիւնները վայ
գալով, շատ ինկաւ աս գաղղափարաց տենգը. կա-
ռավարութիւնք իրենց տունը բաւականէն աւելի
զբաղում ունեցան. կղերն ուրիշ այնչափ ստիպո-
ղական բան չունէր, բայց եթէ աւելի եւս սերտի-

Ա. Աթոռոյն փարելով՝ քայքայած ընկերական վիճակին դարձման փնտութել։ Վերջապէս հասանք վլայ ըլլալու ան բաւական երկայն տարիներուն, որոնց մէջ, թէպէտ մոլորութիւնք եւ անտարբերութիւն առ կրօն ամէն բան գրաւելու կը սպառնար, սակայն կղերը, ի մասնաւորի բոլոր կաթու- զիկէ աշխարհքին եպիսկոպոսունք, անանկ սերտ համաձայնութիւն եւ անանկ մասնաւոր յարում մը ցուցուցին Քրիստոսի Փոխանարդին, որ այսչափ ընդհանուր, այսչափ գրեթէ առանց բացառու- թեան, գուարար պատմութեան մէջ կը գտնուի։ Աշխարհք այն զարմանալի ներդաշնակութեան արտաքին մեծայաղթ ցցցերը քանի մ'անդամ տեսաւ, երբ որ եպիսկոպոսունք եւ անսնց ետեւէն քահանայից հազարաւորք ամէն երկրէ եւ լեզուէ, այլեւայլ առթի մէջ, գերագոյն տեսանելի հո- վուին ճայնին վազեցին։ Տեղ տեղ, հին եւ նոր աշխարհքին մէջ գումարուած գաւառական սիւն- հոդոսները նոյն հոդով կեռային։ Այսպէս մին- չեւ գրեթէ 10 տարի առաջ։

Բայց աւաղ, որչափ յողդողդ է մարդկային սիրու։ «Սակաւ ինչ հօւր զորպիսի անտառու հը- դեհէն» (Յակ. Գ. 5)։ Բաւական ժամանակէ ի վեր գլխաւորաբար գերմանական երկիրներու մէջ, մերթ ընդ մերթ անանկ անձնիք երեւան ելան՝ ո- րոնք իրենց գիտութեան համբաւով հեռուանց ու մօտանց երբեմն հետեւող ալ ունեցան, որոնց իրաւամբք կրնար յիշեցուիլ թէ «Որ կամիցի գի- տել ինչ, չեւ եւ գիտաց՝ որպէս արժանն է գի- տել» (Ա. Կորճն. Ը. 2)։ Ուստի իրաց բնու- թեան համեմատ, երկայն կամ համառօտ՝ բայց միշտ հասուն քննութենէ մը ետքը ան ծուռ- դրութիւնները մերժուեցան սուրբ Աթոռէն։ Բայց չէ մինակ աս դրութեանց հեղինակներէն ո- մանք գովելի ենթարկութեամբ չպատասխանեցին առաքելական վճռոյն, հապա շատերը յայրնի կամ

լուելայն անոր դէմ կարծես թէ ապագայ դատաս- տանի մը կը սպասէին, իրենց զայրութիւն մէջ ի- րենց փրկութեան տախտակ գտնելով սա փտտած գրութիւնը թէ «Ի հաւատոյս անսորդէւլ դա- տաստան չի տար մինակ Ա. Աթոռը»։

Արդէն այսչափ խորի պատրաստուած ատեն՝ վերջապէս կրից կայծով մը անձնասիրութիւնը, մօտալուտ տիեզերական ժողովըն գումարման առթիւ, արդէն թմրած կամ գոցուած վկրերը գրգուեց։ Բոլորովին անանկալ էր՝ երբ որ եպիսկո- պոսաց մէջն բաւական թիւ մը՝ պյլեւայլ պատույ եւ գիտութեան աստիճաններէ՝ ամիսներով շա- րունակեցին վիճելու, ըստ մասին՝ անժամ եւ ըստ մասին անստոյդ համարելով առաջիկայ որոշումը։ Այնչափ սոյն որոշման անժամութիւնը ցուցընելու աշխատեցան, որ ամէն բանէ աւելի անով հար- կաւորութիւնը ցուցուեցաւ։ Աս առաքելց յաջորդ- ներն իրենց մեծ նախորդներուն երբեմն ունեցած տկարութեանն ալ հետեւած գտնուեցան։ Սա- կայն դատարկ չեն աստուածային թույլտուու- թիւնները։ Ինչպէս ասոնց նոյնպէս ալ անսնց տարակյաններն անշուշտ առ այն պիտ'որ ծառայէն՝ որ ճշմարտութեան քարոզութիւնն ուրիշներուն առաւել եւս հաւատալի ըլլայ, երբ որ ներկայ եւ ապագայ ծնունդները տեսնեն թէ աս՝ նաեւ գի- տութեամբ երեւելի՝ հովիսներն իրենց ամէն օգ- նականներովը, 18 դարու եկեղեցական պատմու- թեան ամէն նորշերը կրկաելով, ամէն քահանայ- ապետաց հրովարտակները, վճիռները, բոլոր գործքերն անաչառ նժարքով կշռելէն ետքը՝ չկրցաւ քահանայապետաց եւ ոչ մէկուն պաշտօ- նական փարգապետութեան մէջ եւ ոչ իսկ մանր մոլորութեան արատ մը ցուցուիլ։ Բովանդակ եկեղեցին մասնաւոր կերպով մը տեսաւ թէ Եկե- ղեցւոյ կենդրոնը գտնուած լցոն՝ ուրիշ որ եւ իցէ կէտի վրայ գտնուածներն որչափ կը գերազանցէ,

Եւ թէ որչափ փայլուն երեւան ան մետասան աստղաներն եկեղեցւոյ կամարին վրայ, պիտոր դառանան երկարգեն ան մէկուն որն որ աստուածային խոստմանց լիութիւնն ընդունած է, եւ պաշտօն ունի իր եղբայրները հաստատուն բռնելու, քանի անգամ որ խաւարի իշխանն զերենք մաղել ուզէ: (Ղուկ. Իբ. 31:)

Վատիկանեան սիւնհօդոսն իր Չորրորդ նիստն ըստ, Հռոմայ Քահանայապետին հովուական եւ վարդապետական իշխանութեանց վրայ հանդիսական որոշումները կատարուեցան աւանց անոնց լիուլի վաղեւականութեան բան մը պակսելու, չէ թէ մինակ հարկաւոր, հապա եւ ոչ՝ հարկաւոր չեղած պահանջումներէն. ինչպէս եթէ Գաղղիական ըստած կարծիքը կը փնտուէր որ Հռոմայ Քահանայապետն, որպէս զի անսիալ ատեան համարուի, եպիսկոպոսաց մեծագոյն ման իրեն հետ ըլլալու է, եւ կամ նորերս յառաջ բերուած պայմանը՝ որպէս թէ սիւնհօդոսական վճիռ ըլլալու համար՝ “սիւնհօդոսական Հարց բարցական միաձայնութիւնն”, հարկաւոր եղած ըլլայ, աս երկու պահանջմանց համեմատ ալ՝ որոշումը կատարեալ է: Յուլիսի 18ին Կատին մէջ, ինչպէս ծանօթ է, 533 ձայներէն մինակ 2 ձայն բացանեց: Բացակայ եպիսկոպոսաց ձայները կէս մը արդէն որոշումէն առաջ, եւ կէս մ'ալ անկէ ետքը հետզիւտէ աւելցան: Իրաւամբը Ա. Հայրը նոյն օրը ցնծութեան ձայներն ընդհատուելէն ետքն ըսած էր ներկայ եպիսկոպոսաց՝ հեռաւորաց մէկ մասին համար. “Հռոմայ Քահանայապետին գերազոյն իշխանութիւնը, պատուական եղբայր, չի ձմեր, հապա կը պատուակարէ, չի քակեր, հապա կը շնէ. եւ շատ անգամ մեր Եղբայր (այս ինքնն Եպիսկոպոսաց) պատիւը կը բարձրացընէ, սիրոյ մէջ կը հաստատէ, անոնց իրաւունքները կը պաշտպանէ: Անոր համար երանի թէ անոնք՝ որոնք հիմայ ըստ

գրգռութեան կը մտածեն, իմանային որ Տէր ի գրգռութեան չէ: Երանի թէ յիշէին որ հակառակ կարծիքը բանաները քիչ տարի առաջ՝ մեր եւ աս մեծարոյ ժողովոյն մեծագոյն մասին մոքին համեմատ կ'առատանային. սակայն ան ատեն մեղմ հոգի կը չնչէր: Համի Տէր միաբերն ու սիրտերը լուսաւորելու, եւ որովհետեւ ինքն է՝ որ մեծամեծ պանչելիք կ'ընէ, անանկ մը միտքերն ու սիրտերը լուսաւորելու՝ որ ամէնքն իրենց չ'օրը, Յիսուսի Քրիստոփանարժան Փափանարդին, գիրկը գիմեն, որն որ զիրենք կը սիրէ, զիրենք կը յարդէ եւ իրենց հետ միանալ կ'ուզէ::: Պարագ տեղ չնչէց աս գորովզյ ձայնը: Ահա խոնարհած է ամէն բարձրութիւն, եւ այսօրուան օրս կաթուղիկէ միութեան մէջ եւ ոչ մէկը կայ եւ ոչ ալ կրնայ ըլլալ՝ որն որ գեռ Վատիկանեան որոշումներուն՝ դիմագարձ գանուի: Ասոնք իրաւունք ունին ուրախանալու՝ որ ձշմարտութենէն՝ յաղթուեցան, կամ ի սիրոյ ձշմարտութեան՝ իրենք իրենց յաղթեցին, ըստ իմիք իրենց երեւմն ունեցած հակառակորդներէն աւելի գեղեցիկ յաղթանակ մը ստանալով, եւ այսօր իրենք են ամէնէն աւելի՝ նոյն ձշմարտութիւններուն “առաջի գատաւորաց եւ թագաւորաց” ներուր պաշտպանները:

Սրբազն Աիւնհօդոսը նաեւ ներածութեան մը մէջ կը գնէ բոլորին հիմը, այս ինքն՝ այն միութեան գաղափարը՝ զորն որ իր Եկեղեցւոյն համար սահմանած է Տէրն մէր: Ովկէ ան քրիստոնեայն՝ որն որ գնէ հանդանակի մը մէջ, “միոյ միայնոյ Եկեղեցւոյ”, գտաւանութիւնը շնէ: Բայց այն միութիւնը՝ զորն որ կաթուղիկեայք աս խօսքով կ'ըմբռնեն, անանկ իրենց բոլորովին յատուկ է, որ “չ պէ իրենցմէ դուրս կրնայ նոյնն բնագունիլ՝ բայց եթէ իրենց գալու համար: Կոյն իսկ Եկեղեցւոյ սահմանէն է աս միութիւնը՝ որն որ թէ վարդապետութեան եւ թէ կառավարութեան միութիւն

Եւ վարդապետաց եւ հովուաց կողմանէ, եւ միանգամյն հաւատոյ ու հալորդութեան միութիւն բոլոր հաւատացելոց կողմանէ, եւ աս կրկին միութեան մշտատեւ սկիզբն եւ տեսանելի հիմն, Պետրոս եւ իր յաջորդներն ի Քրիստոսէ դրուած են, որպէս զի ինչպէս շատ էին Առաքեալք, բայց մի միայն էր Առաքելութիւնը, այսպէս թէպէտ շատ ըլլան եպիսկոպոսունք, բայց “մէկ եւ անբաժին ըլլայ եպիսկոպոսութիւնը”։ Որպէս զի շատերն իրենք զիրենք գերագոյն կառավարներչնեն, ինք Տէրն մեր մէկ գերագոյն կառավար դրաւ. որպէս զի շատերն իրենք զիրենք անսխալ չընեն, ինք՝ միայն մէկ անսխալ ուսուցիչ դրաւ։ Առանց ասոր՝ ոչ կառավարութեան եւ ոչ վարդապետութեան վերաբերեալ ինդիրները կրնային երբեք վերջ ունենալ. բայց կ'ունենար ստուգի վերջ՝ իր աստուածային շիմնագրէն մարդկային ազգին փրբկութիւնը մշտնչենաւոր ընելու համար դիտուած, ուզուած եւ հաւատացեալներէն ամէն օր՝ միջ եւ երրորդական Աստուծոյ խոստովանութենէն ետքը ամենայն լրութեամբ սրտի դաւանուած “մի միայն կաթուղիկէ Եկեղեցին”։

Ուստի Վատիկանեան ժողովը Պետրոփ՝ բոլոր առաքելոց եւ բովանդակ զինուորեալ Եկեղեցւոյ վրայ, չէ թէ մինակ պատուոյ, հապա ձշմարիտ իշխանութեան զլսաւորութիւնն ի Քրիստոսէ ընդունած ըլլալը (Գլ. Ա.), եւ աս զլսաւորութեան մէջ՝ աստուածային սահմանադրութեամբ յաջորդներ ունենալը, որոնք նոյն իսկ Հռոմայ Քահանայապէտներն են (Գլ. Բ.), հասաստելէն ետքը, այն գլսաւորութեան կառավարական մասին համար ասանկ կը սահմանէ.

“Եթէ մէկն ըսէ թէ Հռոմայ Քահանայապէտը՝ միայն դիտելու կամ ուղղութիւն տալու պաշտօն ունի, չէ թէ լիսկատար եւ ծայրագոյն իշխանութիւն իրաւասութեան բովանդակ Եկեղե-

ցւոյ վրայ, չէ թէ միայն հաւատոյ եւ վարուց վերաբերեալ իրաց մէջ, հապա բոլոր տիեզերք ափուած Եկեղեցւոյն բարեկարգութեան ու կառավարութեան վերաբերեալ իրաց մէջ. կամ ըսէ թէ անիկայ՝ սոյն ծայրագոյն իշխանութեան միայն բարձրագոյն մասը, չէ թէ անոր բովանդակ լրումն ունի. եւ կամ ըսէ թէ անոր աս իշխանութիւնը կարգաւոր եւ անմիջնորդական չէ՝ թէ բոլոր եւ ամէն մէկ Եկեղեցեաց, եւ թէ բոլոր եւ ամէն մէկ հովուաց եւ հաւատացելոց վրայ, այնպիսին նզովեալ ըլլայ։” (Գլ. Գ.)

Գրեթէ ամէն ատեն, գրեթէ ամէն տեղ գտնուեցան Եկեղեցւոյ մէջ անհանդարու մոքեր՝ որոնք Հռոմայ Քահանայապէտները գրեթէ հոնքերեւ կ'ուղէին՝ որ թագաւորեն, բայց չկառավարեն, միայն իրբեւ բովագման ատեան արժեն, ան ալ՝ Եթէ կարելի է առանց միշանկեալ ատեանները ցատքելու, իրենց օրէնքները, դոնէ երբեմն, աս կամ ան գաւառ չհրատարակելով կամ շնորհուալ՝ խափանել կամ արժել չտալ, իսկ բովանդակ Եկեղեցւոյ ընդհանուր օրէնք գնելու իշխանութիւնը Հռոմայ Քահանայապէտաց վրայ ճանչնալ՝ մինակ իրբեւ ի պակասութեան տիեզերական ժողովոյ. անոր համար տիեզերական ժողովոց գումարումն իրբեւ Քրիստոսի Եկեղեցւոյն կառավարութեան էսպիս հարկաւոր համարած են, ուստի Առաքելական իշխանութիւնն ինք իրեն, անկափ յեպիսկոպոսաց՝ Քրիստոսի հօտը հովուելու բաւական իշխանութեան լրումը չունի։ Վերջապէս Պետրոսի յաջորդներուն վրայ՝ մինակ Հռոմայ թեմին մէջ եպիսկոպոսական իշխանութիւն ճանչնալով՝ անկէ գուրս փառաւորագոյն հնչող անուններով անօսրացած իշխանութիւն մը կը թողուի։

Տապար առ արմին կը գնէ սիւնհոգոսն՝ երբ որ կ'ըսէ թէ Պետրոսի յաջորդներն իշխանութեան ունին, այս ինքն իրենց հովուական պաշ-

տօնը կատարելու համար ուրիշներուն իշխանութեան ամենեւին կարօտութիւն չունին, որ եւ իցէ եկեղեցական գործառնութեան մէջ ուրիշներուն հաւանութեան երբեք հարկաւ կապուած չեն: Այն ամերգջութիւնը՝ զորն որ իրենց իրաւասութիւնն աստուածուստ ունեցած է, ամէն մասամբը, այս ինքնն թէ օրէնսդրական, թէ բարութիւնն եւ թէ իրութափական մասամբ, ոչ քաղաքային եւ ոչ եկեղեցական իշխանութիւն մը կրնայ պակեցրնել, եւ ոչ իրենք իսկ Քահանայապետը օտարացրնել: Կրնան երկրաւոր թագաւորը երբ որ ուղեն, իրենց իշխանութեան մէկ մասն անսանկ ուրիշներուն թողուլ՝ որ իրենցմէ ստորիններէն անոր գործածութեան մէջ չափաւորուին, առանց խորհրդարանաց հաւանութեան՝ նաեւ եթէ ուղեն, օրէնք տալ չկարենան: Քրիստոսի Տեառն մերոյ Փօխանորդն՝ ասոր հակառակի իրեն աւանդուած բալիքները չել կրնար, բայց եթէ անբաժին ունենալ: Կրնայ իր հոգերուն ուրիշները մասնակից ընել, իր իշխանութենէն բիսած արտօնութեանք ճոխացրնել, զանազան նուիրապետական աստիճաններով իշխանութեան առաւելութիւններտալ, բայց կը մնայ ինք իր նախնական լրութեան մէջ որն որ աստուածային գրութիւն ըլլալով՝ ոչնչ մարդկային կամք կրնայ զանիկայ անսօրացրնել:

Եւելի գիւրա կրնար մատածուիլ որ եպիսկոպոսաց իշխանութեամբ՝ որն որ յաստուածային իրաւանց է, Հռոմայ Քահանայապետին եզր մը գրուած ըլլայ: Այն, կ'ըսեն Վատիկանեան Հարք, Եպիսկոպոսունք՝ որոնք ի Հոգւայն սրբոյ գրուած են, Առաքեանը երուն յաջորդեցին եւ իրեւ ճշմարիտ հովիւր՝ կ'արածեն եւ կը կառավարեն իւրաքանչեւր իր որոշաւած հօտը, բայց իրենց իշխանութիւնը գերագոյն եւ ընդհանրական Հովուեն կը հաստատի, կը զօրանայ եւ կը պաշտպանուի. չէ թէ ասոր հակառագը: “Աս սրբազն պաշտօնը,

կ'ըսէ Լեւոն Մեծ, այնպէս ուզեց Աստուած որ բոլը Առաքելոց (ուստի եւ անոնց յաջորդաց) վերաբերի՝ որ երանելոյն Պետրոսի բոլը Առաքելոց գերագունին վրայ աս պաշտօնը գլխաւորաբար գրուած ըլլայ, որպէս զի անկէ իբրեւ ի գլխոյ՝ իր պարզեները բոլը մարմնոյն վրայ սփռէ, այնպէս որ աս պաշտաման աստուածային խորհրդէն ինք զինք անմասն գիտնայ՝ ով որ յանդգնի Պետրոսի ամրութենէն հեռանալու” (Թուղթ 89:)

Բայց աս եկեղեցական իշխանութեան լոււթիւնը զորն որ “Հովուաց եւ հաւատացելոց վրայ, թէ իւրաքանչիւրոց եւ թէ ամէնուն մէկէն”, ունի Հռոմայ Քահանայապետը, ինչպէս Սիւնհոգութ կը սորվեցրնէ, սուտ կ'ըլլար՝ եթէ հսուիրապետական հպատակութեան եւ ճշմարիտ հնազանդութեան պարտքնոյն իրաց կողմանէ սահմանաւորուէր, այս ինքնն մինակ հաւատոյ եւ բարուց վերաբերեալ նիւթոց չափաւորուելով, եկեղեցական “կարգաւորութեան եւ կառավարութեան”, վերաբերեալ իրաց համար իւրաքանչիւր երկրի հովիւք եւ հաւատացեալք իրենց ուղած ճամբան ուղարկութիւններուն ունենային: Ասանկ ազատութիւն մը որ եւ իցէ երկրի, որ եւ իցէ ծիսի համար, ինչպէս բացայաց կ'ըսէ սրբազն Սիւնհոգութ, կը հակառակի ան “կաթուղիէ ճշմարտութեան վարդպատութեան, որմէ չե կրնար մէկը խոտորիլ՝ առանց հաւատքն ու գիւրաւորիւնը կրսրնցընելու,,:

Հռոմայ Եպիսկոպոսին կառավարական իշխանութիւնը՝ Հռոմի թէ մէն գուրս, եպիսկոպոսաց անմիջական իշխանութեան նկատմամբ՝ հեռաւոր իշխանութիւն մը մտածողներուն դէմ կ'որոշեն սիւնհոգուսական Հարք՝ որ անոր իշխանութիւնը չէ թէ միայն գերագոյն, հապա նաեւ անժական է: Արդեամբը իսկ աս գերագունութիւնը կեղծիք՝ չէ թէ իրական ըստն կ'ըլլար, եթէ ամէն մէկ թէ մին կառավարութեան մէջ, մերձաւորապէս՝ թէ-

մականը, հեռաւորապէս՝ Հռոմայ եպիսկոպոսն իշխանութիւն ունենար. կամ Հռոմայ եպիսկոպոսն ուղղակի եւ անընդմիջապէս իւրաքանչչւր. հաւատացեալ կառավարելու իրաւոնք չունենար՝ բայց եթէ թեմականին միջնորդութեամբը, որն որ ուրիշ բան ըսել չեր՝ բայց եթէ որ նոյն թեմին կամ գաւառին մէջ աւելի եպիսկոպոսը, մետրապոլիար կամ հայրապետն իրաւոնք եւ պարտք ունեցած ըլլայ հովտելու, եւ աւելի քրիստոսի Փոխանորդը թեմին եպիսկոպոսէն կախում ունենայ, քան թէ աս՝ անիէ: Ի՞նչպէս ալ կարելի էր որ գերագոյն նուիրապետն՝ աս կամ ան թեմականին դատաստանին տակ կիյնար, երբ որ ամէն մէկը թէ առանձին եւ թէ բոլորը մէկէն իրեն չեն հաւասարիր, եւ անոնցմէ ոչ մէկէն եւ ոչ ամէնէն իրաւոնք կամ հրաման մը կը սպասէ ան՝ որն որ հովուական իշխանութեան չէ թէ մասը, հապա լրում ունի:

Եպիսկոպոսունք իրենց հօտին վրայ աստուածային իրաւամբը, իբրեւ ի Քրիստոսէ խաւրուած Առաքելոց յանորդք եւ ի Հոգւոյն սրբոյ դրուած հովիւք, չէ թէ յանձնարարական՝ հապա կորդիտոր իշխանութիւն ունին: Առաւել եւս իրաւամբը կորդիտոր կ'անուանէ Սիւնհոգուը Պետրոսի յանորդին սեպհական եղած գերագոյն իշխանութիւնը, որն որ այնպէս մասնաւոր կերպով ի Տեառնէ, չէ թէ ի մարդկանէ, իրեն տրուած է, որ ուրիշ ամէն կորդիտոր իշխանութիւն՝ Եփեղեցւոյ մէջ ասկէ կախում ունի, եւ առանց աս կախման՝ ոչինչ է: Ամէնքն իրմէ կը դատուին, ոչ ոք զինքը կընայ դատել իր պաշտօնին դորժքերուն մէջ. “Առաջին աթոռը մէկէ մը չի դատուիր”:

Քահանայապետաց Հռոմի թեմէն դուրս ունեցած իշխանութեան չէր ուղուեր Եպիսկոպոսական անուն տալ: Վատիկանեան սիւնհոգուը կ'ըսէ թէ աս իշխանութիւնը “Ճշմարիտ եպիսկոպոսական,, իշխանութիւն է: Եթէ ան առաքելական իշ-

խանութիւնը՝ որն որ Առաքելոցմէ իրենց յաջորդներուն անցաւ, եպիսկոպոսական բառեցաւ, ինչու Առաքելոց Գլխայն իշխանութիւնն իր յաջորդներուն վրայ եպիսկոպոսական պիտի չըսուէր, երբ որ առաքելական եւ գերազանցութեամբ առաքելական կ'ըսուի, եւ ինչ որ եպիսկոպոսունք փոքր ի շատէ ունին, այս ինքն՝ հովուել եւ առաջնորդել ի ճշմարտութիւն եւ ի փրկութիւն, նպան ամենայն լրութեամբ Հռոմայ Քահանայապետք կը կատարեն, այնպէս որ չէ թէ մասնաւոր Եկեղեցւոյն Հռոմայ հապանաւել իրենց գերագոյն հովուութեան համար առաւել եւս իրաւամբը եպիսկոպոս են Պետրոսի յաջորդները, գերագոյն եպիսկոպոս, կամ ինչպէս սուրբն Բեռնարդոս արքէն ըսած էր, “բոլոր աշխարհքիս եպիսկոպոս”:

Հռոմայ Քահանայապետաց անսխալական վարդապետութեան պաշտօնին վրայ խօսելու սկսելով սրբազն Սիւնհոգուը (Գլ. Դ.) կը յայտնէ որ “Հռոմայ Քահանայապետական իբրեւ Պետրոսի Առաքելոց իշխանին յաջորդ՝ բոլոր Եկեղեցւոյ վրայ ունեցած առաքելական գլխաւորութեան մէջ՝ նաեւ վարդապետելու գերագոյն իշխանութիւնն ալ պարունակուած է”: Իրօք ալ ովկ պէտք էր զասոնք իրարմէ բաժնել, զրոնք նոյն իսկ Տէրն մեր զուգած էր, երբ որ կ'ըսէր Սիմոնի. Արածէ կամ հովուէ իմ գառինքս եւ խաշինքս:

Որչափ ալ ասոր համզուած էինք, մեր նախընթաց գրտթեան մէջ առ ժամն հարկ չհամարեցանք կ'ջմիածնականաց հետ ասոր վրայ ուղղակի վիճելու: Ի վերայ այսր ամենայնի՝ յառաջ բերելով ան աղբիւրները՝ զրոնք սրբազն Սիւնհոգուն ալ (Եկեղ. Հրայ. Ա. Սահմանադր. Գլ. Դ.) նշանակած է, այս ինքն՝ սրբոյն Որմզդասայ, Բ. Լուգդունեան ժողովոյն եւ Փլորենտեան սիւնհոգուն սահմաններուն խօսքերը, ինչպէս նաեւ Եփեսուական եւ Քաղկեդոնական Հարց խօսածներն ու.

գրածները, վերջապէս սա եղակացութեամբ
լընցուցած էինք թէ

“Աս Գլխաւորութեան վարդապէտութեան
մէջ զլաւարաբար մտալրութեան արժանի սա եր-
կու կէտերն են.

“1. Ան ատեն եպիսկոպոսունք իշխանութիւն
ունին Տէրունական հօտին մէկ մասը կառավարելու,
երբ որ անկախ չեն Պետրոսի յաջորդէն՝ որն որ բո-
լլը հօտին վրայ գերապէն իշխանութիւն ունի:

“2. Ան ատեն ասոյդ է՝ որ եպիսկոպոսունք
անսխալ կը վարդապէտեն, երբ որ կը միաբանին
Պետրոսի յաջորդին՝ որուն կը վերաբերի հիմաս-
տուր վարդապէտութեան պաշտօնը”:¹

Սակայն գրիչը վերջին անգամ ձեռքերնէս
չձառնա հարկ համարած էինք նոյն հրատարակու-
թեան ծայրը բառ առ բառ սա խօսքերն աւելցը-
նելով²:

“Թէ որ քանի մը տեղ (Էջ 415, 418, 478)
Հռոմայ հայրապէտին եւ ուրիշ ուղղափառ եպիս-
կոպոսաց համաձայնութիւնն ստէպ կրկնեցինք՝
ժոնէ նոյնն իբրեւ կաթուղիկէ ուղղափառ
հաւատոյ յառաջ բերելով, գլխաւորաբար անոր
համար ըրինք, որպէս զի աւելլորդ ընդդիմաբանու-
թեանց արմատը կարենք, չէ թէ վասն զի Հռո-
մայ եպիսկոպոսին ի հանէ տուած վճիռները (այս
ինքնն երբ որ լիութեամբ առաբելական իշխանու-
թեան բոլոր հաւատացելոց համար բան մը իբրեւ
հաւատոյ ծշմարտութիւնն կը սորվեցընէ) անդրա-
գոյն հաստատութեան մը կարօտ կը սեպենք: Աս-
տուած պահէ: Աս ջախջախ կարծիքը՝ որն որ կրնայ
այսօրուան օրս գրեթէ արդէն մարած սեպուիլ,
երբեք քեսական սահմանէն գուրս ելլելով՝ դորժնա-
կան եղած չէ. նոյն իսկ աս կարծեաց տէր եղողնե-
րը գործնական սահմանին մէջ ամէնէն առաջ ան-

¹ Հիմն. տարբ. Էջ 361:

² Հիմն. տարբ. Էջ 515:

ցան Առաքելական Աթոռոցին վճիռներուն հնա-
զանդելու: Այլազդ ալ կարելի չէր: Ասան զի գոր-
ծնականի գալով՝ հոս ալ գարձեալ յայտնի է կա-
թուղիկէ Եկեղեցւոյ բովանդակ ուսուցանող մասին
միտքը. որովհետեւ չէ թէ մինակ Հռոմայ Աթոռ-
ուոյն ատեանին, հապա ամէն ուղղափառ եպիսկո-
պոսաց գատաստանին առջեւ՝ “Առաքելական Ա-
թոռոցին վարդապէտական վճռոյն չհնազանդող
Ուղղափառ”, ամէն ատեն եւ ամէն տեղ ուրիշ
բանուած չէ բայց եթէ եղջերուաքաղ կամ
կենդանի հակասութիւն մը,:

Ասանկ՝ Ատոփիկանեան սինհողուսէն հինդ
տարի յառաջ: Սակայն ասոր վրայ սրբազն Ժո-
ղովը, ինչպէս գիտենք, իր հանդիսական որոշումը
տալով՝ գագրեցուցած է նաև տեսական վէճերը,
սա խօսքերով¹.

“Քրիստոնէութեան սկիզբէն ընդունուած
աւանդութեան սերտիւ յարելավ, Աստուծոյ Փրկի-
չին մերոյ փառքին, կամուղիկէ կրօնին բարդաւա-
ճանաց, եւ քրիստոնէայ ժողովրդոց փրկութեան
համար, ձայնակցութեամբ սրբազն Ժողովյն,
այսպէս կը սորվեցընենք եւ կը սահմանէնք որ
(Աստուծոյ յայտնուած) վարդապէտութիւն հաւ-
ատոյ է թէ Հռոմայ Քահանայապէտը, երբ որ կը
խօսի յԱթոռուոյ, այս ինքնն երբ որ բոլոր քրիստո-
նէից Հովուի եւ Վարդապէտի պաշտօնը կատարե-
լով, իր գերապէն առաքելական իշխանութեամբը
կը սահմանէ վարդապէտութիւնն մը հաւատոյ կամ
բարուց վերաբերեալ, որպէս զի բոլոր Եկեղեցին
նոյնն ընդունի, (ան ատեն) յանձին երանելոյն
Պետրոսի իրեն խստացուած աստուծային օգ-
նութեամբ, այն անսխալականութիւնն ունի՝ զըն
որ Աստուած Փրկիչ մեր ուղեց որ ունենայ իր ե-
կեղեցին, երբ որ հաւատոյ կամ բարուց վարդա-

¹ Կոյն Սահմանադր. Գլ. Դ:

պետութիւն մը կը սահմանէ . անոր համար ալ՝
Հռոմայ Քահանայապետին այսպիսի որոշումներն,
ըստ ինքեան (իրենք իրենցմէ) անփոփոխելի են,
չէ թէ Եկեղեցւոյ առ այն հաւանելովը:

“Իսկ եթէ մեկը, Աստուած չընէ, աս մեր
որոշման ընդդիմաբանելու յանդզնի, այնպիսին
նզովեալ ըլլայ”:

Որչափ կրնանք մեր յիշողութեան վստահիլ,
այս որոշումնէն ետեւ սոյն վարդապետութեան
ընդդիմանած չէ մեր Բարեկամը: Սակայն յայտ-
նի է որ ասիկայ գերթէ ոչնչ միտթարութիւն
մըն է մեղի համար, վասն զի իրեն այնչափ
սովորական չէ կաթողիկէ վարդապետութեանց՝
երես առ երես ընդդիմաբանել, հապա վախչել եւ
թագչել աննոցմէ:

Բայց հոս, գոնէ հոս ալ ամենեւին տեղի
չունի ոչ վախուստ եւ ոչ թագուստ. հոս է որ
մանաւանդ մեր բարձմախոյզ ինտիրներով յոդնած
դլուխները պիտի հանդչեցնենք, վերցընելով մեր
աշունելին այն զարմանալի լուսայն՝ որուն Աստուած-
մէ կանչուած ենք, որպէս զի մէկդի դնենք մեզմէ
ամէն եւ իւրաքանչիւր տարակոյսուն նախապաշար-
մանց մասյլը: Ո՞ր սիրտ չի զեզուր եզր չունեցող
շնորհակալութեամբ մը, երբ որ կը մտածէ աս աս-
տուածային իմաստութեան, բարութեան եւ զօ-
րութեան պահնչելիքը, որով չուզեր թուղ տալ
զմեզ՝ որ ծփանք, ոչ խոհեմութեան խոհեմութեան,
ոչ գիտուց գիտութեան եւ ոչ ալ որբոց որբու-
թեան ձեռքը. Հսապա անոնցմէ անկախ՝ Աստուածոյ
Հօր Իմաստութիւնն իր վրայ կ'առնու՝ զմեզ ի
մշանջենաւորս յազգէ յազգ սորվեցընելու գործ-
քը, խոստանալով երբեք չժողոււ որ մեր գերա-
գոյն քեռանելէ Ուսուցչին մասացը՝ լցոս պակսի, երբ
որ պէտք ըլլայ մեղի ցուցընել ծշմարտութեան,
արդարութեան եւ որբութեան կամսաները, եւ

կամ ան աստիճանի անոր կամ իրավու խոտորի, որ իրօք
մեղի աննոց տեղ՝ սուութեան, անիրաւութեան եւ
մեղանչականութեան ճամբաներ սորվեցընէ: Հա-
պա ասոր հակառակ այնպէս անվրէո ըլլայ անոր
բերանը ծշմարտութեան խօսքը, երբ որ ուզէ մեղի
սորվեցընել, ինչպէս անվրէո է խորհրդոց մատա-
կարարութիւնը, երբ որ աննոց պաշտօնեայն, (ինք
գիտուն կամ տգետ, սուրբ կամ անտուրբ՝ հոգ չէ,)
ուզէ իրօք ան խորհուրդները մատակարարել: Հոս
ահաւասիկ լիապէս կը փայլի նորոյ ուխտի մէջ “ի
ձեռն Յիսուսի Քրիստոսի կատարուած շնորհաց եւ
ծշմարտութեան,, (Յով. Ա. 17) ճոխութիւնն ու-
գերազանցութիւնը եւ աստուածային յայնու-
թեանց լուսմը:

Անոր համար՝ հոս դիւրաւ չենք արձակեր մեր
բարեկամը, որուն բալը Քրիստոսի աղեքքը կ'աղա-
չենք՝ որ “զգուշանաք, ըլլայ թէ հրաժարինք խօ-
շուշու “զգուշանաք, ըլլայ թէ հրաժարինք խօ-
սողէն. վասն զի եթէ անոնք չլրցան աղատիլ՝
հրաժարելով երկրի վրայ խօսողէն, որչափ եւս ա-
ռաւել մենք՝ եթէ երկնաւորին կռնակնիս գար-
ձընենք. որուն ձայնն ան ատեն զերկիր շարժեց,
բայց հիմայ խօսադաշն է որիշ անգամ մ'ալ շար-
ժել՝ չէ թէ մինակ երկրի, հապա երկնակն ալ, “ո-
րով կը ցուցընէ որ շարժականները փոխուած են,
որպէս զի անշարժականները մնան հաստատուն:
Ուստի ասանկ անշարժելի թագաւորութիւն մ'ըն-
դունած ըլլալով թող չտանք (աս) շնորհքը ձեռ-
քէ,, (Եբր. ՃԲ. 25—28.) “ԱԼ չենք ընդ գաս-
տիարակաւ,, . երազներու կամ տեսիլներու պէտք
չունիք, վասն զի չենք սպասեր որ մարդարէ մը
գայ, երէ որ Տէր ուզէ, երբ որ անոր Հոգին խաւրէ,
որն որ գայ՝ պէտք ունենալով նախ իր առաջումը
մեղի ապացուցանելու, եւ ետքը Աստուածոյ կամքը
ւժով մը մեղի հաղորդելու:

Զէ. “մեր խստովանութեան Քահանայա-

պետը, ինչպէս որ “միով մշտնջենաւոր պատարագաւ”, բոլոր զիհերը խափանեց, այսպէս մէկ եւ ընդհատութիւն չունեցող առաքմամբ՝ երկնաւոր ծշմբրտութեան լրումն աւանդեց գերագոյն առաքելական պաշտօնի մը, որն որ ոչ ինք պէտք ունի ամէն անդամուն նորէն իր առաքումը մեզի ցուցը-նելու, եւ ոչ մեզի ներուած է ուրիշ առաքում մը վնասուել կամ պահանձուել¹: Վասն զի ինչպէս որ բուն ինքն է որ կը պատարագէ, այսպէս ալ բուն ինքն է որ կը վարդապէտէ աս գերագոյն վարդա-պէտական պաշտօնը կատարուած ատեն. ուստի ոչ կը իրնայ իրմէ անդին ուրիշ ուսուցիչ մը վնասուել²: Երբ որ աս գերագոյն պաշտօնով բան մը իրբեւ մուլար կը մերժուի, երկինքէն է որ կը մերժուի. եւ երբ որ հոս բան մը իրբեւ ծշմարտութիւն կ'որոշի, երկինքէն է որ կ'որոշուի: Ինչ որ յայսմեկեղեցւոյ բեսունելէ Գլուխը կը դործէ Տարդիօթէն, կը դործէ միեւնոյն ատեն անոր աներեւոյն Գլուխն ասուուածաբար. այնպէս որ Եկեղեցւոյ կամ անոր գերագոյն Հովուին տուած վարդապէտական վճիռ-ներն ամէն անդամ էրին, այս ինքն բնական եւ գերբնական, գործողութեանց արդինք են, ուրնք անվիպէլի ասուուածային խոստամբ՝ աս գերագոյն վարդապէտութեան պաշտաման մէջ անանկ անշնո՞ւն եւ անանջոտ կապուած են, որ կերպ մը “յատկութեանց հալզրդութիւն³, ձեւացած է, միշտ (աստուածային) “զօրութիւն ի (մարդկային) տկարութեան կատարուելով”, (Կորըն. ԺԲ. 9): Կրնայ աս գերագոյն վարդապէտութեան պաշտօ-

¹ “Անհնարին է յետ քրիստոսի գալուստեանն գրել մեզ զիր մատումը Աստուծոյ, եւ տալ: Զի իմ ոյտ գետանհոն մէջ ուրիշ էն չեր ինչ, ապա Քրիստոսի բալուստն ների եւ անհոգութեան էր: Ոչ այդպէս, այլ օրէնքն մեզ յերկրի ետուն հրամանն լիով ի ձեռն Մովսիսի կեւզ Յիսուսի, եւ յետ այսորիկ տանջանք եւ արքայութիւնն, Մատթայ. Ճառ իօ:

² Communicatio idiomatum.

նը վրան ունեցողը՝ պակսիլ իբրեւ մարդ տկար, շխօսելով ըստ ժամանակին ան՝ զորն որ պէտք էր ի պաշտօնէ խօսիլ (ինչպէս Ոնորիոս). բայց չե կրնար Աստուած ամենազօր՝ երբեք իր խոստամանը պակսիլ, թոյլ տալով անոր որ ան խօսի ի պաշտօնէ զորն որ պէտք չէ երբեք խօսիլ: Անոր համար չենք կրնար տարակուսիլ, առանց մեր հաւատոյն դպչելու, որ քանի անդամ որ ականջնիս գոյցենք աս պաշտօնով խօսողին որուն ձայնը բոլոր աշխարհը կը լեցընէ, ուրիշ բան չենք ըներ՝ բայց եթէ “երկնաւորին թիկունք գարձնելու”, հրաժարիլ անկէ, որն որ ամենապատրաստ է խօսելու՝ երբ եւ քանիցո եւ ուր մենք ուզենք եւ կամ պէտք ունենանք:

Գոհ չէ Բարեկամնիս մեր խօսքերէն, աւելի⁴ Ընդարձակ կը կարծէ ծշմարտութեան գուռը, աւելի⁵ լյախ վրկութեան ճամբան. անմերձենալի չէ մեզի նաեւ աս խաւարի եւ թշուառութեան հօվտին մէջ, նոյն ինքն մեր Տէրը՝ որն որ եւ ոչ փոքրներէն մէկը կ'արհամարհէ, վասն զի ամենքն ալ միապէս իր արեան զինն են: Ո՞վ զինք կ'արդելու՝ իրեն դիմելու, եւ մեզի դէմ իրաւունքը ուզելու, ոչ դէմյանդիման, որուն դեռ ժամանակը չէ, հազար ընդ վարդապուրաւ: Ուստի սփուէ անոր Փօխանորդին առջեւն իր բովանդակ զրութիւնն որով արդարացած կը համարի Էջմիածնական հասարակութիւնը, մեկնէ իրեն “Եկեղեցական պաշտամանց գրքերունն, արտած հրաշլի զօրութիւնը, հարց ուղղափառութեան համար՝ որդւոց մոլորութեան անվեսա ըլլալը, եւ կամ դարձեալ հասարակութեան մը մէջ գերագոյն պաշտօն եւ աստիճան ունեցողներուն Եկեղեցւոյ վարդապէտութենէն խոտորելէն ետքն ալ՝ առանց վրկութեան վիասու անոնց հետեւելու կարելիութիւնը, մէկ կամ շատ տիեզերական ժողովներ “ուրիշ”, ըստուած պատճառներով 14 դար չընդունելով ալ՝

ուղղափառ մնալը. այսպիսի ժողովներն ու նզին իսկ Հռոմայ մեծ քահանայապետն՝ իր տիեզերական վարդապետի պաշտօնով հանած տումարին հետ մէկտեղ՝ նզովողներուն առաջնորդութեան, հնագանդութեան եւ եկեղեցական հաղորդութեան մէջ ըլլալով ալ՝ աբրայութեան ճամբուն վրայ գտնուիլը. Առաքելական Աթոռոյն՝ միա ի հաւատացու, չէ թէ ի բանի կառավարութեան, հետեւելուն հարկաւորութիւնն ու հնարաւորութիւնը, մանաւանդ ան դաշանց դրութիւնն որով անկախ Հայաստանեաց ըսուած եկեղեցի մը կ'ուզուի ստեղծել, եւ կամ նոր երկնաւոր առաքման կամ հիմնարկութեան նոր գիւտը: Տարակոյս չունենայ մեր Բարեկամը՝ որ Առաքելական Աթոռը կ'ընդունի մայրենի գթով՝ աս հարցումներով իրեն գիմոլը, ըլլայ անձամբ, ըլլայ գրով, եւ իր սովորական երկայնմտութեամբ կու տայ իր պատասխաները, եւ մեր Բարեկամին հետ ունեցած երկայն հաշիւնիս կարողը կը լիննայ: Ան ատեն մենք ալ որ իրմէ կ'ամբաստանուինք իբրեւ սրբոյ Հար յ եւ Հռոմայ քահանայապետաց վարդապետութեան դէմ բաներ գրով, որն որ (ըստ ինքեան խօսելով) անկարելեաց կարգը չէ, կ'ենթարկենք զմեզ՝ առանց որ եւ իցէ վերապահհութեան՝ անոր դատաստանին, նաեւ եթէ երկրորդական կէտի մը կամ կէտերու մէջ նյունափի բաներ պատահած ըլլայ, եւ սրտանց կ'ուրախանանք որ չնորհենք մեր Իրաւախոնին, յաղթուինք մեր Բարեկամէն, եւ յալլէտ ամէնուն՝ ճշմարտութիւնը:

Առ այժմ գոցենք մեր ընդհանուր տեսութիւնը վերջին դիտալութեամբ մը, որն որ նաեւ մեր նախընթաց գրութեանն ալ վերջին գլուխը կամ հատուածը կազմած էր (էջ 473էն միւլտ 489 ժանրագիր), որուն եւ ոչ վահիով մը կ'ուզէ դպշիւ երեք աետրակներուն Հեղինակը:

Ասիկայ՝ ինչպէս մինչեւ հիմայ իր խօսքերուն մէջ տեսանք, այսպէս ալ բոլոր իր գրութեան մէջ, ուրիշ բան այնչափ չի փութար յեղեղելու, որչափ սա խօսքը՝ թէ Հայաստանեաց եկեղեցին, թէպէտ կառավարութեան մասին ոչ առնելիք եւ ոչ տալիք ունի կաթողիկէ Հռոմեական Եկեղեցւոյ հետ, վասն զի հարկաւոր ալ չէ, բայց վարդապետութեան մասին՝ անոր հետ կատարելապէս ձայնակից է, նյոյն է, ան կը հաւատայ՝ ինչ որ աս կը հաւատայ, ան կը մերժէ՝ ինչ որ աս կը մերժէ, եւ այս համաձայնութիւնն ալ հարկաւոր է:

Ենթադրենք ըսպէ մը՝ որ իր գրած, (Աստուած չընէ) նաեւ գրելու պաշտպանութեան մէջ՝ որ Հայաստանեաց ըսած եկեղեցին արդարացնելու որոշուած է, ամէն եւ իւրաքանչիւր կէտի մէջ մեզի գէմ լիուլի իրաւունք ունեցած ըլլայ, չունենալով ամենեւին Էջմիածնական հասարակութիւնը մեր ըսած մոլորութիւններէն եւ ոչ մէկը. կընաց ըսուիլ թէ աս հասարակութիւնն ան կը հաւատայ՝ ինչ որ կաթողիկեայք կը հաւատան, ան ամէն բան կը մերժէ՝ ինչ որ ասոնք կը մերժէն, երբ որ կաթողիկեայք ամենայն հաստատութեամբ կը հաւատան եւ չեն կրնար՝ առանց վնանդի յաւիտենական փրկութեան՝ ուրանալ թէ արդարանալու եւ փրկուելու համար անհրաժեշտ հարկաւոր է որ քրիստոնեայն, ինչ ցեղէ կ'ուզէ ըլլայ, հնազանդի եւ գտնուի բնդ կառավարութեամբ Առաքելական Աթոռոյն եւ անոր հետ ի չնորհս եւ ի հաղորդութեան եղող առաջնորդաց:

¹ Ոչ ոք քրիստոնեայ պէտք է երբեք մոռնալ՝ նզին իսկ Եղիսաբենական Քրիստոնէականներէն մէկուն խօսքը. (Միւլ. Վարդ. Կռ. 75) “Հ. Ընդգէմ հաւատացնական մեղանողներն որո՞նք են:

“Պ. Անոնք որոնք Եկեղեցւոյ ԱՄԵԽ հաւատացնականներուն չեն հաւատար, կամ անոնց վրայ Ականաւորապէս կը տարակուսին:

“Հ. Ինչո՞ւ համար ասանիները յաւիտենական

Ասիկա այնչափ ստոյդ հաւատոյ մաս է բոլոր աշխարհներ տարածուած կաթողիկէ Հռոմեական Եկեղեցւոյ համար, որչափ ստոյդ հաւատոյ մաս է թէ սա Երեքը՝ Հայր, Արդի եւ Հոգի սուրբ մի Աստուած է:

Կը հաւատայ այսպէս Խջմիածնական հասարակութիւնը, կրնայ այսպէս սորվեցընել մեր Բարեկամը: Եթէ անիկա ասանկ հաւատայ, եւ ասիկայ ասանկ սորվեցընէ, ան ատեն, մինակ ան ատեն, կրնանք ըսել թէ ասոնք ան կը հաւատանինչ որ մենք կաթողիկեայքս կը հաւատանք, եւ ան կը մերժեն ինչ որ մենք կամ կաթողիկէ Հռոմեական Եկեղեցին կը մերժէ: Ասկէ անդին, ինչպէս յայտնի է, ան կը մնայ՝ որ հաւատովն ընդունուածը՝ գործուով ցուցուի. ապա թէ ոչ՝ ան համարումն աւելի եւս դատապարտութիւն, քան թէ փրկութիւն կը բերէ: Ի՞նչ օգուտ ունի, մասնաւանդ թէ որշափ վնաս չունի մէկուն Երբ որ համոզուած է թէ որպէս զի փրկուի, հարկ է որ մլրտուի, բայց ինք աս չ'ուզեր: Հոս բաղձանքը չ'արդարացըներ, աւելի եւս կը դատապարտէ: Վասն զի, մեր Ենթագրութեան մէջ մնալով, աս կերպով ի հաւատոյս ամենայնիւ կաթողիկեայց հետ համաձայնողը՝ զուտ հերձուածոյ վիճակ մը իրեն շինած կ'ըլլայ՝ առանց հերեսիութեան, եւ ասիկայ շինելը՝ բոպէի մը, ակնթարժի մը գործք է, ըսելով՝ “Հաւատամ, Տէր, օգնէ անհաւատութեանս”:

Բայց գեռ այս եւ սոյն զուտ հերձուածէն կը մնայ ի՞ստ ելլել: “Երկու յանցանք ըստ ինծի ժողովուրդս, կ'ըսէ Աստուած՝ Խորայէլ համար,

Աերջանկութեան արժանի չեն ըլլար, կ'ըսէ Կ. Պոլսց 1858ին Քրիստոնէականը: Էջ 31:

“Պ. Անոր համար՝ որ Եկեղեցին դուրս ելած կ'ըլլան՝ հաւատընին զատ ըլլայով, եւ Եկեղեցին պուրս եղողն արքայութիւն չ'երթար...”

զիս թողուց՝ կենդանի ջրոյ աղբիւը, եւ գնաց փուրեց իրեն ծակ գուբերներ՝ որոնք ջուր չեն բոներ, Ասոր պէս երկու գործողութեամբ ձեւացած է ամէն հերձուած: Կաթողիկէ Եկեղեցւոյն կամ Առաքելական Աթոռուոյն հաղորդութիւնը թող տալով, եւ միանգամայն յարելով օտար՝ այս ինքն անկէ անկամ հաղորդութեան մը: Ուստի ոչ ոք առ Տէր եւ անոր Եկեղեցւոյն դարձած կրնայ ըլլալ՝ առանց սոյն ճամբէն նորէն ետ քալելու: Հնս է աշխատութիւնը. Հոս պէտք է արիսութիւն՝ այնպէս ընթանալու, որ հասնուի: Սակայն եթէ ասիկա իրեն պակսելով՝ սկսի սոյն դարձն անլիքէպ հարկաւոր առ ի փրկութիւն չհամարելու, չէ թէ մինակ հերձուածոյն մէջ աւելի յոռեցոյն խրած կը մնայ, հապա դարձեալ չի կրնար ըսել թէ կը հաւատայ եւ կ'ընդունի՛ ինչ որ կաթողիկէ Հռոմեական Եկեղեցին կը հաւատայ ու կը սորվեցընէ, եւ կը հերքէ ինչ որ ան կը հերքէ. անոր համար ալ չի կրնար ըսել թէ կաթողիկեայ եմ, չի կրնար ըսել թէ ուղղափառ եմ, ինչպէս որ դուք եք:

“Եղն բաները կ'արժեն նաեւ նոր հերձուածոյն համար, որն որ այս մոլորութեանց թիւը չունենալով՝ զրոն որ հինն ունի, աւելի համարձակութեամբ մը կը կեղծէ թէ կարող եղած ըլլայ մեղի ըսել. Մէր հաւատոյ դաւանութիւնը՝ նոյն իսկ ձեր հաւատոյ դաւանութիւնն է. ինչպէս Ճշմարիտ ուղղափառ էինք մենք եւ գուք՝ մինչեւ վերջին ատենները, ասանկ ալ հիմա մենք նոյն ուղղափառներն ենք: Ամենեւին մեր հաւատոյ մէջ փոփոխութիւն կամ զեղումն ըրած չենք եւ չենք ըներ: Ճշմարիտ ուղղափառք ենք՝ նաեւ հաստատուն մնալով մեր արեւելեան բարեկարդութեան եւ իրաւանց վրայ: Ինչպէս ասկէ 6—7 տարի առաջ՝ զրեթէ 150 տարի անոնցմով վարուող եւ պիսկոպոսունք եւ պատրիարքունք Ճշմարիտ ուղ-

ղափառ եւ Եկեղեցւոյ հետ էին, բայտ ամենայնի նոյնպէս ենք մենք ալ հիմա՞ որ կ'ուզենք անոնց պահածը պահէել: Ո՞վ կրնայ ըսել թէ անոնք ալ հերձուածող, անոնք ալ հերետիկոս էին:

Ոչ ոք, ոչ ոք. վասն զի ո՞վ անոնցմէ առաքելական Սահմանադրութիւն մը մերժեց կամ հերքեց, եւ կամ ե՞րբ յայտարարութիւն տուին անոնք թէ սրբազն Քահանայապետն ի մասին բարեկարգութեան ամէն տեղ լիտութիւն իշխանութեան չունի: “Զայդ Արքահամ” ոչ արար,,:

Վասն զի աս խօսքերէն բոլորովին տարբեր էր անոնց խօսքն ալ, գործքն ալ: Պարապ տեղ կը սոփի՝ “Խնչո՞ւ ի դպաւանը կոնդակը չընդունողները պիտոր դատապարտուին, երբ որ անոնք (մեզմէ առաջինները) կրցան առանց անոր արդարանալ եւ ի Տէր ննջել”: Սակայն այսպէս չէ: Ո՞վ ըստ՝ թէ անոնք ան կոնդակը կամ սահմանադրութիւնը չընդունեցան: Անոնք մեզմէ աւելի կանուխ զանիկայ ընդունեցան եւ անընդհատ ընդունեցան՝ երբ որ անոնցմէ ամէն մէկը դաւանեցաւ, խօստացաւ եւ երդուաւ Քրիստոսի Փոխանորդին “Ճշմարիտ հնազանդութիւն”, ըսելով. “ԱՓնայն ինչ կ'ընդունիմ եւ կը խօստովանիմ, զորն որ կ'ընդունի եւ կը խօստովանի սուրբ Հռոմէական Եկեղեցին,,: Գրաձեալ աս մեր Հարց ամէն մէկն ան 150 տարւան ընթացքին մէջ հերքեց միշտ սոյն Առաքելական Սահմանադրութիւնը հերքողները, երբ որ ըստւ. “Միանդամայն ամենայն ինչ՝ որն որ անոնց հակառակ է, ըլլան հերձուածք, ըլլան հերեւիութիւնք, որոնք նոյն (Հռոմէական) Եկեղեցիէն դատապարտուած, մերժուած եւ նզովուած են, ես ալ նոյնպէս կը դատապարտեմ, կը մերժեմ եւ կը նզովէմ,,:

¹ Արեւելքայց համար սահմանուած Ռւբրանեան դաւանութեան վերջերը. “Զամենայն ինչ ընդունիմ եւ խօստովանիմ, զոր ինչ ընդունի եւ խօս-

Նոր հերձուածոյն դաւանութիւնն աս չէ. Նոր հերձուածոյն դաւանութիւնն է, որ հարկաւոր չէ ամենայն ինչ ընդունիլ՝ զորն որ սուրբ Ճռումէական Եկեղեցին կ'ընդունի, եւ ոչ ալ պէտք է անէն բան՝ որն որ անկէ դատապարտուած, հերձուած եւ նզովուած է, նյոնպէս դատապարտել, հերքել եւ նզովէլ. վասն զի կան Եկեղեցական “իրաւունք, արտօնութիւնք, սովորութիւնք, բարեկարգութիւն եւ կառավարութեան ձեւ”, որոնց վրայ Ս. Աթոռն ինչ դատաստան կ'ուզէ ընէ, հերքէ, բանադրէ, մենք “հաստատուն պիտոր մանաք մեր բարեկարգութեան եւ իրաւանց վրայ,,: Զայդ Արքահամանք չըբին:

Ո՞ր կողմն է ուրեմն իրաց եւ դաւանութեան շաբանակոնիւնը, եւ ո՞ր կողմը անոնց ընդհատունիւնը: Մենք 1867 էն սկսեալ ամենեւին նոր բան մը չընդունեցանք՝ զորն որ արդէն կանխագոյն ընդունած չըլլայինք, եւ հետեւապէս ուրիշ բան ըրած չենք ցայսօր, բայց եթէ Աստուծմէ օգնուելով՝ մեր անուան ու դաւանութեան հաւատարիմ մնալ: Կանուղիւայ ըլլալուն մէջն է՝ ընդունիլ “ըստ ամենայնի”, (խածծօլօս) չէ թէ մինակ անցեալն ու ներկայն, հապա նաեւ ապագայն: Անդին է նորութիւնը, անդին՝ ուր դաշտելով քանի մը տարի յառաջ արժող, ամէն կաթողիկեայ քրիստոնէի հաւասար, դաւանութիւնը, ամենեւին իրաւ-

տովանի սուրբ Ճռումէական Եկեղեցի. եւ միանգամայն զամենայն հակառակսն եւ զիերձուածս եւ զիերեւիութիւնս՝ որբ դատապարտին եւ մերժին եւ նզովին ի նմին Եկեղեցւոյ, դատապարտեմ եւ ես, մերժեմ եւ նզովէմ: Գրաձեալ Քահանայապետին Հռոմայ՝ յանդրի Երանելոյն Պետրոսի Առաքելոց Գիլաւորի եւ Փօխանորդի Յիսուսի Քրիստոսի խօստանամ ճշմարիտ հնազանդութիւն եւ երդուում: Զայդ կաթողիկէ հաւատս արտաքրոյ որց ոչ պէ կարող է փրկութիւն գտանել, խօստանամ, ուխտեմ եւ երդուում: Այսպէս օգնեսցէ ինձ Տէր եւ սուրբ Աւետարանքս,,:

ունք մնացած չէ՝ իրենց հաւատոյ դաւանութիւնը՝
մեր իսկ հաւատոյ դաւանութիւնն է ըսելու, եւ
պնդելու թէ ինչպէս ճշմարիտ ուղղափառ էին մին-
չեւ վերջի ատեները, ասանկ ալ հիմայ իրենք նոյն
ուղղափառներն եղած ըլլան՝ ամենեւին իրենց հաւ-
ատոյն փափոխութիւն կամ զեղչում ըրած չըլլալով։

Արտաքին կերպարանքը սոյն ամբաւ փոփո-
խութիւնը կամ զեղչումն այնչափ զգալ չեւ տար
շատերոն՝ կրից մշուշին մէջ։ Հին են տաճարները,
հին սուրբ սպասները, նոյն իսկ անձինք. նոյն ա-
րարողութեամբ, նոյն տեղուանք աւազան կը տա-
րուին երախայք. . . . (բայց ի՞նչ համրենք հե-
տեւեալները, երբ չ'երթար ձեռքերնիս յառաջ)։
Աս առերեւոյթ նոյնութեան մէջ՝ ներքուստ ամե-
նայն ինչ գոյսութիւնափոխ եղած է։ Հոն տրուած
խաղաղութիւնը խոռովութիւն է, համբոյը վերը.
Ի՞նչ իրաւամեք կ'ազօթուի կրկին կրկին՝ որ “պա-
հուի Եկեղեցւոյ լուսմը”, զանիկայ պակսեցընելու
միջոցին։ Հոն չկան այն պաշտօնեայք՝ “որոնք աս-
տուածային զթութեան առջեւ մարդկային ազգին
միջնորդութիւն ընեն՝ իրենց հետ մէկտեղ հէծե-
լով Աստուծոյ ժողովուրդը”¹. այլ կը փորձուի Աս-
տուծոյ քաղցրութիւնն ու երիայն մոռութիւնը՝
մթերելով բարկութիւն ի վերայ բարկութեան, եւ
“կ'ըլլայ իրենց զոհը, իրենց համար, իրեւ զհաց
սպոյ (մեռելոյ). ով անկէ կ'ուտե՛ կը պղծի²”.

Կ'երթան, կ'երթան առ հերձուածք ալ, թիւ
1 եւ թիւ 2, կ'երթան ստուարացընելու ան փոր-
ձերուն թիւը, որոնք Առաքելոց օրերէն մինչեւ
հիմա կը համրուին. այն փորձերուն, կ'ըսենք, ո-
րոնք կ'ըլլան՝ կաթուղիկէ Եկեղեցիէն դուրս կա-
թուղիկէ Եկեղեցի շնելու, այս ինքն՝ զանիկայ

¹ Կեղստ. Քահանայապ. Ա. Թղ. առ եպ. Գաղղ.

² Ովսէէ. Թ. 4. Ս. Կիպր. Խօսելով Կովառեանց
վրայ։

կաթուղիկէ Եկեղեցի ըլլալէն դադրեցընելու։ Բո-
վանդակ թանձրամարմին Երկիրս իր որոշ տեղէն
շարժել կը խոստանար հին հելլենացի Երկրաչա-
փը, եթէ իրեն մինակ մէկ հաստատուն կէտ տրու-
էր աս երկրէս դուրս, այս ինքն՝ կենդրոնէն ան-
կախ։ Ասոր պէս կէտ մը կը վնասուեն թիւ եւ հա-
մար չունեցալ փորձերը՝ Պէտրոսի իշխանութենէն
դուրս։ Սակայն չէ թէ մինակ երկիր, հապա եր-
կինք կրնան անցնիլ, բայց Տեառն մերոյ խօսքը
չանցնիր. “Ո՞ր խօսքը, կ'ըսէ սուրբն Ոսկեբերան.
աս խօսքը թէ Դաւ ես վէմ եւ ի վերայ այդր վեմի
շնեցից զԵկեղեցի իմ”։

Բայց աս ամբութեան մէջ վախնալու կէտն
ան է որ մենք Քրիստոսի Եկեղեցիէն չանցնինք,
մենք վէմը չժմողանք՝ աս մըրիկներով լեցուն կե-
նաց մէջ, աս Ճշմարտութեան, արդարութեան եւ
սիրոյ միջավայրը։ Ոչինչ բարիք, ոչինչ երջանկու-
թիւն երկրիս վրայ կրնայ աս երկնաւոր սիրոյ դաշ-
նաւորութեան փոխանակուիլ։ Անոր համար ալ ո՞ր
եւ իցէ զո՞հ որ անոր մէջ զմեղ պահելու համար
պէտք ըլլայ, ո՞ր եւ իցէ զի՞ն որ անոր մէջ իրաւ-
ունք ունենալու փրկանք ուղուի, քիչ է. վասն զի
մեր զիւրութիւնները, մեր ո՞ր եւ իցէ շահերը,
նաեւ մեր շունչերն իսկ կ'արժէ. Կ'նչ մեծագոյն զըր-
կում կամ դառնագոյն դժբախտութիւն կրնայ ըլ-
լալ կամ մատծուիլ՝ կաթուղիկէ միութիւնը կոր-
ունցընելին աւելի։

Ուստի լու է ասոր կենդրոնին յարիլ սրտի
մտօք, եւ հանդշել անոր օրէնքներուն մէջ, որն որ
(ինչպէս Ղուկաս Գ. մեր Հարցը 1184ին կը գրէ),
“Աստուծոյ սուրբ կամօքը դրուած է, որպէս զի աս
աստուածային աղբիւրէն զօրութիւն, կեանք եւ ջուր
ուրախութեան առնուն (մէկալ Եկեղեցիք)։ Վասն զի
ինքն է պարտէղ փակեալ եւ աղբիւր կնքեալ, որն
որ արտաքին չարիքներէն չի փախնար։ Աս պարտի-
ղին մէջ կը բուսնին բազմապատիկ տունկեր՝ հաւա-

աղյ եւ ձշմարտութեան պտղով. ը լեցուն: Ասոր Փեւան՝ Աստուած եւ Տէր մեր Յիսուս Քրիստոս է, որն որ է խնծոր հին առ նորով, որն որ սկսաւ զանիկա ի սկզբանէ, եւ այնպէս հաստատեց շնորհօք՝ որ անոր մէջ նոր օրէնքն երթալով կը զօրանայ: Որովհէտեւ ինքն է մայր վարդապետութեան եւ ուսուցիչ, եւ ամէնուն կը բաշխէ հաւատք, եւ անկէ՛ իբրեւ ի գլուխ՝ կը հոսէ աս քրիստոնէական հաւատքն Եկեղեցւոյ բոլմանդակ մարմնոյն մէջ, ամէն տեղ փրկութիւն եւ խաղաղութիւն պարգեւելով: Իր զգեստին վերջաւորներն՝ անոր պարարտութեանէն կը հոսեն իւղ զւարիթ, որն որ տարածելով՝ կը մոռոցանէ բոլոր անդամները: Անոր համար ով որ անկէ չի յառաջանար հաւատով եւ արդարութեամբ, ով որ չ'առաջնորդուիր Հռոմէական Եկեղեցիւն, ոյժ չ'առնուր, չի անանիր, չի յադիր, հապա կը մնայ անօթի, շատ բաներու կարօտացած՝ զորոնք անհիկայ միայն կու տայ: Որն որ ձկունք որսալու տեղ՝ մարդիկ որսալու սկսաւ, եւ Աստութմէ պատուէր առաւ անոր ոչխաները հովուելու, ան կը հովուէ զանիկա, եւ ով որ անոր փարախին մէջ չի անանիր, կը մոլորի կ'երթայ, ^{1:}

Զեղսն անպտուղ մեր Հարցը համար աս մայրենի գորովոյ խօսքերը. չե՞ն ըլլար անօդուտ անոնց որդւոց եւ թռուանց համար ալ անշուշ:

1 Սոյն գեղեցիկ առաքելական թղթին լատին բնագիրը (որչափ գիտենք) երեւան ելած չէ, եւ ոչ ալ հայերէնն ամբողջ հրատարակուած է: Մենք ասիկայ Սրբոյն Ղազարու վանքին մատնադարանին պարտական ենք, մանաւանդ թէ Ամենապ. Գեր. Աբրահամ բարութեան, ինչպէս ուրիշ ինչ թարգմանէք՝ որն որ ի հրամանէ Գրիգորի կաթողիկոսի Տղայոյ կը թարգմանէ, է նոյն իսկ Կերուէ Լամբրուացի, ինչպէս ինք իսկ բացայացած կը նշանակէ: Օրինակին աղաւաղութենէն զատ դեռ նորնածայ կ'երեւայ հն Տարսոնի արքեպիսկոպոսը հոռոմայեցի լեզուի:

Եօթն էին մեր նախընթաց գրութեան մէջ գրւիաւոր Գրուխները, այս ինքն՝ երեք տեսական վարդապետութեանց (ամենասուրբ մարդեղութեան, Հոգւոյն Սրբոյ նաեւ յՈրդւոյ բխման, մահուընէ ետքը Հոգւոյ վիճակին) վրայ: Երկու Գրուխք ալ՝ սրբոց Խորհրդոց վերաբերեալ գործնական վարդապետութեանց (Աերջն օծման խորհրդոյն եւ սրբազն պատարագի բաժակին) վրայ: Վերջապէս քանի մը՝ քրիստոնէական վարդապետութեան զգբոյիներու մէջ անշունուած անշգութիւններու եւ մնլորութիւններու վրայ խօսելէն ետքը՝ Հոգւոմայ Քահանայապետին գլխաւորութեան վարդապետութիւնը վերջն աեղին կը գրաւէր:

Հիմայ որ ստիպուած ենք նորէն ասոնց վրայ դառնալու, եթէ Աստուած կ'ուղէ, եւ դառնալու գլխաւորաբար պատմաբանօրէն (վասն զի պատմութեան կամ մատենագրական հմուտթեան գիմանկով մեր առջեւ կ'ելէ ստէպ մեր Խրաւախոնչը), մեր Գլուխներուն կարգն աս անգամ բոլորովին պատմական կ'ըլլայ, այս ինքն՝ աս եւ ոյն ինդիրներուն ծափհանէ համեմատ, իբրեւ հին, միշին եւ նոր: Ուստի մեր

- Ա. Գլխէն ետքը, որն որ երկու կողման սկզբանց ընդհանուր տեսութիւն մըն էր, կը յաջորդէ՝
- Բ. Միաբնեայ աղանդոյն Հայոց մէջ պատմութիւնը:
- Գ. Նոյն միաբնեայ վարդապետութեան կերպարանքները մինչեւ ցայսօր:

- Գ. Ասոր հետ յարակից կամ իբր յարակից առաջ թիւր սովորութիւնները (Սրբազնն պատարագի բաժակին, Երեքսրբեան երգոյն եւ գլխաւոր տօնից մէկ մասին նկատմամբ):
- Ե. Վերջին օծման խորհրդոյն զանցառութիւնն եւ աս նկատմամբ թիւր վարդապետութիւնք:
- Յանական հերշուածէն աւանուած նէր
վարդապետութիւնն:
- Զ. Պետրոսի եւ անոր յաջորդաց գլխաւորութեան վրայ,
- Է. Հոգւոյն սրբոյ բիսման վրայ,
- Ը. Սրբազնն պատարագին քահանայագործութեան ատեն Քրիստոսի Տեառն մերոյ խօսքերուն զօրութեանը վրայ, եւ վերջապէս՝
- Թ. Հոգւոց մահուլնէ ետքն ունեցած վիճակին, այս ինքն՝ առանձնական զատաստանի, քաւողական պատժոց, նաեւ հոգւով, առանց մարմնոյ, արդարոց եւ մեղաւորաց հատուցման, եւ առաջին ներուն երանական տեսութեան վրայ:

—
—

ՀՀ Ազգային գրադարան



NL0247717

